

Ա. ՇԱՊՈՒԿԵԱՆ

Աւրը<sup>1</sup>  
Եղեռնախն մէջ  
(ՎԵՊ)



**Ա. ՇԱՋՈՒԿԵԱՆ**

**Ս լ ո լ**

**Ե ղ ե մ ն ի ն Ս լ ո լ**

**(Վ.Հ.Պ.)**

**ՊԵՏՐՈՒԹՅ**

**1987**

---

Տպարամ Կ. ՏՕՆԻԿԵԱՆ ԵՒ ՈՐԴԻՔ  
871 - 887, Արմենիա վոզոց, Սէն Միշել - Պէյրուք

ԶԱՐԵՀ ԳԱԼՖԱՅԵԱՆԻՆ



Ռուբեն Սեւակ մահէն ետք, գեղեցկացաւ, դարձաւ իր դէմքը հէքեաթային ու հերոսական, նոյնիսկ երբ պատահեցաւ որ երիտասարդ հիւանդ թրքուիի մը սնարին վերեւ, կրցած էր պահել ան իր հաւասարակշռութիւնը, ազգային, ընտանեկան ու հոգեկան հաւատարմութիւնը, մերժելով քաջութեամբ կախարդական հրաւէրը՝ ուրանալու ինքսինքը, ի զին կեանքին ու բժշկած գեղուիիին...

Մրտառուչ, խորունկ վէպ մը կրնար դառնալ իր պարագան, եթէ մէկը սիրտ ունենար արիւնի մէջ խեղդուած բանաստեղծին կեանքը գրական օգտագործումի մը առարկայ դարձնել...

#### ԳՈՒՐԳԵՆ ՄԽԻԹԱՐԵՍՆ

(Քառորդ Դար Գրականութիւն)



# 1

Դեռ նախասենեակէն, գլխարկն ու վերարկուն չհա-  
նած, գոչեց բարձրածայն.

— Ժանի՛ն, դիտցի՛ր նայիմ, որուն հանդիպեցայ:

Երիտասարդ կինը խոհանոցէն դուրս կու գար ձեռ-  
քերը սրբելով եւ սրահին մէջ հանդիպեցան իրարու:

— Գիտցի՛ր նայիմ, կրկնեց աւելի բնական ձայնով  
եւ յաղթական:

Եւ մինչ կինը իրեն կը նայէր հարցական ու սպասո-  
ղական, չկրցաւ աւելի համբերել եւ իր հարցումին ինք  
պատասխանելով, գոչեց.

— Երբեք պիտի չգիտնաս... Մեմտո՛ւհը...

— Օ՛օօ...

Յայտնի գոհունակութիւն մը կար զարմանքի այդ  
բացագանչութեան մէջ, ուրախ լուրի մը արձագանգը:  
Սրբիչը մէկ կողմ նետեց եւ անհամբեր, հարցուց, թիկնա-  
թոռի մը մէջ տեղաւորուելով.

— Ե՞րբ հասեր է, ո՞ւր հանդիպեցար, սլատմէ՛, յա-  
շողե՞ր է:

— Փառաւորապէս։ Ամիս մը կ'ընէ Պոլիս գալը։ Կամուրջին մօտն էի երբ կառք մը կեցաւ մօտս, վար ցատկեց ու փաթթուեցաւ։ Նախ չճանչցայ։ Պեխ եւ մօրուք ձգած է։ Նոյն խանդավառ Մեմտուհն է։ Քեզ հարցուց, Լեւոնը։ Շատ կարօտցած եմ, ըսաւ։ Քանի մը հողիի մեր տունը հարցուցեր է։ Հասցէ տալու պէտք չեղաւ։ Գիտէր արդէն եւ որոշած է եղեր այս կիրակի հանդիպիլ, անակնկալօրէն, առանց լուր տալու։

— Վկայակա՞նը։

— Գրպանն է, ըսաւ։ Քանի մը անգամ կրկնեց.՝ «Ինձմէ աւելի ձեզի կը պատկանի այդ վկայականը, քոյրս ժանինի յոդնութիւնները երբեք պիտի չմոռնամ, ձեր երկուքիդ հանդէս ունեցած պարտքս պիտի կրեմ մինչեւ գերեզման», եւ ասոնց պէս խօսքեր։

— Լաւ եղաւ։ Խօզանի օրերը կ'ապրինք քիչ մը։ Ճաշի կը պահե՞նք։

— Անշուշտ։ Ընթրիքին կը մնայ։ Ես պահ մը տատամսեցայ Ռամազանին պատճառով։ Կը կարծէի թէ պիտի ուզէ իրեններուն հետ ըլլալ գիշերը, բայց նոյն զուարթ Մեմտուհն է, ականջիս չչնջաց.՝ «Եղբայրս Ռուրէն, Ասուած զրկեց քեզ։ Տասը օր է կերածս հարամ կ'ըլլայ հօրս խոժոռ նայուածքին տակ։ Կաթիլ մը օղի չկայ մեր տունը։ Գոնէ ձեր մօտ հանդիստ ճաշ մը կ'ընեմ եւ քանի մը բաժակ կրնամ պարպել ժանինի կենացը»։

— Աղէկ, բայց ի՞նչ է իրենց սովորութիւնը։ Ռամազանի օրերուն ընթրիքի մասնաւոր նախասիրութիւններ ունի՞ն։

— Ո՛չ։ Բացի խոզէն եւ ալքօլէն, ամէն ինչ կ'ուտեն։

— Զարմանալի է։ Խօզան, երբեք չզգացինք իսլամութիւնը։ Խոզի ժամպօնն ալ կ'ուտէր, եւ խմիչքին ալ մոլին էր։

— Շատերը այդպէս են։ Իրարմէ ամչնալով է որ կը յարգեն Մարդարէին պատուէրները, նոր սերունդը մանա-

ւանդ։ Այլապէս շատ կարեւորութիւն տուած չունին այդ բաներուն։

— Բայց, ըսաւ ժանին յանկարծ ցուցամատը քունքին դնելով եւ բան մը յիշելու պէս, Կիրակիի մեր հիւրեւը ի՞նչ ընենք, Մեմտուհին համար նեղացուցիչ չէ<sup>9</sup> անոնց ներկայութիւնը։

— Հազիւ թէ։ Բայց ճիշդ ես։ Զարդարեանին կը բացատրեմ եւ կը յետաձգենք։ Անչափահաս տղոց ներկայութիւնը կրնայ անպատեհ ըլլալ։ Բայց թերեւս Գեղամը պահենք։ Մեզի տարեկից է եւ իր հաղորդական բնաւորութեամբ կրնայ չէնցնել սեղանը։

\*\*

Կիրակիին երկու օր կար եւ Սեւակենց տունը եռուզեռի մէջ էր։ Սաթենիկը, Պարտիզակցի սպասուհին, անվերջ երթեւեկի մէջ էր առունէն շուկայ։ Պատիկ Լեւոնը, հօրը ձեռնափայտը ճիռւ վերածած, խելացնոր կը ճչար «Մամուհ, Մամուհ» պոռալով մէկ պատէն միւսը։ Գիտէր թէ Մեմտուհը պիտի գայ եւ տունին բոլոր սլատերուն կը ճչար անոր անունը — «Մամուհ, Մամուհ»։ Ժանին զուր փորձած էր այդ «Մամուհ»ները Մեմտուհ ընել տալ։ Եւ ի վերջոյ հաշտուած էր կացութեան հետ։

Ոուբէն վերջին տարին էր որ մտերմացաւ Մեմտուհին հետ։ Առաջ, ամբողջ երկու տարի, քաղաքավար բարեւողներ էին։ Քաղաքական գիտութեանց այդ ուսանողը, իրեն տարեկից, լուրջ մէկն էր եւ միւս ուսանողներէն կը զատուէր իր մենակեաց ու լոակեաց կենցազով։ Օր մը,

զգուշաւոր եւ ամօթիսած մօտեցաւ Ռուբէնին եւ պարզեց իր խնդիրը։ Ամբողջ երեք տարի, գէշ աղէկ կրցած էր հետեւիլ դասերուն եւ հիմա որ աւարտածառը կը ոլատրաստէր – «Փոքրամասնութիւնները Օսմանեան կայսրութեան մէջ» – անճրկած կը մնար։ Խօսակցական լեզուի մէջ «մէջէն կ'ելլէր» Փրանսերէնով, բայց գրաւորի մէջ չառ տկար էր, քերականական եւ ուղղագրական բազմաթիւ սխալներով եւ կ'ամչնար իր ուսումնասիրութիւնը ներկայացնելէ։

Ռուբէն սիրով յանձն առաւ սրբագրել, որոշ հատուածներ նոյնիսկ նորէն գրեց եւ ամբողջութիւնը վերածեց սահուն եւ անթերի Փրանսերէնի մը։ Այդ աշխատանքներուն երբեմն ժանինն ալ կը մասնակցէր եւ այսպէս քանի մը ամիս գործակցութեամր ջերմ մտերմութիւն մը ստեղծուեցաւ երեքին միջեւ։ Կը մնար դեռ մեքենագրել, եւ այդ գործն ալ ստանձնեց ժանինը, ամբողջ շաբաթ մը տրամադրելով, 180 էջերը մեքենագրելով։ Երախտագիտական արցունքներ կային Մեմտուհի աչքերուն մէջ, երբ ժանինի ձեռքէն կը ստանար իր աւարտածառին երեք օրինակները, մաքուր եւ խնամով կազմուած։

— Երբեք պիտի չմոռնամ այս բարիքը, ըսաւ հեղձամղձուկ, մինչ Ռուբէն վաղաքուշ հարուածներ կու տար կոնակին, ըսելով։

— Զօճուխութեան պէտք չկայ, Մեմտուհի, բոլորս ալ մարդ ենք եւ մարդը միշտ մարդու պէտք ունի…

Ռուբէն մասնաւորաբար գոհ էր իր ըրածէն, որովհետեւ Մեմտուհի աւարտածառին մէջ խրաչեցնող բան մը չէր տեսած հայերու մասին։ Մեմտուհի դրչին տակ, Քիւրտերը «անտաշ եւ աւազակաբարոյ» դուրս կու գային, Հըրեաները՝ «շահախնդիր եւ կեղծաւոր», Յոյները՝ «ամբարտաւան եւ մեծամիտ», իսկ Հայերը կ'ըլլային «ձեռներէց, աշխատունակ բայց կեղրոնախոյս, յոյսերնին միշտ կապած Եւրոպային»։ Ռուբէն երկար խօսեցաւ վերջին բառերուն մասին, բացատրելով թէ ինչու այդպէս է, եւ ի վեր-

ջոյ Մեմտուհ սրբագրեց՝ «աչքերնին յառած քաղաքակըրթութեան»։ Ռուբէն չկրցաւ հասկնալ թէ Մեմտուհ այդ սրբագրութիւնը կատարեց համոզուելո՞վ, թէ պարզապէս քաղաքավարութեան համար։ Ու երբ Ռուբէնենք փոխադրուեցան Պոլիս, Մեմտուհ դեռ Լօգան կը մնար իր թեզը պաշտպանելու։

Կամուրջի հանդիպումը այնքան անակնկալ եւ մանաւանդ կարձ եղաւ, որ Ռուբէն չկրցաւ հարցնել թէ Մեմտուհ ի՞նչ կ'ընէ, եւ ի՞նչ գործով կը զբաղի։ Գիտէր որ ազգեցիկ ընտանիքի մը միակ մանչ զաւակն է, շարան մը քոյրերով։ Պետական կարեւոր պաշտօնէ մը դուրս ուրիշ ասպարէղ չէր կրնար պատկերացնել Մեմտուհին համար։ Հետեւարար անհամբեր Կիրակիին կը սպասէր լուսարանուելու։ Մտածումներու այս կէտին, յարմար գտաւ Գեղամն ալ դուրս ձգել Կիրակիի ընթրիքէն։ Կը կռահէր որ Մեմտուհ իր ընտանեկան կապերով եւ համալսարանական աստիճանով կրնայ շատ մօտիկ ըլլալ կառավարական շրջանակներուն եւ կ'արժէ գլուխ-դլխի տեսակցութեան մը վերածել այս առաջին հանդիպումը, կանխելու համար Մեմտուհին կողմէ ամէն վերապահութիւն։ Քաղաքական տակնապալի օրեր էին, Եւրոպական պատերազմի մը վախը կար եւ աւելորդ չէր իմանալ թուրք բարձր խաւերու մտայնութիւնը, անկեղծ եւ մտերիմ թուրքի մը բերնով։

Մեմտուհ եկաւ ընթրիքէն երկու ժամ առաջ, կաղանդ պապիկի մը պէս բեռնաւոր եւ ծանր արկդ մը շալկած բեռնակիր մըն ալ ետեւէն։ Վարդերու փառաւոր ծաղկեփունջը յանձնելէ ետք ժանինին, սնտուկը անհետացաւ խոհանոց, Սաթենիկին հայեցողութեան։ Իսկ լեւոնիկը փակած էր «Մամուհին» ծունկերուն եւ կը ճգնէր վեր մագրւցիլ։ Մեմտուհ գրկեց մանչուկը, գլուխէն վեր բարձրացուց քանի մը անգամ եւ «մաշալահ, մաշալահ» գոչելէ ետք վար գրաւ ու հարցուց։

— Քանի՞ տարու եղաւ։

— Ամիսէ մը Երեքը կը լրացնէ, պատասխանեց Ժանին, յայտնի գոհունակութեամբ:

— Մաշալա՛հ . . .

— Երկրորդն ալ ապսպրուած է, միջամտեց Ոռուբէն, արժանանալով ժանդիմանական ժպիտին, որմէ ետք Երխասարդ կինը, ամօթխած եւ գոհունակ, անցաւ Սաթենիկին մօտ:

— Եթէ ճաշի համար ստիպուած ենք թնդանօթին սպասել, բայց դաւաթ մը առնելու արգելք չկայ կարծեմ, ըսաւ Ծուրէն:

— Հօրս ականջը խօսի, ըսաւ Մեմտուհ, գլուխով համաձայնութիւն տալով:

Մինչ օղին իր պարագաներով կը դրուէր ցածկեկ սեղանի մը վրայ, լեւոնիկ գտած էր հանդիստ տեղը, Մեմտուհին գիրկը եւ կը խաղար անոր մօրուքին հետ: Ծուրէն քանի մը անդամ փորձեց պզտիկը տեղահան ընել, բայց Մեմտուհ չթողուց, կրկին ու կրկին համբուրելով տղուն երեսները եւ զուարթ բացագանչելով.

— Ծուրէն, հանդիստ ձգէ չօճուխը, մեզէներուն մէջ ասկէ համովը շեմ տեսներ:

— Իսկ դուն ի՞նչ ըրիր, հայրդ հարսնցու պատրաստած չէ՞ր քեղի:

— Եթէ իրեն մտիկ ընէի, եկած օրէս պէտք էր ամուսնանայի եղբօրը մէկ թոռնուհիին հետ, բայց չքալեց: Մինչեւ որ ժանինին պէս աղջիկ մը չգտնեմ, ամուսնացող չեմ: Բայց կեցիր, թող գայ, այս առաջին բաժակը պարպենք իր կենացը:

Ծուրէն ձայն տուաւ, կանչեց կինը ներսէն, եւ Մեմտուհ խմեց «կիներուն մէջ մէկ հատիկ եղող քրոջը» կենացը: Երկրորդ բաժակը, «ձան քարտաշըն» (հոգիի եղբօրը) պատուին էր, որմէ ետք, կարծես ծիսականութիւնը կատարուած, փոքրիկ բաժակները դանդաղեցան եւ ըս-

կսաւ մտերիմ զրոյցը։ Իուրէնի առաջին հարցումին Մեմտուհի պատասխանը եղաւ թէ կը պաշտօնավարէ Ներքին Նախարարութեան մէջ։

— Կը կարծէի որ քու պատրաստութիւնդ քեզ կը սահմանէ աւելի Արտաքին Նախարարութեան, ըսաւ Իուրէն քիչ մը զարմացած։

— Ես ալ այլպէս կը մտածէի։ Բայց Թալաթ պէյը, որ մօրս կողմէ ազգական է մեզի, այլպէս ուզեց։ Առաջին անգամ երբ քովը կանչեց, ըսաւ— «Եւրոպայի մէջ դպրոցը սորվածք մոռցիր. Թուրքիոյ մէջ Արտաքին Նախարարութիւնը Ներքին Նախարարութենէն ուղղութիւն կ'առնէ»։ Զէի կրնար մերժել, եւ պատճառ չկար մերժելու։ Մանաւանդ որ զիս կը պահէ իր քովը եւ խոստացաւ նախարարութեան առաջին քարտուղարի հանգամանքը տալ ինձի։ Պաշտօնական հրամանագիրը այս օրերուն կ'ելլէ։

Լեւոնիկը, պեխմօրուքէն ձանձրացած, սկսած էր թաթիկներով խուզարկել Մեմտուհի բաճկոնակին գրպանները եւ կը խաղար ժամացոյցի շղթային հետ, աշխատելով գուրս հանել։ Մեմտուհ տեսնելով որ տղան կը դըռւարանայ եւ չի յաջողիր, ինք գուրս հանեց ժամացոյցը եւ փակցուց Լեւոնիկին ականջին, որուն վրայ, մանչուկը, երջանիկ, սկսաւ ճլուրլալ։

— Ժանի՛ն, կանչեց Իուրէն ջղային, եկուր տղան ներս տար, բաւական փետակց Մեմտուհին մօրուքը։ Լուրջ խօսակցութեան արգելք է։ Մայրը, բաւական դժուարութեամբ, բայց վճռական, յաջողեցաւ զաւակը անջատել իր «Մամուհէն» ու ներս տարաւ։

— Իուրէ՛ն, խօսեցաւ յանկարծ Մեմտուհ, անսպասելի լրջութիւն մը տալսվ դէմքին ու ձայնին, ինչո՞ւ Պուլիս եկաք, աւելի հանգիստ չէ՞ր Զուիցերիան…

— Զարմանալի հարցում, մարդ ինչո՞ւ կ'ուզէ հայրէնիք դառնալ…

— Հսել կ'ուզեմ, պատերազմի մը պարագային նա-

խընտրելի է Զուիցերիան, աւանդական իր չէզոքութեամբը, մանաւանդ կին ու զաւակ ունեցողի մը համար:

— Կը կարծե՞ս որ այս պատերազմին կրնայ թուրքիան ալ մասնակցիլ:

— Դեռ որոշ բան մը չկայ, բայց տրամադրութիւնները այդ ուղղութեամբ կը հասուննան: Եթէ Անգլիա-Ֆըրանսա մինակնին ելլեն Գերմանիոյ դէմ, պատճառ մը չըկայ որ թուրքիան ալ մասնակցի: Բայց եթէ Ռուսիան մէջ մտնէ, խնդիրը կը փոխուի:

Օղին, հակառակ մատնոցային մանրիկ բաժակներուն, սկսած էր ներգործել: Եւ Մեմտուհին խօսքերը հետզհետէ իշխողական եւ ինքնավստահ շեշտ մը կ'առնէին: Ռուբէն, օղիի ոչ բարեկամ, բայց քաղաքավարութեան համար կը ջանար ներդաշնակուիլ հիւրին հետ, կրցածին չափ քիչ խմելով: Մեմտուհ թափ առած կ'երթար: Լօգանի մեղմաբարոյ եւ համեստ ուսանողը չէր հիմա: Անվերաքննելի վճիռներու պատղամախօս մը ըլլար կարծես:

— Ֆրանսա-Անգլիա յոգնած, մաշած երկիրներ են: Ո՛չ իրենց թիւը կ'աճի, եւ ո՛չ ալ ուժը կ'աւելնայ: Եւրոպացի տէրը Գերմանիան է: Երիտասարդ, առոյգ, կարգապահ ժողովուրդ մը որ կը բարձրանայ: Եւ ինչպէս Ճիվանչիր պէյը կ'ըսէր առջի օր, «Եւրոպան Գերմաններուն, Ասիան թուրքերուն»:

— Սատանային հետ ապուրի նստողը պէտք է երկայն, շատ երկայն դգալ մը ունենայ: Մենք այդպէս դըգալ ունի՞նք, Գերմանիոյ հետ սեղան նստելու համար, ըստ Ռուբէն: Սխալ է Եւրոպական պետութիւնները մէկը միւսին հակադրել եւ այդ հակադրութենէն օգտուելու յաւակնութիւններ սնուցանել: Անգլիա, Ֆրանսա, Գերմանիա նոյն քաղաքակրթութիւնը ունին, միեւնոյն ձգտումները, նոյն հաշիւները: Արեւելքը Արեւելքցիներուն՝ կը հասկընամ: Բայց Եւրոպական որեւէ պետութիւն յենարան ընդունիլ եւ այդպէս ճամբայ ելլել, լաւ տեղ չի տանիր: Կը

յիշե՞ս Լոգանի մեր վէճերը։ Երբ քեզի կը բացատրէի թէ հայերը ինչո՞ւ Արեւմուտք կը նային, լաւ չէիր հասկնար։ Պարզապէս մեր կայսրութեան մէջ տիրող քառսն էր, վարչական մեքենային անիշխանական վիճակը որ կը մղէր մեզ նայիլ Արեւմուտք եւ անկէ օգնութիւն սպասել։ Հիմա որ պայմանները փոխուեցան, սահմանադրական կարգեր հաստատուեցան, Մեմտուհները Եւրոպա գացին եւ ուսում, գիտութիւն ամբարեցին ու Երկիրը բոնեց յառաջդիմութեան ձամբան, ի՞նչ պէտք ունինք Եւրոպացիներու վէճերուն խառնուելու։ Փա՛ռք Աստուծոյ, մեր Երկիրը հարուստ է, ամէն բան ունինք մենք պէտք եղածէն աւելի, կը բառէ որ գիտնանք կազմակերպել։

— Շատ հեռու չեմ քեզի պէս մտածելէ եւ Պոլիս չեկած ի՞նչ ծրագիրներ ունէի։ Բայց եկուր տես, մեր նախարարութեան շրջանակները վերէն վար գինովցած են, Գերմանիա կ'ըսեն ու կ'երթան։ Կարծես Անատօլուի ցորենն ու միսն ալ Գերմանիան կու տայ մեզի։ Զտես, ապտալ մտայնութիւնը հետզհետէ տիրապետող կը դառնայ։ Խորհրդարանին մէջ Զօհրապ պէյին վերջին ձառը բաւական աչքեր բացաւ, բայց հոսանքը շատ զօրաւոր է եւ մարդիկ մտածելու տրամադիր չեն։ Այս օրերուն հովիւին սըրինքը մտիկ ընող չկայ, տիրապետողը տավուլ զուռնան է…

— Մեմտո՛ւհ, մեր պարտականութիւնը շատ մեծ է։ Նոր սերունդը, Եւրոպա տեսածներս, ընելիք ունինք։ Դուն պէտք է չուրջո հաւաքես չափաւորականները, պէտք է ուժդառնաք եւ կշոէք մտայնութեանց վրայ։

— Նախ ե՛ս պէտք է բան մը ըլլամ որպէսզի կարենամ բան մը ընել, ըսաւ Մեմտուհ խնդալով։ Կեցիր նայինք, պաշտօնս հաստատող սա հրամանագիրը ելլէ անգամ մը…

Ճիշդ այդ պահուն Ռամազանի թնդանօթը գոռաց, հաւատացեալները հրաւիրելով ընթրիքի։ Մեմտուհ բնագ-

դաբար ոտքի ելլելու շարժում մը ըրաւ, բայց խնդաց ու նստաւ տեղը, ըսելով.

— Մոռցայ որ հօրս տունը չեմ եւ ապտէս առնելու պէտք չունիմ։ Անգամ մը, երբ մոռցած էի լուացուիլ, յանդիմանեց ու «խոզերու երկրէն սորվածներդ դեռ չմոռցա՛ր», ըսաւ։

Ժանին երկար պայքարէ մը ետք վերջապէս յաջողած էր քնացնել Հետոնիկը իր թաղիքէ արջուկին հետ։ Անցան ճաշասենեակ։ Ճաշի պահուն այլեւս Պոլիս չէին, այլ Լոզան։ Ուսանողական կեանքի մանրադէպեր, գուարձալի արկածներ, Զուիցերիացիներու կենցաղին շուրջ դատումներ։

— Կը տեսնե՞ս, ըսաւ Ռուբէն ճոխ սեղանը ցոյց տալով եւ անուղղակի կապուելով նախորդ զրոյցին հետ, արեւելքցիներուս սեղանին վրայ կերուածէն աւելի՝ թափուելիքը կ'աւելնայ։ Միայն բարեկեցիլ եւ հարուստ տուներուն համար չէ որ այսպէս է։ Ամէն տեղ, հարուստ թէ աղքատ, գիւղ թէ քաղաք միեւնոյնն է։ Որեւէ տունէ ներս, ճաշի պահուն մէկ-երկու անակնկալ հիւրեր կրնան մանել եւ մասնակցիլ ճաշին, առանց սեղանը խանգարելու։ Սրտի լայնութիւն, հոգիի հարստութիւն, աչքի կուշտութիւն։ Լոզան, յաճախ գտնուած եմ Զուիցերիացի ընտանիքներու սեղանին։ Վեց հոգի կայ՝ ուրեմն վեց կտոր միս, նոյն չափով պտուղ, կռամով հաշտըրւած ուտելիքներ։ Բաժինները ճշդուած են։ Ոչինչ կ'աւելնայ, ոչինչ կը պակսի։ Ամէն ինչ իր չափով, իր համրանքով։ Ըսէ՛ թէ ինչպէս կը նստիս ճաշասեղան, ըսեմ թէ ինչ ժողովուրդ ես։ Արեւելքի մէջ, Աստուծոյ տուած բարիքը ճաշակելէ ետք, մնացեալը բաժին կը թողունք աղքատներուն, անտէր շուներուն, երկինքի թուչուններուն։ Այսինքն Աստուծոյ ստեղծած միւս արարածներուն։ Եւրոպացին, իր անձէն դուրս ուրիշին հոգը չունի։ Եթէ ոմանք շուն-կատու կը պահեն, ատիկա իրենց պերճանքին մաս կը կազմէ։ Կայ ու չկայ, իրենց

անձը կայ: Եւ այս ամէնը ոչ գիտակցաբար, մեր մօտ ըլլայ թէ իրենց քով, այլ խառնուածքի բնական մղումով: Մենք այսպէս եկած ենք աշխարհ, իրենք այնպէս: Գիտնա՛նք մեր աշխարհին յարգը եւ անոնց փայլէն չշանանք:

Մեմտուհ մտիկ կ'ընէր համամիտ գլխու շարժումներով: Ուուրէնին հանդէպ իր համարումը շատ բարձր էր արդէն եւ հակառակ տարեկից ըլլալնուն, կրտսեր եղքօրմը յարգալիր կեցուածքը ունեցած էր միշտ անոր խօսքերուն եւ դատումներուն հանդէպ: Ժանինն էր որ զուարթդարձուածք մը տուաւ զրոյցին, բողոքի կեղծ ինքնապաշտպանութեամբ մը.

— Ուուրէն, բաւական բամբասեցիր Եւրոպացիները, մոռնալով որ Եւրոպացի կին մը ունիս:

— Ընդհակառակը: Հպարտ եմ որ սիրած աղջիկս ազատագրեցի եսապաշտներու իր համայնքէն ու բերի հոգեկան շռայլութեանց մեր երկիրը: Եւ դառնալով Մեմտուհին.

— Գիտե՞ս այս աղջկան առաջին խօսքը ինչ եղաւ երբ նաւահանգիստը քարափ ելանք. — «Ուուրէն, կը վախնա՞մ. ինչո՞ւ եկանք այս քաղաքը» կ'ըսէ, քնացող Լեւոնը գրկած եւ աչքերը մեծ-մեծ բացած:

— Ինչէ՞ն կը վախնաս, կը հարցնեմ:

— Տե՞ս, սա մարդիկը, ինչ դաժան նայուածքներ ունին, ժպիտ չկայ, կ'ըսէ, հսկայ սնտուկներ շալկած բեռնակիրները ցոյց տալով:

— Փոխանակ հիանալու կը վախնա՞ս, կ'ըսեմ իւրեն: Այդքան ծանր բեռներու տակ հեւացող մարդոցմէ ժպի՞տ կը սպասես: «Թուրքի մը պէս հուժկու» դարձուածքը մինչեւ հիմա կարդացած ես գիրքերու մէջ: Այսօր կը տեսնես աչքերովդ:

Եւ ձեռքը թափ տալով Մեմտուհի կողմը, խորհրդապահ.

— Բայց, խօսքը մէջերնիս, այդ բեռնակիրները կարծեմ թուրքեր չէին, այլ քիւրտ, չէրքէղ, լազեր էին:

Կուշտ ու կուռ խնդացին, կուշտ ու կուռ ճաշելէ ետք: Մեմտուհ ծանրացած էր քիչ մը, օղիէն եւ ստամոքսէն, եւ զրոյցին աշխուժութիւնը կը թուլնար:

— Գիտե՞ս, ըսաւ Ռուբէն, հիւրի սենեակ ունինք, եթէ ուզես կրնաս մնալ:

— Ո՞չ, պէտք է երթամ, ըսաւ Մեմտուհ, բայց լու որ ըսիր: Նկատի կ'ունենամ այն օրը, որ հայրս տունէն վունտէ: Եւ կարծեմ օր մը չէ օր մը պիտի պատահի ատիկա: Կարգադրած եմ որ կառքը գայ այս ժամուն: Ժամացոյցի նայելու պէտք չունեցաւ: Դուրսէն կը լսուէր կառապանին փքոցով սուլիչը:

Մեմտուհ ոտքի ելաւ: Եւ հրաժեշտ առնելէ առաջըսաւ.

— Պզտիկ քոյրս — հինգերո՞րդն է, Ռուբէն — կարմիր փշտիկներ կը հանէ երեսներուն եւ ճակատին, դրկեմ, աչք մը նետէ:

— Քանի՞ տարեկան է, հարցուց Ռուբէն:

— Տասնըերեք կ'ըլլայ:

— Տասնըերեք տարեկան... կարմիր փշտիկներ... աղէկ, աղէկ, թող գայ տեսնենք, ըսաւ Ռուբէն ժպտելով...

Եւ որովհետեւ հանդիպումի հասարակաց վայր մը չունէին, որոշուեցաւ որ ամէն ամսու առաջին Երկուշարթին Մեմտուհ գայ Ռուբէնենց, գիշերային այցելութեան: Այս ժամադրութենէն ետք, բաժնուեցան, ջերմագին ողջագուրումներով:

## 2

Առաջին օրերու ժանինի վախը անհետացած չէր բոլորովին, բայց կորսնցուցած էր սկզբնական ձնշումը եւ օրէ օր կը նմանէր գզրոցի մը յատակը մոռցուած աննշան իրերուն, որոնք դադրած են օգտագործուելէ, բայց չեն նետուիր, օր մը գործածուելու տարտամ հաւանականութեամբ։ Յուսացածէն շատ աւելի արագ կատարուեցաւ Պոլսոյ միջավայրին հետ ընտելացումը։ Երկրորդ երեխայի մը մօտիկութիւնը արգելք չեղաւ որպէսզի շրջանակ ըստեղծէ, մասնաւորաբար կարգ մը գերման սպաներու տիկիններուն հետ, զուգահեռ Ռուբէնի լայն շրջանակին։

Արուեստագէտ հոգիով աղջիկ, գերազանցօրէն վիպային խառնուածք, շուտով առնուեցաւ քաղաքին անդիմադրելի կախարդանքէն ներս։ Պոլսոյ պատմական հնութիւնները, բնական տեսարաններու այլազանութիւնը, խայտաբղէտ բազմութիւններու եռուզեռը, Բերայի չքեղվաճառատուններուն մոգական ձգողութիւնը, միացած՝ հանգստաւէտ եւ դիւրակեաց կենցաղի մը առաւելութիւններուն, շուտով մոռցնել տուին Լօզանը, որ դաւառական

Համեստ քաղաքի մը պատկերը կը ստանար Պոլսոյ հետ  
բաղդատուելով։ Բնդարձակ տուն մըն էր իրենց բնակա-  
րանը, բանուկ փողոցի մը վրայ, ցերեկը աղմկալի բայց  
գիշերը խաղաղ։ Բնակարանէն անջատ, պարտէղին վրայ  
առանձին մուտք ունեցող մեծ սենեակ մը բժիշկին ընդու-  
նարանն էր։ Բժիշկ Սեւակին մասնագիտական համբաւը  
տարածուած էր զարմանալի արագութեամբ։ Հայ եւ օտար  
անուանի բժիշկներ պակաս չէին Պոլսոյ մէջ, բայց մաս-  
նաւոր հմայք մը ունեցաւ Եւրոպայէն նոր եկած այս երի-  
տասարդ բժիշկը եւ իր դարմանատունը միշտ լեցուն էր։  
Եւ այն աստիճան, որ ստիլուեցաւ միայն ժամադրութեամբ  
հիւանդներ ընդունիլ։

Փանին մեծասլէս ուրախ էր այս յաջողութենէն, որ  
անտեսանելի լծակի մը պէս օր աւուր կը բարձրացնէր  
տունին նիւթական կացութիւնը, մակարդակ տալով իրենց  
կենցաղին։ Հոտ եւս Պոլիսը կը նսեմացնէր Լօզանը, իս-  
պառ մոռցնել տալով Զուիցերիոյ նեղութիւնները։ Եօթը  
գէր կովերու տարիններն էին Պոլիս եւ ժանինի երկինքը  
անամակ ու կապոյտ պիտի մնար, եթէ որոչ պարագայ մը  
մտմտուք չտար իրեն։

Նկատած էր, որ Ռուբէնին այցելող հիւանդները  
մեծ մասամբ թրքուհիններ էին, եւ բարձր դասու տիկին-  
ներ, ինչպէս կը հասկցուէր փողոցը իրենց սպասող շքեղ  
կառքերէն։ Սեւ քօղերուն ետեւ ծածկուած ինչ գեղուհի-  
ներ կային արդեօք անոնց մէջ։ Կասկածի նշոյլ մը անգամ  
չէր ունեցած Ռուբէնի հաւատարմութեան մասին, բայց  
մտքով կը բանար քօղերը ու երեւակայութեամբը աճած  
ի՞նչ գեղուհիններ կը տեսնէր անոնց ետեւ ու սրտի ճմլում  
մը կ'ունենար։ Կարդացած վէպերէն գիտէր, թէ այրերուն  
համար սիրոյ մէջ անկեղծութիւնը եւ հաւատարմութիւնը  
երբեք արդելք չեն փորձութեան մատնուելու . . .

Երկար մտածեց առնելիք քայլին վրայ։ Դատողու-  
թիւնը կ'արգիլէր, բայց ալեկոծեալ սիրոը առաջ կը մը-

Դէր։ Լոզանի մէջ արդէն վերջնականապէս համոզուած էր Ռուբէնի անկեղծութեան։ Իրեն մրցակից հոյլ մը աղջիկներուն մէջ, որոնք կը դառնային Ռուբէնին շուրջ տարուած անոր ածուխի պէս սեւ աչքերէն եւ արեւելքցիի թուխ հըմայքէն, անիկա մէկ անգամէն զինք ընտրած էր եւ հաստատ մնացած որոշումին վրայ։ Ժանինի համար մանաւանդ չարչարանքի գիշերներ եղան Ռուբէնին հերթապահութեան օրերը հիւանդանոցին մէջ։ Մինչեւ լոյս մինակ կը մնար այստեղ խումբ մը աղջիկներու եւ երիտասարդ կիներու հետ, որոնց անամօթխած սեռային բարքերուն մասին շատ կը խօսուէր Լոզանի շրջանակներուն մէջ…

Այս, վտանգաւոր մրցակիցներ ունեցաւ, իրմէ աւելի գեղեցիկ, մանաւանդ աւելի համարձակ եւ ինքնամատոյց, բայց Ռուբէն մէկ անգամ սիրեց եւ միայն մէկը ընտրեց, քաջաբար տոկալով բոլոր փորձութիւններուն։ Բայց այստեղ արեւելք է, Ռուբէն ինքն ալ արեւելքցի։ Օտար եւ անհանգստացնող աշխարհ մը ժանինի համար։ Բնութիւնը իր օրէնքները ունի որ ուղեղը կ'անգիտանայ եւ թաքուն կը գործէ մարդ էակին մէջ, մանաւանդ այրերուն…

Եւ այս թրքուհինե՞րը, սեւով վարչամակուած ուրուականնե՞ր, որոնց սեւ քօղերուն տակ բոլորն ալ Բիէռ Լոթիի Ազիատէներուն դիմագիծերը պէտք է ունենան եւ… մարմինները, փափուկ զարդախուցերու բուրմունքներով…

Ի՞նչ ընել, թօթափելու համար կուրծքին տակ հետրզհետէ մեծցող ու ծանրացող այս մթին ամպը, որ իր մռայլութիւնը կու տայ երբեմն նաեւ աչքերուն։ Եւ ինչպէս շարժիլ որ իր արարքը երկսայրի սուր մը չդառնայ, անհիմն կասկածանքի մը ցուցադրութիւնը, դուցէ երբեք դոյսութիւն չունեցող մտածումներ արթնցնելով Ռուբէնի մոքին մէջ…

Այս մտածումները հետզհետէ արմտտացան մտքին

Եւ այն աստիճան որ մղուեցաւ իր չըրած մէկ բանը ընելու մեքենաբար, առանց մտածելու: Շքեղօրէն զարդարուած անձնական կառք մը կեցած էր գուրսը, եւ ծառան ալ, նստած կառապանին քով, կը սպասէին տիրուհիին որ բժիշկին մօտ կ'ուշանար: Ժանին պատրուակ մը դտաւ եւ անակնկալօրէն մտաւ Ռուբէնի սենեակը, առանց դուռը զարնելու: Ռուբէն իր գրասեղանին առջեւն էր, բժիշկի ճերմակ շապիկով, շատ բնական նստուածքով: Բայց միւսը... սրտի արագ բարախում մը ունեցաւ ժանին: Ոչ միայն գեղեցիկ էր, աննման գեղեցիկ, այլ նաեւ ամբարտաւան: Մատներուն մէջ վառուած սիկարէթ մը, մէկ սրբունքը միւսին վրայ, մինչեւ ծունկերը բաց... ոչ իսկ զիջեցաւ նայիլ իրեն: Այնպէս կը դիտէր Ռուբէնը, կարծես աչքերով լափել ուզէր... ժանին, արագ, երկու բառով արտասանեց պատրաստած սուտը ու դուրս փախաւ:

Հիմա, փակած պատուհանին, վարագոյրին ճեղքէն կը դիտէ դուրսը, սպասելով թրքուհիին: Մեղադրելիք բան մը չունի, տիսրելու պատճառ չկայ, բայց սիրտը ինչո՞ւ այսպէս արագ-արագ կը տրոփէ, ինչո՞ւ դողի մը պէս կը սպասէ թրքուհիին դուրս գալուն... ինչո՞ւ կը մաղթէ որ ժամ առաջ մեկնի այդ կինը...

Կէս ժամ մնաց այդպէս, մինչեւ որ թրքուհին դուրս եկաւ... Խաղաղ, հանդիսաւոր, իշխանուհիի մը քայուածքով մօտեցաւ կառքին, մինչ ծառան վար ցատկած, դըռնակը կը բանար խոնարհելով: Կառքը մեկնած էր, բայց ժանին դեռ կը մնար կեցած տեղը, մտածկոտ, անորոշ: Ո՞վ կընայ մտածել որ ներսի համարձակ կինը հիմա սեւերու մէջ փաթթուած այդ ուրուականն է, որ, յուշիկ, մեկնեցաւ, հարց կու տար ինքն իրեն ու դեռ երկար կըրնար շարունակուիլ այդ լուռ հարցումը, եթէ լեւոնիկ ներս չի մտներ իր աղմուկներով, Սաթենիկին ճեռքէն բռնած:

Կէսօրուան ճաշին, իր արարքէն քիչ մը ամօթապարտ, հարցուց, յանցապարտի շեշտով մը.

— Ո՞վ էր առտուան այցելուդ, իշխանուհիի կը նըմանէր:

— Իշխանուհի մըն է, Համիտի զարմիկներէն մէկուն թոռը, իշխան Հաթեմին կինը, իշխանուհի Հալիմէ:

— Շատ հիւանդի չէր նմաներ...

— Հիւանդ չէ:

— Եթէ բժշկական գաղտնիք չէ, կարելի՞ է իմանալ...

— Զաւակ չունին, երեք տարի է ամուսնացած են, կ'ուզէ դարման մը գտնել: Վաղը ամուսինն ալ պիտի գայքննութեան:

Ոուբէն որ բոլորովին անտարբեր չեշտով մը կը խօսէր, իբրեւ թէ չի հասկնար ժանինի հետաքրքրութեան պատճառը, ճաշէն ետքն էր, որ անակնկալօրէն յանկարծ դրկեց կինը, կուրծքին սեղմեց եւ համբուրելով ըսաւ.

— Անխելք աղջիկ, նո՞ր պիտի ճանչնաս Ոուբէնդ: Սուլթանին ամբողջ հարէմը մէկ կողմ, դուն միւս կողմ: Նո՞ր կը գիտնաս...

\*  
\*\*

Ամպերը հետզհետէ սկսան սեւնալ Եւրոպայի քաղաքական երկինքին վրայ: Վայրկեանէ վայրկեան պայթելու սպառնալիքով: Թնդանօթները դեռ չին դուռար, բայց մթնոլորտը յագեցած էր: Պատահական կայծ մը պիտի բաւէր որ վառողի տակառները բռնկին: Ոուբէն անհամբեր կը սպասէր առաջին երկուշաբթիին: Պաշտօնաթերթին մէջ կարդացած էր Մեմտուհին քարտուղար նշանակուիլը եւ կ'ակնկալէր որ անկէ իմանար երկրին կացութիւնը:

Մեմտուհ եկաւ դարձեալ ծաղկեփունջով եւ լեւոնիկին համար թիթեղէ ինքնաշարժ մը, որ զսպանակով լարուելէ ետք գորգին վրայ կ'երթար-կու դար մէկ պատէն միւսը։ Բայց նախորդ անդամուան չէնութիւնը չունէր։ Ծանր, լուրջ, կարծես մտահոգութիւն մը չալկած։

— Օհօ՛, գոչեց Ռուրէն պաշտօնը չնորհաւորելէ ետք, յայտնի է որ գիրքիդ մէջ մտած ես։ Պետական անձնաւորութիւնները պարտաւոր են անպայման խոժո՞ո ըլլալ։

— Կատակը մէկ կողմ, Ռուրէն, օրերը յղի են։ ինվէր ոկյը — ներողութիւն, փաշան պիտի ըսէի, քանի որ Սուլթանը փաշայութիւն առաւ իրեն։ Եւ որովհետեւ տիտղոսը մինակ չէր կրնար տալ, թալաթ եւ ձեմալ պէյերն ալ փաշայացան։ — Ուրեմն կնվէր փաշան Պերլին մեկնեցաւ երէի, ուղղակի գերմանական սպայակոյտին հետ խորհըլրդակցելու։ Տիտղոսը անոր համար, որպէսպի աստիճանին վայել պատիւներով ընդունուի վիլհելմ կայսրէն։

— Եւրոպական նուագը չսկսած մե՞նք ոլիտի մըտնենք պարին մէջ։ Ճիշդ կ'ըսեն ուրեմն թուրքերը — Զալմատան օյնար (առանց նուագի պարող)։

— Օրերու, թերեւս ժամերու խնդիր է նուազին ըսկոիլը։ Յայտնի եղաւ թէ Ռուսիան պաշտողան ոլիտի կանդնի Սերպիոյ։ Սեպի համար կարեւորն ալ տյդ է։ Եւրոպան կը հիւծի թէ կը կործանի, Լեւոնիկին պիւլիկը չեմ տար ատոր։ Ռուսիա՞ն…

— Ուրեմն պատրաստուինք բանակ երթալու։

— Լօգան երթալու պատրաստուիս, աւելի չիտակ կ'ընես…

— Լօգա՞ն, ի՞նչ գործ ունիմ լօգան։ Ուբիչ բան, ըսաւ Ռուրէն խնդալով, եթէ Նախարարութեանդ որոշումով դեսպան կարգուիմ Զուիցերիոյ մէջ։

— Կատակ չեմ ըներ, եղբայրս։ Անցեալ անդամ րսի, չուզեցիր հասկնալ։ Պատերազմի պարագային, միակ ապահով վայրը Զուիցերիան է, ընտանիք եւ զտակներ

ունեցողին համար։ Մէկ օրէն միւսը կրնան ճամբաները գոցուիլ։ Եթէ ուզես, կրնամ անմիջապէս կարգադրել։ Վաղուցնէ սկսեալ սեղմումներ պիտի հաստատուին ճամբորդութեանց համար։

Մեմտուհ կը խօսէր տրագ, հեւասպառ։ Խուճապային բան մը կար իր ճայնին մէջ։ Դժուար ըսուելիքը մէկ անգամէն ըսել վերջացնելու աճապարանք մը։ Ռուբէնին քիչ մը տարօրինակ թուեցաւ բարեկամին այս պնդումը, մանաւանդ անոր այլայլած վիճակը։ Բայց անորոշ այդ զգացումը չկրցաւ փոխել իր լաւ տրամադրութիւնը։ Բաւ.

— Հասկցուեցաւ։ Կ'երեւի Լեւոնիկը այնքան ցաւցուց մօրուքդ, որ կ'ուզես մեզ հեռացնել այս քաղաքէն։

Միւսը յուսահատական շարժում մը ըրաւ, չասկցուելուն ափսոսանքով։ Նոյն պահուն, ժանինը որ սուրճ եւ օշարակ կը հրամցնէր ափսէով, նստաւ Մեմտուհին քով։ Այս վերջինը, որ ժանինը բնական դաշնակից մը կը համարէր իր դատին, անոր դարձաւ եւ վերսկսաւ աւելի հանդարտ ու համոզկեր շեշտով։

— Նայէ', սիրելի քոյրս։ Այս Ռուբէն եղբայրս չ'ուզեր հասկնալ։ Պատերազմը թեթեւ կ'առնէ։ Գոնէ դուն հասկցիր։ Եթէ պատահի — այս երկրին կեանքը տակն ու վրայ կ'ըլլայ, պայմանները կը փոխուին։ Երկու զաւակներով ընտանիքի մը համար նեղ ու դժուար օրեր կու դան։ Աւելի լաւ չէ՞ որ Լօզան դառնաք եւ հոն սպասէք խաղաղութեան։

Ռուբէն ժամանակ չթողուց որ ժանին պատասխանէ։ Ինք խօսեցաւ։ Եւ Մեմտուհին պէս, լուրջ ու հանդարտ, կատակելու տրամադրութիւնը մոռցած։

— Լոէ', Մեմտուհ։ Ես կ'ատեմ պատերազմը։ Կ'ատեմ որ մարդը մարդուն գայլ դառնայ։ Բայց ոչ իմ ձեռքսէ, ոչ քու ձեռքդ։ Եթէ անխուսափելին պատահի, մենք այստիպուած ենք կատարել մեր պարտականութիւնը։ Բարեբախտաբար ըժիշկ եմ եւ մարդ սպաննելու պէտք չունիմ։

իմ գործս մարդ փրկելն է, որքան որ կրնամ։ Պիտի կատարեմ պարտքս հայրենիքին հանդէսլ։ Զօրակոչի յայտարարութեան, առաջին արձանագրուողը պիտի ըլլամ։ Ինչ ամօթ, ինչ նուաստացում որ ես երթամ Զուիցերիա հանդիստ ապրիմ կին զաւակներով, մինչ այստեղ Մեմտուհները արիւն կը թափեն։ Այդքա՞ն դէշ կարծիք ունիս իմ մասիս։

Մեմտուհ չպատասխանեց։ Դէմքէն կը հասկցուէր որ դեռ ըսելիք ունի, բայց աւելորդ ըլլալը դիտնալով կը լըսէ։ Նիւթը վիոխուեցաւ։

— Մոռցայ, ըսաւ Մեմտուհ, իդպալ քոյրս երջանիկ վերադարձաւ քովէդ եւ գիշեր ցերեկ դովքը կը հիւսէ։ Ի՞նչ մոգական դեղ տուած ես իրեն։

— Դեղ չտուի, ըսաւ Ռուբէն ինդալով, ականջին բաներ մը ըսի եւ գնաց։ Շուտ ամուսնացուցէք եւ փշտիկները կ'երթան….

— Արդէն այս երկուքը մնացին, ըսաւ Մեմտուհ, իդպալը եւ Սալիհան։ Միւս երեքը ամուսնացած են։ Հայրս կը պնդէ թէ կարգը իմս է, նոյնիսկ կը տրտնջայ թէ կարդս շատոնց փախցուցած եմ, բայց մինչեւ որ այս երկուքն ալ չերթան, ես տեղէս շարժողը չեմ։ Անկէ վերջն ալ Ասուած դիտէ։

— Զուիցերիան կարծեմ ամուրիութեան համը տրւաւ քեզի, Մեմտուհ, իր տուած վկայականին հետ, ըսաւ Փանին ինդալով։

Ինչ որ առիթ տուաւ քիչ մը քաշքելու Մեմտուհը։ Վերապրեցան Լօզանի կեանքէն դրուադներ։ Յիշեցին անոր քանի մը սիրարկածները, ծանօթ բոլորին։ Մեմտուհ ինքնապաշտանութեան դիմեց սիրուն կնամեծարութեամը մը։

— Ի՞նչ ընեմ, այդ աղջիկներուն մէջ Ժանին մը չըկար։ Ժանինը մէկ հատիկ էր, ան ալ Ռուբէն եղբօրս խըսմէքն էր։

Ընթրիքի չմնաց Մեմտուհ, ըսելով որ Նախարարութեան մէջ գիշերն ալ աշխատանք ունի:

— Թալաթ պէյը — ա՛խ, փաշան — գիշերները կ'աշխատի եւ կ'ուզէ որ միշտ քովը պատրաստ ըլլամ: Իր գրասենեակին կից է իմ սենեակս: Շուտով թելեֆօն պիտի հաստատեն իմ քովս ալ: Աւելի յաճախ կրնանք խօսիլ:

Մեմտուհ երբ մեկնեցաւ, այր ու կին լուռ մնացին: Կարծես ըսելիք չունենային: Ժանինն էր առաջին խօսողը.

— Զե՞ս կարծեմ որ Մեմտուհի առաջարկը մտածուիք էր:

— Լօզանի՞ մասին:

— Այո՛:

— Աշխարհը ջրհեղեղի մէջ խեղդուի, ջղայնացաւ Ռուբէն, մե՞նք նոյ Նահապետ դառնանք Զուիցերիոյ տապանը մտնելով: Ու յետոյ, ի՞նչ արդարացում կրնամ տալ ընկերներուս: Մեր մէկուկէս զաւկին դէմ, Վարուժանը լման երեք զաւակ ունի, Զարդարեանն ալ երեք, ուրիշներ ալ: Մենք հոգի ունինք անոնք չունի՞ն: Կրնա՞մ ըսել առնոնց. — «Տղա՛ք, ես տուն-տեղ հաւաքած Զուիցերիս կ'երթամ, դուք ձեր գլխուն ճարը նայեցէք, Աստուած հետերնիդ»:

— Ինձի այնպէս թուեցաւ թէ Մեմտուհի մտքին մէջ պատերազմէն զատ ուրիշ բան կար, բսաւ Ժանին մտածկոտ: Ինչո՞ւ այդքան պնդեց...

— Պատերազմէն զուրս ուրիշ ի՞նչ կրնայ ըլլալ:

— Զեմ գիտեր, Ռուբէն, կը վախնամ մեր երջանկութեան համար...

— Կը վախնա՞ս, նաւահանգիստի բեռնակիրներէ՞ն, թէ, կեցի՛ր, հասկցայ, թէ ոչ Հալիմէ իշխանուհին է միտքըդ պղտորողը...

Ռուբէն գրկեց կինը եւ ուժգին համբոյրներով հալեցուց, ինչպէս միշտ, Ժանինի բոլոր վախերն ու մտմըտուքները...



## 3

Ոուրէն Զարդարեանին կը սպասէին ճաշի նստելու։  
Գեղամ Բարսեղեանը արդէն առևնին տղան կը սեպուէր։  
Տեսակ մը տունին որդեգիրը։ Կը մտնէր որեւէ ստեն, բը-  
նական եւ համարձակ, ժամանակէն ու կարդէն դուրս ապ-  
րող անվութութեամբ։ Ճաշը սկսած ըլլար թէ վերջացած,  
միեւնոյն էր իրեն համար։ Առանց պէտք ունենալու տան-  
տէրերուն միջնորդութեան, Սաթենիկը անվրէպ կը սպա-  
սարկէր իրեն, երբեմն նոյնիսկ խոհանոցը։ Զարդարեանն  
ալ ընտանիքէն կը սեպուէր, յաճախական այցելութեամբ։  
Օրուան հիւրը Վարուժանն էր որ առաջին անգամ կու գար  
Սեւակենց եւ զարմանքի յափշտակութեամբ մը կը դիտէր  
Ժանինը, որ սահուն հայերէն մը կը խօսէր, զրոյցներուն  
մասնակցելու աստիճան։ Զկրցաւ զսպել, եւ ըստւ։

— Բայց ի՞նչպէս կարելի է այսքան կարճ ատենի  
մէջ այսպէս կատարեալ սորվիլ մեր լեզուն, երբ հանձա-  
րեղ Պայրընը անգամ սպիտակ դրօշ պարզեց Մեսրոպի տա-  
ռերուն առջեւ։ Կարծեմ հաղիւ քանի մը ամիս եղաւ Պոլիս  
գալերնիդ։

— Պոլիս չսորվեցաւ։ Մեսրոպերէնը արդէն Լօզանէն  
սկսած էր սորվիլ եւ ատիկտ առաջին պայմանն էր մեր ա-  
մուսնութեան։

— Եւ երկրորդ պայմանը այն էր, փոխադարձեց Ժա-  
նին, որ դուն ալ սորվիս կէօթէի լեզուն, ինչ որ չըրիր։

Ոուրէնի պատասխանը անմիջական եղաւ։

— Նախ, սիրոհարները, սիրոյ բռնակալութեան տակ  
տրուած խոստումները պարտաւոր չեն յարդել։ Կարծեմ ե-  
րեք լեզուն բաւարար է մէկ մարդու համար — հայերէն,  
թուրքերէն, Փրանսերէն։ Եթէ կէօթէին լեզուն չսորվեցայ,  
չես կընար ըսել որ, յարդանքի մէջ թերացած եմ Գերման-

իոյ հանդէպ: Պատանեկան սէրս եղած է Պեթհավէնը, ուրուն նկարը գաշնակիդ վրայ կը պահես, իմ ձեռքովս գըծուած, եւ ատիկա կը բաւէ կարծեմ ցոյց տալու զգացումներս Գերմանիոյ հանդէպ:

Շարաթէ մը ի վեր Թուրքիան պատերազմի մէջ էր Գերմանիոյ կողքին եւ Ռուրէն արձանագրուած էր առաջին օրէն: Հարիւրապետի համազգեստը, փայլուն ուսնոցներով, շատ կը վայելէր իրեն, աւելի արժեւորելով լայն կուրծքը եւ յաղթ ուսերը: Դրան զանգը հնչեց: Զարդարեանն էր, մռայլադէմ:

— Ո՞չ, այդ ուրբաթական դէմքովդ ժանինի պատրաստած սեղանը համ չ'ունենար, ըստ Ռուրէն նորեկին ընդառաջելով, դէմքդ փոխէ ու սեղան նստինք:

— Բան մը կա՞յ, հարցուց Վարուժան մտահոգ:

— Բան մը չկայ, շատ բաներ կան, ըստ Զարդարեան վերարկուն կախած ատեն: Այս գրաքննիչին հետ գլուխ ելելը դժուար պիտի ըլլայ: Առջի օր երկու սիւնակ ջնջեց եւ տեղը ձերմակ թողուց: Այսօր, նոր օրէնք: Ջընջուած տեղերը պարապ ձգելը արգիլուած է: Պէտք է ուրիշ նիւթով մը փակենք, որպէսզի ընթերցողը պարապները տեսնելով ենթադրութեանց չերթայ, թէ Թուրքիոյ համար անհողաստ բաներ պէտք է եղած ըլլան որ կը ջնջուին: Այս պայմաններուն մէջ անկարելի է յարգել թերթին ձըշդապահութիւնը:

— Ֆրանսական լրադիր մը տեսայ, ըստ Վարուժան, ուր ջնջուած տեղերը իշուկի մը պատկերը կար, ականջները մկրատի վերածուած: Երեւի խմբագիրը այդ ձեւը գտած է դրաքննիչին վրէժ լուծելու:

— Երանի՛ ֆրանսա ըլլայինք, ըստ Զարդարեան, երբ սեղան կը նստէին:

— Ֆրանսային շատ երանի մի՛ տար, պատասխանեց Ռուրէն: Գերմանիոյ լախտի հարուածներուն տակ շուտով կը փչէ հոգին:

— Ճաշերնիս աւրելու միտք չունիմ, ըստ Զարդարեան։ Հուրերը շատ գէշ են մեզի համար։ Բայց ինչպէս առածը կ'ըսէ, հէմ լանք հէմ երթանք։ Ներկայ պարագային՝ հէմ խմենք, հէմ ուտենք։ Եւ բաժակը ժանինի բաժակին դպջնելով։

— Կենացդ, աղջիկս, շատ ապրիս, որպէսզի այսպէս ձոխ սեղաններ վայելենք։

— Ինքը չէ հեղինակը, Սաթենիկն է, ըստ Ռուբէն։

— Շիտակ չես, Ռուբէն, միջամտեց Գեղամ, ըսածդայն կ'ըլլայ, որ մէկն ալ ելլէ յայտարարէ թէ Ազատամարտը հանողը Զարդարեանը չէ, այլ գրաշարներն են ու մեքենավարը……

Բայց որքան կ'ուզէին կատակի տալ, ճաշի ընթացքին մթնոլորտը չպայծառացաւ։ Հոգիները անձկութեան մէջ էին։ Զարդարեանին դէմքը երթալով կը մոայլէր ու կը վարակէր ներկաները։ Այնքան համեղ կերակուրներուն հանդէպ ալ սովորականէն աւելի ժուժկալ գտնուեցան։ Իրարմէ ազդուած, աւելի շուտ ելան սեղանէն։ Հիւրասենեակը, սուրձերուն եւ սիկարէթներուն մէջտեղ, վերջապէս բացուեցաւ Զարդարեան։

— Այդ լկտի գրաքննիչը որ հեռագիրներուն մէջէն «Կովկասեան ճակատը» կը ջնջէ եւ «Ռուսական ճակատ» կ'ընէ, որովհետեւ, ըստ իրեն, եթէ «Կովկասեան ճակատ» գրենք՝ մէջէն հայու ճայն կու գայ եղեր եւ ուրեմն պէտք է «Ռուսական ճակատ» ընենք, չնական ժպիտով մը թոյլ կու տայ որ Գարակէօզը տպէ իր գրգռիչ ծաղրանկարը։

— Ի՞նչ ծաղրանկար, հարցուց Վարուժան։

— Թուրքերը հայերուն դէմ լարող կատարեալ գըրգութիւն մը։ Նկարին մէջ մարդ մը թերթ կը կարդայ։ Ուրիշ մարդ մը կը հարցնէ։

— Ի՞նչո՞ւ թերթ կը կարդաս։

— Ռազմաճակատին լուրերը իմանալու համար։

— Առանց թերթի եթէ ճակատի լուրերը գիտնալու գաղտնիքը սորվեցնեմ, ի՞նչ կու տաս ինծի։

— Թերթին տուած գրամս քեզի կու տամ եւ աչքիս  
լոյսն ալ կը խնայեմ :

— Եկուր ուրեմն ականջիստ ըսեմ : Երբ առտուն կա-  
նուխ տունէդ դուրս ելլես, հանդիպած առաջին հայուդ  
դէմքը դիտէ : Եթէ հայուն դէմքը ուրախ է, գիտցի՛ր որ  
մենք կը պարտուինք : Եթէ տիուր է, մենք կը յաղթենք...

— Բայց Գարակէօզը ծաղրաթերթ է, կշիռ չունի,  
ըսաւ Ռուրէն :

— Հո՛տ, կը սխալիս, բորբոքեցաւ Զարդարեան :  
Սիւնակներ գրաւող խմբագրականի մը չըրածը մէկ հատիկ  
ծաղրանկար մը կրնայ ընել : Մնաց որ ծաղրանկարին մա-  
սին չէ խօսքը : Ու եթէ կ'ուզէք, կրնայ մասամբ ճիշդ ալ  
ըլլալ այդ նկարով թելադրուած մտածումը : Կարեւորը  
այն է, որ գրաքննիչը, ըսել է կառավարութիւնը, պաշտօ-  
նապէս կը յայտարարէ թուրքերուն . — «Աչքերնիդ բա-  
ցէ՛ք, երբ ճակատի վրայ թուրք զինուորը մեռնի՝ հայը  
ուրախ է, թուրք զինուորը յաղթէ՛ հայը կը տիրի» : Թուրք  
եղիր, այլեւս ի՞նչ աչքով կը դիտես հայը...

Այս խօսքերուն ձնշիչ տպաւորութիւնը մեղմելու  
համար էր թերեւս, որ Վարուժան ըսաւ Սեւակին .

— Ռուրէ՛ն, եթէ համազգեստդ հանես եւ ջորեպանի  
հագուստով ծպտուիս, գիտե՞ս որուն կը նմանիս : Ճիշդ ու  
ճիշդ կ'ըլլաս «Իկիթ Տօնէլ»ս : Այդպէս պատկերացուցած  
եմ . . .

— Զորի չունիմ, ըսաւ Ռուրէն, բայց ճի մը ունիմ,  
որ թէեւ քու հրեղէն Բեգասիդ թեւերը չունի, բայց ճիւնի  
պէս ճերմակ է եւ քանի մը օրուան փորձերէ ետք այլեւս  
հլու-հնազանդ կը հպատակի խթաններուս :

Գեղամ առիթը գտաւ Վարուժանի «Հարճ»-էն իր  
սիրած մէկ տողը արտասանելու, հետապնդուող Վարճա-  
կէն Ասպետին .

Ասպետ, գերին ըլլամ քու կամքիդ ու ճիդ, գերին,  
մտրակիդ . . .

— Իմ Վարձակս առւնն է, փախցնելու պէտք չունիմ, ըստ Ռուբէն:

— Մէկ բան չեմ հասկնար, շարունակեց Զարդարեան, հետեւելով իր ներքին մտածումներուն: Գաւառներու մէջ հայերու զինուորագրութիւնը կը կատարուի տենդագին աճապարանքով, իսկ Պոլսոյ մէջ նոյն փութկոտութիւնը չկայ: Նոյնիսկ ընդհանուր զօրակոչին ընդառաջող քանի մը երիտասարդներ տուն զրկուած են, ետքէն կանչուելու խոստումով:

— Ես ալ, հաստատեց Ռուբէն, երբ Հարպիյէ ներկայացայ, քիչ մը զարմացան: Բայց հազարապետը որ ներկայ էր, ուրախացաւ եւ ըստւ՝ «Բժիշկ մը միշտ օգտակար է բանակին մէջ: Գնա՛ տղաս, հարիւրապետի համազգեստը ընտրէ պահեստանոցէն եւ եթէ պէտք տեսնես, չափիդ վըրայ շակել տուր»: Յետոյ զինուոր մը ծառայ նշանակեց ինծի: Մնայուն ներկայութիւնս ալ պարտաւորիչ չէ, օրը քանի մը ժամ: Հիւանդներս գիտեն, եւ ձշդած ժամերուս կու գան:

— Վերջին պահուն Զօհրապը հանդիպեցաւ, ըստ Զարդարեան եւ ուշացումիս պատճառն ալ այդ էր: Իր բերած լուրերը աւելի գէշ: Շատ չկեցաւ: Գրեթէ ոտքի վրայ խօսեցանք: Վաղը նորէն պիտի գայ: Փափաքեցաւ որ Վարդգէսն ու Խաժակն ալ անպայման ներկայ գտնուին: Թալաթին քովէն կու գար: «Բոց կ'արտաշնչէ եւ թոյն կը թափէ», ըստւ: Մնացեալը վաղը պիտի պատմէ:

— Ես ալ կրնա՞մ գալ, հարցուց Սեւակ:

— Անշուշտ, կուսակցական ժողով չէ: Զօհրապ ինքն ալ կուսակցական չէ: Այս թուրք սպայի համազգեստովդ թերեւս կորով ներշնչես մեզի: Պէտք ունինք...

— Եւ ահաւասիկ որ կուսակցականութեանց միգամածներէն ազատագրեալ, կը թեւածենք Հայկազնեան աստեղահոյլէն ներս, մենախօսեց Վարուժան, որպէս թէ քերթուած մը հիւսէր:

Տրամադրութեանց ջերմաչափը զերոյէն վար տեղ  
մը ցոյց կու տար իւրաքանչիւրին մէջ. Հով-փոթորիկ կար  
դուրսը: Մարտ ամսուն վերջերն էր: Երբ բաժնուեցան,  
դրացի տանիքին վրայէն կը լսուէր երկու կատուներու մո-  
լեգին քզւրտուքը, որ հակառակ հովերու վայիւնին, յըս-  
տակ կը լսուէր ու կը ճանկուտէր ականջները: Նաեւ սիր-  
տերը...

\* \*

**Յաջորդ օրը, ճիշդ կէսօրին, Սեւակ մտաւ Ազատա-  
մարտ:**

Կը կարծէր որ ինքնակոչ հիւր մը եղած կ'ըլլայ,  
մինչդեռ վարէն յայտնեցին թէ վերը կը սպասուի: Զար-  
դարեանի գրասենեակին մէջ տեղ գրաւած էին Զօհրապէն  
զատ նաեւ Գարեգին Խաժակ եւ Վարդգէս: Զսպասուած  
հիւր մըն ալ կար, Մելքոն Կիւրճեանը, որ Ռուբէնը տես-  
նելուն պէս, գոչեց, բեմական ձայնով.

— Ողջո՞յն Օսմանեան փառապանծ բանակի Վահագ-  
նածին զօրականին...

Զօհրապն էր խօսողը, որ պահ մը ընդմիջուած Ռու-  
բէնի մուտքով, շարունակեց.

— ...Սոսկալի փրփրած էր: Պէտք էր տեսնել երբ  
Հորիզոնը կը թափահարէր երեսիս... Այո, ձեռքերը ծալ-  
լած նստիլը չի բաւեր: Պէտք է կերպով մը հակազդել, որ-  
պէսզի գաղանը հանդարտի:

Յայտնապէս Զօհրապ վերջացուցած էր իր զեկոյցը  
եւ այդ խօսքերը իր եզրակացութիւնն էին: Երկու բառով  
Ռուբէնին հաղորդեցին եղելութիւնը: Իրականին մէջ Զօհ-  
րապ չէր որ այցելած էր Թալաթին, այլ վերջինն էր որ  
ստիլողաբար կանչած էր զինք պաշտօնատուն: Եւ առանց  
կարեւորութիւն տալու Զօհրապի շնորհաւորութիւններուն,  
փաշայութեան համար, թերթը շպրտած էր երեսին «ա-

պերախտ, ապերախտ ժողովուրդ» պոռալով։ Հայերէն թերթին մէջ, առաջին էջի վրայ, լայնանիստ խմբանկար մը կար։ Թիֆլիզի եկեղեցին բակը զինեալ հայ կամաւորներու խումբ մըն էր, եւ խումբին կեդրոնը, աթոռի մը վրայ նստած Արմէն Գարօն։ Զօհրապ շարունակեց.

— Ես գիտէի թէ այդ քերաբան Պոլիս կը գտնուէր քանի մը ամիս առաջ, ըսաւ թալաթ, եւ Վարդպէսին հետ միասին ժողով ըրիք մեծ կղզի։ Կրնայի ձերբակալել տալ, բայց քու խաթրիդ համար չըրի։ Պանք Օթօմանի տեսօրը կազմակերպողը ինք չէ՞ր։ Այդ ոճիրը ժամանցումի չէ ենթարկուած եւ Համիտին տուած խոստումն ալ Մաքսիմովին, ի զօրու չէ։ Այլեւս ոչ Համիտ կայ, ոչ Մաքսիմով...

— Ի՞նչ պատասխանեցիր, հարցուց Խաժակ մեղմ ձայնով։

— Ի հարկէ պատասխանեցի։ Բայց իմ խօսքս գառնուկին տրամաբանութիւնն էր գայլին ախորժակին դէմ։ Փաշաս, ըսի, ձեզի օրին հաղորդած եմ Դաշնակցականներու էրզրումի ժողովին որոշումը։ Անվերապահ կերպով ընդառաջել զօրակոչին եւ հաւատարմօրէն ծառայել Օսմաննեան բանակին մէջ։ Ուրիշ ի՞նչ կրնայինք ընել։ Կովկասի հայերն ալ, որ թիւով մեծ բան մը չեն, ստիպուած են ենթարկուիլ ոռւսերուն։ Այստեղ հայերը արդէն հարիւր հաղարներով մտած են բանակ եւ զէնքով սլիտի պաշտպանեն Օսմաննեան հայրենիքը։

— Նայինք ինվէրը զէնք սլիտի տա՞յ անոնց ձեռքը։ Դաւաճանները միշտ կասկածելի են։ Արմէն Գարօն ալ Օսմանցի չէ՞ր, ահա աչքովդ կը տեսնես, — եւ այստեղ՝ մէկէն փոխուեցաւ թալաթ, սիրալիր, մտերիմ դարձաւ, նոյնիսկ մօտերս փօքէր մը ընելու խօսքեր ըրաւ. առաջուան պէս։ Հասկցայ միտքը։ Վստահ եմ, զղջաց վերջին խօսքերուն համար։ Եւ որպէսզի անոնց իմաստը չխորանայ մէջս, ամէն կերպ կ'աշխատէր նիւթը փոխել։ Բայց ես թոյլ չտուի։ Փաշաս, ըսի, բանակի զինուորը եթէ զէնք չունենայ, ի՞նչ բանի կը ծառայէ։

— Օհօ՛, Զօհրապ, ըստ ինդալով, քեզի՞ ալ պիտի բացատրենք: Բանակ մը ճակատ համնելու համար լաւ ճամբաներու պէտք ունի: Հայերը ճարտար, չարքաշ աշխատողներ են: Ատեն մը ճամբաներ կը շինեն, յետոյ ինվէրը ձեւը կը դտնէ զանոնք օգտագործելու: Եւ այդպէս աւելի լաւ: Կովկասէն եկող հայ կամաւրներուն դէմ թուրք բանակին մէջ հայ զինուոր չի դտնուիր եւ մենք առաջքը առած կ'ըլլանք որ հայը հայու արիւն թստիէ: ԶԵ՞ս կարծեր...

Ամէնէն անհանդուրժելին, այդ ինքնագոհ եւ սինի հեղնանքն էր, շարունակեց Զօհրապ: Վստահ եմ, Թալաթ ակամայ դուրս տուաւ դադտնիքը: Բանակ կսնչուած մեր հազարաւոր երիսասարդներուն կեանքը վտանգուած կը տեսնեմ: Ներքին նախարարի մը բերնէն լսել բանակի հայ զինուորին ձեռքը զէնք չտալու պարագան, կը մղէ մտածելու թէ կառավարութեան կողմէ առնուած որոշում մընէ, ինչ որ յոռեգոյն կասկածներու կը տանի: Դադրինք լաւատես հեռանկարներ վայփայելէ: Իրականութիւնը տեսնենք այնպէս ինչպէս որ կայ: Հայ ժողովուրդէն անջատել իր ամէնէն կենսունակ եւ կորովի տարրը, երիտասարդութիւնը, կը նշանակէ կորովագուրկ եւ կրաւորական զանգուածի մը վերածել մնացեալը, որուն հետ կրնան ուղածնուն պէս վարուիլ, ազատ եւ անզատիժ: Իսկ թէ ինչ վերապահած են այդպէս ուժաթափ եւ զինաթափ ժողովուրդին, իրենք գիտեն, բայց մեզի համար եւս դժուար չէ կուահումներ ընել: Կատարուածին մէջ պէտք է տեսնել ինամով պատրաստուած սարայէլական դաւի մը ուրուագիծը:

Պահ մը լոեց Զօհրապ, եւ տեսնելով որ խօսող չըկայ, աւելցուց.

— Կ'երեւակայէ՞ք Թալաթի մը բերնէն լսել հայու ձեռքով հայու արիւն թափել չտալու հոգածութիւնը: Վստահ եմ, այս աժան սրամտութիւնը ընելու փորձութիւնն

էր որ յաղթեց, որպէսզի դուրս տայ տեղահանութեանց գաղտնիքը։ Տասը տարիէ ի վեր կը ճանչնամ թալաթը, դործակցած եմ հետը։ Երբեք այսքան ինքնավստահ եւ վճռական չեմ տեսած։ Ընդհանրապէս չոր ու կտրուկ, պէտք է վախնալ երբ սկսի կատակով խօսիլ...

— Իրենց յետին միտքերը որքան քստմնելի, նոյնքան չնական է տրուած բացատրութիւնը, ըսաւ Զարդարեան։

— Այդ մասին ոչ մէկ կասկած։ Գաւառներու հայ երիտասարդութիւնը զօրակոչի պատրուակով պատանդ կը պահուի թուրք բանակին ձեռքը։ Ճամբաններու շինութենէն ետք, չենք գիտեր թէ ինչ վերապահուած է անոնց։ Անշուշտ ոչ փայլուն ճակատապիր մը։ Այդ մասին պատրանքներ չսնուցանենք։ Հարց է թէ մենք բան մը կրնա՞նք ընել, եւ ի՞նչ պէտք է ընենք...

Այս խօսքերուն վրայ ծանր լոռութիւն մը տիրեց։ Ոչ ոք կը խղէր լոռութիւնը։ Զօհրապի զեկոյցը ձեւ ու գոյն տուած էր այն շվոթ երկիւղին որ ատենէ մը ի վեր կը տանջէր բոլորին սիրտը։ Եւ ամէն մէկը խորացած ինքն իր մէջ, նոյն տագնապը կ'ապրէր։ Անթափանց սեւ վարագոյրի մը առջեւն էին, ու չէին հասկնար թէ ինչ կ'անցնի կը գառնայ վարագոյրին ետեւ։ Կիւրճեան բոլորովին մոռցած էր կեդրոնականի իր հոգաբարձուներուն հետ ունեցած սուր վէճը։ Վարդգէս ցաւած ոտքը կը շվիք միօրինակ շարժումով։ Միայն Խաժակն էր, որ լայն բացած Ազատամարտը, օրուան լուրերը կը կարդար։ Ընդհանրապէս Զօհրապը կ'ըլլար արամագրութիւններուն ուղղութիւն տուողը, անոր կեցուածքէն կրնային հետեւցնել կացութեան լաւ կամ վատ աստիճանը։ Իսկ այսօր խումբին ամէնէն յոռետեսը կը մնար, եթէ ներելի է ըսել՝ ջուրը ակէն խմած ըլլալուն։ Բայց ինքն էր որ տուաւ դարձեալ ճնշող հոգեվլիճակները թօթուելու աղդանչանը։ Ու դառնալով Ռուբէնին, ըսաւ.

— Տես, Ռուբէն, ահա թէ ինչ մտածեցինք գալէդ առաջ։ Բժիշկներու խումբը մը կը կազմուի քու դլիսաւորութեամբդ եւ Պոլսոյ հայաշատ թաղերուն մէջ դասախոսութիւններ կը տրուին հայ օրիորդներուն, հիւանդապահուներ պատրաստելու համար։ Կը սկսինք իմ ընտրաչրջանէս, Սամաթիայէն, յետոյ միւս գլխաւոր թաղերը, կարելի եղածին չափ ցուցական ընելով շարժումը։ Ի՞նչ է կարծիքդ։

— Գէշ չէ, ես պատրաստ եմ։ Միայն թէ պէտք է հազարապետիս հաւանութիւնը ունենամ։

— Վաղն իսկ խօսիր, հայկական շրջանակներէ եկած որպէս ինքնարուխ ծրագիր։ Կասկած չունիմ, սիրով պիտի համամտութիւն տայ։ Իմ անունս ալ խառնէ խօսքիր մէջ, որպէս թէ ընտրողներէս եկած պահանջին վրայ բացուած եմ քեզի։ Թուրք հանրային կարծիքին վրայ ազդելու ձեւ մըն է։ Իսկ թէ որքանով կը հանդարտին մեծ չուները, այլ խնդիր…

— Թերթով արձագանդելու պէտք ունի՞նք, հարցուց Զարդարեան։

— Անպայմա'ն։ Հաւաքոյթներէն լուսանկարներ ալ պէտք է տպուին։ Միայն թէ միշտ ժողովուրդին բնական զգացումները արտայայտող եղէք եւ ոչ թէ շարժումը ղեկավարող։ Քէշեանին ալ կը խօսիմ։ Այս գործին համահայկական բնոյթ տալու է։ Ազատամարտը եւ պահպանողական Բիւզանդիոնը եթէ միեւնոյն կեցուածքը բռնեն անդամի մը համար, ուրիշ ձեւ կ'առնէ, մեր հետապնդած նըսպատակին ամէնէն մօտիկ ձեւը։

Մեկնեցան, խրաքանչիւրը անձնատուր նոյն մտալլկումներուն։ Միայն Զարդարեանն էր որ մնաց նստած տեղը, գլուխը ափերուն մէջ։ Զեռագիր պահանջող գրաշար մը սաւիպուեցաւ կրկին ու կրկին անգամներ ծեծել փակ դուռը, մինչեւ որ լսուեցաւ «մտէ՛ք»ը…

## 4

Ներքին Նախարարութեան շէնքին Երկրորդ յարկէն քանի մը պատուհաններէ միայն լոյս կ'երեւէր։ Ամբողջ շէնքը եւ շրջականները թաղուած էին անլուսին խաւարին մէջ։ Կառավարական ժողով մը չէր, այլ Երեք նախարարներու անպաշտօն հանդիպում մը։ Թուրքիոյ վարչական մեքենան կարելի էր նմանցնել եռայարկանի շինութեան մը։ Առաջին յարկը – խարիսխը – իթթիհատ կուսակցութիւնն էր, միատարր եւ միակամ։ Երկրորդ յարկը կը կազմէր պաշտօնական կառավարութիւնը, պատերազմական դահլիճը, որուն մէջ քանի մը չէզոք մասնագէտներ ալ կային։ Երրորդ յարկը, Երկրին ուղեղը, այս Երեքն էին – ինուէր՝ Պատերազմական նախարար, Թալաթ՝ Ներքին նախարար, Ճեմալ՝ Ծովային նախարար։ Կարելի է ըսել՝ Թուրքիոյ մէջ արեւը կը ծագէր ու մար կը մտնէր այս Երեքին հրամանով։ Էնվէր փաշան էր որ զեկոյց կու տար Պերլինի առաքելութեան մասնաւոր մէկ կէտին շուրջ, որուն մասին պէտք չէր տեսնուած խօսիլ ցերեկը, Դահլիճի լիակատար նիստին մէջ։ Ճակատ մեկնելէ առաջ ինուէր կ'ուզէր որոշ հարցեր յստակցնել։

— Հայերու խնդրին համար առարկութիւն չըրի՞ն,  
հարցուց թալաթ:

— Ըրին, բայց ես կրցայ համոզել: Տեղահանութեան  
համաձայն են, բայց կ'ուզեն որ հարաւ քշուելէ ետք հայե-  
րը հաստատուին նոր շինուող Պաղտատի երկաթուղիին եր-  
կողմէրը եւ այդպէսով պատնէշ կտնդնին անապատի  
տաղակներու յարձակումներուն գէմ, ինչ որ չի հակասեր  
մեր ծրագրին: Քիչ մը դժուարացան ընդանելու Պոլսոյ  
մտաւորականութեան համար մեր տուտծ որոշումը, բայց  
ես ամուր կեցայ մեր դաշինքին տրամադրութեանց վրայ,  
որոնք շատ յստակ են: Պատերազմի ամբողջ տեւողութեան  
դերմանական հսկողութեան տակ կը մնան երկաթուղին և  
վոխաղբական այլ միջոցներ: Բայց թուրքիոյ վարչական  
մեքենան մեր ձեռքն է եւ իրաւունք չունին միջամտելու:  
Դալով մտաւորականներու խնդրին, այնպէս պատասխան  
մը տուի, որ չկրցան բերան բանալ: Դուք, ըսի, պատե-  
րազմը սկսած առաջին օրէն ձերբակալեցիք Ալղաս-Լօրէ-  
նի բոլոր կասկածելիները եւ Գերմանիոյ ներսերը աքսո-  
րեցիք: Մենք ինչո՞ւ չընենք նոյնը Պոլսոյ մտաւորական-  
ներուն համար, որոնք նուազ կասկածելի տարր մը չեն:  
Սեւ Ծովը բնական ճամբայ է Պոլսոյ եւ Թիֆլիզի հայերուն  
միջեւ: Պէտք չունինք մեր կոնակը լրտեսական բոյներ պա-  
հելու: Այս խօսքերուն վրայ, Սպայակոյտին մէջ նոյնիսկ  
ջերմօրէն իմ տեսակէտս պաշտպանողներ ունեցայ:

— Քիչ մը հեռուն նայինք, ըսաւ ձեմալ: Որ հայե-  
րուն քէօքը (արմատը) պէտք է փրցնել թուրքիոյ հողէն՝  
հարիւր առ հարիւր համաձայն եմ: Իմաստուն որոշում մը  
տուած ենք, եւ ետ դառնալու պէտք չունինք: Բայց կը  
մտածեմ որ այդ քէօքը պէ՞տք է չորցնել թուրքիայէն  
դուրսն ալ: Աւելի օգտակար չէ՞ր ըլլար որ հայերը եղած-  
նուն պէս փոխաղբէնք Մուրիա եւ հսն տեղաւորուէին:  
Մէկ քարով երկու թռչուն: Թէ՛ կ'աղատինք հայերէն, թէ՛  
արարներու ոտքին տակ փուշեր ցանած կ'ըլլանք: Անոնք

ալ սկսած են խլրտիլ եւ ուշ կամ կանուխ պիտի յաջողին ինքնավարութիւն մը ձեռք բերել։ Նման պարագայի մը, լաւ է որ իսլամ զանգուածին մէջ քրիստոնեայ իսաւ մը դտնուի հաւասարակշռող, ինչպէս Լիբանանի մէջ։ Հայերը այստեղ փորձանք, այնտեղ կրնան բարիք ըլլալ…

— Աղէկ, աղէկ, ըսաւ Թալաթ խորհրդաւոր, ես գործս գիտեմ։ Եւ դառնալով ինվէրին, դուն քանի մը ջոկատ զինուոր տրամադրէ որպէսզի սկսինք Սվազի վիլայէթէն։

— Ո՛չ մէկ զինուոր, պատասխանեց ինվէր վճռական։ Այր մարդիկը արդէն բանակին պատանդն են, հըսկողութեան տակ։ Կիներ եւ չօճուխներ ճամբայ հանելը զինուորի գործ չէ։ Օսմանեան բանակին պատիւը թոյլ չի տար…

— Մի՛ բարկանար, ըսաւ Թալաթ խնդալով։ Դուն աշխատիր որ բանակդ պատուով ելլէ մէջէն, երբ կարդը գայ հայ զինուորներուն։ Ես ունեցած միջոցներովս կ'ելլեմ մէջէն։ Կարծեմ ժանտարման ալ պատերազմական նախարարին ենթակայ չէ…

— Ժանտարմայովդ բաւարարուիր, միջամտեց ձեմալ, վարակուելով Թալաթին տրամադրութիւնէն եւ ինքն ալ ժպտելով, ու եթէ ժանտարման չբաւէ, փառք Ալլահին, բանտերու մէջ անդործ նստած եւ ձրի հաց ուտող բաւական մարդ ունինք։ Կը բաւէ որ Սուլթանը ընդհանուր ներում մը յայտարարէ։

— Սուլթանը մէջ մի՛ խառնէք, ըսաւ Թալաթ ջղային, Ռէշատը կակուղ մարդ է, գիտեմ։ Երբ հասկնայ հայերու մասին մեր ծրագրածը, կրնայ թուլնալ։ Քանի անդամ ըսած եմ։ Սուլթան չկայ, կառավարութիւն ալ չկայ։ Իթթիհատը կայ, մենք կանք։ Սուլթանը թող մնայ իր պալատին մէջ, որպէսզի օր մը երբ Քայզերը Պոլիս դայ, մենք ալ թաղաւոր մը ունենանք առջեւը հանուելիք։ Ալ կը բաւէ խօսինք հայերուն մասին։ Ատիկա իմ գործս է։ Դուն

ըսէ, ինվէր, պաշտօնական ժողովներէն դուրս ուրիշ ինչեր խօսուեցան:

— Պարզապէս հիացած են մեր ծրագիրներուն։ Ամբան Հենտենպուրկը մեծ յարձակողական մը ունի Արեւելեան ճակատին վրայ, այնպէս որ Ռուսերը ստիպուին իրենց բոլոր ուժերը Գերմանիոյ դէմ կեղրոնացնել եւ կովկասի ճակատը թեթեւցնել։ Մեր երազն է, ըսի, Ռուսը կովկասին անդին նտել եւ մեզի ճամբայ բանալ դէսլի կեղրոնական Ասիա։ Նոյնիսկ դաշինքին մէջ արձանապրուեցաւ այս կէտը։ Յրանսական ճակատէն առաջ պէտք է ամբողջ ուժով ճնշել Ռուսական ճակատին վրայ։ Մեզի եւ իրենց համար նոյնքան կարեւոր է այս պարագան։ Իրենք կը հասնին Ռւգրանիոյ ցորենի ամբարներուն, մենք ճամբայ կ'ելլենք դէպի թուրքեստանի մարդկային ամբարներուն։ Մանրամասնութիւնները մէկ կողմ, այս պատերազմին մէջ մեր եւ Գերմանիոյ իտէալները այս երկու բաներն են։ Որով, Գերմանները առաջին սստումէն ետք, պէտք է կայունանան ֆրանսական ճակատին վրայ եւ մեծ հարուածը հասցնեն Ռուսերուն։ Այդ ուղղութեամբ գաղտնի զէնք մըն ալ ունին։ Կը յուսան Ռուսիան ներսէն քայքայել, օգտագործելով ցարին դէմ պայքարող ոուս յեղափոխականները։

— Այդ ամէնը, ըսաւ թալաթ, յաղթութեան պարագային։ Բայց չմոռնանք, յաղթանակին հետ պարտութիւնն ալ հաշուի առնելու է, եթէ նոյնիսկ հարիւրին մէկ ըլլայ պարտութիւնը։ Ամէն մարդ գիտէ թէ պատերազմը ինչպէս սկսաւ, բայց ոչ ոք կրնայ գիտնալ թէ ինչպէս կը վերջանայ, ե՞րբ կը վերջանայ . . .

Եւ որովհետեւ ձեմալի դէմքին վրայ հարցական ծամածութիւն մը կը տեսնէր թալաթ, պէտք տեսաւ պարզել իր մտածումը։

— Այո, պարտութիւն թէ յաղթանակ, նոյն կշիռը ունին իմ աչքիս, կը բաւէ որ լուծած ըլլանք այս հայե-

բուն խնդիրը։ Յիսուն տարիէ ի վեր կը տառապինք հայ-  
կական հարցով։ Եւ մազ մնաց որ բռնէին մեր կոկորդէն։  
Զեր ականջներովը լսեցիք ՀօՓ-Վեստենենկ փաշաներուն  
խօսքերը։ Այդ աւանակներուն հաշուով, Վանի մէջ վեց  
դատաւորներուն երեքը հայ սլէտք է ըլլան եղեր, հարիւր  
վաթսուն ոստիկաններուն կէսը հայ, եւ այսպէս, բոլոր  
վիլայէթներուն մէջ։ Մի՛ զարմանար, էնվէր, եթէ քովդ  
պատերազմական հայ նախարար մըն ալ պահանջէին, եւ  
անշուշտ իմ քովս ալ ուրիշ աթոռ մը, վրան՝ Զօհրապը։  
Ճամբան հոտ կը տանէր։ Փառք տանք, որ պատերազմը  
փրկեց մեզ այդ աղէտէն...

— Վերլուծումդ ճիշդ է, ըստ էնվէր, բայց հաճե-  
լի չէր քու բերնէդ լսել պարտութիւն բառը։ Երկու ան-  
դամ կրկնեցիր։ Մանաւանդ որ դուն էիր մեր մէջ ամէնէն  
աւելի պատերազմասէրը...

— Խոստովանիմ, պատերազմ քուէարկած ատենս,  
մտքիս մէջ հայերը կային։ Բայց հիմա, թէեւ յուետես  
չեմ, բայց ձեզի չափ այս պատերազմը շահուած չեմ հա-  
մարեր։ Զմոռնանք որ առ այժմ չէզոք է, բայց վա՛յ մե-  
զի, եթէ Ամերիկան ալ մասնակցի հանդէսին։ Մաղթենք  
որ մինչեւ անոր արթննալը, Հենտենպուրկը մաքրած ըլ-  
լայ Ռուսաստանի հաշիւը...

— Այդ պատուելիներէն կոուող դուրս չի դար, հեղ-  
նեց էնվէր։ Անոնք վարժուած են Աւետարան ծախելու. եւ  
Աստուծոյ խօսքը տարածելու։ Գերմանիոյ Սպայտիոյին  
կարծիքն ալ այդ է։ Բայց Ամերիկան չեն մոռցած։ Այն-  
պիսի փորձանք մը պատրաստած են անոր գլխուն, որ իր  
երկրէն դուրս աչք նետելու ժամանակ չունենայ։

— Ի՞նչ փորձանք, հարցուց ձեմալ։

— Մեքսիկան։ Երկու տարիէ ի վեր Գերմանները  
կ'աշխատին այնտեղ եւ բաւական դործ տեսած են։ Մեք-  
սիկացիները դեռ չեն մարսած Քալիֆորնիայի մէկ մասին  
երենցմէ խլուիլը։ Գերմանները բաւական զէնք եւ զինուո-

բական մարդիչներ կեղքանացուցած են այնտեղ։ Ամերիկան տեղէն շարժելուն պէս, Մեքսիկան պիտի քալէ։

— Այդ ամէնը Գերմանիոյ հաշիւներն են եւ մեզի չի խառնուիր, ըստ Թալաթ, կը բաւէ որ մինչ այդ մենք մաքրած ըլլանք հայերուն հաջիսը։ Վաղը, Դահլիճի նիստին, կ'ուզեմ որ լիազօրութիւն տրուի Ներքին Նախարարին եւ ուրիշ մարդ չխառնուի։ Շատ խօշիս չեկաւ Սահտ հալիմ փաշային անցեալ օրուան ճառը։ Իրեն մտիկ ընես, Պոլսոյ հայ դլուխներուն ձեռք տալու չէ։ «Այնքան ատեն որ գլուխին չենք դպիր, գաւառներուն մէջ մեր ընելիքը աչքի չի զարներ», կը կրկնէ կ'երթայ։

— Վարչապետին մտածումը այնքան ալ սխալ չի թուիր, ըստ Ճեմալ, ձեռք-ոտք չունեցող դլուխ մը ի՞նչ կ'արժէ։

— Կը տեսնէ՞ք, ջղայնացաւ Թալաթ, մեր մէջ անգամ այդպէս մտածողներ կան։ Եթէ հետեւիմ ձեր մարդակազմական վիխլսովիայութիւններուն, պէտք է ըսեմ՝ դլուխ չունեցող մարմին մը ի՞նչ կ'արժէ։ Ես այս դադտնի հանդիպումը կազմակերպեցի, յատկապէս այդ կէտը ձըշդելու համար։ Հայերու խնդիրը կարգադրելը Ներքին Նախարարութեան կը պատկանի։ Այս կէտը պէտք է ձշուի, որոշուի եւ արձանագրուի։ Ներքին Նախարարը պէտք է միակ լիազօրը մնայ։ Վաղը կը նայիս, ուրիշ մըն ալ վարչապետին հետեւելով կ'ելլէ կ'ըսէ.՝ «Հայերուն ձեռք չըտանք, ցորենի տագնապ կը ստեղծուի»։ Զես դիտեր ուրիշ ինչ յիմարութիւններ։ Դուք երկուքդ պէտք է հարցդնէք, ինծի ժամանակ չտալով որ խօսիմ, որպէսզի չկարծուի թէ անձնական շահեր կը հետապնդեմ։

— Լաւ, լաւ, ըստ ինվէր, իրաւունք ունիս։ Արդէն պատերազմական վիճակի մէջ զինուորն է երկրին տէրը սահմաններուն վրայ, եւ ոստիկանն է ներսի կարգը պահողը։ Օրինական է պահանջղ։ Դուն ինծի ձգէ։

— Հայ մեպուսներէն մէկը ունիմ, Հալաձեանը, որ

ատենը մէկ ձեռքի տակէ լուրեր կու աայ ինծի հայերուն մէջ անցած դարձածէն։ Ֆրանսերէն գրուած գիրք մը րերաւ։ Թուանիշաններով եւ վիճակագրական տախտակներով լեցուն գիրք մըն է։ Ըստ Փրանսացի գրողին, այս երկրին մէջ թուրքերը մեծամասնութիւն չեն։ Եւ գիտէ<sup>թ</sup>ք ինչպէս կը հասնի այդ հաշիւին։ Քիւրտերը, չէրքէզները, լազերը դուրս կը հանէ, յոյներն ու ասորիներն ալ կը գումարէ հայերուն վրայ եւ թուական կշիռով խալիս թուրքերը կեավուոններուն հետ հաւասար կու գան, չըսելու համար աւելի պակաս։ Գիրքը թուրքերէնի թարգմանել տուի, որպէսզի աւելի սաոյդ ըլլամ։ Եթէ ուզէք, կրնաք դուք ալ տեսնել։ Հիմա պիտի ըսէք.՝ Փարիզ նստած Փրանսացի մը ի՞նչպէս կրնայ այդքան մանրամասնութեամբ հաշիւը բըռնել թուրքիոյ բնակչութեան։ Որովհետեւ, Փրանսացի հեղինակը Փրանսացի չէ, այլ բոլորիս գիտցած... Գրիգոր Զօհրապ էֆէնտին է...»

— Վա՛յ փուշտ, գիրքը երեսին չնետեցի<sup>թ</sup>ր, դոչեց էնվէր։

— Եթէ էնվէր ըլլայի, այդպէս կ'ընէի, բայց ոչ էնվէր եմ, ոչ ալ խելքս կորսնցաւցած եմ։ Ընդհակառակը, բնաւ յայտնի չեմ ըրած գիրքէն տեղեակ ըլլալս։ Թող ինք կարծէ թէ լուր չունինք։ Երբ օրը գայ — եւ արդէն հեռու չէ — ոչ թէ երեսին, այլ ուղղակի գլխուն պիտի զարնեմ, եւ զարկածո թուղթէ շինուած գիրք մը պիտի չըլլա՛յ...»

— Կարծեմ հայերուն հաշիւը տեսած եւ տակէն ալ երկու գիծ քաշած ենք, ըսաւ ինվէր ձանձրոյթով։ Որոշուած բանի մը վրայ կրկին խօսիլը ժամանակի կորուստ է։ Այո, իրաւունք ունիս։ Լիազօրութիւն տանք քեղի, ուղածիդ պէս ըրէ եւ ա՛լ չդառնանք այս խնդրին...»

Բայց զգուշացնեմ քեզ։ Փեսալէս եկած վերջին նամակին մէջ մտահոգիչ կէտ մը կայ։ Կասկածներ ունի թէ Վանեցիներուն տեղահանութիւնը ուրիշ վայրերու չափ գիւրին պիտի չըլլայ։ Արդէն միշտ զէնքերու պահեստներ

մէջանեղ ելած են այդ շրջանին մէջ։ Ճէվտէթին գրեցի որ  
դգոյշ շարժի։ Նախ, կերպով մը հայերուն զեկավարները  
կանչէ եւ վար դնէ։ Յետոյ, ամենապզտիկ խլրտում մը  
զգացածին պէս քաղաքը թնդանօթի բռնէ։ Ամէն կերպով  
պէտք է աշխատինք որ Վանի մէջ խնդիր չունենանք։ Ճա-  
կատին կոնակն է եւ բարդութիւններ կրնան ծագիլ...

— Միտքդ հասկցայ, ըստ Թալաթ Խայթող ժպիտով  
մը։ Հսել կ'ուզես որ ինձի մերժած զինուորներդ պիտի զի-  
ջիս եւ փեսային տրամադրես...

— Կացութիւնը գիտէ։ Եթէ հայերը խելօք կենան  
եւ հրամանին ենթարկուին, կարստաններուն հսկելու հա-  
մար զինուորի պէտք չկայ։ Շրջանի քիւրտերը որ լաւ զին-  
ուած են եւ թալանի կը սպասեն, կը բաւեն...

— Անհնաղանդութեան օրինակ մը ունիմ արդէն, ը-  
ստ Թալաթ։ Ճէպէլ Մուսայի հայերը դեռ չպատասխանե-  
ցին զօրակոչին, պայմանաժամը լրացաւ եւ օրինական հե-  
տապնդումի տակ են։ Բայց հեռազբեցի Սանձաքի կուսա-  
կալին որ համբերով ըլլայ, ներողամտութիւն ցոյց տայ,  
պայմանաժամը երկարէ եւ ճերքակալութիւններէ խուսա-  
փի, զզոյշ վարաի մինչեւ որ լեռներէն վար բերուին...

Թալաթ մատով զանգակ մը հնչեցուց սեղանին վը-  
րայ եւ քուլի դոնէն երիտասարդ մը ներս մտաւ անմիջա-  
պէս.

— Մեմոռէ, օղլում, սա վարի պահակներուն սուրձ  
պատրաստել տուր, վաքեթ մըն ալ Ենիձէ դտիր։

Տղան խոնարհեցաւ եւ անմիջապէս զնաց պատուէրը  
գործադրելու։

— Ո՞վ է, հարցուց Ճեմալ, չնորհքով մէկը կ'երեւի։

— Եւրոպայէն նոր եկած ուսեալ տղայ է, պատաս-  
խանեց Թալաթ, քովս առի իբրեւ առաջին քարտուղար։  
Ճանկերու պատրաստութեան մէջ կրնայ օդնել Պետրի պէ-  
յին։ Աւանդութիւնը խախտելով այդ գործը առած եմ  
գաղտնի ոստիկանութեան ճեռքէն, որուն մէջ հայեր ալ

կան եւ այս պարագային վստահելի չեն։ Դուռդ գոց պահէ, որպէսզի դրացիդ գող չհանես։ Ցանկերը պատրաստուեցան Պետրիին եւ Մեմտուհին միջեւ։ Ինձմէ զատ մարդտեղեակ չէ։

— Ե՞րբ կ'անցնիս գործի, հետաքրքրուեցաւ ձեմալ։

— Քեզմէ կախուած է, ըսաւ թալաթ ինդալով, բայց անմիջապէս լրջացաւ։ Տարտանէլի բախումը անխուսափելի է, կ'ըսէիր։ Կը սպասեմ այդ օրուան։ Անմիջապէս որ Կէօպէնը եւ Պրեսլաուը բռնուին անգլիական նաւատորմին հետ։ Սուսիկ-փուսիկ գործի անցնելու համար այդ կորիւին կը սպասեմ։ Թնդանօթներու որոտին մէջ ո՞վ ուշադրութիւն պիտի ընէ քանի մը հարիւր հայերու ձերբակալութեան . . .

Սուրճերը եւ սիկարէթները եկան. Մեմտուհ անձամբ ինք բերաւ ափսէն, առանց թոյլ տալու որ զինուորը ներս մտնէ։ Թալաթ, վարձատրելու համար իր այնքան սիրած քարտուղարը, ըսաւ.

— Մեմտուհ, օդլում, ծանօթացիր ինվէր եւ ձեմալ փաշաներուն, թերեւս ուրիշ առիթ չունենաս։

Երիտասարդը ակնածանքով սեղմեց փաշաներուն ձեռքերը, համբուրելու աստիճան խոնարհելով, եւ քաղաքավար, դուրս ելաւ.

— Ասիկա Եւրոպայի մէկ նազիք կողմերէն եկած ըլլալու է, ըսաւ ինվէր։ Պերլինէն դարձած իմիններս ուրիշ բան չեն գիտեր, եթէ ոչ կրունկները իրարու զարնել եւ չելիկի պէս տնկուիլ։

— Հարկաւ։ Քուկիններդ զինուոր են։ Ասիկա դիւանագէտ է։

Լոյսը կը բացուէր երբ ժողովը վերջ գտաւ։ Վարը, իրենց կառքերը նստելէ առաջ երբ կը ժամադրուէին Դահլիճի նիստին, թալաթ կրկին յիշեցուց ինվէրին.

— Զմոռնաս, առաջարկը դուն բեր եւ անպայման արձանագրել կու տաք լիազօրութիւնը։



# 5

Հիւանդապահուհիներ պատրաստելու ծրագիրը կործադրութեան ճամբուն մէջ էր։ Սեւակի հազարապետը խանդավառութեամբ ընդունեց առաջարկը։ Նոյնիսկ երկու զինուոր տրամադրեց եւ անտուկ մըն ալ վիրակապ, ցուցադրական փորձերուն համար։ Սամաթիոյ առաջին դասախոսութեան, շուրջ երկու հարիւր օրիորդներ հաւաքուած էին որպէս թեկնածու։ Տասնեակ մը այրեր միայն կային իբրեւ դիտող։ Քանի մը թուրքեր ալ — թերթերութղթակիցներ — մասնաւոր կանչուած։ Զօհրապ կարձ պահ մը միայն երեւցաւ բեմին վրայ։ Թուրքերէն հակիրճ ճառ մը խօսեցաւ ու անհետացաւ, սրահը յանձնելով Սեւակին։ Պերճախօս ատենաբան, համակրելի տաք ձայնով եւ զինուորական հագուստին մէջ փառահեղ տեսքով՝ կախարդական երեւոյթ մըն էր Սեւակ հայ աղջիկներու աչքին։ Գեղեցիկ տղամարդ, առնականօրէն թիկնեղ, իր խօսքերը ականջով լսուելէ աւելի աչքերով կը լսփուէին։ Իսկ իր քովը արձանի պէս նստած երկու զինուորները, հանդիսաւոր լրջութեամբ, մասնաւոր խորհուրդ մը կուտային պատկերին։

Դասախոսութիւնը երկու մաս ունէր, տեսական եւ գործնական։ Տեսական մասը շուտ վերջացաւ, քանի որ առաւելաբար հայրենասիրական բնոյթով խօսքեր էին, եւ անցան ցուցական աշխատանքներուն։ Զինուորներէն մէկը վիրաւորի դեր կատարեց, բժիշկը՝ զինուորին վիրաւոր թեւը կապեց, յետոյ ցոյց տուաւ թէ ինչպէս պէտք է քակել վիրակապը եւ կանոնաւոր չարժումներով նախկին կծիկը կազմել։ Յետոյ գլուխէն վիրաւորուեցաւ զինուորը, աղդը էն, եւ անմիջապէս դարմանուեցաւ։ Հակառակ որ տե-

սարանը զուարձալի կողմեր կը պարզէր, ոչ ոք խնդալ փորձեց։ Երկիւղած լոռութիւնով մը կը դիտէին, լարուած ու շաղրութեամբ, վիզերը երկարած, որպէսզի բժիշկին շարժումներէն ոչինչ չկորսնցնեն ու միտք պահեն։

Դասախոսութենէն ետք ճերմակ կտաւէ թեւնոցներ բաժնուեցան, վրան կարմիրով տպուած մահիկ եւ խաչ։ Երեք հոգինոց յանձնախումբ մըն ալ կազմուեցաւ, որպէսզի արձանագրէ կամաւոր թեկնածուները, իրենց հասցէներով։ Այս առաջին հաւաքոյթը ակնկալուածէն աւելի յաջող անցաւ։

\*\*

Զօհրապ Սամաթիայէն դուրս գալէ ետք դնաց ուղղակի Բիւզանդ Քէչեանին մօտ, որուն հետ ժամադրուածէր խմբագրատունէն դուրս տեղ մը, բարեկամի մը տունը։ Տանտիրոջ բարի գալուստի ճեւականութիւններէն եւ սուրճէն ետք, երբ առանձին մնացին, նախ պատմեց Թալաթի հետ ունեցած տեսակցութիւնը, բացատրեց կացութիւնը եւ հիւանդապահներու ճեռնարկին մասին անոր կարծիքը հարցուց, առանց ըսելու թէ սկսած են արդէն։ Իր մարդը կը ճանչնար։ Գիտէր անոր դիւրազգած բնաւորութիւնը։

— Զարդարեանին հետ խօսեցայ, բայց պատուիրեցի որ թերթով բան մը չգրէ, որպէսզի Բիւզանդիոնին առաջ լուրը տուած չըլլայ։ Եթէ համաձայն ես, կը ծանուցուի երկու թերթերուն մէջ նոյն օրը, նոյն թիւով։ Բայց նախ, ի՞նչ է կարծիքդ այս ճեռնարկին մասին…

Քէչեան ճեռքի յատկանշական շարժում մը ըրած էր արդէն, երկու թերթերուն կողմէ լուրը միաժամանակ տրուելուն չուրջ, հասկցնելով թէ կարեւորութիւն չունի ատիկա։ Բայց Զօհրապի հարցումին պատասխանելու համար շտկուեցաւ, չեշտ նայեցաւ խօսակիցին եւ ըսաւ։

— Նո՞ր խելքի կու գաք . . .

— Չեմ հասկնար :

— Զօհրապ, դուն շատ լաւ կը հասկնաս ըսածս, նոյնիսկ պէտք էր ըսէի՝ նո՞ր կը հասկնաս : Թալաթի քեզի ցոյց տուած թերթը ես շաբաթ մը առաջ ունեցած եմ, Տրապիզոնէն զրկած էին : Բայց փոխանակ զզրոցին մէջ պահելու, պատռեցի զամբիւղ նետեցի : Արմէն Գարօն ի՞նչ պէտք ունէր կամաւորներուն հետ այդպէս ցուցադրուելու : Բարեկամներդ — Քէչեան Զօհրապի հետ Դաշնակցութեան մասին խօսած ատեն, անուն չէր տար, կ'ըսէր՝ բարեկամներդ — Թալաթները ապո՞ւշ կը կարծեն թէ ինքզինքնին Սողոմոն իմաստուն կը համարեն : Մէկ կողմէ երդումի ժողովին սրոշումները ցոյց կու տան թէ հայերը թուրքին հետ են եւ պիտի կռուին, միւս կողմէ Թուրքիոյ դէմ կամաւորներ կը սկատրաստեն, եւ ի լրո՞ւմն, կը լուսանկարուի՞ն ալ . . .

— Այո, կաֆ մըն է, բայց ինչ ընենք, անգամ մը եղեր է :

— Առաջին անգամը չէ : Տարիներէ ի վեր կը խօսիմ, մտիկ ընող չկայ : Կը յիշե՞ս երեք տարի առաջ նման վէճ մը ունեցանք, Պալքանեան պատերազմի օրերուն : Այն ատեն ալ նոյն խօսքը ըսիր, կը յիշեմ . . . «Անգամ մը եղաւ, ինչ ընենք» : Անդրանիկը ի՞նչ պէտք ունէր այդ պատերազմին մասնակցելու : Իր քանի մը հարիւր կամաւորնե՞րը պիտի վճռէին պատերազմին բախտը : Իրենց պարտութեան կոկիծին մէջ Թուրքերը երեք չմոռցան ատիկա : Թուրքերուն ամէնէն բարի եւ ազնուասիրտ մարդոցմէ մէկը, Ռեշատ Նուրին, օր մը լսաւ ինձի . . . «Մե՛ղք Անդրանիկին պէս քաջ մարդուն որ նման պատերազմի մը կը մասնակցի Թուրքիոյ դէմ : Սասունի իր կռիւները մոռցուած, նոյնիսկ ներուած են, Համիտի օրերը ըլլալնուն : Բայց այս կռիւին խառնուիլը ամօթ եղաւ, մե՛ղք» : Եւ օրին, Ռեշատ Նուրիի խօսքերը բնարան ընելով, կը մտածէի խմբագրական մը

գրել նոյն ուղղութեամբ, բայց ետ կեցայ, մտածելով որ «վախկոտ պահպանողական»ի տիտղոսը որ փակցուցած են անունիս, կը բաւէ ինձի, եւ պէտք չկայ որ «ազգային Վասակ» ալ մկրտուիմ . . .

Քէչեան լռեց: Բայց տեսնելով որ Զօհրապ չի խօսիր, շարունակեց.

— Զկարծես որ Անդրանիկը կը մեղաղրեմ թուրքերու ներկայ դաժանութիւնը արդարացնելու համար: Նոյնը կրնամ ըսել Արմէն Գարոյի կեցուածքին: Գոնէ ես ու դուն թուրքը լաւ կը ճանչնանք եւ այդ մասին իրարու սորվեցնելիք չունիք: Եթէ Անդրանիկը նոյնքան դինուորով թուրքերուն կողմը բռնէր, դարձեալ տարբեր պիտի չըլլար անոնց վերաբերմունքը: Ճակատագրին անէծքն է որ մեր բախտը կապուեցաւ թուրքին բախտին: Մենք դառնուկ ժողովուրդ մըն ենք որ դատապարտուած ենք դայլին հետ ապրելու: Ոչ գայլը կրնայ հրաժարիլ իր բնութենէն, ոչ ալ մենք կրնանք մէկ օրէն միւսը գայլ դառնալ: Միակ բանը որ կրնանք ընել՝ կծկուիլ, համբերել, պատըրուակներ չտալ, մինչեւ որ . . .

— Մինչեւ որ մե՞նք ալ գայլ դառնանք . . .

— Գրեթէ: Ոչ բոլորովին: Մենք ալ չենք կրնար փոխել մեր բնութիւնը: Քեզի պէս ես ալ յոյս դրած էի Բարենորոգումներուն վրայ: Միակ ձեւն էր մեզ ամրացնելու, մեր կաշին կարծրացնելու, որ դիւրին չըլլար խածնել, որպէսզի երբ գայլը ուզէր խածնել, ակուաները կարծր բանի մը հանդիպէին ու ետ կենար: Բայց այդ մէկն ալ ջուրը ինկաւ այս պատերազմով: Ի դէպ, Հօֆը ի՞նչ կ'ըսէր մեկնած պահուն:

— Մարդուն լալը պակաս էր վերջին անգամ: Պոլիս հասած օրերուն որքան խանդավառ, բայց տխուր էր վերջին օրերուն: Թուրքերը այնքան արագ ճամբու դրին խեղճ մարդը, որ ինձմէ հրաժեշտ առնելու ժամանակ չունեցաւ.

ու երկտողով մը ներողութիւն խնդրեց, գալ տարի վերադառնալու խոստումով։

— Վերադառնա՞լ, երբ արդէն փոթորիկին բերանն ենք . . .

— Բիւզանդ, դառնութիւնդ կը հասկնամ եւ կը բաժնեմ մտածումներդ։ Փաստաբանը չէ որ կը խօսի հետդ, Օսմանեան Խորհրդարանի երեսփոխանն ալ չէ։ Հայն է, անձրկած հայ գրագէտը, որ ելք կը փնտոէ։ Այս անիծեալ պատերազմը եղերական օրեր նախատեսել կու տայ ինծի։ Դեղահատներով կը քնանամ։ Ուշ գիշերին կ'արթըննամ ու ժամեր կը տեւէ մինչեւ որ թմրիմ։ Գաւառներէն սոսկալի լուրեր կան։ Հաւաստի՞ են Սեբաստիոյ տեղահանութիւնները։ Դուն պէտք է իմացած ըլլաս։

— Դժբախտաբար ստոյգ է։ Միայն Սեբաստիոյ վիլայէթը չէ, ամբողջ Թրքահայաստանի հայութիւնն է որ կը տեղահանուի, Զօհրապ։ Մղձաւանջային օրեր կ'ապրինք։ Շնորհիւ Ոսկան պէյին գոնէ թղթատարը լաւ կ'աշխատի եւ սեւ լուրերը շուտ կը հասնին։ Թերթերս ետ կու դան, «հասցէն անյայտ» մակագրութեամբ։ Կարգ մը թուրք բարեկամներ որոնք մուտք ունին կառավարական շրջանակներէն ներս, իրենք ալ կը զարմանան եղածին։ Զօհրապ, դժխեմ եղելութիւն մը կը պատրաստուի մեր ժողովուրդին դէմ ու չեմ հասկնար։

Բիւզանդ Քէչեան, պաղարիւն ու ծանրախոհ անձնաւորութիւն, որ Զօհրապի կողմէ գիմաստուերի մը մէջ որակուած էր «տրամաբանութեան բուրգ մը», անձանաչելի էր այդ պահուն։ Արտաքնապէս կը պահէր խաղաղական նոյն կեցուածքը, բայց խուճապ էր ներսը։ Դէպքերն ու երեւոյթները պաղարեամբ դատելու վարժ, այս անգամ իրականութիւնը կը խուսափէր իր չափերէն։ Զգացումը քիչ տեղ կ'ունենար իր խմբագրականներուն մէջ, որոնք չոր ու իրապաշտ վերլուծումներ կ'ըլլային։ Լրագրողի իր համբաւը խարսխուած էր այդ պատուանդանին վրայ։

Հայն խաւի մը կողմէ Բիւզանդիոնը կը համարուէր ողջ-մտութեան միջնաբերդը, ընդդէմ յեղափոխական մտայ-նութեանց եւ ծայրայեղականներուն։ Բայց այդ պահուն նաւաբեկեալն էր որ ի զուր հաստատ դետին կը վինտուէ ոտ-քերուն տակ։ Զօհրապին հետ երկու Հայեր էին անոնք այդ պահուն, նկարագրով ու խառնուածքով իրարմէ տարբեր, դրեթէ հակոտնեայ, բայց որ կը նոյնանային ցեղին առ-ջեւ ցցուող մթին հարցականներուն դէմ։ Անորոշին մէջ մոլորեալ երկու Հայեր, մէկը միւսէն յուսալով եւ միայն իրենց անձարութիւնը իրարու բարդելով...

— Ինծի այնպէս կու դայ, ըսաւ Զօհրապ, որ այս բաները կ'ըլլան Խորհրդարանին կոնակէն եւ կառավարու-թիւնը անգամ լուր չունի։

— Խորհրդարա՞ն, կառավարութի՞ւն, դեռ կը հա-ւատա՞ս այդ բաներուն։ Խորհրդարանը իթթիհատն է, կա-ռավարութիւնը իթթիհատն է, պատերազմն ալ իթթիհատն է, Թուրքիան իթթիհատն է։ Մնացեալները բեմական յար-դարանքն են իթթիհատին։ Ողբերգութիւն մը կը պատ-րաստուի, որուն միակ բեմադրիչն ու դերակատարը նոյն ատեն՝ իթթիհատն է։

— Եւ իթթիհատն ալ Թալաթ ու էնվէր, աւելցուց Զօհրապ։

— Զմոռնանք, թիւ մէկ բարեկամներդ, շնչաց Քէ-չեան, այդ ծանրակշիռ պահուն իսկ չմոռնալով խայթել։

— Բիւզա՞նդ, մի՛ կարծեր որ չեմ տեսած ատոնց հոգիին յատակը։ Թուրքը արտաքնապէս կոպիտ ու ան-տաշ, բայց ներքինով գերազանց խորամանկ է, նրբամը-տութեան ու թաքնամտութեան խառնուրդ մը, կեղծիքի մէջ մագիստրոս մը։ Հայը, իր անձով եւ կենցաղով բա-րեկիրթ, անկեղծ ու զգացական՝ խորքին մէջ կը մնայ յաւիտենական միամիտը։ Միամիտ, որովհետեւ դիմացի-նին մէջ միշտ կը հաւատայ տեսնել իր նմանը, իրեն պէս անկեղծ։ իր ըղձանքներուն համապատասխան ձեւով մը

կ'առնէ խօսակիցին հաւաստիքները։ Ատանայի կոտորածէն ետք տեսնէի՛ր թալաթը եւ իր ընկերները։ Կաթը թափած կատուներու պէս, յանցապարտութեան զդացումը կը կարդայի իրենց դէմքերուն վրայ։ Ինչե՛ր չըրին մոռցնել տալու համար։ «Մեր նոր ոէժիմին մանկական հիւանդութեան շրջանն է, Համիտի ստեղծած քինախնդրութիւնները արմատախիլ չեն եղած, ժամանակ պէտք է որպէսզի ոխերը չքանան, երկու ժողովուրդներու իրական եղբայրութեան շրջանը պիտի գայ», կ'ըսէին, կ'ըսէին, ինչեր չէին ըսեր։ Ի՞նչպէս չհաւատայի, երբ տասնեակներով թուրքեր կախեցին մոլեռանդներէն, որպէս երաշխիք իրենց խօսքերուն։ Կը յիշեմ նոյնիսկ որ ծեմալը առաջարկեց որ միասին Ատանա երթանք եւ աչքովս տեսնեմ կախաղանները։ Ինչպէ՛ս չհաւատաս թէ անկեղծ էին…

— Ես անոնցմէ չեմ որ դաւաձանութիւն կը համարեն իթթիհատի հետ գործակցութիւնը։ Վերջ ի վերջոյ, կառավարութիւնը իրենց ձեռքն է։ Տեսանք թէ Դահլիճը լման կազմով ինչպէս ներկայ եղաւ մեր եկեղեցին, մասնակցելու հայ տառերու տօնահանդէսին։ Ոսկան Մարտիկեանը մինչեւ վերջ պահեցին փոստ հեռագրական նախարար, հակառակ թուրք կարգ մը թերթերու վայրահաշութեանց։ Զեր սխալը՝ իթթիհատին հետ ըլլալը չէր։ այլ իթթիհատէն գուրս ուրիշ ուժեր հաշուի չառնելը։ Քանի որ իրենք կ'իշխեն, ուրեմն իրենք են Թուրքիոյ տէր-տիրականը։ Այսպէս մտածեցիք, եւ ատիկա կազմեց ձեր հիմնական սխալը։ Հնչակեանները ձեզի պէս զործնական չեղան, բայց աւելի հեռուն տեսան, իթիլաֆը բռնելով, այն ուրիշ որ ձախաւեր գործելակերպով մը սուղ վճարեցին։ Ես կապեր ունիմ շատերուն հետ։ Գիտցիր որ իթթիհատը երկրին գլխուն միահեծան տիկթաթօր մը չէ միայն, այլ կուսակցութիւնը ինքն ալ ճնշուած է խմբակի մը բռնակալութեան տակ։ Անունով սահմանադրական երկիր ենք։ Այդ սկզբունքները չեն յարգուիր ոչ կուսակցութեան մէջ, ոչ երկրին մէջ։

— Վերլուծումներդ ճիշդ են, բայց անոնց մէջ չեմ տեսներ այս անել կացութենէն դուրս դալու ճամբան:

— Աւա՛ղ, ըսաւ Քէչեան թեւերը վլուխէն վեր բարձրացուցած եւ ծունկերուն զարնելով: Ուրիշ ելք չեմ տեսներ եթէ ոչ շարունակել սկսուած սխալ ճամբան: Ուշ է, ետ դառնալու համար: Եւ արդէն, պատերազմական վիճակը սմբեցուցած է ամէնէն կարեւոր ընդդիմադիրներն անդամ: Պիտի շարունակենք սիրաշահիլ որպէսզի անօրէնը անողոքելի չգառնայ: Հիմակուհիմա դէշ-աղէկ ձեւ մըն է հիւանդասկահներու այդ ծրագիրդ:

— Ուրեմն համաձա՞յն ես որ նոյն օրը հրատարակէք կոչը Ազատամարտի հետ:

— Ոչ, ըսաւ Քէչեան, միաժամանակ ձայն տալերնիս կրնայ այն տպաւորութիւնը թողուլ, թէ հայ ղեկավարութեան կողմէ կաղմակերպուած ցոյց մըն է, մինչդեռ մենք կ'ուզենք ժողովուրդէն եկած ինքնաբեր շարժում մը ցոյց տալ: Ով որ շատ եւ չուտ փաստել կ'ուզէ, դժուար կը համոզէ: Թող Զարդարեանը սկսի, Բիւզանդիոնն ալ համակրանքով կ'արձադանդէ երկրորդ օրը:

— Այսինքն միշտ կ'ուզես պահպանողականի դիրքութահել, ըսաւ Զօհրապ կծելով:

— Ինչ ընենք, պահպանողականին ճակատադիրն է միշտ փայլուն երկրորդի դերը, իր կարգին վար չմնաց Քէչեան, յառաջդիմականին համար են հանդէսին մէջ յօժերը, ժողովուրդին ծափերը, մեզի համար ալ չոր աթոռները . . .

Ելան: Հակառակ ծանր մթնոլորտին, բաժնուեցան ժպիտով, ամէն մէկը գոհ ինքնիրմէ եւ իր սրամտութենէն: Բայց հազիւ տունէն դուրս ելած եւ տարբեր ճամբաներ բռնած, նոյն հարցումը կար երկուքին ուղեղները մընահարող.

— Ինչ օրեր կը սպասեն հայութեան . . .

## 6

Լեւոնը քոյրիկ ունեցաւ։ Ժանին, ձերբազատ այդ հոգէն, երիտասարդական աւիւնով եւ իր բնական խառնուածքին զուարթախոհութեամբը նետուեցաւ նոր կեանքի մը մէջ։ Պատերազմի բերումով, գերման սպահներու բազմութիւն մը խուժած էր Պոլիս, ոմանք կին-զաւակներով, որոնց շրջանակին մէջ նոր ծանօթներ գտաւ եւ բարեկամութիւններ հաստատեց։ Օրեր կային, որ իրենց տունը կը նմանէր հայ եւ գերմանական ակումբի մը, երդնուագով, գրականութեան եւ արուեստներու շուրջ տաք զբոյցներով։ Վարժ դաշնակահար, ժանին միշտ կեղրոնական դէմքն էր հաւաքոյթներուն, երկսեռ հիւրերուն մէջտեղ ճառագայթող հիւրընկալը։ Ռուբէն վար չէր մնար կնոջմէն։ Հակառակ գերմաներէնի մէջ տկարութեան, կը յաջողէր դիրք պահել։ Երջանիկ ամոլը դարձած էր գերման ընտանիքներու համար ձգողական մագնիս մը։ Շարթուան մէկ երկու օրերը միայն անվրէալ հայկական էին։

Ռուբէնի մնայուն հիւրերուն վրայ աւելցած էր նա-

Եւ Տիգրան Զէօկիւրեանը, որ Գեղամին հետ երկուորեակ-ներ կը թուէին։ Երկուքն ալ արձակագիր, բայց այն տար-բերութեամբ՝ որ մինչ Գեղամ Բարսեղեանը բանաստեղ-ծութեամբ կը թրթոար եւ իր արձակէն շեփորի հնչիւններ կը լսուէին, Տիգրանը, խաղաղ ու ինքնամփոփի, փայլուն ոձին եւ հնչեղ բառերուն կոնակ դարձուցած, անշուք վա-նական կեանքէն ապրուած պատկերներ կը քաղէր։ Ուու-բէն հաւասարասլէս կը սիրէր երկու կրտսերները, ու բո-լորը միասին երկիւղած հիացողներն էին Վարուժանին։ Սեւակենց աւանդութիւն դարձած շաբաթ գիշերները կը սկսէին միշտ ընթրիքով, սեղանասլեատութեամբ Ուուբէն Զարդարեանին, որ երբեմն հետը բերած կ'ըլլար մանչե-րէն մէկը, ընդհանրասլէս Հրաչը, որ միշտ լուսկեաց ուն-կընդիր էր։ Ճաշէն ետք զրոյցներն ու վիճաբանութիւննե-րը կը շաբունակուէին մինչեւ լուսարաց։ Նոր լոյս տեսած գիրքի մը կամ ուշագրաւ յօդուածի մը շուրջ, իրենցմէ մէկուն կամ միւսին գրչէն։ Նախանձը տեղ չունէր անոնց յարաբերութիւններուն մէջ եւ կեղծիքը կամ շողոմանքը անծանօթ էր իրենց։ Կը խօսէին պարզ ու անկեղծ։ Յետին միտքերը եւ պարագայական դատաստանները խորթ էին այդ հաւաքոյթներուն մէջ։

Ուշ գիշերին Ժանին քաշուած կ'ըլլար պղտիկներուն սենեակը։ Սաթենիկն անդամ վերջին սուրճերը բաժնելէ ետք կ'անհետանար, Գեղամի ականջին փսփսալէ ետք սուր-ճին ու շաքարին տեղը, նոր պահանջներու հարկին։

— Ես, ըսաւ Վարուժան խօսքը Զարդարեանին ուղ-ղելով, բացարձակապէս հակառակ եմ եւ անտեղի կը գըտ-նեմ Դարբինեանի յօդուածաշարքը կրօնի դէմ։ Խղճի ա-զատութիւնը ուրիշ, խղճմտանքները խառնելը եւ կասկա-ծանքի որոմներ ցանելը, ուրիշ։

— Թիֆլիզէն ներածուած ապրանք է, խօսեցաւ Զէօ-կիւրեան, այնտեղ շատ կը սիրեն այդ բաները ծամծմել։

Ակնունին անդամ, որ իրենցմէ է, վրդովումով խօսեցաւ ինձի այդ յօդուածաշարքին մասին։ Նոյնիսկ տուաւ զերման փիլիսոփիայի մը անունը, որուն մէկ գիրքէն քաղած ըլլալ կը թուի Դարբինեան իր գաղափարները, ըստ Ակնունիին։

— Կարծողներ ալ կան, թէ ես եմ այդ յօդուածներուն հեղինակը, ըսաւ Սեւակ խնդալով, քանի որ Դարբինեանը ինձի անուանակից է եւ Ռուբէն Զիլինկիրեան կը կոչուի։

— Եթէ կը հրատարակեմ, ըսաւ Զարդարեան, չի նշանակեր որ ես ինքս համաձայն եմ այնտեղ արտայայտուած միտքերուն։ Թերթը պէտք է արտայայտէ կարծիքի ազատութիւնը։

— Ո՞չ, հետապնդեց Վարուժան իր տեսակէտը։ Կարծիքի ազատութիւնը այստեղ արդարացում չէ։ Աստուծոյ գոյութիւնը ընդունողներ եւ ժխտողներ կան։ Իմաստասիրական հարցեր եւ խոհեր են ատոնք։ Բայց կարելի<sup>9</sup> է Ազատամարտի մէջ յօդուած մը տպել սա վերնակրով՝ «Աստուծ գոյութիւն չունի», եւ ապա տրդարանալ՝ թէ ստորագրողը ազատ է իր կարծիքին մէջ։ Նման պարագայի մը առաջին բողոքները պիտի գտն մեր թուրք բարեկամներէն։ Կրօնի եւ հաւատոքի հարցերը, նոյնիսկ եթէ հարկ տեսնուի վէճի նիւթ դարձնել, յամենայն դէպս օրաթերթերու սիւնակները չեն անոնց տեղը։ Համալսարաններու մէջ ազատ բեմեր եւ ամպիոններ կան ատոնց համար։ Ես անձնապէս կրնամ վկայել։ Գաւառի մէջ հայ գիւղացին Ազատամարտը ձեռք կ'առնէ եւ կը կարդայ, ինչպէս պիտի կարդար Աւետարանը։ Այնուեղ տողուած իւրաքանչիւր տող պատգամ է իրեն համար։ Կը կրկնեմ, Զարդարեան, սխալ մըն է այդ յօդուածները տպելը։ Թերթիդ ընթերցողներուն հարիւրին տասը միայն հասկցող եւ գիտակից ընթերցողներ են, մնացեալ իննիսունը կիսագրագէտներ կամ

պարզ շինականներ։ Ներելի չէ անոնց ներաշխարհը ալեկոծել. . .

— Շանթի «Հին Աստուածներ»ն ալ նոյն ճամբէն կ'երթայ, յիշեցուց Սեւակ, հոն ալ նոյն միտքերը կան։

— «Հին Աստուածները» կեղարուեստական գործ է, ընդդիմացաւ Վարուժան, այսինքն թելադրական խօսք, ոչ վարդապետական կամ քարոզչական։ Այստեղ երբեք չէ լսուած «Կրօնը մօրֆին է»։ Ժխտուած քրիստոնէական հաւատքին տեղ, հոն կը աւեսնենք հեթանոսական կեանքի արժէքներուն պաշտամունքը։ Շանթը հաւատքը չէ որ կը կործանէ, այլ կը փորձէ հաւատքի առարկան փոխել։ Մեր հեթանոսական շրջանն ալ իր աստուածութիւնները ունէր։ Ես վերջինը պէտք է ըլլամ հեթանոսութեան դէմ խօսող։ Բայց սխալ կը գտնեմ ետ զառնալու փորձը։ Երկու հազար տարի անցած է այն օրերէն. . .

Այստեղ, հաւատարիմ արթուն յուշարարի իր դերին, Գեղամ ընդմիջեց Վարուժանը, բարձր արտասանելով անոր մէկ տողը։

Փա՛ռք մեծագօր կենցաղին ասպետական դարերուն Ուր պաշտուեցաւ գեղեցիկն ու գօրութիւնը արփուն. . .

Վարուժան, առանց ազդուելու ընդմիջումէն, չարունակեց։

— Հիմա կազմակերպուած տզդ ենք եւ մեր ազգային խարիսխը քրիստոնէական հաւատքն է։ Կործանելով այդ մէկը, տեղը դրուելիք րան մը ունի՞նք։

— Ունի՞նք, ըսաւ Զէօկիւրեան, ամենայն լրջութեամբ։

— Ի՞նչ, զարմացաւ Վարուժան։

— Ընկեր Փանջունին. . .

Արագ եւ միահամուռ քրքիջ մը պատասխանեց Տիգրանին եւ հարցը այդպէս փակուեցաւ։

Սեւակենց շաբաթօրեակը բացառաբար Ուրբաթի վերածուած էր, մասնաւոր պատճառով մը։ Տասը հոգինոց սեղան մը կը պատրաստուէր տենդագին փութեատութեամբ, որուն լծուած էին Սաթենիկ եւ Վարսենիկ, Ռոտոստոցի նոր աղջիկը, Ռուբէնի զաւակներուն հսկողութեան համար բերուած օրիորդը։ Ժանին կը հսկէր պատրաստութեանց, ինքն ալ սովորականէն աւելի լարուած եւ անհամբեր։ Բացառիկ հիւր մը կը սպասուէր, Գրիգոր Զօհրապը, որուն առաջին եւ վերջին մուտքը պիտի ըլլար այդ յարկէն ներս։ Ներկայ պիտի ըլլար նաեւ Սիամանթոն, որ նոյնպէս առաջին անդամ կու գար, Ամերիկայէն նոր վերադարձած։

Զարդարեանն էր այդ հանդիպումը կազմակերպողը։ Գաւառի զանազան կեդրոններէն Պոլիս հասած լուրերը — քսոմնելի եւ անստուգելի — ծանր մթնոլորտ մը ըստեղծած էին քաղաքին մէջ։ Ամէն ոք ականջին հասած գէշ լուրը կը փութար բարեկամի մը յայտնելու, անկէ հերքում սպասելով բայց աւելի վատ լուրի մը հանդիպելով։ Ճամբանները փակ էին գաւառէն մայրաքաղաք եւ լիրնէ բերան շրջող լուրերը, մեկուսացած եւ տշխարհէն կարըուած Պոլիսին մէջ, հայ տունները վերածած էին անկրակ մխացող խարոյկներու։ Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուէր մութին մէջ, ինչպէս շուտով պիտի ողբար բանաստեղծ մը, ու ոչ ոք ի վիճակի էր հասկնալու այդ «բանին» բնոյթը, ձեւը, ծաւալը, դոյնը։ Եւ անորոշութիւնը կը մաշեցնէր, անվերջ երթեւեկող խարտոցի մը տակ պահելով սիրուերը։ Այդ պայմաններուն մէջ, Զարդարեանն էր որ յղացած էր միտքը։ Կանչել Զօհրապը, պետական

չրջանակներէ ներս մուտք ունեցող միակ անձնաւորութիւնը, որպէսզի մասաւորական ուղմ ընտրանիի մը առջեւ տայ կարելի լուսաբանութիւնները։ Հիմա բոլորը ներկայ էին եւ կը սովասէին Զօհրապին որ պիտի գար Զարդարեանին հեա, բայց կ'ուշանային։ Սովորաբար չէն, երբեմն նոյն-իսկ աղմկալից հաւաքոյթը իր բնական տարրին մէջ չէր։ Զէին խօսեր, կամ խօսելու պարագային ցած կը խօսէին ու կարձ կը խօսէին, կարծես սրահին մէջ թեւածող անտեսանելի ներկայութենէ մը վախնային։ Անկիւն մը Սիամանթոն փսփսուկով կը պատմէր Ամերիկայի յիշատակները ժամանինին, որ քաւելու համար իր ձախաւերութիւնը, պէտք կը զգար յաւելեալ ուշադրութիւններով շրջապատել բանաստեղծը։

Սրդարեւ, Սիամանթոն հազիւ ներս մտած, Ժանին ընդառաջած էր տնոր, զուարթ բացագանչելով։

— Բայց ինչո՞ւ Օրիորդ Մաննիկը միասին չէ . . .

Եւ Ռուրէնի խոժոռ մէկ նայուածքէն սաստուած, անմիջաղէս հասկցաւ իր սայթաքումը։ Մանաւանդ բանաստեղծին լուութիւնը, ամօթխած շիկնումը կասկած չը-թողուցին թէ մէծ կաֆ մը գործեց։ Յարմար առիթին վերապահելով այդ չարաճճի Գեղամին ականջը ցաւցնելը, սովիտուեցաւ զրաղիլ Սիամանթոյով։

Պոլսահայութեան հոչակուած երկու գեղուհիներն էին օրիորդներ Մաննիկ Պէրպէրեանը, մանկավարժ Ռէ-թէոսին աղջիկը, եւ Պերճուհին, բանաստեղծ Մատթէոս Զարիֆեանի քոյրը։ Սիամանթոն ծածուկ հովուերդութիւն մը կ'ապրէր Մաննիկին հետ։ Պաշտօնական ոչինչ կար։ Բայց քաշքառքը սիրող Գեղամի բերնին անոնք դարձած էին իրական խօսեցեալներ, այնպէս վառ գոյներով նկարագը-րուած, որ շատ բնական էր ժամանինին համար Սիամանթոյին հետ Մաննիկը փնտոել։

Կառք մը կեցաւ դուրսը։ Իրենք էին։ Հազիւ ներս

մտած, Զարդարեան ամուր բռնեց Զօհրապի թեւէն եւ յայտարարեց, հանդէսի մը բեմէն ծանուցում մը ընողի չեշտով.

— Սիրելի ներկաներ, պարզեմ ձեզի մեր կէս ժամ ուշանալուն գաղտնիքը: Ինչպէս գիտէք, մեր այս բարեկամը, վաստակաւոր վրագէտի, ազգային եւ պետական երեսփոխանի տիտղոսներուն կը միացնէ նաեւ ազգային եւ միջազգային կնամեծարի հանգամանքը: Հետեւաբար, իր վարկը անաղարտ պահելու համար ստիպեց որ Պոլսոյ մէկ թաղէն միւսը սուրանք հետասպառ, ծաղկավաճառի բաց խանութ մը փնտոենք, որպէսզի առանց ծաղկեփունջի ներկայացած ըլլայ տիկին Սեւակին...

Եւ մինչ Զարդարեան իր ճառը կ'աւարտէր, Զօհրապ, ձերբազատած իր թեւը, կը համբուրէր ժանինի ձեռքը, մատուցանելով կարմիր վարդերու ծաղկեփունջը: Անմիջապէս անցան սեղանատուն: Նորավարժ Վարսենիկն էր սպասարկողը ժանինի հովանաւոր նայուածքին տակ: Սաթենիկին պատուիրուած էր դուրս չգալ խոհանոցէն, բայց անիկա ըրաւ-չըրաւ, ձեւով մը ճաշարան մտաւ, պարզապէս անգամ մը տեսած ըլլալու համար «Մենծ հայը»: Ռուրէն առաջին — եւ վերջին — բաժակաճառը արտասանողը եղաւ.

— Զօհրապ, մեր ամէնուս աւագը եւ սիրելի եղբայրը, շատ պիտի ուզէի որ քու պատուաբեր մուտքդ տունէս ներս ուրախ առիթով մը ըլլար: Բայց բոլորս ալ գիտենք թէ մեր սիրտերը ճմլուած են, հոգիները անձկութեան մէջ կը տուայտին եւ քու բերնէդ խաղաղեցում կ'ակընկալեն: Այս սեղանը որ քու ներկայութեամբդ պիտի վերածուէր հրճուալից խնճոյքի մը, ահաւասիկ կը տեսնեմ, կը կռահեմ թէ մեր Սաթենիկին պատրաստած համադամներն անգամ մոխիրի համ մը կը թողուն քիմքերուն վրայ: Որպէս տանուտէր, պարտ էր ինծի սեղանը չէն

սկահել, բայց ակամայ կը թերանամ պարտականութեանս մէջ։ Զեմ ուզեր մեր հայրենիքին եւ դժբախտ ժողովուրդին վիճակուող տիսուր բախտին գուժեանը եղած ըլլալ, բայց գիտեմ որ կեղծիքը խորթ է քեզի ինչպէս անվայել է մեզի։ Կը մաղթեմ միայն որ քու խօսքերդ յոյսի մը աւետարերը ըլլան։ Կենացդ . . .

Ոչ մէկ ծափահարութիւն։ Գլուխները կախ, լռեցին ու լուռ շարունակեցին ճաշել։ Վերջին ընթրիքը ըլլար կարծես, եւ պայման չէր որ Յիսուս մը գտնուի սեղանին վրայ, որովհետեւ անոնք բոլորն ալ խաչելութեան սահմանուածներ էին եւ գողգոթան կ'ուրուագծուէր կիսալոյսին մէջ։ Մեռել չկար գեռ, ոչ Պոլիս, ոչ դուրսը գաւառները, բայց ներքին անդոհանքը այնպէս կլանած էր զիրենք, որ հոգեհացի մը նստած ըլլալու զգացումը ունէին բոլորն ալ։ Զօհրապ ինքն ալ մոայլ էր։ Միայն Զարդարեանն էր որ երբեմն սրամիու խօսքով մը կը փորձէր աշխուժութիւն տալ սեղանին, բայց արձագանք չէր գտներ։ Հակառակ ֆանինի պնդումներուն որ հիւրասրահ անցնին, որոշուեցաւ որ սուրճերը տեղւոյն վրայ առնեն։ Սեղանը արագ պարպուեցաւ։ Եւ մինչ Վարսենիկ սուրճի ափսէն եւ քօնեաքի շիշը սեղան կը բերէր, խօսեցաւ Զօհրապ։

— Շատ կը ցաւիմ, իրապէս կը ցաւիմ, որ մեր մը-տալլկումները փարատող լուր մը չունիմ տալիք։ Շատ բը-նական է որ ինձմէ նորութիւններ սպասէք։ Բայց գիտցէք որ իմ տեղեկութիւններս աւելի չեն քան ձեզմէ ամէն մէկուն գիտցածները, ըսել կ'ուզեմ լսածները։ Որովհետեւ ոչինչ գիտենք ու միայն կը լսենք։ Հասնող լուրերէն որը ձիշդ է, որը սխալ՝ դժուար է գիտնալ։ Բերանները կըդպուած են։ Թրքական այն շրջանակները ուր աղատ մուտք ունիմ եւ ուր կարծիքի փոխանակումները ցարդ աղատ էին եւ անվերապահ, լուռ են հիմա։ Իմ կարծիքովս, միայն պատերազմական վիճակը չէ պատճառը։ Ուրիշ բան մը

կայ, յատկապէս հայերուս վերաբերեալ։ Թէ ի՞նչ, չեմ հասկնար։ Շարաթ մըն է, թալաթի հետ ժամադրութիւն ուզած եմ, միշտ կը յետաձգուի։ Վերջին անգամ իր քարտուղարը յայտնեց թէ Ապրիլի կէսէն ետք կրնանք տեսնուիլ, ու դեռ այսօր Ապրիլի երեքն ենք։ Ներքին նախարարի մը այս աստիճան բազմազբաղ ըլլալը բարենշան չէ, երբ քաղաքս կատարեալ հանդարտութեան մէջ է, մինչ մօտիկը թնդանօթները կը գոռան։ Ուր են այն օրերը եւ իր սիրալիրութիւնները։ Դեռ վեց ամիս առաջ, երբ պըդտիկ աղջիկս դեղնութենէ բոնուած անկողինն էր, ամէն առաւօտ կ'անցնէր մեր տան առջեւէն, կառքը կը կեցնէր եւ վարէն կը հարցնէր ֆիւչիւկ հանըմին (պզտիկ տիկին) որպէսութիւնը ու պատշգամէն Քլարան տեղեկութիւն կու տար։ Հիմա, պարզ տեսակցութեան մը համար, ժամադրութիւն եւ շաբաթներով սպասում։

— Թալաթէն զատ ուրիշ աղբիւր չկա՞յ, հարցուց Վարուժան։

— Կայ, բայց անոնք հրաշալի պատրուակ մը ունին խուսափելու։ «Զենք գիտեր, լուր չունինք, Ներքին նախարարը գիտէ»։ Զհարցուցած՝ գիտեմ առնելիք պատասխանս։ Առջի օր, Սամսոնէն յաճախորդներէս մէկը եկաւ քովս։ Զէրքէզ է, բուրդի մեծ վաճառական եւ զինուորական կերպասի հայթայթիչ։ Իր այդ հանգամանքովն է որ ազատ երթեւեկութիւն ունի երկրէն ներս։ Մարդը ամըչնալով պատմեց բաներ որոնք փշաքաղիչ եւ սահմոկեցնող են։

Եւ դառնալով Սիամանթոյին։

— Ասոմ, կոտորածի նկարագրութիւններդ եթէ չափազանցութիւն թուեցան օրին, ահաւասիկ որ չոր իրականութիւն կը դառնան այսօր։ Զաւակներուս վրայ երդում ընել տուաւ որ մէկուն չպատմեմ ըսածները, մանաւանդ իշխանութեան մարդոց։ Ճգնաժամ է, տղաք։ Այս

մէկը չի նմանիր ոչ 96-ին, ոչ Ատանային։ Կացինը ուղղուած է ուղղակի մէր բունին։ Կը ցաւիմ ձեզի այսպէս խօսելուս, բայց ուրիշ կերպ կարելի չէ։ Եթէ Սեւ Ծովուափին, Ռուսիոյ աչքին առջեւը այս բաները կ'ըլլան, կարելի է երեւակայել թէ ինչ կը կատարուի գաւառներու խորերը։ Մեր ազգին օրհասն է։ Տարբերութիւնը այն է որ այս անդամ մոլեռանդ ամբոխին չէ որ ընել կու տան, այլ Պետութիւնը ինք ձեռք առած է գործը։ Պաշտօնական բառ՝ տեղահանութիւն է, պատերազմի պարագային ընդունուած գործողութիւն, որեւէ երկրի մէջ։ Բայց մենք գիտենք թէ թուրքին համար ինչ կը նշանակէ տեղահանութիւնը…

— Տեղահանել, տեղահանել… բայց ո՞ւր դրկելու համար, ինքն իրեն հետ խօսելու պէս մոլուց Վարուժան։

— Առայժմ կծիկին ծայրը կը տեսնուի չէրքէզին պատմածով, շարունակեց Զօհրապ, չլսելով Վարուժանի հարցումը։ Ռուսիան կասեցուած է ուազմածակատին վըրայ։ Անգլիա-Ֆրանսաւ ազդեցութիւն չունին որպէս թշնամիներ, Ամերիկան շատ հեռու է այստեղ կատարուածը տեսնելու համար։ Ծուղակն ենք, քաղաքակիրթ աշխարհի տեսողութենէն իսպառ կտրուած։

— Հապա Գերմանիա՞ն, Կէօթէի հայրենիքը կրնա՞յ թոյլ տալ որ կատարուի այն, ինչ որ կը կատարուի ներկայիս։

Գեղամն էր, անդամի մը համար մոռցած իր կատակասէր բնաւորութիւնը եւ ներքին խռովքէ մը այլակերպուած դէմքով, այո, Գերմանիա՞ն…

Բոլորը Ժանինի կողմը դարձան, որ մինչ այդ բնաւչէր խօսած եւ մտիկ կ'ընէր։ Տիկին Սեւակ, աւելի մղուած իր անթերի հայերէնը Զօհրապին ցոյց տալու կանացիութենէն քան թէ ներքին համոզումէ մը, ձայն բարձրացուց։

— Գերմանիան չի կրնար հանդուրժել նման վայրագութիւններ, անկարելի է որ գերման ժողովուրդը ներէ իր կառավարութեան, եթէ լուռ մնայ...

Ժանին մեղմ սկսաւ, բայց իր ձայնը հետզհետէ ըստացաւ համոզումին շեշտը եւ շարունակեց աւելի ինքնավստահ.

— Ես համոզուած եմ որ թուրքերը այսպէս ծածուկ, գաղտնապահութեամբ կը շարժին, յատկապէս իրենց դաշնակից Գերմանիոյ վախէն։ Կրնա՞ք երեւակայել թէ ինչ փոթորիկ կրնայ պայթիլ Պերլինի մէջ, եթէ իմացուի որ անմեղ ու անզէն ժողովուրդ մը կը տեղահանուի։ Քանի մը գերմանացի սպաներ կը ճանչնամ հոս, Պոլիս։ Եթէ լըսէ՞ք անոնց մարդասիրական գաղափարները, արուեստներու սէրը։ Արդէն Ռուբէնին հետ որոշած ենք հայ-գերման գրական հանդիպումներ սարքել։ Գրասէրներ կան անոնց մէջ որոնք անհամբեր են շփուելու հայ մտաւորականութեան հետ...

— Աստուած լսէ ձայնդ, աղջիկս, ըսաւ Զարդարեան։ Արդէն ընելիք չունինք, սպասելով որ կծիկը քակուի։

Քիչ մը եւս մնացին։ Զօհրապ այլեւս չխօսեցաւ, դգալով որ տրամադրութիւնները բարձրացնող ըսելիք մը չունի։ Միայն թէ, երբ ոտքի էին մեկնելու համար, հարցուց վարուժանին.

— Վարուժան, Հացին Երգը ո՞ւր հասաւ։

— Պատրաստ է տպագրութեան։ Քանի մը աննշան հպումներ միայն ունիմ։

— Անշուշտ, ատկէ վերջ պիտի անցնիս մեծ Դիւցազներգութեանդ, ինչպէս խոստացած ես։ Յուսամ Արտաշէս աշխարհակալին չես մօտենար եւ գրիչդ կը թաթիւս Տիգրան Մեծի ոսկեայ կաղամարին։ Տիգրանը աւելի թանձրացեալ եւ շօշափելի դէմք է, քան առասպելային Արտաշէսը...

Գեղամ ժամանակը հասած նկատեց իր ինքնատիպ պատգամներէն մէկը արձակելու, մեկնելէ առաջ.

— Մեր քաջերէն ո՛րը կ'ուզես ընտրէ, Վարուժան, միայն թէ, կը պաղատիմ, Վարդան Մամիկոնեանը չընտրես իր «բարոյական յաղթանակով»...

Խնդացին: Ամբողջ գիշերուան միակ անկեղծ խընդուքը: Մինչեւ ժամը երկու-երեք, երբեմն մինչեւ լուսարաց տեւող հաւաքոյթը՝ վերջ դտաւ հազիւ կէս գիշերին: Իւրաքանչիւրը կ'ուզէր մինակ ըլլալ ինքն իրեն հետ, իր ներքին պարապին հետ, քանի որ դուրսէն ոչ ոք կընարքանով մը լեցնել այդ պարապը...

## 7

Ապրիլի չորսն էր եւ ամսուան առաջին Երկուշաբթին։ Ալեկոծ էր Մեմտուհի սիրտը։ Երթա՞ր, չերթա՞ր։ Մինչեւ հիմա յարգուած էին Երկուշաբթիները, հակառակ պատերազմին, հակառակ պատահական խոչընդոտներուն։ Անգամ մը նոյնիսկ գրասենեակէն բացակայութիւնը նկատուած էր նախարարին կողմէ։ Թալաթի հարցումին՝ թէ «Ո՞ւր կորսուած էիր», քիչ մը շիոթ եւ անձրկած պատասխանելուն, սիրային ժամադրութեան մը կասկածը տուած էր եւ արժանացած անոր մեղսակից ժպիտին։ Հազուագէպ պարագայ, տեւապէս խոժոռ ու մռայլագէմ նախարարը, անդամի մը համար փաղաքչալից դէմք մը ունէր, երբ մտերմաբար ըսաւ, հայրական խրատով։

— Օղլում, քանինըգլարա եագլաշ, ամմա թութուլմա (Տղաս, քածերուն մօտեցիր, բայց մի՛ բոնուիր)։

Բայց այսօր ուրիշ էր։ Ի՞նչպէս երթար սովորականին պէս մտնէր տուն մը, սովորականին պէս խօսէր, խընդար, խաղար Լեւոնիկին հետ, գրկէր նորածին Շամիրամը. «Մաշալլահ, մաշալլահ, թըպքը ժանինըն մինիաթիւրի» (Ճիփճիշդ ժանինին մանրանկարն է), տուն մը, ո-

ըուն կործանումին վճիռը գրպանն էր . . . Ի՞նչպէս երթար . . .

— Այս ցանկը քեզմէ եւ Պետրի պէյէն զատ ոչ ոք պէտք է տեսնէ, պատուիրած էր թալաթ։ Մեղանիդ վրայ չթողուս, միշտ գրպանդ պահէ մինչեւ վերջին օրը, կը հասկնա՞ս, բացարձակապէս ոչ ոք։

Շաբաթներ տեւեց այդ ցանկին կազմութիւնը։ Ոստիկանութեան անօրէնին հետ գլուխ գլխի պատրաստուցան ցուցակները, երբեմն բաղդասելով իրենց թուղթերը, անուններ սրբագրելով, հասցէներ ճշգելով, պակաս մը լրացնելով կամ կրկնուած մականունի մը մէջէն անպէտը դուրս ձգելով եւ «պիտանին» պահելով։ Հինգ լայն թուղթեր էին, նամակի էջեր, եւ Ծուրէնին անունը առաջին թուղթին վրայ հինգերորդ տեղը կը գրաւէր։ Պոլսոյ հայ մտաւորականներուն անուններն էին, գրագէտ, խմբագիր, ուսուցիչ, շուրջ երկու հարիւր անուն։ Աստղանիշով մը ճշգուած էր քաղաքէն դուրս ապրողը, երկու աստղանիշ՝ երկրէն դուրս ապրողներունը, շատ քիչերը։

Նախարարութիւն ոտք դրած առաջին օրէն Մեմտուչ վերահասու եղաւ այս զործին, բայց սկիզբները այսքան սուր բնոյթ չէր կրեր։ Մօտալուս պատերազմի սպառնալիքին դէմ ճեռք առնուող զդուշութիւն մը։ Բայց այդքանն իսկ բաւեց, որ կողմնակի ճեւերով զդուշացնէ Ծուրէնը որպէսզի թողու երկիրը եւ հեռանայ։ Աւելին չէր կրնար ընել առանց դաւաճանելու իր պաշտօնին եւ հայրենիքին։ Արդէն, նախարարութիւն ընդունուած օրին պաշտօնալէս երդում առին իրմէ Ղուրանին վրայ, թէ՝ թալաթի բառերովն իսկ, «այնտեղ լսածները ականջէն կը մտնեն բայց բերնէն դուրս չեն ելլեր»։ Ի՞նչ կրնար ընել։ Պահ մը մըտածեց իր ցանկէն ջնջել Ծուրէնի անունը։ Բայց Պետրի պէյին քով պատճէնը կար։ Մնաց որ, ցանկին առաջին էջը, շուրջ քսանըհինգ անուն, պատրաստուած էր նոյնինքն Նախարարին ճեռքով ու կարելի չէր անհետացնել էջին դը-

լուխը դրուած անուն մը: Երկար տատամսումներէ վերջ Ռուբէնին անուան դէմ գրեց, իր կողմէ.- «Գործող բանակին մէջ մտած կարեւոր բժիշկ»: Այդ կերպով կարծեց մեղմացուցած ըլլալ Ռուբէնի պարագան: Բայց նախարարը ամէն օր կը պահանջէր ցանկը եւ գոհունակութիւն կը յայտնէր կանոնաւորութեան համար: Անգամ մը ուշադրութիւն դարձուցած էր Մեմտուհի կողմէ աւելցուած ծանօթագրութեան վրայ, հարցնելով.

— Գործող բանա՞կ, ո՞ր ճակատին վրայ կը դտնուի այս մարդը, Մեմտուհ:

— Հարպիյէն է, փաշաս:

— Հարպիյէ՞ն: Հարպիյէն ճակատ չէ, դպրոց է, չըսելու համար անկելանոց: Կը ճանչնամ տնօրէնը: Անվնաս եւ անօգուտ մէկը, հանգստեան կոչուելու արժանի կակուղ հազարապետ մը: Զեմ գիտեր ինչ ձեւով մտած է ինվէրին աչքը որ կ'ուզէ պահել պաշտօնին վրայ: Միտյն քու տօքթօրդ չէ որ ապաստանած է այնտեղ: Հարպիյէյի մէջ ուրիշ հայ տղաքներ ալ կան, որոնք կը պատրաստուին իրեւ թէ երկիրը պաշտպանելու: Ինծի մնայ, ատոնք բուլորը մէկ ծրաբով շիտակ կը դրկեմ ինվէրին որ մաքրէ ատոնց հաշիւը: Հայ մը, տօքթօր ըլլայ թէ սպայ, միշտ հայ մըն է: Որոմնե՞ր, թուրքիոյ մաքուր արտին մէջ...

Եթէ ջնջէ Ռուբէնի անունը — պահ մը ենթադրելով որ կրնայ նոյնը ընել տալ Պետրի սկային — անկարելի է որ աչքի չզարնէ այսպէս խօսակցութեան նիւթ դարձած անունի մը պակսիլը: Այժմէն իսկ կը լսէ անոր հարցումը.- «Ո՞ւր է Հարպիյէցի քաջ տօքթօրդ, Մեմտուհ, ինչո՞ւ չեմ տեսներ, մեռա՞ւ թէ փախաւ»:

Ժամ մըն է, ջղային, կը ծխէր ետեւ ետեւի ու չէր կրնար որոշում տալ — երթա՞լ թէ չերթալ: Գլխուն վերեւ պատէն կախուած իր վկայականը կը դիտէր ու կը վերապրէր Լօզանի օրերը.- «Քաղաքական գիտութեանց տօքթօր»: Ի՞րն էր, թէ Ռուբէնին կը պատկանէր այդ վկայա-

կանը։ Ի՞նչ օրեր էին, մանաւանդ ի՞նչ գիշերներ։ Ռուբէ-նը, ի՞նչ աղնիւ, ի՞նչ նանտան տղայ։ Ամբողջ ամիս մը իր աղուոր ժանինը մինակ թողած, խրեցաւ այդ աւարտածառին մէջ, սրբազրեց, ջնջեց, նորը գրեց, պատռուած էջի մը աեղ երկու-երեք էջ գրեց ու դրաւ տեղը, ամբողջութեամբ փոխեց կառոյցը մինչեւ որ առաջ եկաւ վառաւոր դործը, որուն համար «ապրիս» մըն ալ սասցաւ քննիչ վրօֆիսօրներէն։ Եւ ժանինը... օրերով հակած զրամեքենային վրայ, ի՞նչ եռանդով աշխատեցաւ։ Նոյնիսկ զըրամով այդ դործը կտրելի չէր ընել տալ այդ օրերուն։ Վարձքով մեքենազրով բոլոր անձերը խճողուած էին, եւ ամիսներով պէտք էլ սպասել եթէ ժանինը չըլլար։ Ի՞նչ-ովէս մոռնար... .

Ու հիմա, օրերէ ի վեր ծոցը պահուած ունի Ռուբէնի ձերբակալման թուղթը ու չի կրնար բան մը ընել։ Եղաւ անգամ մը որ մտածեց բացուիլ թալաթին, եղածին պէս պատմել իրողութիւնը եւ ապաւինիլ անոր հայրական սիրտին, բայց անմիջապէս վանեց այդ գաղափարը երբ յիշեց Քէլէկեանի պարագան։ Թալաթ ամէն օր Սապահի մէջ կը կարդար անոր խմբազրականները հռչակաւոր Տալ-Քեափ (Տ. Ք.) ստորագրութեան վերեւ եւ միշտ լաւ խօսք մը ունէր անոր հասցէին։

— Մեր թուրք մամուլին մէջ Տալ-Քեափէն լաւ եւ չիտակ կրողը չկայ։ Մեղք որ հայ է շունը... Էյի փենիր փիս թուլուխտա (լաւ պանիր, աղտոտ տիկի մէջ)։ Յետոյ իր ձեռքով գրած էր Տիրան Քէլէկեանին անունը առաջին էջին վրայ։ Եթէ իր հիացումին ու համարումին արժանացած մէկուն համար այդպէս կը վարուէր, ի՞նչ կրնար ըլլալ վերաբերումը անծանօթ Ռուբէնի մը հանդէսպ, որ անցեալին բարիք մը ըրած էր իր երիտասարդ պաշտօնեային։ Զուր էր նման բարեացակամութիւն մը յուսալ անկէ, ու թերեւս աւելորդ կասկածներ արթնցնէր մտքին մէջ, իր յարտիքերութեանց մասին... .

Բայց ի՞նչ ճակատագիր վերապահուած էր արդեօք ցուցակի հայ մտաւորականներուն։ Անշուշտ պիտի բանտարկուին կը խորհիր Մեմտուհ, ու թերեւս աքսորուին Անատոլուի քաղաքներէն մէկը եւ այնտեղ մնան սլատերազմի տեւողութեան։ Այդ պարագային մինակ եւ անտէր կը մնար ժանին իր երկու զաւակներով։ Հոտ այլեւս արգելք մը չկայ որ Մեմտուհ ցոյց տայ իր բարեկամութիւնը։ Կարելի բոլոր միջոցներով կրնայ օդնել ժանինին որպէսզի դիտնայ թէ ապերախտ մէկը չէ։ Այո, իր գիրքին ընձեռած բոլոր միջոցներով կը հովանաւորէ Ռուբէնին ընտանիքը։ Այդ հեռանկարը մասամբ թեթեւցուց իր հնհնուքը եւ որոշեց երթալ։ Որովհետեւ Մեմտուհի բոլոր կուահումները աքսորէն հեռու տեղ մը չէին տաներ զինք…

\*\*

Սեւակենք մինակ չէին։ Հիւր կար։ Ժանինի ընկերուհիներէն մէկը, երիտասարդ սպայի մը հետ։ Ուրիշ օրեր, Մեմտուհին համար հաճելի պիտի չըլլար անոնց ներկայութիւնը, որ մասամբ արգելք էր որտակցութեան, բայց այս անգամ նախախնամական օժանդակութիւն մը թուեցաւ իրեն։ Աւելի լաւ որ օտարներ կան, ինչ որ կը ստիպէ քաղաքավարութեան սահմանին մէջ սլահել այցելութիւնը։ Բայց կարճ տեւեց իր գոհունակութիւնը։ Սովորական սիրավիրութիւններէ ետք, Ռուբէն Մեմտուհի թեւը մտաւ եւ առաջնորդեց իր գրասենեակը, թոյլ տալով որ հիւրերը ժանինին հետ դասաւորեն ծրադրուած փիքնիքի մը մանրամասնութիւնները։

Երբ երկուքով մեկուսացան, Ռուբէնի առաջին հարցումը եղաւ.

— Մեմտուհ, պատմէ տեսնեմ, ի՞նչ կ'անցնի կը դառնայ:

— Փառաւոր է մեր կացութիւնը: Անդլիացիները մինչեւ հիմա չյաջողեցան ցամաք ոտք գնել ու դժուար թէ յաջողին: Երկու զբահաւոր կորանցուցին ծովուն յատակը եւ ուրիշ մըն ալ, վիրաւոր, կորաւեցաւ գնաց:

— Այդքանը դիտեմ թերթերէն: Դուն ինձի լուր տուր ներքին ճակատէն:

— Թուսական հողի վրայ կացութիւնը քիչ մը չփոթէ: Թուսերը մեծ ուժերով կը յարձակին բայց ինվէր փաշան քաջաբար կը դիմապրէ Սարըղամիշի կողմերը:

— Ճի՞շդ է որ գաւառներու մէջ հայերը կը տեղահանուին:

— Պատերազմական զդուշաւորութիւններ են: Միայն կարգ մը ռազմագիտական վայրերու համար է եղածը: Բստիս, տեղահանութիւն բառը ձիշդ չէ, տեղափոխութիւն մընէ: Արդէն մեր Նախարարութեան զործը չէ տախիկա, այլ զինուորական սպայակոյտը կը զբաղի: Իմ ամբողջ դիտցածս տյն է, որ վոխադրութիւնները կ'ըլլան զինուորական կարդապահութեամբ եւ հսկողութեամբ, որպէսզի ճամբան աւազակներու դէմ պաշտպանուին . . .

— Բայց ո՞ւր կը տարուին, ըսենք, փոխադրուողները . . .

— Հաւատա՛, քարտաշ Թուրէն, ես ալ չեմ դիտեր: Կը խնդրեմ, զիս մի՛ չարչարեր հարցումներովդ որոնց պատասխանը չունիմ ես . . . Արդէն այս անիծեալ պատերազմը, կը յիշե՞ս, քանի անգամ ըսած եմ քեզի որ թողուքերթաք այս քաղաքէն . . . մտիկ չըրիր . . . մաղթենք որ աւելի գէշ օրեր չգան . . .

Ցայտնի վրդովումով կը խօսէր Մեմտուհ, տագնապալի շեշտ մը ունէին բառերը եւ Թուրէն զդաց թէ շիտակ չէր աւելի ճնշել եւ փորձաքարի զարնել բարեկամին անկեղծութիւնը: Ի վերջոյ կընար իրապէս տեղեակ չըլլայ:

եւ աւելորդ էր աւելի նեղը դնել։ Այնպէս որ վերադարձան պարտէզ, հիւրերուն։

— Ռուբէն, ուրախ բացագանչեց Ժանին, քսան հոգի պիտի ըլլանք, դեսպանատան մեծ շոգեմակոյկը պիտի ապահովէ Քարլ, Մեմտուհ պէյն ալ թող գայ անպատճառ։ Վայրը դադոնի կը պահենք որպէսզի անակնկալը կատարեալ ըլլայ։ Միայն կրնանք ըսել թէ աղբիւրներով ու ծառերով դրախտ մըն է։ Ապրիլ Յին Քայզերի ծննդեան տարեդարձը պիտի տօնենք։

Զափ չունէր Ժանինի խանդավառութիւնը։ Ամբողջովին տարուած էր այդ փիքնիքով։ Թուղթի մը վրայ գրած էր Սաթենիկին պատրաստելիք կերակուրներուն տեսակն ու քանակը։ Խմիչքներն ու անուշեղէնները բաժին կ'իյնար միւսներուն։ Քարլը, որ ծանօթացուցած էին Մեմտուհին, դեսպանատան առաջին քարտուղար Ֆօն Նէօյրաթի կըրտսեր եղբայրն էր, իր ընկերուհիին հետ։ Ռուբէնն ալ առաջին անգամ կը տեսնէր, թէեւ Ժանինին լաւ բարեկամները եղած ըլլային։ Ժանին, կէս սիրալիր կէս սոլառնական ցուցամատը շարժելով Մեմտուհի վրայ։

— Դաշնակից երկրի մը արքային տարեդարձէն փախուստ տալ՝ դաւաճանութիւն կ'ըլլայ եւ չես աղատիր ձեռքէս եթէ չգաս։

Այդ պահուն Մեմտուհ ընաւ տրամադիր չէր փախուստ տալու։ Քարլի ընկերուհին, շքեղ աղջիկ մը, խարտիչագեղ եւ կապուտաչուի, հակառակ բանակայինի կոչտզգեստին, զարմանալի զրաւչութիւն մը ունէր եւ առաջին վայրկեանէն ու շաղբութեան առարկան էր։ Առանց վճռական խոստում տալու, կողմնակի հարցումով մը յայտնեց իր տրամադրութիւնը, խօսքը ուղղելով ոչ թէ Ժանինին, այլ օրիորդին։

— Գիտնանք, եթէ մենք ալ պիտի գանք, ինչ պիտի ըլլայ մասնակցութեան մեր բաժինը։

— Այրերը բերելիք բան մը չունին, կիներուն ձըգուած է խոհանոցը, պատասխանեց աղջիկը:

— Անոնք միտին բենակրութիւն պիտի ընեն, շարկելով գորգերն ու կողովները, ըստ ժանին խնդարով:

— Ես, ըստ Քարլ, փոխագրութեան նախարարն եմ: Եղբօրս շնորհիւ կրցայ ապահովել որ մեծ շոգեմակոյկը ամբողջ օրը տրամադրուի մեզի: Ասով կը վերջանայ իմ համեստ մասնակցաթիւնս:

— Համեստ լաժին մը չէ, ամէնէն կարեւորն է, ճշդեց Մեմտուհ քաղաքավար, աչքը յառած օրիորդին: Հաստատ խօսք չեմ կրնար տալ, գիտէք, պէտք է արտօնութիւն ստանամ մեծաւորէս, լման օր մը բացակայելու համար:

— Անչու չտ կ'արտօնէ, երբ իմանայ, որ Քայզերին տարեդարձն է, ըստ ժանին համոզումով, մինչ Մեմտուհ կը մտածէր ինքն իրեն. «Քածերուն մօտեցիր», ըստ, տեսնենք խօսքին վրայ պիտի մնա՞յ, եթէ յայսնեմ: Բայց տատամսոտ վիճակը հետզհետէ հաստատ որոշումի վորուեցա, երբ հասկցաւ որ զերմանուհին մասնաւոր կապ մը չունի Քարլին հետ և խումրին կողմէ նշանակուած պարզ ընկերուկից մըն է փիքնիքը կազմակերպելու դործով: Հաճելի անակնկալ մը եղաւ իրեն համար, երբ աղջիկը սկսաւ իր աղձատ զերմաններէնին պատասխանել ստչուն թուրքերէնով: Հստ հասկցաւ օրիորդին հանգամանքը: Դեսպանատան և թրքական վարչութեան միջեւ նշանակուած պաշտօնական թարգմաններու խումրի մը կը պատկանէր: Ու երդեցիկ անուն մը տնէր — Ռաֆայելլա...»

Ռուբէն բնաւ չխօսեցաւ: Մոայլ էր: Ճիկով էր որ կը յաջողէր տանուտէրի քաղաքավար բարեկրթութիւնը պահել: Առջի դիշերուան հաւաքոյթին Զօհրապէն լսած խօսքերը չէր կրնար մոռնալ...

## 8

Անսովոր եռուզեռ կար Ազատամարտի շէնքին մէջ,  
մեղուի փեթակի մը պէս։ Գեանայարկը Բարելոն մըն էր։  
Բայց վարը որքան իրարանցումի մէջ, վերնայարկը ամա-  
յի էր։ Զարդարեանի գրասենեակին առջեւ ընկեր մը պա-  
հակ կանգնած էր եւ վեր ելլողները անմիջապէս եաւ կը  
դրկէր, լուսիթիւն պարտագրելով։ Ներսը, Դաշնակցու-  
թեան Արեւմտեան Բիւրօն ժողովի նստած, բացակայ Կիւր-  
ճեանին եւ Շահրիկեանին կը սպասէին։

— Աւելի սպասելը խմաստ չունի, ըստ Վարդգէս  
Զարդարեանին։ Կանչել տուր տղան, լաւնք։ Արդէն մաս-  
նաւոր օրակարգ չունինք եւ պաշտօնական նիստ մը չէ։

Վարդէն կանչուեցաւ երիտասարդը, Սերոր Պօզդուր-  
տեան, Կիւրինցի։ Հազիւ քսան տարեկան կար, միջահա-  
սակ, լեցունկեկ, բայց զարմանալիօրէն դիւրաշարժ։ Հը-  
րաշքով մը կրցած էր փախուստ տալ իր քաղաքէն քիւրտի  
ծպտումով եւ վեց օր քալելէ ետք լեռ ու ձոր, նախորդ  
գիշերը հասած էր Պոլիս։ Եւ որովհետեւ Պոլսոյ մէջ ոչ  
ազգական ունէր եւ ոչ ալ հասցէ դիտէր, եկած էր ուղիղ  
Ազատամարտ, որուն հասցէն կար թերթին ձակատը։

— Բոնուելու պարագային չվախցա՞ր որ հայ ըլլալիկը գիտնան, հարցուց Գարեգին Խաժակ: Անշուշտ թլիատուած չես:

— Այո, թլիատուած եմ, պատասխանեց տղան համարձակ: Պզտիկութեանս, հիւանդութեան մը պատճառով հայրս թլիատել տուած է բժիշկին պատուէրով: Այդ կողմէն վախ չունէի: Ղուրանին ալ քանի մը տող գիտեմ...

— Ապրիս, ըսաւ Զարդարեան, հիմա մեզի պիտի պատմես թէ ինչ անցաւ դարձաւ ձեր քաղաքին մէջ, կամաց կամաց, առանց բան մը մոռնալու:

— Բոլոր մարդիկը հաւաքեցին զինուոր տանելու համար, բայց կը պահեն քաղաքին բանտը, ըսելով որ տակաւին հրաման չեկաւ թէ ո՞ր պէօլիկը (զօրամասը) պիտի դրկուին: Կը սպասցնեն...

— Ինչպէս է բանոի վիճակը:

— Խիստ չէ: Նոյնիսկ թոյլ կու տան որ ընտանիքները կերակուր տանին եւ բակին մէջ տեսնուին ազատօրէն: Հայրս ինծի լուր դրկած էր մօրս հետ որ երթամ ես ալ յանձնուիմ եւ միտաին զինուոր երթանք, բայց ես մըտիկ չըրի եւ վիախայ:

— Ինչո՞ւ մտիկ չըրիր հօրդ:

— Ես թուրքին չեմ հաւատար: Ուզեցի թորոս Ծառուկեանին եւ ընկերներուն միանալ, որոնք երեք հոգիով լեռները փախան, բայց չկրցայ դոնել եւ հոս եկայ...

— Զեր քաղաքէն լեռ բարձրացող ուրիշներ չեղա՞ն:

— Զեմ կարծեր: Թորոսը շատ աշխատեցաւ միւներն ալ համոզել, բայց մտիկ չըրին: Միայն երկու ընկերները առաւ եւ դնաց: Զէնք չունեցողները ըսին... «Եռանց զէնքի լեռը ինչպէս պիտի ապրինք»: Զէնք ունեցողներն ալ ըսին... «Կուսակցութեան հրամանն է որ կառավարութեան դէմ չդնենք», ու գացին արձանագրուեցան: Բայց Սարայ գացողը հոն մնաց, ետ չեկաւ...

— Շատ զէնք կա՞ր ձեր քաղաքին մէջ:

— Իմ զիտցածովս, բաւական զէնք կար, բայց հաւառանքը չեմ գիտեր: Հայրս ալ ունէր:

— Հօրդ զէնքը ի՞նչ եղաւ:

— Ես հետս առի: Տասնոց մասուզէր մըն էր: Ես միշտ կը սրբէի եւ կ'իւղոտէի: Բայց Ալպիսթան քաղաքէն ետքը տեսնելով որ Թորոսը չեմ կրնար գտնել, ծառի մը տակ թաղեցի եւ որոշեցի քիւրտ ըլլալ: Մտածեցի որ զէնքով բռնուիլը աւելի գէշ կ'ըլլար ինծի համար:

— Այդ Թորոս ըսածդ քանի՞ տարեկան է:

— Ինձմէ շատ մեծ, քսանըհինգ մը կայ: Ամուսնացած է, տղայ մը ունի, աղջիկ մըն ալ նոր ունեցաւ: Մեզի դրացի են...

— Թորոսը ինչ ըսելով դէմ կեցաւ Կուսակցութեան հրահանգին:

— Ես ականջովս լսեցի երբ կ'ուզէր հայրս համոզել: «Վարդավա՛ռ, կ'ըսէր, Կուսակցութիւնը Պոլիս է, մենք այստեղ ենք, անոնք մեր վիճակը ի՞նչ գիտնան: Թուրքը որոշած է մեր գլուխը ուտել, զինուոր գրելը սուտ բան է, մեր գլխուն ճարը նայինք: Եթէ պիտի մեռնինք, քանի մը շուն չսատկեցուցած չմեռնինք»: Շատ խօսեցաւ այսպէս, բայց հայրս մտիկ չըրաւ: Ես կ'ուզէի հետը երթալ, բայց հայրս ծուռ նայեցաւ եւ չթողուց...

Ներկաները նշանակալից նայուածքներ փոխանակեցին: Վարդգէսն էր որ հարցուց.

— Թուրք բնակչութեան կեցուածքը ի՞նչպէս է, չարդի վախեր կա՞ն:

— Չեմ գիտեր: Ջարդ չեղաւ, թուրքերն ալ շուարած են մեզի պէս: Մեր խանութին դրացի Ահմէտ աղան առաջարկած է մօրս որ մեր չորս կովերը իրեն ծախենք չորս մէճիտի: Քանի որ, ըսած է, դուք սիւրկին (աքսոր) պիտի երթաք, ուրիշին ձեռքը ձրի անցնելու տեղ թող ինծի գան...

— Կով մը, սովորական գինով, ի՞նչ կ'արժէ ձեր

քաղաքին մէջ, հարցուց կիւրճեան, որ հեւալով եկած ա-թոռ մը գրաւած էր:

— Մեր կաթնոսու կովերուն ամէն մէկը ինը մէճի-տէն աւելի կ'արժէ, ըստ տղան ցաւագնած ժպիտով:

Լոռւթիւն: Ներկաները իրարու նայեցան առանց խօ-սելու:

— Աքսորի հրաման ելա՞ւ պաշտօնապէս:

— Ես չլսեցի: Արդէն քաղաքէն դուրսն էի, բայց կը լսէի մունետիկին թմրուկը որ կը զարնէր հայերուն հա-մար: Ճամբուս վրայ, Աշոտի գիւղէն անցած ատեն, հոն ալ թմրուկ եւ մունետիկ կար: Երեք օր ժամանակ տուած են պատրաստուելու համար:

Տղան ճամբելու վրայ էին, երբ Խաժակ հարցուց.

— Քովդ դրամ ունի՞ս, տղաս:

— Այո՛, մայրս երեք դեղին կարած է թեւիս մէջ:

— Գիշերը ո՞ւր անցուցիր:

— Գիշերը չքնացայ: Պատի մը տակ անցուցի, մին-չեւ որ այս տեղին դուռը բացուեցաւ:

Կիւրճեան քանի մը տող գրեց թուղթի մը վրայ ու տուաւ տղուն:

— Այս հասցէին կ'երթաս եւ կ'ըսես որ ես զրկեցի, Մելքոն կիւրճեանը: Աշխատիր փողոցները չերեւալ: Հոն կը բացատրեն քեզի:

Երբ առանձին մնացին, առաջին խօսողը եղաւ Զար-դարեան:

— Այս տղան նորութիւն մը չբերաւ մեզի, բայց հաստատեց մեր լսածները: Մնաց որ անկիւնը դիզուած ծրարները լուռ կը խօսին: Այլեւս կասկածէ դուրս է թէ ամբողջ Արեւմտահայութիւնն է որ տեղահան կ'ըլլայ եւ հաւանօրէն պիտի քշուի հարաւ: Ուրիշ ճամբայ չեմ տես-ներ: Մէկ հարցաւկան կը մնայ: Ի՞նչ է ասոնց միտքը: Տե-ղահան ընելով հայութիւնը հիւծել, տկարացնել եւ կրաւո-րական գանգուածի վերածե՞լ, թէ իսպառ փճացնել: Ամէն

ինչ կախուած է այն վերաբերումէն որ ցոյց պիտի արսուի տեղահանուած կարաւաններուն հանդէպ: Լաւատեսութեան պզտիկ նշոյլ մը ունիմ տղուն պատմածէն, թէ կիւրինի թրքութիւնը լուռ կը դիտէ կատարուածը եւ առայժմ թշնամական տրամադրութիւն ցոյց չի տար: Նոյնը չեն դժբախտաբար Խարբերդէն եկած լուրերը: Հոն, կառավարութենէն աւելի անհամբերութիւն ցոյց կու տայ թուրք զանգուածը, թշնամական արարքներով: Զանգուածային ջարդ չկայ, բայց ջարդին բոլոր նախանշանները կան, սարսափի մթնոլորտով մը:

— Ինքնապաշտպանութեան դէպեր չկա՞ն, հարցուց Վարդգէս:

— Ի՞նչ ինքնապաշտպանութեան խօսք կրնայ ըլլալ կիներով եւ մանուկներով, երբ երիտասարդութիւնը կաշկանդուած է բանակին մէջ կամ բանտն է, ինչպէս կ'ըսէ տղան: Ու յետոյ, չմոռնանք մեր վերջին շրջաբերականը. «կատարեալ հաւատարմութեամբ ենթարկուիլ կառավարութեան հրահանգներուն»: Մեր հրահանգն է որ կը գործադրէ ժողովուրդը, վիզը ծոած, ըսաւ կիւրճեան խորսիսոսանքով:

— Ուրիշ ի՞նչ կրնայինք ընել, Մելքոն, նեղսրտեցաւ Զարդարեան, մեր որոշումը այն չէ՞ր որ պատճառ չտանք կառավարութեան կասկածելու հայերու հաւատարմութենէն: Դեռ այստեղ ալ Մեւակը հազար կտոր կ'ըլլայ նոյն ուղղութեամբ: Աչք խփած չունի: Թաղէ թաղ կը շըրջի եւ թուրք բանակին օժանդակ հիւանդապահ կը պատրաստէ:

— Եթէ լուրջ ինքնապաշտպանութիւն պիտի ըլլայ, վասպուրականի շրջանէն դուրս ուրիշ տեղ չեմ տեսներ ես, ըսաւ Վարդգէս: Թուրքերը իրենք ալ կը զգան ատիկա: Պարապ տեղը չէր որ ինվէրը իրեն ամէնէն աւելի վստահութիւն ներշնչող անձը, այսինքն իր փեսան, Վանի կուսակալ կարգեց:

— Սըւո՛նց նայեցէք, ըսաւ Զարդարեան, ոտքի ել-լով եւ անկիւնի ծրարներէն քանի մը հասր սեղանին վը-րայ նետելով, թաղումի ծանուցումներ ըլլան կարծես, Ա-րեւմտեան Հայաստանի հայութեան թաղումը . . . Ետ եկած են Խարբերդէն, Աերաստիայէն . . .

Մեծ կամ պզտիկ Ազատամարտի ծրարներն էին, վե-րադարձուած դրկողին, ստանձնողը անյայտ գտնուելուն: Քառսացած թուրքիոյ մէջ, թղթատարը միակ կանոնաւոր աշխատող հաստատութիւնը կը մնար: Ծրարներու բուր-դին նայելով, Վարդպէս տխուր անդրադարձում մը ու-նեցաւ.

— Կը յիշեմ, առաջին անգամ երբ Ոսկան Մարտիկ-եանը վարչապետին ներկայացուցինք որպէս այդ պաշտօ-նին թեկնածու, ետքէն ըսաւ մեզի.

— Եահո՛ւ, թօփալ տավշանա պէնգիօր, նէ՛ չըֆար պունտան (կազ նապաստակի կը նմանի, ի՞նչ կ'ելլէ աս-կէ): Բայց յետոյ խոստովանեցաւ թէ քսան տարիէ ի վեր թուրքիան այնքան կարող թղթատարական նախարար չէր ունեցած:

Ճահրիկեանն ալ եկած էր: Խումբին ամէնէն պա-ղարիւնն էր, քիչ խօսող եւ հարցի մը մանրամասնութիւն-ները զանց ընելով անմիջապէս հիմնականին անցնող: Իր առաջին հարցումը եղաւ.

— Վարդպէս, Խորհրդարանէն ի՞նչ լուր. ի՞նչ կը մտածեն երեսփոխանները:

— Խորհրդարանը «քնացուած» է: Լուծելու հարց չկայ առ այժմ, բայց արձակուրդի մէջ է անորոշ ժամա-նակով, ինչ որ նոյն տեղը կու դայ: Կառավարութեան լիազօրութիւն քուէարկելու օրէն ի վեր նիստ չենք ունե-ցած: Զօհրապ կը տեսնուի քանի մը իթիլաֆականներու հետ: Խաղի մը եկած ըլլալու տպաւորութիւնը ունին: Առ-ջի օր իրենց Փրակցիան փորձեց նիստ մը գումարել, բայց նախագահը արդիլեց, ապօրինի համարելով: Մեր տուած

լիազօրութիւնը պատերազմական դաշնագիրներու համար էր, իսկ հիմա այնպիսի գոյն մը տուած են, իբր թէ սահմանադրական իրաւունքներն ալ կ'անցնին կառավարութեան։ Այս հաշուով երեսփոխաններուս անձեռնմխելիութիւնն ալ կրնայ ջնջուիլ կառավարութեան մէկ քմայքով, քանի որ իրեն տրուած լիազօրութիւնը այդպէս կ'ըմբըունէ։ Երեսփոխան ըլլալնուս միակ յայտարար նշանը կը մընայ այն, որ դեռ կանոնաւորաբար կը ստանանք մեր ամսականները։

— Այսինքն հացերնիդ կերէք եւ կառավարութեան գործին մի՛ խառնուիք, հեղնեց կիւրճեան։

— Զօհրապ կարեւոր դատ մը ունէր իզմիրի մէջ։ Թոյլ չտուին որ երթայ։ Ճամբորդելու ազատութիւնը արդիւուած է նաեւ երեսփոխաններուն։ Ժողովուրդին պէս մենք ալ միայն արտօնագրով կրնանք ճամբորդել։

— Արտօնութիւն չտուի՞ն։

— Զօհրապ մերժեց արտօնագրով ճամբորդել։ Ճամբորդելու իրաւունքը երեսփոխաններուն համար սահմանադրական իրաւունք մըն է, կ'ըսէ, եւ դահլիճ մը, լիազօրուած կամ ոչ, իրաւունք չունի այդտեղ։ Զօհրապ կը մերժէ նուաստանալ եւ սովորական քաղաքացիի մը պէս արտօնագրով ճամբորդել։

— Սխալ կ'ընէ, ըսաւ Շահրիկեան։ Պէտք է արտօնագիր պահանջէր յատկապէս իմանալու համար անոնց միտքը։

— Խօսած եմ այդ մասին, բայց Զօհրապ կը տրամաբանէ հակառակ կողմէն։ Երբ կեղծիքի դիմակով կը ժպտին, կ'ըսէ, շահաւոր չենք դիմակը վար առնելով իրենց բուն դէմքը տեսնելու։ Սուտ խենդ ըլլալը եւ իրենց պէս ժպտիլը աւելի ձեռնտու է մեզի։ Իր թելադրանքով ես ալ հրաժարեցայ արտօնագիր պահանջելէ։ Վանէն երկու անգամ հեռագրով կը կանչէ Արամը, բայց Զօհրապին հետեւելով կը մնամ։

— Մինչեւ որ պատերազմը վերջանայ, կարծեմ գաւառները պարպուած կ'ըլլան հայութենէ, տխուր մենախօսեց Խաժակ, եւ մենք կը նմանինք սպայակոյտի մը որ զինուոր չունի...

— Յուսալով որ սպայակոյտն ալ ողջ մնայ, աւելցուց Զարդարեան:

Եւ տեսնելով որ ձայն առնող չկար, շարունակեց.

— Յիշեցէք Անդրանիկը որ անցեալ տարի գացինք վար բերինք նաւէն: Մէկ գիշեր իսկ չուղեց մնալ Պոլիս: Ինչ պերճախօսութիւններ չըրիր, Վարդգէս, ինչեր չըրինք որ մնայ. — «Ես թուրքին չեմ հաւատար» ըսաւ, ու նոյն նաւով գնաց Եգիպտոս: Կնոջս դեռ աւելի մտերիմ խօսած էր. — «Հսէ Ռուբէնին, համոզէ որ թողու Պոլիսը, կամ նորէն Ֆիլիպէ փոխադրուիք, կամ Եգիպտոս դաք, ես լաւ հոտ չեմ առներ այս քաղաքէն»:

— Ի՞նչ ընէինք, Անդրանիկին հետեւելով շունչերնիս արտասահման առնէինք, ժողովուրդը իր բախտին լքած, ըսաւ Վարդգէս:

— Հիմա որ ժողովուրդին հետն ենք, ի՞նչ կրնանք ընել, գրեթէ զայրացաւ Կիւրճեան: Մենք գառագեղին մէջ բանտուած ընտանի կենդանիներ ենք. եւ պատկերին ինքնատպութիւնը այնտեղ է, որ վանդակի մէջ դրուած են անվնաս եւ ընտանի կենդանիները, իսկ գազաններն ու բորենիները դուրսը ազատ կը շրջին եւ մեզ կը հոտուրտան...

Կիւրճեանի այս խօսքին վրայ Զարդարեան ա'լ չդիմացաւ: Անգամ մը եւս ցոյց տալով անկիւնի ծրարներուն բուրգը, գլուխը առաւ ափերուն մէջ եւ սկսաւ հեծկլտալ...

Ճնշող լոռութիւն մը կը տիրէր սենեակին մէջ: Կը լսուէր միայն Զարդարեանի անզուսապ հեկեկանքը: Ոչ ոք կը համարճակէր խօսիլ, ոչ ոք կրնար եղերական պահը թեթեւցնող խօսք մը գտնել: Եւ միւսներուն քար լոռութիւնը աւելի սահմոկեցնող բան մը ունէր, քան Զարդարեանին պոռթկուն հեկեկոցը: Պահ մը տեւեց: Զարդարեան թաշ-

կինակով աչքերն ու դէմքը կը ճմռթկէր, իր տկարութեան դէմ ինք զայրացած։ Շահրիկեանը եղաւ առաջին խօսողը։

— Մեղ անելի մատնողը եղաւ պատերազմը, եւ պատերազմը մենք չբերինք։ Մեր ձեռքը չէր։ Ուզենք թէ չուզենք պէտք է հաւատալ ճակատագրին։ Բախտակից ըլլալով մեր ժողովուրդին հետ, յաւելեալ խղճահարութիւններ չստեղծենք մեզի համար։ Եթէ երկու երեք տարի վերջ դար պատերազմը, փրկուած էինք։ Բարենորոգումներուն շնորհիւ մեր ժողովուրդը մէջքը շտկած կ'ըլլար եւ անգէն ու անօդնական չէր մնար ներկայ վիճակով։ Ճակատագի՞ր։ Այժմ փորձենք տեսնել թէ յուսալից նշոյլ կա՞յ այս սեւ ճակատագրին մէջ։ Ըստ իս կայ։ Արեւելեան ճակատէն պէտք է սպասել յոյսը։ Ուուերը յաջողութեան մէջ են։ Եթէ դէպքերը զարդանան ներկայ ընթացքով, հաւանաբար փրկուին Վասպուրականը եւ Մշոյ դաշտը։ Յոյսի ուրիշ աղբիւր չկայ։ Բայց այսքանն ալ բաւարար է որպէսզի… չլանք…

Ու ներողամիտ ժպիտով նայեցաւ Զարդարեանին…



## 9

Դեսպանատան մեծ չոգեմակոյկը, գերմանական դըրօշը ցուռէկին, կը ճեղքէր Վոսփորի ջուրերը Ասխական եղերքէն դէպի ճշդուած վայրը, քսանի շուրջ երկսեռ բազմութիւն մը մէջը։ Ուրախ երդողներ կային անոնց մէջ, մեծ մասը զինուորական տարազով։ Իր երեսուն տարիներով՝ Խուբէն կրնար անոնց երէցը համարուիլ, ինքն ալ հարիւրապետի համազգեստով։ Մակոյկին կեղրոնը դիզուած կողովներու եւ խաւաքարտէ մեծ տուփերու կոյտին մէջ կ'երեւէր ձայնագրի սնտուկ մը, ձագարաձեւ լայն բերանը բացած պարապին։ Շուտով կանգ առին թաւուտի մը առջեւ որ կը ծածկէր կղմինտրէ տանիքով միայարկ շինութիւն մը։ Անհաւասար քանի մը քարեր, քովէ քով շարուած, բնական քարափ մը կը կազմէին։ Աղմուկ ծիծաղով վար իջան եւ խուժեցին դէպի տնակը որ համեստ սրճարան մըն էր, քանի մը աթոռ սեղաններով։ Վայրին ինքնատիպ գեղեցկութիւնը կը կայանար անոր մէջ, որ բարձր խարակ մը, անվերջանալի պատի մը պէս կը ցցուէր մէկ կողմը,

ուրկէ մանրիկ աղբիւրներ կը ցայտէին, մատներու պէս բարակ, ու բոլորը մէկ կը հաւաքուէին վարը, աւազանի մը մէջ, ուրկէ պղախ առու մը կազմելով կը մեկնէին, քիչ անդին ծովը թափուելու համար։ Աւազանին մէջ ձուկեր, զանազան մէծութեամբ։ Յաճախորդը մատով պէտք է ցոյց տար իր ընտրած ձուկը եւ ճաշարանին աէրը պատրաստ էր հանելու, փայտի մը ծայրը հաստատուած իր ցանցով։ Պարզ կ'երեւէր, թէ այդ հիանալի վայրը հասնելու միակ ճամբան ծովէն է, եթէ չհաշուենք շատ հեռուներէն այնտեղ յանդող արահետ մը։

Երբ կողովները պարպուեցան սեղաններուն վրայ եւ յարդարուեցան շիշերն ու բաժակները, ձուկերը ընտրուեցան եւ պատուէրներ տուին ֆեսաւոր սրճարանապետին ու փութեատ աշկերտին, այն ատեն Քարլ, որ խումբին զեկավարը ըլլալ կը թուէր, դանակ մը եւ բաժակ մը զանդակ շինած, լուսութիւն պատուիրեց եւ ըրաւ իր առաջին յայտարարութիւնը.

— Հաղորդագրութիւն թիւ մէկ։ Այսօր արգիլուած է աթոռի վրայ նստիլ. ճաշը պիտի ըլլայ արեւելեան սովորութեամբ, մեր թուրք բարեկամներուն պէս սփոռցներու վրայ։

Ծափահարեցին ուրախ բացազանչութիւններով։

— Թիւ երկու հաղորդագրութիւն։ Լեցնել բաժակները եւ պատրաստ սպասել հրամանի։

Զուարթ աղմուկներով լեցուեցան գինիի եւ գարեջուրի բաժակները։

— Խմելէ առաջ աղդարարութիւն մը, գոչեց Քարլ։ Աղջիկներէն անոնք որ չպարպեն մինչեւ յատակը, անմիջապէս պիտի պատժուին՝ իրենց քովիկը կեցող ընկերոջմէն համբուրուելով. . .

— Իսկ այրերէն չխմողներուն ի՞նչ պատիժ կայ, հարցուց Մեմտուհ։

— Աքսո՛ր : Անմիջապէս կը դրկուին տուն, որպէսզի  
մաման կաթիկ տայ...

Ընդհանուր քրքիջներու մէջ Մեմտուհ իր հաշիւը  
փակուած համարեց կրօնական արգելքին դէմ : Ո՞ր հա-  
ւատացեալը տեղի չի տար նման սպառնալիքի մը առջեւ,  
եւ կամացուկ տեղ գրաւեց Ռաֆայէլլային մօտիկը : Այդ  
օր իմացաւ թէ աղջիկը իր քաղցրահունչ անունին կը միաց-  
նէ հրէական մականուն մը — Շրէյպէր : Ժանին, սովո-  
րութեան քաջատեղեակ, խոհեմութեամբ կծկուած էր Ռու-  
բէնին թեւին տակ :

— Ա'խթունկ, պատրա՛ստ, լսուեցաւ Քարլին ձայ-  
նը, ուժգին, հանդիսաւոր, բոլոր բաժակները վեր եւ ցր-  
մրուր պարզուին նորին Վեհափառութիւն Վիլհելմ Բ.ի  
կենացը եւ անոր յաղթանակին : Ուռաւ՛ :

Սիւներու պէս ուղիղ կանգնած՝ խմեցին : Աղջիկնե-  
րը, ըսելը աւելորդ է, բաժակները կէս թողուցին եւ ողատ-  
ժուեցան...

Զայնագրի մեքենան լարելէ ետք, եւրոպական պա-  
րերու փորձեր եղան : Բայց շատ հետեւողներ չունեցան : Ո-  
րովհետեւ, նախ՝ գետինը ձեռնտու չէր, ու յետոյ Ռուբէն  
լուեցուց մեքենան, բարձր ժայռէն ծորող գլուխն աղբերակ-  
ները ցոյց տալով .

— Մեղք չէ՞ բնութեան այս գեղեցիկ երաժշտութիւ-  
նը խանգարել այդ ապուշ ձայնագրին պոռչտուքներով...

Բողոքող չեղաւ : Եւ մեքենան, բերանարաց իր խողո-  
վակով, ա՛լ չլսուեցաւ : Բայց այդ կարճատեւ սպարն ալ բա-  
ւեց որ Մեմտուհ կարենայ ստուգել թէ Ռաֆայէլլայի մար-  
մինն ալ, շրթներուն պէս, թրթուուն փափկութիւններ ու-  
նի կարծր կերպասին տակ : Յետոյ խումբը ցրուեցաւ ան-  
տառակին մէջ, զոյգերով կամ պզարիկ խմբակներով : Մեմ-  
տուհ Ռուբէնին հետ էր եւ անոր կը պատմէր թէ ինչ բա-  
րեղէալ զուգագիպութեամբ մը նախորդ իրիկունը կրցած

էր լման օրուան մը արձակուրդ առնել փաշայէն, առանց իր կողմէ մասնաւոր ճիգի:

— Մեմտուհ, այս գիշեր տեղէդ չես շարժիր, ես ստիպուած եմ բացակայիլ, ըսած էր փաշան: Դեսպանատունը հիւրասիրութիւն կայ կայսեր սարեղարձին առիթով, ստիպուած եմ երթալ:

— Հապա ցերե՞կը, փաշաս:

— Ցերեկը ազատ ես, որովհետեւ ես հոս եմ: Բայց գիշերը պէտք է մնաս:

\*\*

Ուրախ ըլլալու պատճառ մը եւս ունէր Մեմտուհ: Հայ մտաւորականներու ցանկը այլեւս իր մօտ չէր: Ծանրութիւն մը թօթափած էր: Թալաթ սլահանջած էր եւ անոր քով կը մնար: Այնքան ատեն որ այդ ցանկը իր գըրպանն էր, չես գիտեր ինչու, յանցալարտութեան գդացում մը կ'ունենար Ռուրէնին հանդէպ, ակամայ մեղսակցութիւն մը: Հիմա գիտէր այլեւս թէ այդ ցանկին մէջ յիշուածները պիտի ձերբակալուին, եւ աքսորուին. «Պէտրիին հետ կը կարգադրենք, ըսած էր Թալաթ, դուն կուսակալներուն դրկուելիք հեռագիրները պատրաստէ եւ կարդա ինծի»:

Եւ համաձայն իրեն տրուած հրահանգին, խմբագրած հեռագիրը ցոյց տուած էր Թալաթին եւ արժանացած անոր հաւանութեան:

«Օրին ձեզի դրկուած կնքեալ պահարաններուն մասին Ներքին Նախարարութիւնը կը յդէ հետեւեալ հրահանգները.

«Առաջին...՝ Պէտք է կանչուին քաղաքին ոստիկանապետը եւ ընդհանուր դատախազը, եւ անոնց ներկայութեան ստուգուի թէ կնիքները անաղարս են:

«Երկրորդ...՝ Այդ ստուգումէն ետք պէտք է պահարանը բացուի եւ կտրդացուի, բարձրածայն, երեք ներկաներուն կողմէ երեք անգամ:

«Երրորդ...՝ Տեղւոյն վրայ պէտք է այրուի պահարանը եւ պարունակեալ թուղթը:

«Չորրորդ...՝ Ներկայ պատուէրներուն տառացիօրէն գործադրութիւնը կր հրահանգենիք: Այսաստողները կամ թերացողները ենթակայ են օրինական հետապնդումի»:

Ընթերցումէն ետք, Թալաթի գոհունակ դէմքէն քաջալերուած, Մեմտուհ համարձակեցաւ հարցնել.

— Փաշաս, ի՞նչ բանի համար են կնիքեալ պահարանները:

— Երմէնիկը այիս (հայերուն յատուկ) ըստւ Թալաթ կորուկ ու վերստին շինեց իր կղպուած դէմքը: Այդ խորհրդաւոր պահարանները եւ Պոլսոյ մէջ կաղմուած մտաւորականներու ցանկը իրարու մօա բերելով, Մեմտուհ մօտաւորապէս կր կոահէր թէ հայերու շուրջ բան մը կր դառնայ, բայց անբնական կը գանէր այդքան ծայրայեղ զգուշաւորութիւնը: Կառավարութիւնը ի՞նչ պէտք ունի այդպէս թաքուն գործելու իր քաղաքացիներուն վրայ ունեցած իրաւունքներուն հակառակ: Պատերազմի մէջ գանուզ երկրի մը կառավարութիւնը ազատ չէ<sup>o</sup> հսկելու եւ կեղրոնացման կայտններու մէջ պահելու կտսկածելի ատրբերը: Իր եւրոպական կրթութիւնը եւ քաղաքական գիտութիւններու ուսմունքը թոյլ չէր տար աւելի առաջ երթալու: Բնաջնջումի գաղափարը մաս չէր կազմեր իր ենթադրութիւններուն:

Ժանին նկատելով Մեմտուհի բացայաց շահագըրդ գոութիւնը Ռաֆայէլայի հանդէպ, բնական հովանաւորի դեր մը տուած էր ինք իրեն եւ ամէն կերպ կը քաջալերէր ա-

նոնց սերտաւկցութիւնը, մանաւ անդ երբ կը տեսնէր թէ աղջիկն ալ անտարբեր չէ Մեմտուհի մեծարանքներուն։ Կերպով մը կը վերտառվէր Ռուբէնի հետ Լօզանի տարիները, իրենց առաջին սիրոյ թոթովանքները, երազային ապրումները Լեմանի տփին։ Երջանիկ հոգիի մը համար եթէ վայելք է իր սէրը ցուցադրել արիշին, առելի մեծ վայելք է նոյն երջանկութիւնը սաեղծուած տեսնել ուրիշներուն մօտ, մանաւանդ այդ երջանկութեան սնուցիչը դառնալ։ Ռուբէնի հաւանութիւնը առնելէ ետք, տաքը տաքին կիրակի օրուան համար ձաշի հրատիրեց զոյզը, երկուքին կողմէ ալ արժանանալով յայտնի զոհունակութեան մը։

Քարլ տեսնելով որ քանի մը հոգի եռանդուն վիճարանութեան մը բոնուած են, իր բաժակ-զանգակով եւ բազմաթիւ «ախթունկ»ներով յաջողեցաւ լութիւն պարտադրել եւ յայտարարեց։

— Ա! խթունկ, տյսօր բացարձակապէս արգիլուած է պատերազմի մասին խօսիլ։ Մինչեւ իրիկուն ողատերազմ չկայ, պարտականութիւններ եւ պարտքեր չկան, կայ միայն կայսեր ծնունդին երջանկութիւնը եւ մեր ուրախութիւնը։

Չորս հոգի սեղանի մը շուրջ թղթախաղի մէջ էին։ Անոնցմէ մէկը պոռաց։

— Քո՞ր, կը պաղատիմ, պարտքերը մի՛ ջնջեր։ Հանցին պարտքը քառասուն մարգը անցաւ։ Կրնայ առիթէն օդոււիլ եւ վրան ջուր խմել։

— Ես պարտքս ուրացող չեմ, ըսաւ Հանց կոչուողը։ Ո՞վ ըսաւ թէ թուղթը միշտ քեզի պիտի ժպտի։ Խաղը գեռ չէ վերջացած, կը տեսնենք…

Ռուբիչ զոյզ մը, դարձեալ սեղանի մը վրայ, ուժ կը փորձէին։ Արմուկները փակած տախտակին, աջ ձեռքերը ամուր կղպուած իրարու վրայ։ Յաղթողը ան էր որ յաջողէր միւսին բազուկը սեղանին փակցնել։

Ռուբէն-Ժանին, ծառի մը կոթնելով, նստած գետինը, մեղմ կը զրուցէին:

— Ռուբէն, գիտե՞ս, կ'ըսէր Ժանին, առաջին օրերու վախս չմնաց: Հրաշալի երկիր է, ազնիւ ժողովուրդ են Ժուրքերը, միայն թէ այս պատերազմը չըլլար, մեր երջանկութիւնը կատարեալ պիտի ըլլար...

— Թերեւս իրաւացի էիր առաջին օրը, ըստ Ռուբէն տիսուր, հիմա ես եմ ըսողը, երանի՛ չգայինք...

— Բայց ինչո՞ւ, հոգիս, երբ ամէն ինչ լաւ է, դարձանատունդ նախանձ շարժելու աստիճան բարդաւաճ է, լայն ու լայն ապրելով մէկտեղ՝ սկսանք խնայողութիւններ ընել, գրեթէ ակամայ: Դրամը կը հոսի ջուրի պէս, մենք առողջ ու կայտառ ենք, մեր զաւակներն ալ, ուրիշ ի՞նչ կ'ուզենք Աստուծմէ:

— Հապա Հայիմէ իշխանուհի՞ն, ըստ Ռուբէն իրնդալով:

— Ատոնք ալ մոռցած եմ ու ես իմ վրաս կը խնդամ: Այո, ասեն մը կը նեղուէի տեսնելով այդ կիները իրենց չարշաֆներուն մէջ այնքան լուրջ, ստուերներու պէս սահուն եւ անխօս, բայց ներսը, գրասենեակիդ մէջ այնպէս համարձակ ու... գեղեցիկ: Յանցաւոր էի որ կը կասկածիմ Ռուբէնէս, ըստ Ժանին մեղմօրէն շոյելով անոր դլուխը: Այլեւս չեմ զարմանար որ այնքան մեծ բժիշկները թողած, թրքուհիները դրանդ առջեւ պոչ կը բռնեն... ի՞նչ յիմար եմ...

Բայց Ռուբէնի տրամադրութիւնները չէին բարձրանար: Որքան ալ ուզէր իր տիսրութիւնը չփոխանցել Ժանին, անկարելի կը դառնար թօթափել ներքին մղձաւանջը: Անորոշ վախս մը կար մէջը, եւ ատիկա օրերէ ի վեր: Աջէն ձախէն ականջին հասնող դէշ լուրերէն անկախ, իր դասախոսութիւններուն ընթացքն ալ առաջուանը չէր: Դեռ առջի օր, Մաքրը Գիւղի ակումբին մէջ, նիւթին թելը կոր-

ողնցուց, հազիս կրցաւ կերպով մը կառել ու վերջացնել, բայց ժողովուրդին մէջ ալ աչքերը նոյն աչքերը չէին։ Ծափահարեցին, շնորհաւորեցին, բայց կտրտած բան մը կար, իրմէ սպասուածը չգտնելու յուսախարսութիւն մը։ Մասնաւոր ոչ մէկ նեղութիւն, Պոլսահայութեան հանգիստը վրաբոլով ոչ մէկ դէպք, բայց ընդհանուր չփոթ մը կար, երկիւղալի հոգեվիճակ մը կը տիրէր։ Աշունի ցած երկինքով եւ ամողերով յագեցած օր մը ըլլար կարծես դարնանային չքեղ այս օրը, պայծառ, խաղաղ, արեւոտ, բայց տեղ մը փոթորիկ մը կը հասուննար իր մտքին մէջ, պայթելու համար ե՞րբ, ո՞ւր...

Հիմնովին լաւատես խառնուածք, Ռուբէն կեանքին ու աշխարհին կը նայէր բանաստեղծի աչքերով։ Նեղութիւնները, տագնապները կը համարէր անցաւոր երեւոյթներ որոնք կը ծառայէին միայն անհատին ուժերը պրկելու եւ կամքը խթանելու։ Այսպէս էր ուսման չորրորդ տարին, երբ հայրը իմանալով օտար աղջկան մը հետ ամուսնանալու ծրագիրը, դրամական յատկացումները դադրեցուց որպէսզի ստիպուի Պոլիս դառնալ, քաջարար տոկաց եւ զըրկանքներու մէջ շարունակեց ուսումը, միշտ համոզուած որ իր կեանքին մէջ բացուած գէշ փակագիծ մըն է որ չուառվ կը փակուի։ Այդպէս ալ եղաւ։ Ուրիշ փակագիծ՝ աւելի ետքը ժանինի ծնողքին ընդդիմութիւնը իրենց ամուսնութեան, որ կրկին փակուեցաւ առանց հետք ձգելու։

Բայց ահա այս պատերազմով բացուած երկա՞ր, չարաշուք փակագիծը, որ չի կրնար կուահել թէ երբ կը փակուի եւ ինչպէս կը փակուի։ Առաջին անդամն է որ իր անհատական կեանքին կ'առնչուի իր ժողովուրդին անակընկալօրէն վիճակուող մթին ճակատագիր մը, որուն առջեւ բացարձակապէս անզօր ու զինաթափ, ելք չի դտներ ու անձրկած կը մնայ։ Լօգանի մէջ ալ, հեռուէն կ'ապրէր այդ տագնապը, բայց այնտեղ ուրիշ էր։ Ներքին խոռվքը թուղ-

թին կը յահճնէր եւ ամոքում մը, թեթեւացում մը կ'ունենար: Ազգային ողբերգութեան մէջ ինքն ալ իր գրչով գերմը կատարելու գոհացումը կ'ապրէր: Այստեղ ուրիշ է: Ամիսներէ ի վեր տող մը չէ կրցած գրել: Գրչի եղբայրներուն հետ մօտիկութիւնը, ինչպէս պատկերացուցած էր Լօգանէն, կը կարծէր թէ խանդավառութեան աղբիւր մը պիտի ըլլայ, բայց ահաւասիկ որ կը դառնար յուսաբեկութեան յաւելեալ պատճառ մը: Բոլորն ալ չշմած էին: Հեռուն, անյայտ տեղ մը հասունցող թաթառ մը ըլլար կարծես, որուն մօտալուտ պայթումին երկիւղը կ'ապրէին: Իրարու կորով ներչնչելու եւ իրարմէ ուժ տոնելու տեղ, իրենց տագնապները կը փոխանցէին իրարու, իրաքանչիւրը իր լուսութիւններով, տիսրութիւններով, ամլացումներով...

Որքան ալ փորձէր կնոջմէն դադտնի պահել ներքին խոռվքները, կիսով միայն կը յաջողէր:

Ժանին կը զգար Ռուբէնի այս տանջանքը, նոյնիսկ մասամբ կը կոահէր պատճառը: Հայերու մասին գաւառներէն հասնող գէշ լուրերն էին անշուշտ, բայց առանց եսասէր մը ըլլալու, կը գտնէր որ արդար չէ հեռաւոր դըժքախտութիւններու ազգեցութեան տակ սեփական օճախին անդորրութիւնը խաթարել: Եւ ճիգ կ'ընէր այդ երջանկութիւնը պաշտպանելու:

— Տե՛ս, դուն կ'ըսէիր թէ հազարապետը որքան կը սիրէ քեզ, որոշած է քեզ միշտ իր քովը պահել: Ասկէ աւելի բախտաւոր ի՞նչ կացութիւն կրնայինք երազել, Ռուբէն: Թէ հայրենասիրական պարտքդ կատարես, թէ հիւնդներդ պահես: Ես երբեք աւելի բախտաւոր կեանք մը չէի կրնար պատկերացնել մեզի համար, Պոլսոյ մէջ: Պատերազմէ, ուրիշ տեղեր մարդիկ կը վիրաւորուին, կը մեռնին, իսկ մենք այստեղ, խաղաղ, մեր զաւակները կը մեծցընենք...

— Դուք այստեղ լեմանի յիշատակնե՞րը կը վերապ-

բիք, թէ մեր Վոսփորին քաղցրաւթիւնը կը վայելէք, ըստ  
Մեմտուհ, անոնց քով նստելով դեաինը:

— Մեմտուհ, ըստ Ժանին, Ռուբէնը չառ մտահոգէ,  
դուն քու դիրքէդ աւելի կը տեսնես հարկաւ, ինչ կ'անց-  
նի կը դառնայ դուրսերը հայերուն շուրջ:

Մեմտուհ անակնկալի եկաւ: Նման հարցում մը ա-  
ւելի Ռուբէնէն կը սպասէր, քան Ժանինէն: Բայց կարձ տե-  
ւեց իր շուրարումը: Պատրաստուած էր: Գիտէր որ ուշ  
կամ կանուխ այդ հարցումը պիտի լսէր:

— Օ՛, ըստ, մեծ բան մը չէ: Ռուսական բանակին  
մէջ կարեւոր թիւով հայ կամաւորներ կան: Մեր կառա-  
վարութիւնն ալ վախնալով որ կընան կապեր ստեղծուիլ  
մեր թիկունքը մնացող հայերուն եւ այդ կամաւորներուն  
միջեւ, հայերը կը հեռացնէ երկրին ներսերը, ապահովու-  
թեան համար: Բայց հոս, Պոլիս, կը տեսնէք, նման բաներ  
չկան...

Ռուբէն չխօսեցաւ: «Ռազմաճակատին թիկունքը  
մնացող հայերը կը տեղափոխուին», տեղ մը լսած էր այդ  
խօսքը, բառացիօրէն, բայց չէր յիշեր երբ եւ ուր: Երգ-  
րումն ու Վանը եթէ թիկունք են, ոազմաճակատին հետ  
ի՞նչ կապ ունին հարիւրաւոր մղոններով հեռու գտնուող  
Սեբաստիան ու Խարբերդը, մտածեց բայց չխօսեցաւ:  
Մեմտուհ կամ կը ստէր, կամ անտեղեակ էր: Երանի թէ  
անտեղեակ ըլլայ, մտածեց Ռուբէն, գոնէ իր մասին կազ-  
մած կարծիքս անաղարտ կը մնայ...

Այսպէս վերջացաւ Քայզերին տարեդարձը որ Երեք-  
շաբթի օր մըն էր:

## 10

Հարապիյէի զինուորական վարժարանը մեծ եւ պղտիկ շէնքերու ամբողջութիւն մըն էր, շրջապատուած պարիսպով մը : Շուրջանակի կանգնած շէնքերուն մէջտեղ կը գոյանար ընդարձակ տարածութիւն մը, ֆութպօլի դաշտի մը պէս լայն, անսահման բակի մը տեսքը տալով : Վարժարանին անունով փողոցն ալ կը կոչուէր Հարապիյէ : Զօրանոցին գլխաւոր մուտքէն կը սկսէր ու կ'երկարէր թաղին կեդրոնական պողոտան : Պողոտային երկու կողմերը բնակութեան շէնքեր էին, փայտեայ գոց պատշգամներով : Այդ շէնքերէն մէկուն վերնայարկը կը բնակէր Մկրտիչ Յակոբովիչ անունով հարուստ ընտանիքը :

Խաղաղութեան ժամանակները, ամէն Ուրբաթ, աղօթքէն ետք, այդ պողոտային վրայ զինուորական տողանցք կ'ըլլար : Իսկ պատերազմի օրերուն, այդ տողանցքները մասնաւոր շուք մը ստացած էին : Առջեւէն կը քա-

լէր, պղնձեայ վիայլուն նուադաբաններով, մարտական գոռ եղանակներ հնչեցնող նուագախումբը, սրուն կը հետեւէր հազարապետը, ձիուն վրայ: Կը յաջորդէին զինուորական հետիոտն դասակները, խրաքանչիւր դասակի առջեւէն ձիաւոր հարիւրապետ մը: Խիստ ժողովրդական էր այս տողանցքը: Ուրիշ թաղերէ եկած հսկայ ըազմութիւն մը խոնուած կ'ըլլար պողոտային երկու կողմերը, խակ բնակարաններու պատշգամները յարդի օթեակներ էին այդ օրը:

Տամ տը Սիոն աղջկանց վարժարանի գիշերօթիկ ուսանողուհիներէն Ատրինէն, տասնըհինգամեայ աղջիկ մը, Ռուբէն Սեւակի քրոջ աղջիկը, իմանալով որ իր քեռին ալ ձիով կը մասնակցի տողանցքին, ուզած էր տեսնել եւ մասնաւոր արտօնութիւն առած, կը գտնուէր իրենց ծանօթ Յակորովիչենց տունը: Ընտանիքին միւս անդամներուն հետ նստած էր գոց պատշգամին պատուհանը եւ անհամբեր կը սպասէր:

Տողանցքը սկսաւ: Պողոտային երկու կողմերը կանգնած խուռն բազմութիւնը սկսաւ ծափահարել «Եաշասը՝ն, եաշասըն» (կեցցէ՛, կեցցէ) պոռալով: Ատրինէն ուրախութենէն տեղը չէր կրնար նստիլ: Տանտէրը կը հանդարտեցընէր, կրկնելով.

— Հիմա, հիմա աղջիկս, քեռիդ կը տեսնես իր ճերմակ ձիով:

Շարքերը կ'անցնէին, եւ յանկարծ մարդը գունատեցաւ: Ռուբէնին գումարտակն ալ տողանցել սկսաւ, բայց Ռուբէնը չկար, այլ ճերմակ ձին կ'երթար առջեւէն: Քովէն քալող զինուոր մը բռնած էր ձիուն սանձը...

Յակորովիչ գէշ նախազգացում մը ունեցաւ, բայց յայտնի չըրաւ եւ սկսաւ միիթարել դեռատի աղջիկը.

— Հոգ չէ, աղջիկս, գալ շաբաթ կու գաս, կ'երեւի գործ մը ունէր քեռիդ...

\*\*

Նոյն պահուն զինուոր մը կը ներկայանար Սեւակենց տունը, Ռուբէնին երկտողը տալով ժանինին. — «Կը խնդրեմ, որ գրաբերիս յանձնես կիրակնօրեայ նոր հաղուստըս եւ սեւ կօշիկներս: Բարեւներ»: Ուրիշ ոչինչ: Զարմացաւ, մտահոգուեցաւ, բայց զինուորին յանձնեց հաղուստները, յաւելեալ շապիկ փողկապով մը եւ մտածկոտ, անցաւ Սաթենիկին օդնելու կիրակիի ճաշին պատրաստութեան, Մեմտուհին եւ Ռաֆայէլլային ի պատիւ: Բայց մտահոգութիւնը շատ աւելի մեծ պիտի ըլլար, եթէ երկու ժամ առաջ գտնուէր Հարպիյէի մէկ սենեակին մէջ: Երկու ոստիկաններ ներկայացան այնտեղ, դալտնի ոստիկանի մը հետ, հազարապետին գրասենեակը, եւ ուզեցին տօքթօր Ռուբէն Զիլինկիրեան էֆէնտին տեսնել:

- Ինչո՞ւ համար, հարցուց հազարապետը:
- Հրաւէր մը ունինք իրեն, մեզի հետ ոստիկանատուն հանդիպելու:
- Պատճառ:
- Ես չեմ գիտեր, ըստ գաղտնի ոստիկանը, Պէտրի պէյը կ'ուզէ տեսակցութիւն մը ունենալ հետը:
- Իմ զինուորներէս ոեւէ մէկը երբ ոստիկանատուն կը կանչուի, ես պէտք է գիտնամ պատճառը, մանաւանդերբ աստիճանաւոր սպայ մըն է կանչուողը:
- Կարգադրութիւնը աւելի բարձրէն է, ըստ պաշտօնեան, ուղղակի ներքին նախարարութենէն: Հրաման է...

Հազարապետին դէմքը մոայլեցաւ։ Հասկցաւ։ Կանչել տուաւ Ռուբէնը, որ եկաւ եւ բարեւ բոնած քարացաւ առջեւը։ Զինուորականը, տխուր, թեւի անորոշ շարժում մը ըրաւ, հասկցնելով թէ աւելորդ են այդ ձեւակերպութիւնները եւ ըսաւ, յոգնած ձայնով մը։

— Օղլում Ռուբէն, այս էֆէնտիներուն հետ ոստիկանութիւն պիտի երթաս, Պէտրի պէյը ըսելիք ունի քեզի…

Ռուբէնի աջ թեւը, թոյլ, ինկաւ կողքին։ Բայց հազարապետը գտած էր պաղարիւնը։ Իր ասախճանին վայել արժանաւորութեամբ, լուրջ դէմք մը առնելով, ըսաւ դադտնի ոստիկանին։

— Վայել չեմ դտներ որ զինուորներէս հարիւրապետ մը, երկու փօլիսներու մէջտեղ քալէ փողոցներէն։ Բանակին պատիւր կայ։

Եւ դառնալով Ռուբէնին։

— Օղլում, նամակ մը գրէ տունդ որ քեզի սիվիլ հագուստ զրկեն։ Զինուորը թող իմ կառքովս երթայ որ շուտ դառնայ…

Հազարապետին հրաւէրով նստաւ անոր սեղանին առջեւ ու գրեց երկտողը։ Աւելի ետքը անդրադարձաւ Ռուբէն որ փոխանակ Փրանսերէն գրելու, ինչ որ իրենց տարիներու թղթակցութեանց լեզուն եղած էր, իր երկտողը գրած էր հայերէն։ Բայց ուշ էր փոխելու համար։ Հազարապետին զրկած զինուորը մեկնած էր։ Ոչինչ, մտածեց, Ժանին բաւականին ընտելացաւ հայերէն տառերուն այդ քանի մը տողը կարդալու համար։

Հազարապետը ամուր մը սեղմելէ ետք Ռուբէնին ձեռքը, դուրս ելաւ, աղմկալից փակելով դուռը ետեւէն, եւ առանց նայելու միւսներուն կողմը։ Բարի մարդը ջղային, կատարուածին դէմ դժգոհ, այդ ձեւը գտաւ յայտնե-

լու բողոքը։ Եւ հրամայեց որ քիչ ետք կայանալիք տողանցքին, Ռուբէնի ձին ալ մասնակցի, առանց ձիաւորին. . .

• • • • • • • • • • • • • • •

Տագնապալի գիշեր մը անցուց ժանին։ Պոլիս գալէն է վեր առաջին գիշերն էր որ տունէն կը բացակայէր Ռուբէն։ Մինչեւ կէս գիշեր խորանալու ժամանակ չունեցաւ։ Շամիրամը, ծաղիկէ բռնուած, ուշադրութեան պէտք ունէր եւ անով ասարուեցաւ։ Լեւոնիկը, սովորութեան հակառակ, քունի ժամը չյարդեց։ Ժանին դժուարութիւն կրեց այդ պզոտիկ ձիւաղը անկողին դնելու։

Բայց հիմա որ տունը լուռ է, Սաթենիկն ու Վարսենիկն ալ քաշուած են իրենց անկիւնը եւ կը քնանան, նստած պատուհանին առջեւ, մաքով կը թափառի։ Լուռ է նաեւ քաղաքը։ Հեռուներէն, շատ հեռուներէն շիոթ աղմուկներ կու զան, հազիւ լսելի խուլ հոնդիւն մը, որ աւելի կը շեշտէ անմիջական շրջապատին լուռթիւնը։ Ենթագրութիւնները, մտքին մէջ իրար կը հալածեն, կը խառնակուին, մէկը միւսէն տարբեր, հակասական, նոյնիսկ անհեթեթ։ Զինք ամէնէն աւելի դայթակղեցնողը նամակին կարճութիւնն էր, բացատրութեան մը պակասը։ Ռուբէն կրնար ըսել թէ ուր կ'երթայ, ինչու կ'երթայ, երբ կու գայ։ Տող մը աւելի, եւ ամէն ինչ պարզ կ'ըլլար։ Մտաւորական ընկերներուն հետ անակնկալ ժողով մը։ Բայց ի՞նչ պէտք ունէր հագուստ փոխելու։ Սպայակոյտի անդամներէն մէկուն հրաւէ՞րը։ Բայց այդ պարագային կրնար առւն գալ եւ փոխուիլ եւ ոչ թէ առտուընէ պատրաստուիլ։ Ժանին որոշ չափով գիտէր թէ Ռուբէն եւ ընկերները մտահոգ էին ներքին քաղաքներու հայերուն վիճակով, «գաւառները», ինչպէս կ'ըսէին իրենք։ Բայց այդ հարցերը իրենց տունին մէջ կը ծեծուէին սովորաբար եւ ուրիշ տեղ երթալու պէտք չունէր, մանաւանդ հագուստ փոխելով։

Այս մտածումներէն տարուած, զգաց թէ կը մսի: Պատուհանը փակեց եւ նոյն պահուն, ուրիշ պատկեր մը, միւսներէն աւելի շփոթ, ուրուականային, բայց աւելի սուր եւ ցաւցնող: Հալիմէ իշխանուհին: Այն օրէն ետքը այլեւս չէր տեսած անոր գալը: Բայց դուրսը չէի՞ն տեսնուեր արդեօք: Ու եթէ իշխանուհին չէր, իրենց սեւ քողերուն ետեւ ծածկուած գեղուհիներէն ուրիշ մը չէ՞ր կրնար ըլլալ: Այնքան բաներ լսած էր թրքուհիներուն եւ անոնց հարեմական բարքերուն մասին: Ռուրէնին ամուր եւ հաստատուն նկարագիրը գիտէր, երբեք պատճառ մը չէր ունեցած կասկածելու անոր անկեղծութենէն, շիտակութենէն, բայց և այնպէս առինքնող էր անոր տղամարդու կազմուածքը, եւ այնպէ՞ս փորձիչ: Ու այնքան անսղատկառօրէն յարձակողական էին թրքուհիները...

Անկողին մտաւ: Քովը պարապ մնացող տեղը եւ ձերմակ բարձը նոր պատկերներ բերին: Երեւակայութիւնը, անգամ մը մտած այդ ճամբան, ինքն իրմէ թափ կ'առնէր ու կը զարդանար, հետզհետէ աւելի ցաւագին պատկերներ ստեղծելով: Ռուրէնը՝ թրքուհիի մը անկողնին մէջ, Ռուրէնը՝ թրքուհիի մը թեւերուն մէջ: Ու ըոլոր թրքուհիները Հալիմէ իշխանուհիին դէմքը ունէին: Գլխու ուժգին ցնցումով մը վանեց այդ պատկերները որոնք երթալով աւելի իրական կը թուէին, գրեթէ շօշափելի կը դառնային...

Եւ սակայն, ինչ ալ եղած ըլլար պատճառը, Ժանին անարդարանալի կը գտնէր Ռուրէնին արարքը: Երկու բառով կրնար բացատրել, կրնար ըսել որ դիշերը չսպասեն, ետքի պահելով ներելի կամ աններելի բացատրութիւնները: Ամուսնոյն դէմ չարացած հոգեվիճակով մըն էր որ քուն մտաւ Ժանին, լուսաբացի մօտերը...

Լոյսին հետ գիշերային խոհերն ու պատկերները նահանջեցին եւ օրուան զբաղումները հետզհետէ բոնեցին ա-

նոնց տեղը։ Յիշեց տարեղարձի փիքնիքը եւ օրուան անցուղարձերը։ Վերջին պահուն երկրորդ զոյգ մըն ալ ստիպուեցաւ միացնել Մեմտուհին եւ Ռաֆայէլլային։ Եւ ատիկա եղաւ բնական կերպով, ինքնաբերաբար, գրեթէ ակամայ։ Սաթենիկին պատրաստած «սուպէօրէկ» խմորեղէնը այնքան մեծ ընդունելութիւն գտաւ, այնպէս սիրեցին, որ ժանին խոստացաւ նոյնը կրկնել օր մը, իր տունին մէջ։ Այդ խմորեղէնը արդէն իսկ մկրտուած էր գերմանական անունով։ Նախ «սուպէրէկ» եղաւ, «սուպէօրէկ» դարձաւ եւ ի վերջոյ «սուպըրէկ» մկրտուեցաւ Հանցին բերնով, որ գոչեց.

— Ցայս մեքենաս կու տայի Սուպըրէկի մը փոխարէն։

— Ուրեմն կիրակի կէսօրին մեղի կու գաս ու չես մոռնար Ցայսդ բերել, ըստ անմիջապէս Ռուբէն եւ Հանցն ու ընկերուհին անցան հրաւիրեալներու շարքին։

Ու հիմա, արեւածագ, Սաթենիկ իր խմորի տաշտին վրան էր, կարագի կոյտի մը եւ աման մը հաւկիթի հետ, մինչ Լեւոնիկ, նոր արթնցած, սենեակէ սենեակ հայրը կը փնտոէր։ Ժանին յարմար չտեսաւ Լեւոնիկին ըսելու թէ գիշերը տուն չէ եկած։ Կարճ կապելու համար ըստ։

— Հայրիկը կարեւոր գործ մը ունէր եւ առտուն կանուխ գնաց։

— Առանց պաշիկի<sup>օ</sup>, զարմացաւ Լեւոն, յետոյ քիթը կախեց եւ լոեց։

— Շատ կանուխ էր եւ չուզեց քեզ արթնցնել, կամացուկ համբուրեց, բայց դուն չզդացիր, ըստ Ժանին գրկելով իր մանչը եւ ուժեղ համբուրելով, երկա՛ր, երկա՛ր համբոյրներ...

Լեւոն կասկածանքով մօրը նայեցաւ պահ մը, յետոյ վազեց Սաթենիկին մօտ, որ, ըստ սովորութեան, խմորէ չնիկ պիտի չինէր։

— Այսօր չնիկ չեմ ուզեր, ձի կ'ուզեմ, ըստ հրամայական, պապային ձիին պէս . . .

— Զի կը շինեմ, հրեշտակս, ձի կը շինեմ, խռոտացաւ Սաթենիկ, ուզածդ ձի ըլլայ:

Ժանինի ուշադրութիւնը գրաւեց Սաթենիկին տխուր դէմքը: Միշտ կ'աշխատէր մեղմաձայն երդ մը շրթներուն, մանաւանդ խոհանոցին մէջ: Այսօր ինչո՞ւ տխուր է այս կինը, մտածեց Ժանին, բայց չհարցուց պատճառը . . .

Ներսէն բան մը կ'արդիլէր որ այդ մասին խօսի . . .

## 11

Մեմտուհն ալ անսովոր գիշեր մը կ'անցընէր պաշտօնատան մէջ։ Հիմա ինքնիրեն հետ վէճ ունի։ Գիտէ որ Ռուբէնը իր տունին մէջ չի գտնուիր եւ փորձանաւոր կացութիւն մը կայ իրեն համար, վաղուան ճաշին։ Ի՞նչ պատասխան տայ ժանինի հարցումներուն։ Բոլորովին անտեղեա՞կ ձեւանալ, զարմացած երեւո՞յթ մը առնել, թէ իրազեկ ըլլալը ընդունելով մխիթարիչ սուտի մը ապաւինիլ։ Անշուշտ ամէնէն ապահով կեցուածքը բացակայիլնէ, պատրուակով մը լուր դրկելով կամ որեւէ պատճառաբանութեամբ։ Բայց այդ պարագային ժանինի կասկածները աւելի չեցտուած պիտի չըլլու՞ն իրեն հանդէղ։ Ու յետոյ, Ռաֆայէլլային հետ ժամադրութիւնն ալ ուղղակի Ռուբէնենց տունն է։ Այդպէս համաձայնած են։ Զերթալով՝ պիտի կորսնցնէ աղջկան հետ մտերմանալու ոլատեհութիւնը, մանաւանդ որ կը զզայ թէ ժանին ոլատրաստ է դիւրուցնելու իրենց կապը։

Որոշումը տուած է։ Պիտի երթայ։ Բայց անտանելի

է այս գլխացաւը։ Միայն զլուխը չէ, ամբողջ մարմինը բութ ցաւով մը համակռած է։ Անշուշտ անքնութիւնն է։ Բայց այս տրամադրութեամբ եւ հոգեկան ու ֆիզիքական այս վիճակով փայլուն երեւոյթ մը չէ որ պիտի պարզէ Ռաֆայէլային։ Փիքնիքի օրը, ինքն իր անձէն դոհ մնաց։ Քանի մը սրամառութիւնները եւ պերճախօսութիւննը հաճելի թուեցան օրիսրդին։ Բայց այսօր ուղեղը պարտալ է եւ լեզուն կը չորնայ։ Կայ գեռ ժանինի մտահոգ վիճակը, հարցագիննիչ դատաւորի անոր նայուածքը, որ անողոք դատախազի մը կերպարանքով կը պատկերանայ Մեմտուհի մըտքին մէջ։

Մեմտուհ հաշտ է իր խղճին հետ։ Կարելին ըրաւ։ Ճանկին տռաջին էջը կրկին լնութօրինակեց, ոլարդապէս Ռուբէնի անունին տոջեւ զրած ծանօթագրութիւնը փոխելու եւ, բատ իրեն, աւելի ողոքիչ տուեալ մը զնելու համար։ Քանի որ Հարույէ զտնուիլը ազգեցութիւն չէր զործած Թալաթի վրայ, այս անգամ գրեց. — «Գերմանացի կնոջ մը հետ ամուսնացած է եւ անկէ երկու զտակ ունի»։ Գերմանացի կին, երկու զտակ, կարելի չէ որ հաշուի չառնուի։ Բայց չառնուեցաւ։ Թալաթ ոչ խսկ ակնարկ մը նետեց այդ ծանօթագրութեանց վրայ։ Պէտրի պէյին հետ նատած, ամբողջ գիշերը ծխելով եւ սուրճ խմելով անցուցին։ Անսնց հետ նստաղ հայը ատենը մէկ լուսարանութիւններ կու տար մէկուն միւսին մտախ։ Այդ հայն էր որ Ռուբէնին համար բաւ. — «Կուսակցական չէ, բայց փայլուն ճառախօս է եւ մեծ ազգեցութիւն ունի ժողովուրդին վրայ»։ Մեմտուհ տտեց այդ հայը։ Մեղմացնելու տեղ աւելի կը ծանրացնէր իւրաքանչիւրին պարագան, թալաթին ու Պէտրի պէյին հաճելի ըլլալու չողոմանքով։ Երբ կարգը եկած էր Տիրան Քէլէկեանին, Պէտրի պէյը կանդ առաւ եւ ըստու.

— Փաշտ', չմոռնանք որ այս մարդը հոչակաւոր Տալ-Քեափն է, գոհաժամառնգին մտերիմը։

— Յաջորդի՛ն, լսաւ թալաթ անհամբեր։ Ես այդ ժարդը զրկեմ երթալիք տեղը, դահաժառանգն ալ թող երթայ ետ բերէ բարեկամը, եթէ կրնայ։ Անցի՛ր . . .

Կէսօրը կը մօտենար։ Մեմտուհ երեսը չփելով զգաց թէ ածիլուելու պէտք ունի։ Գիտէր որ պղտիկ մօրուքը աւելի կ'արժեւորուի երբ ածիլուած ըլլայ։ Առոտուն, Պէտրիին հետ դուրս ելոծ պահուն թալաթ լսած էր, հոգածուեւ հայրական։

— Օղլում, Մեմտուհ, շխտակ տուն գնա եւ հանգըստացիր։ Գիշերը հոս ենք դարձեալ։

Տուն երթալու տեղ սափրիչին գնաց։ Մօտիկն էր։ Մարդուն օժանդակութեամբ եւ առատ ջուրով յաջողեցաւ դէմքին բերել սովորական գոյնը եւ արտայայտութիւնը։ Կառք մը կեցուց եւ առաւ թուրէնենց հասցէն։

Փողոցը, դրան առջեւ կեցած էր գերմանական պըտիկ ինքնաշարժ մը։ «Միւսները եկած են արդէն» մտածեց ու գտուը զարկաւ։ Վարսենիկն էր լացողը։ Հաղիւ ներս մտած, բան մը պատահեցաւ, որուն երբեք չէր սպասեր։ Իր պատկերացուցած բոլոր աեսարաններէն որեւէ մէկուն չէր նմաներ այս մէկը, որ հիմն ի վեր շրջեց իր գասաւորած կեցուածքը։ Այդ պահուն Մեմտուհ կը նմանէր գերը լու սերտած գերասանի մը, որ խաղակիցին սայթաքուն մէկ սխալին հետեւանքով ստիպուած է ձշկուած իր ոլտատախանը զանց ընել եւ յանալատրաստից, բոլըրովին նոր խօսքեր արտասանել։ Ինք պատրաստուած էր ժանինը դիմագրաւելու, բայց ահաւասիկ Լեւոնիկն էր որ վաղեց վրան։

— Մամուհ ամմօ՛, ո՞ւր է պապտա . . .

Մեմտուհ դրկեց Լեւոնիկը եւ անոր հետ մտաւ սրահ։ Երեխան թեւերուն մէջ մասամբ կը ծածկէր իր այլայլումը եւ կը դիւրացնէր ժանինի հարցական նայուածքին պատասխանելու տաժանելի հարկը։

— Պապադ, ըստու Լեռնիկին, պղափկը գետին դնելով, ըստու որ չուտով պիտի գայ, եթէ խելօք կենաս...

Յետոյ սպանեց ներկաները ու կանգնեցաւ Ժանին առջեւ։ Անոր հետ քաղաքավարական սպանոյնը առելորդ էր։ Ինքն ալ զարմացաւ իր պաղարիւնութենէն, երբ կրցաւ խօսիլ այնպէս պարզ ու բնական, իբրեւ թէ անկարեւոր միջաղէպի մը չուրջ զտոնար խնդիրը։

— Քո՛յրս, մտահոգուելու պատճառ չկայ... այս, իմացայ որ հաւաքած են կարեւոր հայ մեծերը, հաւանարար ատեն մը Պոլսէն վուրս պահելու համար, բայց չեմ կարծեր որ Ռուբէնն ալ անոնց շարքէն համարուի... վստահարար թիւրիմացաւթիւն մըն է պատահածը... Ռուբէնը հիմտ կէսով հայ է, կէս մը գերմանացի... կը հասկնան գործուած սխովը և կը կարդագրուի...

Ժանին լուռ մնաց։ Ճիգ կ'ընէր իր մտահոգութիւնը ծածկելու և հիւրերան այնպէս ցոյց տալու, իբրեւ թէ սովորական տաղտակ մըն է տանտիրոջ բացակայութիւնը...

— Մեր գեսպանատունը կը միջամտէ հարկաւ, ըստու Ռաֆայէլլա, վստահ չեշտով։

— Բայց հայերն ալ Օսմանցի քաղաքացիներ չե՞ն, ի՞նչ պէտք կայ նեղութիւն տալու անսնց, միամտարար խօսեցաւ Հանցին ընկերունին, որ բժշկական երկրորդ տարուան ուսանողունի, Պոլիս եկած էր հիւանդաղահներու խումբի մը որոյէս ղեկավար։

Հակոտակ Ժանինի վախերան, ձաւը սպասուածէն տւելի լաւ մթնոլորտի մը մէջ անցաւ։ Երբ սեղանատուն կը մտնէին, Հանց գրականէն հանեց իր պղտիկ Ցայսը ու Երկարեց Ժանին։

— Ահա կանխիկ կը վճարեմ պարտքս Սուպրեկին համար։

— Ո՞չ, ըստու Ժանին, համաձայնութիւնդ ինծի հետ

չէր, այլ Ռուբէնին։ Գրպանդ դիր։ Երբ Ռուբէնը աւեսնես, իրեն կու տաս։ Յետոյ, տեսնենք, այսօր ալ պիտի հաւնի՞ս այն օրուան պէս։ Սաթենիկը կ'ըսէ որ միշտ նոյն յաջողութեամբ գուրս չի գար։ Բարդ եւ նուրբ պատրաստութիւն ունի, եւ այնքան պարզ չէ։

— Բայց ճաշակելը պարզ է եւ այնպէս համելի, պատասխանեց Հանց, մեքենան գրպանը դնելով եւ անմիջապէս ետ հանելով։ Եւ հանձարեղ գաղափար մը յղացողի դէմք շինած, ստքի ելու ու խնդրեց Ժանինէն։

— Եթէ կարելի է, ձեր սպասուհին իր պատրաստած ամանով թող բերէ սեղան, որպէսզի լուսանկարեմ։ Սուպըրկին փառքը հիւսող նոմմակ մը գրած եմ մայրիկիս, լաւ է որ պատկերազարդ ըլլայ։ Յաջորդ նամակով ալ իրեն կը զրկեմ պատրաստութեան գաղտնիքը, եթէ չղլանաք։

Սաթենիկը եկաւ երկու թեւերուն մէջ գրկած սղզրն-ձեայ լայն ափոէն։ Հանց քանի մը գիրքով նկարեց ափոէն, պատրաստողը, յետոյ սեղանը, որմէ ետք Սաթենիկ հարտար շարժումներով կարաեց համաչափ քասակաւիները ու բաժնեց պնակներուն։ Սովորութեան հակառակ Ժանին սովորուեցաւ սեղան բերել նաեւ կետնիկը, որ տղատամ-րութեան դրօշ պարզած, չէր ուզեր հալասակիւ վարսենիկին։ Աթոռին վրայ քանի մը բարձեր զետեղեցին վրայ վրայի, որպէսզի սեղանին հաւասար դայ։

— Կ'ուզէ հօրը տեղը բոնել, ըստ Ժանին, փորձելով ժպտիւ բայց չյաջողեցաւ։ Ծամածութիւն մը ունեցաւ դէմքը, ակամայ։ Յայտնի չընելու համար, ողահ մը ելաւ սեղանէն։ Ննջարանի հայելիին առջեւ քիչ մը յարդարուելէ ետք կրկին տեղը գրաւելու վրայ էր սեղանին, երբ փողոցի դուռը զարնուեցաւ։ Առանց ժամանակ տալու որ վարսենիկը բանայ, Ժանին ցատկեց տեղէն եւ ինք բացաւ։

Պատանի մըն էր։ Վարուժանին տունէն կու գար։ Տիկին Արաքսին կը հարցնէր թէ Ռուբէնը տո՞ւնն է։ Գի-

չերը Վարուժանը տարին, ըստ աղան։ Պատասխանը ան-  
նելէ ետք, սուրհանդակը անմիջապէս վազեց գնաց, առանց  
ներս մաներս։ Ժանին դարձաւ սեղանին։

— Վարուժանն ալ տարեր են, ըստ, նայելով Մեմ-  
տուհին։

— Հարկաւ, ըստ Մեմտուհի, եթէ Վարուժան ըստծո  
հայ մեծերէն է . . .

Ժանին, զերմանացի հայրենակիցներուն բացատրե-  
լու համար թէ ով է Վարուժան, յիշեց Ռուբէնի խօսքերը  
անոր մասին եւ ըստ։

— Վարուժանը հայերուն մէջ կը համարուի եւ կը  
գնահատուի ճիշդ այնպէս, ինչպէս Հայնէն Գերմանիոյ  
մէջ։

— 0', բացագանչեց Ռաֆայէլլա, այդովէ՞ս . . .

— Այո, Ռուբէնը որ ինքն ալ ճանչցուած բանաս-  
տեղծ մըն է, միշտ կը կրկնէ Վարուժանի մասին. — «Մեր  
Հայնէն է»։

— Քանի՞ տարեկան կայ, հարցուց աղջիկը։

— Երեսունի մօտ, Ռուբէնին տարիքն է։ Դէմքին  
նայիս ու ձայնը լսես, կը զզաս արդէն որ բանաստեղծի հետ  
է դործու։

— Շատ կ'ուղէի ճանչնալ, ըստ Ռաֆայէլլա։

— Անշո՛ւշո . . . անմիջապէս որ այս դէշօրերը անց-  
նին։ Յաձախ կ'ըլլայ մեր տունը։ Արդէն ծրագիր ունիմ  
հայ եւ զերման մտառըականներու միացեալ հանդիպում-  
ներ կազմակերպել։

— Թուրք մտառըականներուն ալ տեղ կա՞յ, հար-  
ցուց Մեմտուհի կէս-լուրջ կէս-կատակ։

Բայց ժանին շատ լուրջ սկասասխանեց։

— Ի հա՛րկէ։ Հայ զրողները միշտ կը խօսին այդ  
մասին։ Ռուբէնի մեծ ընկերը, Ռուբէն Զարդարեան, իր  
պատրաստած հայերէն դասագիրքերուն մէջ տեղ տուած է  
նաեւ թուրք բանաստեղծներուն եւ շատ կը հաւնի։

— Անպայման Մեհմէտ կմինը պիտի ըլլայ անոնց մէջ, ըստ Մեմտուհ:

— Կրնայ ըլլալ: Ես չեմ կարդացած: Ռուբէնը ըլլար, կը բացատրէր . . .

Հոտ ժանինի ձայնը թրթռաց: Հակառակ ճիգերուն, չէր յաջողեր յուզումը զսպել: Իր բերնով Ռուբէնին բացակայութիւնը յիշելը տարօրինակ ապրում մը տուած էր իրեն: Լոեց: Սեղանակիցներն ալ լռեցին, ազդուած ժանինէն: Գերմանուհիները կը զգային ժանինի զուսպ ցաւը եւ ամէն կերպ կը ջանային անոր տրամադրութիւնները փոխել:

— Եւրոպական բոլոր ճակատներուն վրայ մեր ուժերը յաջող կը թուին, ըստ Հանց, նիւթ մը ստեղծելու համար: Մեր հրամանատարը կ'ըսէր երէկ.— «Եթէ Ամերիկան իր չէզոքութիւնը պահէ, վերջնական յաղթանակը մերն է եւ մօտ է»:

— Մենք նոյնը չենք կրնար ըսել մեր ճակատին համար, պատասխանեց Մեմտուհ: Կովկասի մէջ ամէն ինչ կատարեալ չէ: Հայ կամաւորներ կը քալեն Ռուսական բանակին առջեւէն եւ թալաթ փաշան շատ զայրացած կ'երեւի . . .

— Հայե՞րը . . . բայց Թուրքիայէն դո՞ւրս ալ ուրիշ տեղ հայեր կ'ապրին . . . հարցուց Հանցին ընկերուհին զարմացած:

— Հայերուն կէսը Թուրքիոյ մէջ կ'ապրի, կէսը Ռուսիոյ մէջ, պատասխանեց Մեմտուհ, գոհ չմնալով հանդերձ որ խօսակցութիւնը այդ ձեւը կ'առնէ: Շամիրամին լացը ներսէն վերջ տուաւ զբոյցին: Ճաշը արդէն վերջացած ըլլալով, երկու աղջիկները միասին ցատկեցին եւ Վարսենիկին ձեռքէն խլեցին մանկիկը որ լացը դադրեցուց անոնց դրկին մէջ, համբոյրներու տարափի մը տակ, մինչ լեւոնիկ, իր սեւեռուն մտածումին կառչած եւ գողունի արտա-

յայտութիւն մը տալով դէմքին, կը փսփսար Մեմտուհի տկանջին, կարծես մօրմէն զաղտնի.

— Մամուհ ամմօ, չխտակ ըսէ, պապան ե՞րբ կուդայ...

Մեմտուհին հսմար, պզտիկին այդպէս խօսիլը, իր անմեղութեամբ աւելի ցաւցնող էր, քան ժանինի մեղագրականօրէն հարցական նայուածքը։ Պղտիկը բնազգօրէն կը զգար կարծէք թէ հօրը բացակայութիւնը եւ «Ամմոյին» ներկայութիւնը առընչուած են իրարու։ Անդիտակցաբար պատասխանատութիւն մը տուած կ'ըլլար Մեմտուհին։ Ինչ որ ժանին չէր ուզեր կամ չէր կրնար բանաձեւել, Լեւոնիկ ըրած էր անմեղօրէն։ Այնպէս որ Մեմտուհ պէտք տեսաւ ըսել, Լեւոնին պատասխանը ժանինին տալով.

— Ես իրիկունը ձայն կու տամ Պէտրի պէյին, տեսանենք ինչ կրնայ ընել։

— Պէտրի՞ն ովէ, հարցուց ժանին։

— Պոլսոյ ընդհանուր ոստիկանութեան անօրէնն է, մայրաքաղաքին ապահովութեան պատասխանատուն։ Հայերու խնդիրը անշուշտ իր ձեռքն է։ Ռուրէնը եթէ մինչեւ դիշեր եկած չըլլայ, ես կը հեռաձայնեմ քեզի...

Աղջիկները չէին կշտանար Շամիրամը սիրելէ եւ իրարու ձեռքէն կը խլէին, մինչեւ որ մանկիկը սկսաւ լալ, եւ յանձնեցին պատրաստ սպասող տիրոջը, Վարսենիկին։ Համբուրուեցան ժանինին հետ, սիրեցին Լեւոնիկը ու մեկնեցան։ Հրաժեշտի պահուն հանց պէտք տեսաւ յայտարարել, չինծու հանգիստուրութեամբ մը.

— Ռուրէնին կ'ըսես, զրալանիս մեքենան իրեն կը պատկանի։ Երբ որ ուզէ կը բերեմ։ Աւելցուր նաեւ որ այս «Սուպըրկի» առեւտուրին մէջ, խաբուողը ես չեմ...

## 12

Նոյն գիշերը Պէտրի պէյ եկաւ թալաթի մօտ եւ Մեմոռահին քովէն անցած ատեն քանի մը խօսքեր փոխանակեցին :

Պոլսոյ թուրք պաշտօնատարներուն մէջ ամէնէն խորամանկն ու ճարպիկն էր Պէտրի պէյ : Մինչեւ իթթիհատի իշխանութեան գլուխ անցնիլը, կը մնար թաղային անշուք ոստիկանատան մը պետը եւ հաճոյասէր ու շուայտ կենցաղովը կը հաստատէր, թէ ոչ մէկ փառասիրութիւն կը հետապնդէ իր ասպարէզին մէջ առաջանալու : Պատահաբար գրաւած էր թալաթի ուշադրութիւնը եւ չնորհիւ այդ բախտին, որուն կ'օգնէր շողոմելու եւ շողոքորթելու իր յատկութիւնը, յաջողած էր բարձրանալ ընդհանուր ոստիկանապետի աստիճանին : Եւ պատերազմի յայտարարութեան օրն իսկ, նշանակուած էր ոստիկանութեան ընդհանուր Տնօրէն, պաշտօն մը՝ որ զինք կը դարձնէր ներքին նախարարին աջ բազուկը մայրաքաղաքին մէջ, գրեթէ

անոր հեղինակութեան հաւասար աստիճանով։ Շիացնող էր, բայց շփացող չէր Պէտրի։ Գիտէր թէ իր բարձր գիրքը կախեալ է Թալաթի մէկ քմայքէն եւ ամէն կերպ կը ջանար շահիլ անոր վստահութիւնը։

Թուրքիոյ մէջ աւանդութիւն դարձած սովորութեամբ մը, Պէտրի գիտէր թէ Սուլթանին չնորհը պահելու ամէնէն առահօղ կերպը նախ շահին է ներքինապետին վստահութիւնը։ Այդ նպատակով երբեք աննկատ չէր անցներ այս երիտասարդ քարտուղարին առջեւէն։ Միշտ ձեւը կը գտնէր սիրալիր խօսակցութիւն մը ունենալու անոր հետ, Թալաթի քով մտնելէ առաջ։ Ու երբ Թալաթ երկուքին յտնձնեց հայ մտաւորականներու ցանկը պատրաստելու պարտականութիւնը, աւելի ամրացուց իր կապերը։ Ինք մէկ-երկու շարաթը անդամ մը միայն առիթունէր երես երեսի նստելու Նախարարին հետ, իսկ այս երիտասարդը օրն ի բուն անոր մօտն էր։ Ուրեմն ամէն կերպ սիրաշահիլ երիտասարդ քարտուղարը՝ կոնակը ապահով պաշտպան մը ունենալ կը նշանակէր։ Եւ ցանկին պատրաստութեան ատեն երբ երկուքով նստած կ'ըլլային, չէր դադրեր Թալաթին գովքը հիւսելէ։

— Կը տեսնե՞ս, Մեմտուհ պէյ, քանի՛ քանի ներքին նախարարներ ունեցանք եւ բան մը չըրին։ Միայն Թալաթ փաշայի օրովն է որ պիտի հաւաքուին եւ ծակը լեցուին կոտրելիք այս դլուխները։ Թալաթ փաշայի մը հեռատես հայրենասիրութիւնը պէտք էր որպէսզի փըրկուինք այս փորձանք մարդոցմէ։ Ի՞նչ բախտ Թուրքիոյ համար, որ Թալաթ փաշան կայ այս աթոռին վրայ . . .

Մեմտուհէն հակառակ կարծիք չէր սպասեր անշուշտ, բայց կը հաւատար թէ իր շոայլանքները անոր բերնով կրնային հասնիլ Թալաթի ականջը։ Ուրեմն այդ օրն ալ Պէտրի հերթական իր տուրքը տալէ ետք քարտուղարին, անցաւ նախարարին սենեակը։

Թալաթի գրասենեակին դուռը բացածին պէս Պէտրիին առաջին խօսքը եղաւ, ինքնադոհ եւ յաղթական.

— Փաշամ, քուշլար քափեստէ տիրլեր (Փաշաս, թռչունները վանդակին մէջն են) :

— Փեք կիւզել, փեք կիւզել (Շատ աղուոր, շատ աղուոր) ժպտելով պատասխանեց Թալաթ ու նստան հաշուելախոի: Յանկերը նորէն մէջտեղ ելան: Զերբակալուածներուն առջեւ խաչանիշ մը դրուած էր կարմիր մատիտով: Յայտնի եղաւ որ վեց-եօթը անուններ խաչ չունին:

— Իմ ցանկս ամբողջական է, ըսաւ Պէտրի պէյ, պատրաստուած է մեր հայկական բաժինին կողմէ: Ինչպէս որոշած էինք, այս գործին համար հայ խաֆիէններուն թիւը աւելցուցի, երկու խումբի բաժնելով եւ կարդաղրելով որ իրարմէ անջատ աշխատին եւ յետոյ բաղդատենք: Այդպէս աւելի ամբողջական եղաւ: Մարդ դուրս չի մնար: Նոյնիսկ կը կասկածիմ, որ քանի մը աւելորդ անուններ ալ մտած ըլլան ցանկերուն մէջ, անձնական հաշիւներով: Հայերը գիտես: Բայց այդ մասին յետոյ կը մտածենք եթէ պէտք ըլլայ: Հիմա, կանխիկ հաշիւնիս այսպէս է: Երկու հարիւր տասնըվեց անուններէն՝ տասը կը պակսին եւ այդ տասին ալ ութը երկրէն դուրս կը գտնուին... Զօպանեան Արշակ, Թէքէեան Վահան, Բաշալեան Լեւոն, Որբերեան Ռուբէն, Կամսարական Տիգրան, Նազարեանց Հրանդ, Եղիազարեան Կոստան: Այս վերջինը պարսկահպատակ ըլլալուն, ճամբեցինք որ երթայ: Միայն երկու հոգի չգտնուեցան — Միսաքեան Շաւարչ, Քիւֆէճեան Յակոբ: Ասոնք տեղ մը պահուըտած ըլլալու են, բայց կը գտնենք...

— Գործողութիւնները ի՞նչպէս անցան, հարցուց Թալաթ:

— Այնպէս վարուեցանք, ի՞նչպէս պատուիրած էիր:

Անաղմուկ, քաղաքավար եւ զգոյշ։ Ոչ մէկ տեղ ընդդիմութիւն։ Միայն Ազատամարտի շէնքին մէջ թեթեւ քաշքըշուք մը եղած է։

— Ընտանիքներէն իրարանցում, պոռչտուք չկա՞յ։

— Փաշաս, ձեր իմաստուն պատուէրը իւղի պէս քալեց։ Մերինները լաւ սորված էին դասը։ Մեծ մասը եղաւ իրիկուան ճաշին, մուլթի-լոյսի ժամանակ։ Ոստիկանները բերան չեն բանար, իսկ խաֆիէն, քաղաքավար, կէս ժամուան համար ոստիկանատուն այցելութիւն կը խնդրէ, շուտով ետ դառնալու խոստումով, նոյնիսկ տնեցիներէն ներողութիւն խնդրելով որ ճաշը կը խանդարուի, եւայլն, եւայլն…

— Կը չնորհաւորեմ, Պէտրի, լաւ շարժած ես։ Թողայս գիշեր ալ մնան թաղային ոստիկանատուներուն մէջ։ Փողոցներէն այդքան մարդ անցընելը ուշադրութիւն կը գրաւէ։ Վաղը գիշերուան համար կրակմար կը յայտարարուի։ Մարդիկ տուները փակուելէ ետք բոլորը մէկ կը հաւաքես կեղրոնական բանտ։ Հոտ գործդ կը վերջանայ։ Մնացեալը ինծի ձդէ։

— Բայց ասոնց մեծ մասը ոստիկանատուներն են 24 ժամէ ի վեր։ Կերակուրի հարց կը ծագի։

— Թող շուկայէն բերել տան եւ ուտեն։ Բայց չըլլայ որ կարենան իրենց տուներէն բան մը ապսպրել։ Կարեւորէ այս մէկը։ Պէտք է բացարձակապէս խզուած մնան դուրսի աշխարհէն։ Անգամ մը բանտը հաւաքելէ ետք, կը մտածենք։ Մէջերնին թուրք ազդեցիկ բարեկամութիւններ ունեցողներ շատ կան։ Եթէ յաջողին անոնց լուր տալ, միջամտութիւնները կը սկսին եւ այլեւս հանգիստ քնացիր, եթէ կրնաս։ Ոստիկանները թող շարունակեն քաղաքավար վարուիլ հետերնին։ Երբեք պէտք չէ կասկածին իրենց գլխուն դալիքը…

— Հասկցայ, փաշաս, անհոգ եղիր։

Բայց վերջին պահուն մասնաւոր կէտ մը յիշեց Պէտրի պէյ, եւ քիչ մը մտահոգ հարցուց.

— Կրնայ պատահիլ որ հայ երեսփոխաններէն մէկն ու միւսը քովս գան եւ ուզեն իրենց մէկ բարեկամը տեսնել. ի՞նչ պէտք է ընեմ նման պարագայի մը:

Թալաթ ինկաւ մտածումներու մէջ, բաւական ատեն լուռ մնալէ ետք, լուծում մը գտած էր.

— Նայէ՛, Պէտրի: Երեսփոխաններու հետ կը վարուիս իրենց աստիճանին վայել յարգանքով, սիրալիր կ'ընդունիս, սուրճ-սիկար ալ կը հրամցնես, եւ կ'ըսես.— «Ինծի տրուած հրամանը կտրուկ է: Շատ կը ցաւիմ: Բայց եթէ ներքին նախարարութենէն արտօնութիւն գայ, ամենայն սիրով: Եւ ներքին նախարարն ալ կարելի չէ որ մերժէ մեպուսի մը խնդրանքը...»: Եւ որպէս փաստ քու պատրաստակամութեանդ, կ'առաջարկես որ քովէդ իսկ հեռաձայնեն ներքին նախարարին...

— Որ անշուշտ կը բացակայի եւ չեն գիտեր ուր է, ընդմիջեց Պէտրի պէյ, սաղայէլական ժպիտով:

— Քեզ կը սիրեմ, Պէտրի, ճիշդ այս արթնութեանդ համար: Լէսլ չըսած, լէպէպին հասկցող մարդ ես: Այո, առայժմ պէտք է խնայել երեսփոխաններուն:

Գնահատուած ըլլալուն համար երջանիկ, Պէտրի պէյ ոտքի ելաւ մեկնելու, բայց վերջին վայրկեանին բան մը յիշեց.

— Ազատամարտի չէնքը խուզարկած ատեննին, ոստիկանները դրամարկղին մէջ 450 ոսկի գտած եւ գրաւած են: Երեսփոխան վարդպէսը այս առաւօտ եկաւ եւ պահանջեց: Կէսօրին նորէն պիտի զայ: Ի՞նչ պատասխան տամ:

— Ոսկիները մի՛ տար: Քանի մը օր ճղճղէ: Յետոյ կը մտածենք...

Եւ սիկարէթին մոխիրը մոխրամանին մէջ թօթուե-

լով, դաժան դէմք մը առած էր թալաթ, եւ ինքնիրեն հետ խօսելու պէս, աչքերը յառած Պէտրի պէյին աչքերուն, խուլ ձայնով մը մոլտաց ակոաներուն մէջէն.

— Երեսփոխաննե՞րը... ատոնց կարգը ետքը պիտի գայ...

\* \* \* \* \*

Տեսակցութիւնը վերջացած էր: Պէտրի պէյ մեկնեցաւ: Քովի սենեակին մէջ ալեկոծեալ էր Մեմտուհի սիրտը: Գիտէր թէ իր ձեռքը բան մը չկայ, բայց կը զգար թէ բան մը պէտք է ընէ: Ժանինի թախծոտ դէմքը լուռ յանդիմանութիւն մըն էր: Ժանին գիտէր թէ Մեմտուհ կարեւոր դիրք մը ունի նախարարութեան մէջ եւ բնական էր որ մտածէր թէ իր այդ դիրքով պէտք է կարենայ աղողոցութիւն բանեցնել եւ Ծուբէնը փրկել: Ոչ մէկ խնդրանք ըրաւ: Բայց այդ լուռութիւնը աւելի ծանր կու դար, քան թէ բողոքէր եւ հաշիւ պահանջէր: Հառա<sup>9</sup> Լեւոնիկին սրտակեղեք անմեղութիւնը.— «Մամուհ ամմօ՛, պապաս և՛րը պիտի գայ...»: Բան մը ընել, բայց ի՞նչ ընել, ի՞նչ-պէս ընել...

Անգիտակցաբար թալաթ ինք եղաւ Մեմտուհը անելէն փրկողը: Պէտրի պէյը ճամբելէ ետք, պահ մը մտած էր իր քարտուղարին սենեակը, առանց ձայն տալու: Եւ հիմա, կանգնած գլխուն վերեւ, ժպտելով կը դիտէր անոր խորասուղեալ վիճակը:

— Մեմտուհ, օղլում, եօսա սեւտալը սըն (Մեմտուհ, տղաս, թէ ոչ սիրահարուա<sup>10</sup>ծ ես):

Այդ խօսքը, եւ նախարարին բացառապէս լաւ տրամադրուած ըլլալը ստեղծեց այն անակնկալ ցնցումը, որուն ազդեցութեան տակ Մեմտուհ համարձակութիւն ունեցաւ բացուելու եւ առնելու այն քայլը, որ երբեք պիտի չկրնար առնել բնական պայմաններու մէջ: Մէկէն ըսաւ, առանց մտածելու.

— Փաշաս, սիրահարուած չեմ, բայց բռնուած հայերուն մէջ նան քարտաշ մը ունիմ . . . (Հոգեղբայր մը) :

Թալաթի դէմքը փոխուեցաւ: Ժակիտը տեղի տուաւ արտայայտութեան մը, ուր աւելի հետաքրքրութիւն կար քան դժգոհութիւն: Դարձաւ իր սենեակը, ըսելով.

— Եկուր Մեմտուհ, եկուր տեսնեմ թէ ինչ պատմութիւն է ատիկա:

Եւ Մեմտուհ պատմեց: Ամբողջ կէս ժամ խօսեցաւ ուսանողական կեանքէն, Լօզանի մէջ Ռուբէնի ըրած բարիքներէն, Ժանինի զոհողութիւններէն, ընտանիքին հետ ստեղծուած կապէն: Զմոոցաւ նոյնիսկ Լեւոնիկը եւ անոր հաւատքը իր մասին հայրը վերակարճնելու: Անհաւատալիօրէն պերճախօս գտնուեցաւ Մեմտուհ: Ետքէն, օրերով պիտի զարմանար թէ ինչպէս կրցած էր այդքան աղատ եւ համարձակ խօսիլ իր նախարարին հետ:

Թալաթ մտիկ ըրաւ համբերութեամբ: Մեմտուհ երբեք չէր սպասեր այդքան բարեացակամութիւն: Խոժոռադէմ նախարարը այդ պահուն վերածուած էր խանդակաթ հօր մը որ կը լսէ իր զաւկին խենդ մէկ պատմութիւնը: Մեմտուհ մէկ շունչով պատմելէ ետք յանկարծլուեց: Թալաթ խօսեցաւ մեղմ ձայնով եւ ձայնին մէջ լսածէն աղղուած մարդու ցաւակից շեշտ մը կար:

— Լաւ, Մեմտուհ, խելքդ աշխատցուր: Եթէ իմ տեղս ըլլայիր, ի՞նչ կ'ընէիր, քանի որ կը կարծես թէ բան մը ընելու պէտք կայ: Ի՞նչ կ'առաջարկես:

Մեմտուհ քաջալերուած այս բարի տրամադրութենէն եւ կարծելով որ յաջողած է ողոքել նախարարը, ըսաւ.

— Եթէ ձեր տեղը ըլլայի, Փաշաս, տօքթոր Ռուբէնը երկրէն դուրս կ'աքսորէի: Երթա՛ր Գերմանիա ապրէր իր գերմանացի կնոջ հետ: Զաւակներն ալ գերմանացի կը մեծնային եւ այլեւս հայութեան հետ կապ չէր ունենար: Ես արդէն քանի անդամ հասկցուցի իրեն թէ լաւ

կ'ըլլայ պատերազմը չսկսած հաւաքուի Լօգան Երթայ, բայց մտիկ չըրաւ:

Թալաթ շտկուեցաւ, նոր սիկարէթ մը վառեց եւ սկսաւ.

— Մեմտուհ, տղաս, մայրէ կը ճանչնամ: Աքանչելի կին է: Հայրդ ալ լաւ մարդ է: Քեզ քովս առի որ մարդ չինեմ, կատարեալ թուրք մը, մեր հայրենիքին ապագայ զեկալարներէն մէկը: Գիտցիր օգտուիր քեզի տրուած պատեհութենէն...

Լուրջ դէմք մը առած էր Թալաթ: Կը խօսէր ցած, կը ուղարկած ձայնով: Կարելի չէր կոահել տրամադրութիւնը: Բայց կամաց կամաց դէմքին գիծերը չեշտուեցան, ձայնը կարծրացաւ.

— Այդ հայուն հետ ունեցած կապդ ինձի սկատմեցիր: Ուրիշին չոլատմե՛ս: Գաղտնիք մը այնքան ատեն որ մէջդ է, քեզի կը պատկանի: Բերնէդ ելա՞ւ անդամ մը, թշնամիներուգ ձեւքն է: Բարեբախտաբար ևս թշնամիդ չեմ եւ ինձմէ ալ գաղտնիք գուրս չ'ելլեր: Ուրեմն վտանգ չկայ: Բայց ուրիշին չկրկնե՛ս: Հիմա լաւ մտիկ ըրէ: Այս երկրին մէջ թուրքին եւ հայուն համար միասին տեղ չը-կայ: Երկուքէն մէկը պէտք է վերնա՛յ: Եթէ մենք չընենք օր մը անոնք մեզի պիտի լնեն: Խելացի, աշխատասէր ժողովուրդ են, եւրոպացիներուն հաւասար խելք ունին, մեր տղէտ Անատօլուցիներուն պէս էշ չեն: Իրենց ուժը իրենց խելքին մէջ է, մեր խելքն ալ մեր ուժին մէջ: Կրծելով կրծելով՝ մեր երկրին հիմերը, օր մը Թուրքիոյ տէր պիտի գասնան: Քանի մը տարի առաջ ներկայ գտնուեցայ իրենց մէկ հանդէսին. հայերէն գիրերու չեմ գիտեր քանի երսրդ հազարամեակը կը տօնէին: Տեսնէի՛ր, Մեմտուհ, իրենց հպարտութիւնը, ինքնավստահութիւնը: Կարծես Պոլսոյ տէր-տիրականը իրենք ըլլային: Պզտիկ զգացի: Վախցայ, Մեմտուհ, վախցայ...

Իր թափին մէջ պահ մը կանգ առաւ, սիկարէթը մարեց ջղային շարժումով մը եւ ցուցամատը Մեմտուհին դէմ սպառնալից, դաժան՝ շարունակեց.

— Գաղտնիք մըն ալ ես տամ քեզի, Մեմտուհի։ Ես հաւատացող չեմ թէ այս պատերազմը կրնանք չահիլ։ Էնվէրին եւ միւսներուն հաւատքը չունիմ։ Բայց դէմ չեղայ որ մտնենք կոխին մէջ, նոյնիսկ քաջալերեցի, պարզապէս հայերուն հաշիւը մաքրելու համար։ Ապուշ մարդ չէր Համիտը, հասկցած էր հայերուն վտանգը եւ կրցածը կ'ընէր։ Բայց թոյլ եւ տկար էր։ Եւրոպացիները բռնած էին կոկորդէն եւ թոյլ չէին տար։ Զարդ մը կը սկսէր, բայց երկու օր վերջ կը դադրեցնէր, որովհետեւ Եւրոպան կար հայերուն կոնակը։ Հիմա Եւրոպա չկայ։ Մենք կանք։ Եւ Համիտի երեսուն տարուան չկրցածը պիտի ընենք մէկ տարիէն։ Միտքդ լաւ պահէ այս մէկը։ Կրօնքին ալ շատ կարեւորութիւն տուողը չեմ։ Կարեւորը հինան է, ցեղը։ Դիտութիւնն ալ կանուխ է մեզի համար, ուսում-զարգացումին ժամանակ կայ։ Մեր ապագան արաբներու Մարդարէին ճամբան չէ։ Ճէնկիղ Խանն ու Լէնկթիմուրը Ղուրանով չտիրեցին աշխարհին, այլ սուրով։ Մեր պապերէն մեզի կտակուած պատուէրը այս է եւ ոչ թէ Ղուրանին բարոյական պատուէրները։ Եթէ հետեւինք Մարդարէին, պէտք է յարգենք եւ խնայենք նաեւ Յիսուսին հետեւողները։ Վստահ եմ, իթթիհատի վարդապետութիւնը եւ մէր ծրադիրները դոց գիտես։ Եւրոպական ուսումը մոռցընել չտա՛յ քեզի հիմնականը։ Մեր իտէալը Թուրքին ցեղերու միութիւնն է Թուրքիոյ մականին տակ։ Թող Եւրոպացիները իրար բզկտեն։ Մեր ապագային առջեւ ցըցուած առաջին արգելքը հայերն են...

— Հապա Ռուսե՞րը, համարձակեցաւ ըսել Մեմտուհի։

— Ռուսերը այսօր վտանգ են։ Վաղը, եթէ կովկասի

լեռներուն միւս կողմը նետուին, այլեւս վտանգ չեն մեզի համար։ Հոն ալ քանի մը կտոր հայեր-վրացիներ կան, բայց այս կողմը մաքրելէ ետք դիւրին է անոնց հայսէն դալ։ Բուն վտանգը մեր ծոցի հայերն են ներկայիս։ Հայերուն կապուած ուրիշ վտանգ մը կայ։ Քիւրաերը։ Այսօր, Ղուրանին կապով կապուած են մեզի, բայց թոյլ կապ մըն է։ Հայերը կրնան անոնց խելքին հետ խաղալ։ Լսած եմ որ Քիւրաերուն համար դիրեր պատրաստել մասձող հայեր կան։ Եթէ հայերը մէջտեղէն չվերցնենք, տասը տարի ետք գործ կ'ունենանք նաեւ քիւրաերուն հետ։ Ղուրանը վերցուր՝ մեզմէ չեն արդէն։ Դուն, քու սերունդիդ հետ թուրքիոյ ալագայ զեկավարները պիտի դառնաք, Մեմտուհ, մտածէ՛ այս բաներուն մասին։ Դալով հայ բարեկամիդ, ի՞նչ էր անունը, մոռցայ, հա՛, հայ տօքթորդ։ Անոր տունը այլեւս ուրք չես դներ եւ կը մսոնաս իր դոյտթիւնը…

Ոտքի ելաւ, սեղանին շրջանը ըրաւ եւ դէմը նստած Մեմտուհին կունակը ծեծելով, ըսաւ, բոլորովին փոխուած ձայնով, սիրալիր։

— Անոր ըրած բարիքները մոռցիր ըսողը չեմ։ Նամֆէօրութիւնը (ապերախտութիւնը) լաւ բան չէ։ Կը նաս փոխադարձել, երբ ժամանակը դայ…

Եւ տեսնելով, որ Մեմտուհ իրեն կը նայի զարմացած, առանց հասկնալու, նստած պահուն ըսաւ, փաղաքուշ եւ համոզկեր։

— Այո, երբ ժամանակը դայ, պարտքդ կը վճարես, մանաւանդ որ կ'ըսես թէ կինը գերմանացի է։ Մարգարէն կը յարգէր այրի կիները քանի որ ինքն ալ այրի կնոջ մը հետ ամուսնացաւ… Առիթ չի պակսիր քեզի այրի կնոջ մը օգտակար ըլլալու, հասկցած ձեւովդ։ Մանաւանդ եթէ դեղեցիկ է…

Թալաթ յանկարծ շտկուեցաւ աթոռին վրայ, նո-

րէն թափ մը առաւ եւ սեղանէն դէպի Մեմտուհը հակելով, սկսաւ խօսիլ: Փաղաքող շեշտով սկսուած ձայնը հետզհետէ ստացաւ սլողարիւն տրամաբանողի մը սաւնութիւնը եւ զարմանալի լրջութիւնը:

— Մեմտուհ, տղաս, քեզ քովս առի, որ հասկնաս: Իթթիհատի տպաղրուած ծրագիրը գոց ընելը չի բաւեր: Պէտք է գիտնաս տողերուն տակ չկրուածը: Ինչ որ գիտես, ատիկո առաջին տասնամետի ծրագիրն է: Բայց երկրորդ տասնամետկը, ինչպէս եւ յաջորդը, թուղթի վրայ չեն: Որ մեր տողագան արեւելք է, դէպի թուրան եւ կեդրոնական Ասխա՝ այդ մէկը դուրոցականներն ալ գիտեն: Բանաստեղծներու եւ փիլիսոփաներու կրկնած ճըմարտութիւնն է ատիկա: Բայց ատկէ առաջ լուծելի երեք խնդիրներ ունինք, որոնք մեր կայսրութեան առջեւ ցցուած խոչընդոտներ կրնան դառնաալ, մեր թափը կոտրող արդելքներ, եթէ նախ այդ հարցերը չլուծենք:

«Երեք անուն ունին այդ խնդիրները: Արաբը: Քիւրտը: Հայը: Զատ զատ առնենք եւ խօսինք այդ երեքին մասին:

«Արաբը չենք կրնար թրքացնել: Իր լեզուն եւ մշակոյթը ունի, Մարդարէին ժողովուրդն է եւ հոգարտ է Մարդարէով, մեզի տուած է իր կրօնը, զիրերը, և մասսամբ լեզուն: Ու հոգարտ է այդ ամէնով եւ իր ցեզով: Ուշ կամ կանուխ պիտի ուզէ թուրքիայէն անջատուիլ, սուեդել իր սլետութիւնը կամ պետութիւններու խմբակ մը: Քիչ մը դանդաղ, բայց կամաց կամաց այդ շարժաւմները կը խմորուին իրենց մէջ: Եւ մենք, արաբական աշխարհը չկորսնցնելու համար, պէտք է թեթեւցնենք մեր ճնշումը ու բաւարարուինք անուանական թեւարկութիւն մը ողահելով, ինչպէս ըրած ենք Եգիպտոսի համար: Ուրիշ ելք չկայ: Այսօր չէ, վաղը կ'իրագործուի ատիկա: Եւ չարիք

մրն ալ չէ։ Մեր աղական, ինչպէս ըսի, Արեւելք է եւ պէտք չունինք Հարսու զինուսոր պահելու։

«Քիւրաե՛րը։ Ամէն կերպ պէտք է աշխատինք որ թուրքիոյ մէջ քիւրտերը մնան, բայց քիւրտ անունը վերնայ։ Հիմակուհիմա քիւրտը կ'օգտագործենք հայը նեղեւու համար, բայց այս խաղը չի կրնար երկար տեւել։ Հարիւր առ հարիւր թրքացուելու արժանի ժողովուրդ մըն են քիւրտերը։ Քիւրտը պէտք է մոռնայ իր ցեղային ծագումը։ Կրօնական կապին պէտք է միացնենք լեզուական կապը, իրենց համար գողրոցներ բանալով եւ վարչականօրէն թուրք ըլլալու առաւելութիւնները զգացնելով իրենց, քանի մէջերնին դեռ չէ արթնցած քրտութեան զգացումը։ Դիւրին եւ անմիջապէս կարգադրուելիք գործ չէ, բայց ատիկա պէտք է ըլլայ մեր ներքին քաղաքականութեան առաջին ծրագիրը։

«Հայե՛րը։ Ահա՛ իրական փորձանքը։ Այնքան ատեն որ հայ մնայ թուրքիոյ մէջ, Քիւրաերն ալ մերը չեն։ Իսլամութեան կապէն զատ ուրիշ կապ չունինք քիւրտին հետ։ Ցեղով աւելի մօաիկ են հայուն, քան թուրքին։ Հայերուն կրօնքը եւ լեզուն կրիայի պատեսնին ոկտ կը պաշտպանեն զիրենք։ Ու եթէ թողունք, օր մը չէ օր մը կրնան քիւրտերն ալ արթնցնել։ Ուրեմն Հայը պէտք է վերնայ թուրքիոյ հաղէն, անուանապէս եւ Փիզիքապէս։ Մեր ներկայ սահմանադրութեամբ քիւրտերուն աշքն ալ սկսաւ բացուիլ եւ օր առաջ պէտք է բնաջնջենք հայութիւնը որ գէշ օրինակ չդառնայ քիւրտերուն։

«Այս ամէնը թուղթի վրայ գրուած չեն, Մեմտուհ, մտքիւ եւ սրտիդ մէջ պիտի ունենաս այնքան ատեն որ կ'ապրիս որպէս թուրք հայրենասէր, եւ կը յուսամ, օր մը, որպէս թուրք զեկավար…

«Խնդիրը պարզ է։ Յիսուն տարի տառապեցանք հա-

յերուն պատճառով։ Եւրոպական պետութիւնները հայկական հարց մը ստեղծեցին եւ ատիկա պատրուակ ընելով գիշատիչ ազուաւներու պէս թառեցան հիւանդ թուրքիոյ մարմինին վրայ եւ սկսան կրծել։ Անգլիացինները հայկական հարցով աղմուկ հանեցին, եւ մինչեւ որ ձեռքի տակէ կիպրոսը խլեն մեզմէ, չհանգստացան։ Ֆրանսան թաթը դրած է Պանք Օթօմանին եւ թուրքիոյ երկաթուղիններուն վրայ, միշտ հայկական հարցը առաջ քշելով։ Խաչալաշտ Ռուսիան Արեւելեան նահանգներուն աչք ունի, քրիստոնեայ հայերը փրկելու համար։ Որ կողմ դառնաս, դիմացդ կ'ելլէ Հայկական հարցը։ Եթէ այսօր իսկ արմատախիլ չընենք այդ հարցը, վաղը պիտի ունենանք Քրտական հարց մը, եւ այն ատեն այսքան դիւրին պիտի չըլլայ ազատիլ...»։

Թալաթ ժամանակ չտուաւ որ Մեմտուհ անդրադառնայ լսածներուն։ Ժամացոյցին նայեցաւ ու յանկարծուքի ելաւ։

— Քիչ մնաց որ մոռնայի։ Անմիջապէս պատրաստել տուր մեքենան։ Սախտ փաշան կանչած է։ Տեսնենք վարչապետը ինչ ըսելիք ունի...»

Մեմտուհ գնաց հրամանը գործադրելու եւ թալաթին մեկնումէն ետք, երբ առանձին մնաց, այն ատեն էր որ միտքը սկսաւ աշխատիլ։ Նախարարին քաղաքական տեսութիւնները, հայութիւրտի մասին յայտնած կարծիքները, բոլոր վերլուծումները ետ մնացին, և անոր խօսքերէն անջատուեցաւ միակ նախալուսութիւն մը ու գամուած մնաց ուղեղին. — «Այրի կնոջ մը օգտակար ըլլալ...»։ Այրի՛ կին մը... Ուրեմն Ռուբէնին մահավճիւր տրուած է... Եւ ինք որ կը կարծէր թէ եղածը պատերազմական շրջանի աքսոր մըն է, զգուշութեան համար կասկածելի տարրերու արգելափակումը միայն... Եւ մտածե՛լ որ կը պատրաստուէր Ժանինին պատուիրել որ

իր կողմէ եւս բարեւ ու բարեկամութիւն գրէ Ռուբէնին։  
Լաւ որ չխօսեցաւ այդ մասին։ Չարաշուք կատակ մը,  
թաղմանական զաւեշտ մը պիտի թուէր ատիկա։

Մեմտուհ դժոխիք մը կ'առլրէր։ Հոգեկան տուայ-  
տանքներուն մէջ միակ հակակշող կէտը՝ Թալաթի ան-  
վերաքննելի վճիռն էր. — հայերը պէտք է չքանան։ Երբ  
այդպէս որոշուած է Կառավարութեան կողմէ, երբ այդ  
կը պահանջէ Պետութեան ներկայ շահը եւ թուրքիոյ ա-  
պագայ բարդաւաճութիւնը, այլեւս ինչ արժէք կ'ունենան  
Ռուբէն մը, Ժանին մը, Մեմտուհ մը։

Տեղ մը կարդացած էր թէ պետական գործիչ մը  
պէտք է սեփական խղճմտանքին ձայնը լռեցնէ, յանուն  
իր երկրին շահերուն։ Այո, սահպուած է մոռնալ Ռուբէնն  
ու ժանինը, Լոգանի օրերը։ Ուրիշ ելք չունի։ Բնտրած աս-  
պարէղը կ'արգիլէ որ սովորական մարդոց պէս մտածէ  
բարեկամութեան եւ խղճմտանքի մասին։

Բայց ուրկէ՛ ուր, յատկապէս այդ պահուն, միտքը  
կու գար պզտիկ Լեւոնը ու այնովէս յստակ կը լսէր անոր  
ձայնը.

— Մամուհ ամմօ՛, պասլաս Ե՞րբ պիտի գայ. . .

• • • • • • • • • • • • • • • • • • •

## 13

Զօհրապենց բնակարանին սովորական անդորրութիւնը խանգարուած էր, երկու պատճառներով։ Նախ, գերմաներէնի ուսուցչուհիին յուսահատական կոչերը, զգաստութեան հրաւէրները զուր կ'անցնէին։ Ընդհանրապէս անկարգ եւ անուշադիր, երկու տղաքը ու զոյգ մը աղջիկները, խօսքը մէկ ըրած, ուսուցչուհիին համար խաչելութեան արարի մը կը վերածէին դասաւանդութիւնը։ Յորդորներ, սպառնալիքներ՝ օգուտ չունէին։ Երկու անգամ մայրերնին օգնութեան կանչուեցաւ, բայց անօգուտ։ Խեղճ տիկին Քլարան իր հոգերը ունէր։

Այցելուները հանգիստ չէին տար։ Առաջին եկողը խուճապահար Արաքսին էր, Վարուժանի կինը, որուն յաջորդեց Սիամանթոյի քոյրը, յետոյ Զարդարեանին երէց մանչը, եւ այսպէս յաջորդաբար կու գային բօթաբեր այցելուները, ոմանք լուրը տալէ ետք անմիջապէս կը մեկնէին, ուրիշներ կը մնային, սպասողական, շշմած եւ սառած, արձաններու պէս։ Սպասուհին ուրիշ գործ չունէր,

Եթէ ոչ անվերջանալի սուրճեր պատրաստել եկող-գացող-ներուն։ Ի չդոյէ ամուսնոյն, Քլարան կ'աշխատէր հանգըստացնել եկողները որքան որ կրնար, յետոյ կ'անցնէր հիւրասենեակ, այնտեղ մնացողներուն սիրո տալու։ Իրի-կուան դէմ հազիւ պարպուեցաւ տունը։ Դեռ Զօհրապ չէր եկած։ Ուսուցչուհին, իր սովորական բազում սպառնալիք-ներէն ետք — «Այս անգամ հայրիկին պիտի պատմեմ», — դուրս ելլելու վրայ էր, երբ դէմ առ դէմ եկաւ Զօհ-րապին։

— Ներեցէք, Պր. Զօհրապ, այս տղաքը չեն ուզեր սորպիլ։ Եթէ այսպէս պիտի շարունակուի, աւելորդ է իմ դալս։

Զօհրապ անուշ խօսքերով հանդարտեցուց վրդո-ված ուսուցչուհին եւ առանց խօսելու մտաւ իր գրասենեա-կը։ Այնտեղէն լսուեցաւ իր զայրալից կոչականը։

— Արա՞մ, ներս եկուր…

Արամ կոչուողը ներս մտնելէ ետք, շառաչուն ապ-տակին վրայ ձեռքը երեսին բռնած, դուրս եկաւ։

— Լեւո՞ն, ներս եկուր։

Լեւոնն ալ բաժինը առած, իրաւ թէ սուտ լացով մը եւ մէկ ոտքին վրայ արագիլի պէս ցատկելով, դուրս ելաւ։

— Տօլօրէզ, ներս եկուր։

Լոռութիւն։ Ոչ ոլատասխանող կայ, ոչ ներս մտնող։

— Տօլօրէ՛զ, ինչո՞ւ չես դար։

— Ինչո՞ւ դամ, հայրիկ, գիտեմ թէ ներսը ինչ պի-տի պատահի…

Յանկարծ ներսէն լսուեցաւ Զօհրապի բարձրաձայն խնդուքը։ Աղջնակին պատասխանը մէկէն թուլցուցած էր լարուած ջիղերը, եւ ամբողջ օրուան տենդոտ մտահոգութիւնները տեղի տուին խոնջ խաղաղութեան մը։ Դուրս ելաւ եւ դրան ետեւ կծկուած Տօլօրէզը գրկելով ըսաւ։

— Այս անգամ ազատեցար, բայց միւս անգամ չես ազատիր եթէ ուսուցչուհիդ անգամ մըն ալ բողոքէ:

Քլարան անհամբեր կը սպասէր օրուան զեկոյցը տալու, բայց Զօհրապ ձեռքի շարժումով մը արգիլեց, ձայն տալով սպասուհիին որպէսզի օղիին ափսէն շուտ բերէ: Մինչ տղաքը աղջիկներուն կը պատմէին իրենց կրած «տպաւորութիւնները» ներսի ապտակներէն, Զօհրապ դարձեալ գրասենեակ մտած էր եւ Քլարային հետ դէմ դիմաց նստած, օղիին կը սպասէր:

— Մի՛ պատմեր թէ ով եկաւ գնաց, ըսաւ խուլ ձայնով մը, գիտեմ, գիտեմ: Բացառութիւն չկայ: Բոլորը մէկ հաւաքած են մէկ գիշերուան մէջ: Ամբողջ օրը աշխատեցայ թալաթին հանդիպիլ, կարելի չեղաւ: Կը հասկնամ: Կը խուսափի երես երեսի գալէ: Մաղմս Պէտրիին վրայ թափեցի, բայց ի՞նչ օգուտ: Հրամանը վերէն է, կ'ըսէ ու կ'անցնի: Մինչեւ իսկ չկրցայ տարուածներէն մէկն ու միւսը տեսնել: Ազատամարտի չէնքը կղպած ու կնքած են . . .

— Պատրիարքը ի՞նչ կ'ընէ, հարցուց Քլարա:

— Պատրիա՛րքը: Մինչեւ հիմա իր քովն էի: Երկու օր ժամանակ տուած են: Երուսաղէմ կ'աքսորուի . . . ինծի կը հարցնէ թէ ինչ պէտք է ընէ: Ոչի՞նչ, Սրբազն, ոչի՞նչ, ըսի, գլուխդ ծոէ եւ գնա՛, տեսնենք ինչ կ'ըլլայ . . .

Օղին եկաւ: Ընդհանրապէս արարողութիւն մըն էր: Դանդաղ, հանդիսաւոր, պղտիկ ումպերով կը խմէր, լման կէս ժամ մը, մինչեւ որ ընթրիքի անցնելու ձայն տրուէր: Այս անգամ, պղտիկ բաժակը հազիւ լեցուած, մէկ շարժումով առաւ պարպեց, առանց ջուր խառնելու: Քլարան ուրիշ բան չգտաւ ըսելու, եթէ ոչ կրկնել.

— Կամաց կամաց, Զօհրապ, հանդարտիր, դուն քեզի կը վնասես:

— Զեմ գիտեր, այսօր խմելը վնաս է, թէ չխմելը։ Այս մէկին չէի սպասեր, ըսաւ Զօհրապ։ Դեռ վստահ չեմ, հայութիւնը վախցնելու համար՝ են այս բաները, թէ որոշ ծրագիր մը կայ։ Գաւառներէն եկած լուրերը ճիշդ են ուրեմն։ Պատրիարքը ձեռքը ծունկին կը զարնէ։ Բոլոր քաղաքներէն հասած լուրերը իրար կ'ամբողջացնեն։ Ամէն տեղ աքսոր, տեղ տեղ ուղղակի ջարդ։ Միայն Վանի կողմէրէն դիմագրութեան լուր մը կայ որ դեռ չստուգուեցաւ։ Սոսկալի է…

Քլարա աւելի մօտեցաւ իր մարդուն, ավով մեղմ շոյեց անոր մազերը, աւելի շատ օղիին թափը կոտրելու համար քան թէ սիրային գեղսւմով մը։ Նման գրգանքներու երբեք անտարբեր չմնացող եւ միշտ փոխադարձող Զօհրապ մը՝ արձանի պէս անշարժ մնաց այս անգամ եւ ձեռքը երկարեց օղիին, մինչ Քլարայի ավին ալ քնքչօրէն կը փակուէր իր ձեռքին վրայ, արգիլելով որ շարունակէ։ Քլարայի ժեսթէն աւելի սպասուհին էր որ վերջ տուաւ օղիին, յայտարարելով թէ սեղանը պատրաստ է։

Ճաշասեղանին վրայ Զօհրապ փորձեց իր այլայլած դէմքին որոշ խստութիւն մը տալով ազդարարել տղոց։

— Այսօրուան անկարգութիւնը չկրկնուի՛։ Գիտէ՞ք թէ քաղաքին ամէնէն կարող եւ ամէնէն աւելի սուղ վճարուող ուսուցչուհին է։ Իւրաքանչիւր դասի մէկ դեղին սակի կ'առնէ։ Իսկ դուք դասերը խեղկատակութեան կը վերածէք։ Կը կրկնեմ՝ չկրկնուի՛…

Այդ ազդարարութեամբ ալ այդ նիւթը փակուած համարեց զաւակներուն հետ։ Զօհրապ սկզբունք ունէր դուրսի հոգերը տունէն ներս չբերել, բայց բացառութիւն մը ըրաւ այդ օր։

— Տղաքս, դեռ տարիքով չափահաս չէք, բայց խելահաս էք ուղեղով։ Այսօր մեր տունը եկող-գացողնե-

ըէն հասկցած պէտք է ըլլաք։ Գէշ օրեր կը սկսին մեր ազգին համար։ Հայ եւ թուրք մինչեւ հիմա կ'ապրէինք իսաղաղօրէն։ Բայց կացութիւնը փոխուեցաւ։ Այլեւս հայը հայ է, թուրքը թուրք։ Մենք միշտ կը մնանք այս երկրին հաւատարիմ քաղաքացիները, ինչպէս եղած ենք մինչեւ հիմա։ Բայց թուրքը նոյն թուրքը չէ։ Պատերազմը փոխած է անոնց տրամադրութիւնը։ Ճակատներուն վրայ կը պարտուին, եւ կարծես մեզմէ կ'ուզեն լուծել իրենց պարտութեան վրէժը։ Մոլեզնած են։ Զգուշ պէտք է ըլլանք։ Դժգոհնելու կամ բարկանալու առիթներ պէտք չէ տանք։ Վստահ եմ, կը հասկնաք ինչ որ կ'ուզեմ ըսել։ Ուրեմն տունին մէջ, տունէն դուրս՝ ձեր ընթացքը պէտք է ըլլայ զգաստ, լուրջ եւ շրջահայեաց . . .

Զօհրապ լաւ կը ճանչնար իր զաւակները։ Իր մանրանկարներն էին։ Անոնց չարութիւնները կու գային իրենց ուշիմութենէն։ Զորսն ալ դպրոցներէն լաւ նիշեր կը բերէին, բայց ուսուցիչներուն կողմէ միշտ նոյն նկատողութեամբ. — «Դասերուն մէջ յաջող, բայց անհանդարտ եւ անուշադիր»։ Ինքն ալ եղած էր անոնց պէս։ Քիչ մնաց որ նախակրթարանէն վտարուի որպէս անկարգ աշակերտ, բայց ատիկա արգելք չեղաւ որ ճարտարագէտի վկայականը ստանալէ ետք նոյն թափով շարունակէ եւ կորզէ իրաւաբանի վկայականը եւս, զառնալով Պոլսոյ ամէնէն աւելի հոչակուած փաստաբաններէն մէկը։

Խաչակնքեց Զօհրապ եւ զաւակները մէկ անձի սլէս ոտքի ելան ու գացին։ Ընթրիքներուն ընդունուած կարգն էր ատիկա։ Աղօթք չկար։ Սկսելէ առաջ, լուռ, խաչակընքում մը եւ սեղանակիցները կը սկսէին ձաշել։ Աւարտելէն ետք, նոյնպէս կը խաչակնքէր Զօհրապ ու ներկաներուն ազատութիւն կու տար քաշուելու սեղանէն։

Երբ այր ու կին դարձեալ մեկուսացան, Քլարա հարցուց մտահոգ ձայնով մը.

— Շիտակ ըսէ, Զօհրապ, ի՞նչ կը մտածես, ի՞նչ  
կայ այս ամէնուն ծայրը. կ'ուզեմ գիտնալ կարծիքդ, ո՞ւր  
կը հասնի վերջը, կ'ուզեմ գիտնալ իրական կարծիքդ . . .

Զօհրապ ճակատը շփեց դաստակով, պահ մը դիտեց  
դիմացի պատէն կախուած իւղաներկ «Անժելիւս»ը, եւ  
ապա դարձաւ կնոջը.

— Զեմ գիտեր, Քլարա, հաւատա՛ չեմ գիտեր, չեմ  
հասկնար . . .

## 14

Հիւրերը ճամբելէ ետք, անբնական խաղաղութիւն մը համակեց ժանինի ողջ էութիւնը։ Հանցին զուարթութիւնը, Մեմտուհին խոստումը թէ պիտի զբաղի Ռուբէնի հարցով, աղջիկներուն բարի նախանձի համբոյրները Շամիրամի թոմպուլիկ այտերուն վրայ, միացած ներքին գոհունակութեան մը որ կ'ունենայ ամէն հիւրընկալ տանտիկին երբ հիւրերը լիացած ու երջանիկ կը մեկնին՝ պահ մը նոյնիսկ մոռցնել տուին Ռուբէնի պարագան։ Մինչ Վարսենիկ կ'օգնէր Սաթենիկին, լուացուած պնակները սլահարանին մէջ շարելու, ժանին աւելի կը մտածէր Մեմտուհին եւ Ռաֆայէլլայի մասին։ Բացայայտ էր թէ անոնք լաւ ճամբու մէջ են։ Զկրցաւ ստուգել թէ նախորդ օրերուն հանդիպումներ ունեցած էին թէ ոչ, բայց պարզ կ'երեւէր թէ իրարմէ կ'ախորժէին։ Խուսափուկ նայուածքներ կան, պղտիկ ուշադրութիւններ, որոնք չեն վրիպիր սիրող կնոջ մը աչքերէն։

Մտածումով, հաւանական խօսեցեալներ տեսաւ

դոյգը։ Նոյնիսկ անոնց ամուսնութեան տեսարանը պատկերացուց եւ հոտ կանգ առաւ։ Ռաֆայէլլա պիտի ուղէ՞ բազմակնութեան սովոր անձի մը հետ կապել իր կեանքը։ Մեմտուհ պիտի կրնա՞ր յաղթահարել կրօնական արդելքները եւ գերմանական օրէնքին ենթարկուելով, միակին մնալու գաղափարին հետ հաշտուիլ։ Ռուբէնէն լսած էր թէ Թուրքերուն կրթեալ դասակարգէն շատեր չեն հետեւիր Ղուրանին եւ մէկ կինով կը գոհանան։ Մեմտուհ պիտի ուղէ՞ անոնց պէս ըլլալ։ Կարծես մէկը այդ հարցը դրած էր իր առջեւ, որպէս լուծելի խնդիր, եւ ժանին կը ջանար պատասխան գտնել…

Յանկարծ, մօտակայ մզկիթին րարձունքէն լսուեցաւ երեկոյեան էզանը, որուն միացան հեռաւոր մզկիթներու կանչերը։ Առաջին օրերուն, խորթ դտնելով հանդերձ այդ միալար պոռչտուքները, ամիսներու ընթացքին վարժուած էր անոնց։ Բայց այսօր յանկարծ ցնցուեցաւ, իբրեւ թէ առաջին անգամ լսէր։ Աւելի չարաշուք, եղեւ բական թուեցան հեռուի մեղմ կանչերը քան թէ մօտիկ մզկիթին կաղկանձը որ կարծես ուղղակի իր տունին տանիքէն կը թափէր վրան։ Ակնթարթի մը մէջ չքացան Մեմտուհ-Ռաֆայէլլա պատկերները, լուծուեցան վրայ հասնող մթնշաղին մէջ։ Եւ ներսը գոյացած պարապէն սիրտը կը բարախէր արագ-արագ։ Խուլ, անբացատրելի վախ մը կարկամեց մարմինը։ Զլսեց Վարսենիկը որ բան մը կը հարցնէր։ Ամբողջ մարմնով սկսաւ դողալ, մինչ «Ալլահ էքպէր»ը կը շարունակէր ցաւցնել ուղեղը, մարմնին բոլոր մասերը։

— Ի՞նչ կ'ըլլաս, տիկին, տիկի՞ն ժանին, ի՞նչ պատահեցաւ…

Դէմը կանգնած Սաթենիկին ապշտհոր ու երկիւղալի դէմքն էր որ հասկցուց իրեն թէ ինչ պատահեցաւ։ Երկար ու անմարդկային ճիչ մը արձակած էր, եւ հիմա,

ափը բերանին, շլմորած աչքերով կը դիտէր Սաթենիկը, իր իսկ ձայնին արձագանգը դեռ ականջին։ Բարի կինը — հազիւ քանի մը տարիով մեծ էր ժանինէն բայց անոր կրկինը ցոյց կու տար — մայրական դուրգուրանքով դրկեց ժանինը ուսերէն, սեղմեց կուրծքին վախսալով.

— Կ'անցնի, տիկինս, կ'անցնի, այսօր չէ վաղը Ռուբէնդ կու գայ, մինչ կիսաբաց դըան մէջէն կ'երեւէր Վարսենիկին այլայլած դէմքը, այտերը արցունքով ողողուն...

Այդպէս մնացին պահ մը, մինչեւ որ դադրեցաւ վերէն տեղացող կերկերուն անէծքը...

Երրորդ դիշերն էր, որ ժանին կը սպասէր պարտէզին նայող պատուհանին առջեւ։ Զղային ցնցումը հանդարտած, տեղի տուած էր աւելի պաղարիւն եւ ինքնամփոփ վիճակի մը։ Հիմա աւելի յասակ էին մատածումները, գիտէր ընելիքը։ Մեմտուհ ձայն չտուաւ։ Աջէն ձախէն օդոնութիւն ակնկալելը իմաստ չունէր։ Ի՞նք պէտք է աշխատէր, եւ աւելի քան պարզ էր այդ աշխատանքը։ Անկարելի է որ Ռուբէնը իր ընկերներուն պէս հաւասար աչքով դիտուի։ Ժանինի գերմանացի ըլլալը ե՞րբ աւելի կշիռ եւ իմաստ կրնայ ունենալ, քան ներկայ պարագային։ Գերմանիան, Թուրքիոյ դաշնակիցը եւ թուրք բանակին մարդիչը, ի՞նչպէս կրնայ թոյլ տալ որ գերմանացի կնոջ մը կազմած ընտանիքը քայքայուի։ Սիսալ կամ ճիշդ, Թուրքերը հաշիւ մը ունին հայերուն հետ։ Այդ հաշիւէն դուրս կ'ինայ Ռուբէնը իր գերմանացի կնոջ եւ անկէ ունեցած զաւակներով։ Ընդհանուր ձերբակալութիւններու ատեն հաշուի չառնուեցաւ այս պարագան։ Իրեն կը մնայ երթալ դեսպանատուն, բացատրել, բողոքել, որպէսզի թիւրիմացութիւնը հարթուի...

Մտածումները այդ ուղղութիւնը բռնած, շարունակեցին զարդանալ նոյն ճամբով եւ ժանինը հասցուցին լաւատեսութեան հանդրուան մը: Նոյնիսկ սկսաւ մեղադրել ինքզինք ցուցադրած տկարութեան համար: Կարելի բան չէ որ ելքը տարբեր ըլլայ իր պատկերացուցածէն: Յիշեց առջի օրուան փիքնիքը, գերմանացի տղաքն ու աղջիկները: Ինքն ալ անոնցմէ մէկն էր: Ռուբէնը, Մեմտուհի, ոչ մէկ տարբերութիւն: Պատերազմի ձակատներուն վրայ տեղի ունեցող վայրագութիւնները ուրիշ, խաղաղ մայրագաղաքին մէջ թաւալող կեանքը ուրիշ: Ույեաոյ, Ռուբէն առաջին զինուորագրուողը չեղա՞ւ, իր ընկերներուն մէջ միա'կը: Աւելին, իր նախաձեռնութեամբ պատրաստուող հիւանդապահներու խումբերը: Այս ամէնը չե՞ն վկայեր ի նպաստ Ռուբէնին:

Ժանին աստիճանաբար վերագտած էր իր անձը եւ հիմա կ'ամչնար Սաթենիկին առջեւ ցոյց տուած տկարութենէն: Աւելի գէշը կար: Երկու օրէ ի վեր իր տագնապը փոխանցած ըլլալ կը թուէր Լեւոնիկին: Տղան բնազդով կը զգար մօրը տառապանքը եւ իր լոռութեամբը կարծես կ'ուզէր մեղմացնել անոր ցաւը: Արդարեւ, ինչո՞ւ Մեմտուհին հոգին հանեց անվերջ խօսելով եւ հայրը պահանջելով անկէ, բայց երբ առանձին մնացին, ա'լ հարցում չըրաւ եւ չխօսեցաւ: Խանդաղատանքի ժպիտ մը եկաւ ժանինի շրթներուն, յիշելով զաւկին այս անդիտակից հասունութիւնը: Դեռ երեք տարեկան, բայց չափահաս տղամարդու մը պէս կը կրէր բացակայ հօր փիշոը, նոյն ատեն փորձելով մեղմել մօրը ցաւերը...

Յանկարծ անդիմադրելի փափաք մը ունեցաւ երթալ Լեւոնիկը գրկելու: Ելաւ պատուհանէն, անցաւ պըզտիկներուն սենեակը: Շամիրամը խաղաղ կը ննջէր վանդակ-մահճակալին մէջ: Լեւոնիկը, ոլզտիկ թաթիկները բուռնցք շինած, կծկուած էր, անկողնէն աւելի տեղ գրա-

ւելով բարձին վրայ, կարծես երազի մէջ տեղ մը բարձրանալ ուզէր։ Առանց արթնցնելու, զգոյշ, ժանին շտկեց պզտիկը, յարդարեց անկողինը, եւ վրան կանգնած կը դիտէր իր մանրանկար Ռուբէնը։ Համբուրելու մեծ վասփաք մը ունէր, բայց զսպեց, վախնալով որ կ'արթնցնէ։ Պահ մը կեցաւ այդպէս ու վերադարձաւ իր դիտարանը ուրիէ ոչինչ կրնար տեսնել բացի պարտէզին գաճաճ ծառերէն եւ պզտիկ հատուած մը փողոցէն։

Անհամբեր էր որ լոյսը բացուի։ Ճշգուած էր յաջորդ օրուան օրակարգը։ Նախ, ուղղակի դեսպանատուն։ Բայց կասկածելի է որ անմիջապէս ընդունուի դեսպանէն առանց ժամադրութեան։ Բայց թերեւս հարկ չըլլայ դեսպանը անձամբ տեսնելու։ Խնդիրը այնքան պարզ է, որ թերեւս քարտուղար մըն ալ կարենայ կարգադրել հեռաձայնով մը, ուր որ պէտք է։ Կասկած չունէր որ ամէն ինչ կ'ընթանայ իր դասաւորած կարգով։ Թերեւս Ռաֆայէլային ալ հանդիպի եւ գործէ անոր ցուցմունքներով։

Անդրադարձաւ որ դեսպանատունը խանութներուն պէս կանուխ չի բացուիր եւ բոլորովին անքուն գիշեր մը նպաստաւոր չէ դէմքին։ Պատշաճ էր որ լման յարդարանը քով եւ բնական կերպարանքով ներկայանայ։ Ինչո՞ւ իր ներքին մղձաւանջը ցուցադրող դէմք մը պարզէ։ Խաղաղ, իրաւունքներուն գիտակից տիկնոջ մը արժանաւոր կեցուածքը պէտք է ունենայ։ Գերմանացի կին մը, որ իր պետութեան կ'ասլաւինի, պաշտպանելու համար իր ընտանիքը։

Այդ մտածումներով եւ լաւատես ինքնաթելադրութիւններով մտաւ անկողին։



## 15

Պոլսոյ հայութիւնը շշմած էր։ Մէկ օրուան մէջ հոգիները սառեցան։ Գում Գափուի Հնչակեան ցոյցէն, Պանք Օթօմանէն կամ Եղլտըզի Ռումբէն ետք ստեղծուած կացութիւններուն չէր նմաներ այս մէկը։ Սուլթան Համիտի ամէնէն գէշ օրերը երանելի կը թուէին։ Վախը, անգոյն, անձեւ, անանուն վախը ամենուրեք էր, մտած էր տուներէն ներս անակնկալ սողոսկումով ու կը գալարէր սիրտերը։ Մարդիկ փողոցներուն մէջ կ'երեւէին ու կ'անցնէին պատերուն քսուելով, ուրուականներու պէս։ Տուներուն մէջ անգամ փսփսուքով կը խօսէին, կարծես անտեսանելի լսող մը ըլլար . . .

— Վարուժանն ալ տարեր են . . .

— Ազատամարտը փակուած է, դուռը փակ կը մնայ, դռնապան կարօն ալ . . .

— Ռուբէն Սեւակը Հարպիյէն բռներ են . . .

— Պատրիարքը առւնին մէջ բանտարկուած կը մնայ... ջոկատ մը սստիկաններ պատրիարքարանին բակը կը պառկին եղեր...

— Կոմիտաս Վարդապետէն լուր չկայ...

— Սիամանթոյի պզտիկ եղբայրը տեսայ, Վահանը, ամանով կերակուր կը տանէր եղբօրը...

— Կ'ըսեն որ Գրիգոր Զօհրապի մազերը ճերմկեր են...

Օրուան լուրերն էին: Առանց կրակի այրող եւ լուռ մխացող սիրտերուն վրայ, ամէն մէկ նոր անուն, ափ մը քարածուխ էր թէժ վառուղ վառարանի մը մէջ: Եւ հայկական ընտրանիին վիճակուած այս գէշ բախտին հետ, ոչ նուազ կոկծալի պարագայ մը եկաւ աւելի խորացնել համատարած ցաւը: Քանի մը ժամուան մէջ հաւաքուեցան «զարիպները», խաներէն ու փողոցներէն, նախապատութիւն տալով մանսաւանդ ամուրիներուն: Բազմահազար զաւառացի պանդուխտներ, որոնք գաւառներէն Պոլիս եկած էին իրենց չարքաշ վաստակէն աւելցածը երկիր դրկելով, մէկ անգամէն տոնուեցան հսկայական ուռկանի մը մէջ: Եւ քսան հազար հայ տղաք, քսանէն երեսուն տարեկան, հաւաքուեցան նոյն օրը: Ոչ բանտ տարուեցան, ոչ ոստիկանատուն: Խմբելէ ետք տիսրահոչակ Պայտաղիտի հրապարակին վրայ — այնաեղ ուր քսան կախաղաններ ըարձրացան — եւ հինգական հարիւրնոց կարաւաններով ճամբայ հանուեցան Փոնիայի ուղղութեամբ, հետիուն, սուինաւոր զինուորներով պաշտրուած...

Եւ որոնք երրեք Գոնիու չհասան...

Այս դէպքը պատճառ դարձաւ որ պանդուխտներէն անոնք որ հայ տաներու մէջ որպէս ծառայ կ'աշխատէին, դատապարտուին տուներէն դուրս չելելու: Այդ օրերուն է որ ի յայտ եկաւ ցեղային նկարագրի գիծ մը, աներեւոյթ թաղուած ազնուականութիւն մը: Բերայի հարուստ հայ

ընտանիքներուն մէջ այդ պանդուխտներուն արուած առօրեայ հրահանգները — «Յարօ շուկայ գնա, Յարօ՛ տիկինին ալօխնան բաղնիք հասցուր» — վերածուեցան գուրգուրանքի արտայայտութիւններու — «Յարօ՛, ասդին եկուր պատըշդամէն, Յարօ՛, առւնէն դուրս չելլես...»:

· · · · · · · · · · · · · · · · ·

Ի բացակայութեան մահապարտուած այդ խեղճերը՝ չայ տուներուն դարձան սիրելինները...

Մեծ զժուարութիւններով, բայց վերջապէս Զօհրապյաջողեցաւ ունկնդրութիւն մը կորզել թալաթէն: Դեռ քանի մը ամիս առաջ փօքերի սեղանակից բարեկամը անմերձենալի դարձած էր: Պահուըտուք խաղալու պէս, բազմաթիւ խուսափումներէ ետք, վերջապէս ժամադրութիւնը ձշդուեցաւ: Թալաթ սիրով ընդունեց, առանց պաշտօնականութեան: Ելաւ սեղանէն, ընդառաջեց հիւրին եւ կրկին իր գրասեղանը չկերադարձաւ: Դէմ դիմաց նստան թիկնաթուններուն մէջ, ինչպէս պատշաճ է մտերիմ բարեկամներու միջեւ:

— Կը շնորհաւորեմ, Տարտանելի կոխւը շահուած կը թուի, սկսաւ Զօհրապ, խօսակցութիւնը անվնաս տեղէ մը սկսելու համար:

— Այո, Տալ Քեաֆին վերլուծումները ճիշդ էին, առաջին օրէն: Քանի որ անգլիացիները դլուխնին պատին զարկին միայն մէկ կէտի վրայ ուժ տալով եւ ուրիշ տեղերէ ցամաքահանում չփորձելով, ըլլալիքը աս էր: Ճիշդ եղաւ Քէլէկեանին ըսածը...

Քէլէկեանին յիշուիլը պատճառ եղաւ որ Զօհրապ կրծատէ ծրագրած յառաջաբանը եւ ուղղակի անցնի նիւթին:

— Ինչո՞ւ համար են այս ձերբակալութիւնները: Կ'իմանամ որ նոյն ինքն Տիրան էֆէնտին ալ կայ բռնուած-

ներուն մէջ։ Ժամանա՞կն էր թուրք մամուլը զրկելու այն-քան յստակառես լրագրովէ մը...

— Թիւրիմացութիւնն կրնայ ըլլալ։ Երբեմն չորին հետ թացն ալ կ'այրի։ Անմիջաղէս սրբագրելու հրաման կուտամ...

— Թալաթ պէյ (Զօհրապ գիտակցարար զանց ըրաւփաշան, տեսակցութիւնը իրենց մտերիմ շրջանակին մէջ պահելու համար) անկեղծ ըլլանք, ի՞նչ պէտք կար անվնաս մտաւորականները ձերբակալելու։ Պատերազմի ատեն որոշ սեղմումներ հասկնալի են։ Եթէ խնդիրը դառնար քաղաքականութեամբ զբաղող մարդոց, կուսակցական խմբակի մը չուրջ, այսպէս դալով ձեր սուլ ժամանակը խլողը չէի։ Բայց կ'իմանամ որ ձերբակալուած են դպրոցի ուսուցիչներ, բժիշկներ, նոյնիսկ քահանայ, վարդապետներ։ Մարդարէին համար իսկ տհաճոյ այս բաները ինչո՞ւ կ'ըլլան...

— Զօհրապ, դուն խելացի մարդ ես, ինչո՞ւ չես հասկնար։ Հայերէն շատ առաջ իթիլաֆի մարդիկը չաքսորեցի՞նք։ Այն ատեն բողոքող չէիր...

— Ինծի այնպէս կու դայ, որ եղածը քաղաքական կամ կուսակցական հակամարտութիւններէն անդին կ'անցնի։ Դուք գիտէք թէ ինչ դժուարութիւններով յաջողած եմ հայերու մէջ իթթիհատի հետ բարեկամութիւնը հաստատելու։ Երբ քսան հայեր կախուեցան, չհամարձակեցայ բողոքել, որովհետեւ րողոքս կրնար համարուիլ ոտնձգութիւն մը, Պատերազմական Ատեանին իրաւասութենէն ներս։ Բայց որպէս փաստաբան եւ Պոլսոյ երեսփոխան, պարտք կը զգամ բողոքել այս եղածներուն դէմ։ Օրինակի համար, ի՞նչ կը նշանակէ առանց հարցաքննութեան, առանց որոշ ամբաստանութեան մը, հասարակ չարագործներու պէս ձերբակալել եւ տանիլ միայն աղօթքով ու երաժշտութեամբ ապրող վարդապետ մը, սիրուած բանաստեղծ մը, ուսուցիչ մը...

— Հսի արդէն, անմեղներ ալ կրնան խառնուիլ միւս-ներուն։ Երբ ժամանակը գայ, կարելի է սրբազրել…

Թալաթ կը շարունակէր հանդարտ մթնոլորտի մէջ պահել զրոյցը, որոշած ըլլալով խուսափողական դիրքի վրայ մնալ։ Բայց Զօհրապն էր որ իր ջղային վիճակով — ամբողջ գիշերը չէր քնացած եւ լեղի համ մը կար բերնին մէջ — առիթ տուաւ որ դիմակը վար գայ։ Ըսաւ.

— Հապա ի՞նչ ըսենք գաւառներու մէջ տեղի ունեցող տեղահանութիւններուն։ Իտազմաձակատէն հազարաւոր մղոններով բաժնուած քաղաքներու հայ բնակչութիւնը ինչո՞ւ կը տեղահանուի, պատերազմական ի՞նչ ստիպողականութեամբ, մարդկային ի՞նչ օրէնքով։

— Այն նախազգուշութեամբ, որ ուրիշ տեղեր ալ ապստամբութեան դրօչ չպարզուի, ինչպէս այս օրերուն կը տեսնենք Վանի մէջ, ըսաւ թալաթ խիստ ձայնով բարեհամբոյր կեցուածքն ու քաղաքավար ձեւերը մոռցած։

— Ինչ որ դուք ապստամբութիւն կը կոչէք, ես պիտի ուզէի ինքնապաշտպանութիւն որակել։ Ինքնապաշտպանութիւն՝ ջարդին եւ կողոպուտին դէմ, ինչ որ սրբազան իրաւունքն է մարդուն։ Տարիներով իրարու հետ ապրող երկու ժողովուրդներէն մէկը երբ կը գրգուի, պետութեան կողմէ բացայայտօրէն կը քաջալերուի որպէսզի բռնանայ միւսին վրայ, կողոպտէ, ջարդէ, իսկ պետութիւնը ուրիշ բան չունենայ ընելիք եթէ ոչ կոնակ կենալ յարձակողին եւ տեղահանել յարձակում կրողը, այդտեղ՝ մարդկային բոլոր օրէնքները եւ բարոյականը ինքնապաշտպանութիւն կը պարտադրեն զոհին…

— Զօհրա՛պ, դաժանացաւ թալաթ, զգո՛յշ, պետութեան դէմ ապստամբներ կը պաշտպանես։ Բարեկամներ էինք, աղ ու հաց ունէինք միասին, լաւ է որ այդպէս ալ մնանք…

— Բարեկամութեան յարգը գիտցող մարդ եմ, բա-

բեկամութիւնը սուրբ է ինծի համար։ Այդ բարեկամութեան դգացումն է որ զիս բերած է ձեր առջեւ։ Զերբակալուածներէն շատերը բարեկամներ են։ Ես երաշխառոր եմ անսնց քաղաքացիական բարոյականին եւ պետութեան հանդէպ հաւատարմութեան։ Կը ինսդրեմ, կը պազատիմ, դոնէ աղատ արձակուին անվնաս համարուած մարդիկը, մըջիւնին վրայ չկոխող անձերը, եւ վերջ տրուին տեղահանութիւններուն . . .

— Ըսի, պատասխանեց Թալաթ նոյն անայլայլ ցըրտութեամբ, երբ ժամանակը դայ, նկատի կ'առնուին անմեղները, իսկ միւսները Անատօլուի մէջ աքսոր պիսի ապրին պատերազմի տեւողութեան։ Գալով տեղահանութիւններու, այդ որոշումը անվերաքննելի է։ Ես մինակ չեմ։ Կառավարութիւնը միաձայնութեամբ տուած է որոշումը . . .

— Իսկ ո՞ւր պիտի ապրին տեղահանուղները։

Թեթեւ, խուսափուկ ժպիտ մը եկաւ Թալաթի գէմքին, բայց չուսով զսպեց եւ նոյն ցուրտ արտայայտութիւնը առած, պատասխանեց։ Բայց որքան ալ ուզէր բնական չեշտը տալ ձայնին, անկարելի էր չզգալ բառերուն տակ պահուած շնական հեղնանքը։

— Միջազետք, Զօհրապ, արաբներուն քով։ Զեզի համար ալ լաւ է, մեզի համար ալ։ Հինգ հարիւր տարի հայերը ապրեցան մեզի հետ եւ գոհ չեն, Բարենորոգում կը պահանջեն։ Թող ատեն մըն ալ ապրին արաբներուն հետ։ Թերեւս անոնց հետ աւելի լաւ լեզու գտնեն . . .

Զօհրապ կը զգար թէ ամբողջովին ստութիւն էր Թալաթ այդ պահուն եւ սուտին հետ անտանելի հեղնանք մըն ալ կար։ Ամէնէն անհանդուրժելին։ Գիտնալով հանդերձ որ խօսակիցդ սուտ է, բայց իր սուտին հաւատալ ձեւացնել՝ ուրիշ սուտ մըն է, աւելին՝ սուտը ստողին երեսին չկարենալ տալու վատութիւնը, երկչոտութիւնը։ Խո-

յուտծ լվաց իր Հայութեան եւ խմացական մտրդու արժանապատութեան մէջ։ Զկրցաւ զապել։ Իրմէ զօրաւոր էր։

Բոլորովին նոր, անճանաչելի Թալաթի մը առջեւ կը գտնուէր Զօհրապ։ Ուրկէ<sup>9</sup> կու դայ այսքան բացայայտ անպատկառութիւնը, կ'ըսէր մտովի։ Թալաթ ոչ միայն չէր ծածկեր տեղահանութիւնները, այլ կ'արդարացնէր ու կը փորձէր հիմնաւորել։ Որքա՛ն հաստատ ու ամուր պէտք է զգայ իր դիրքը, կը մտածէր, որպէսզի կեղծելն ու ստելը անգամ աւելորդ համարէ։ Իր բերնով նախարարը չէ որ կը խօսի, պետական մարդը չէ որ գոնէ փորձէր պատերազմի հարկեցուցիչ պայմաններուն ապաւինիլ, այլ իր բոլոր հանգամանքներէն ու շպարներէն մերկացած ընթացիկ թուրքն է, որ Հայուն հանդէպ իր խտացած ատելութիւնը կը բանաձեւէ չնական յանդգնութեամբ մը, առանց դիւանագիտական դարձուածքներու։ Զինաթափող, խօսակիցը ամլացնող բան մը կար Թալաթի կեցուածքին ու խօսքերուն մէջ։

— Միասին աշխատեցանք որ Համիտը վար գայ, միասին Սահմանադրութիւն ստեղծեցինք, մզկիթներէն ու եկեղեցիներէն եղբայրութիւն քարոզեցինք որպէսզի ա<sup>10</sup>յս օրին հասնինք, խօսեցաւ Զօհրապ, իր զսպուած զայրոյթը հազիւթէ յաջողած դառնութեան շեշտի մը տակ ծածկելու։

— Դուք ուզեցիք որ այսպէս ըլլայ, պատասխանեց Թալաթ։ Մենք չէինք Պերլինի Վեհաժողովին Պատրիարք զրկողը թուրքիոյ կռնակէն, մենք չէինք Սան Սթեֆանոյի քարերը մաշեցնողը, մենք չէինք Բարենորոգումներու պատրուակին տակ եւրոպացի Մարզպանները թուրքիոյ գլխուն չավուշ բերողը, Զօհրա՛պ, դուք էիք…

— Մենք Պատրիարքնիս Պերլին զրկեցինք ի՞նչ ուզելու համար, Մարզպանները կանչեցինք ի՞նչ ընելու համար։ Անկախութի<sup>11</sup>ւն պահանջեցինք, Թուրքիոյ հողերուն վրայ ազատ Հայաստա՞ն մը ստեղծել փորձեցինք։ Դուք

շատ լաւ գիտէք թէ մեր ուզածը մարդավայել ապրելու պայմաններ էին, միայն ատիկա եւ ուրիշ ոչինչ։ Համիտի ստեղծած անտանելի պայմաններուն զէմ դուք ալ պայքարեցաք, մենք ալ, ու մեզի հետ համաձայն էիք որ այդ վիճակը փոխուի։ Ու մինչեւ հիմա ի՞նչ փոխուեցաւ։ Ես, ազգակիցներուն աչքին դաւաճան որակուելու գնով Առանայի ջարդը բացատրեցի, եղածին մէջ կառավարութեան բաժին չունենալը պնդեցի։ Գիտէք այս ամէնը, Թալաթ պէյ։ Ի՞նչ եղաւ, ի՞նչ փոխուեցաւ որ մէկ օրէն միւսը այսպէս կը խօսիք, մոռցուած եւ հին պատմութիւններ մէջտեղ կը հանէք։ Հարիւր անգամ լսած եմ եւ անգամ մըն ալ կը կրկնեմ։ Հայերը այս երկրին մէջ խաղաղ կեանքով ապրելէ դուրս ուրիշ փառասիրութիւն չեն ունեցած եւ չունին։ Մէկ հատիկ օրինակ մը չէք կրնար ցոյց տալ ուր հայերը պարտազանց գտնուած լլլան պետութեան հանդէպ։ Քանի՛ անգամ լսած եմ ձեր բերնէն թէ գոհ էք հայերէն։ Ի՞նչ փոխուեցաւ որ հիմա այսպէս կը խօսիք։

— Զօհրապ, փաստաբանի կարողութիւններդ ցոյց տալու պէտք չունիս։ Գիտեմ, յանցապարտը կրնաս անմեղ դուրս բերել դատարանէն։ Դատ-դատաստան չկայ այլեւս։ Կայ միայն պատմութեան վճիռը։ Կայ՝ ձշմարտութեան ձայնը։ Կեանքի անիւը կլոր է եւ կը դառնայ։ Առաջ դուք վերն էիք, եւ կրնայիք նոյնիսկ եւրոպացի քննիչներ կարգել Թուրքիոյ գլխուն։ Հիմա մեր կարգն է անիւին վերն խօսելու։ Փօքերի խաղին վարպետն ես եւ օրէնքը գիտես։ Յիսուն տարիէ ի վեր շահողը անգամ մըն ալ կը կորսնցնէ եւ պէտք է գիտնայ կորուստին տոկալ…

Որքան ալ ճիդ ընէր հանդարտ մնալու, Զօհրապի համար անկարելի էր այդպէս շարունակել։ Սիրտը սկսած էր ցաւցնող կծկումներ ունենալ։ Հիւանդ լեարդը դարմանելու համար երկու տարիէ ի վեր չէր կրցած Եւրոպայի հանքային ջուրերը երթաւ, ինչպէս սովորութիւն ըրած

էր։ Կուրծքին տակ սուր խիթ մը ընդմիջումներով կ'անհանգստացնէր։ Շնչառութիւնն ալ կը դժուարանար։ Խօսիլը կը յոգնեցնէր։ Հասկցաւ թէ աւելորդ է վիճիլն ու տրամարանելը։ Աւելի կը տառապէր մտածումները ուզածին պէս բանաձեւելու անկարողութենէն։ Կը զգար թէ այս տեսակցութիւնը կրնայ չկրկնուիլ, կ'ուզէր լման պարպուիլ ու չէր յաջողեր։ Շատ տկար ձայնով մըն էր որ կրցաւ ըսել.

— Թալաթ պէյ, ըսաւ անզուսպ պոռթկումով մը, այս կատարուածները մարդկային հասկացողութենէն դուրս ինկող բաներ են։ Օր մը հաշիւ պիտի պահանջուի ձեզմէ։

— Ո՞վ պիտի ըլլայ հաշիւ պահանջողը, ըսաւ թալաթ հեգնոտ, ու ոտքի ելաւ, տեսակցութեան վերջ տալու։

— Ե'ս . . . Ե'ս հաշիւ պիտի պահանջեմ ձեզմէ միջազգային ատեանի մը առջեւ, գոչեց Զօհրապ, դունատ, ինքն ալ ոտքի կանգնելով։

Հէ՛գ Զօհրապ։ Զէր գիտեր թէ այդ խօսքով իր իսկ մահավճիռն էր որ կ'արձակուէր իր բերնով . . .

Թալաթ չպատասխանեց, բայց մինչեւ դուռը Զօհրապին ընկերացած պահուն, գտած էր իր սովորական պաղարիւնը եւ կը հարցնէր տնեցիներուն որպիսութիւնը, որոնց ծանօթ էր, անցեալին Զօհրապենց տունը ապաստան գտած ըլլալուն, քսան օրով, Համիտէն հալածուած։ Թալաթի վերջին խօսքը եղաւ.

— Յարգանքներս եւ բարեւներս տիկին Քլարային . . .



## 16

Կիրակի, մինչեւ իրիկուն, երկու հարիւրէ աւելի հայ  
մտաւորականներ լեցուցած էին կեղրոնական բանտին  
բակը, որ նեղ կու գար: Բերած էին հինգով տասնով ու  
դեռ կը շարունակէին գալ Պոլսոյ զանազան թաղերէն: Նոր  
եկողները, տժգոյն եւ մտահոգ, անմիջապէս կը կերպարա-  
նափոխուէին այդ բազմութիւնը տեսնելով: Ուրեմն զուր  
էր տագնապիլ ու վախնալ: Մինակ չէին: Ոստիկանատան  
խցիկներուն մէջ մեկուսացուած, եւ յարաբերութենէ  
խզուած՝ ամբողջ քանըչորս ժամ, ոմանց համար կրկինը:  
Հիմա ազատութեան կայք մը կը թուէր բանտը, ծանօթ  
անձնաւորութիւններու բազմութեամբ: Նորեկները անյագ  
հետաքրքրութեամբ տեղեկութիւններ կը սպասէին հինե-  
րէն, իսկ ներսինները կը յուսային լուրեր քաղել դուրսէն,  
մինչեւ որ պարզուէր թէ ոչ ոք նորութիւն մը ունի տալիք  
եւ կատարուածին հանդէպ անգիտութիւնը կատարեալ է  
բոլորին համար հստասարապէս:

Բերուածները նախ կը խուզարկուէին սենեակի մը  
մէջ բանտապետ իպրահիմ աղայի հսկողութեան տակ: Ժա-  
մացոյց, մատանի, դրամ վար կը դրուէր ու ևնթական  
ազատ կը թողուէր ներսի խայաւաբլէտ բազմութեան մէջ:  
Խմբակներ կազմուած էին արդէն: Ազդային կեանքի մէջ  
երեւցող շերտաւորումները յստակ կ'երեւէին նաեւ բանտին  
մէջ: Հոծ խումբ մը, բոլորուած Զարդարեանին ու Խաժա-  
կին շուրջ, որոնք կը լսէին Շահրիկեանը որ ցուցամատը  
թափ տալով բան մը կը պատմէր: Քիչ անդին, ուրիշ խմբակ  
մը Բիւզանդ Քէչեանին հետն էր: Մրցակիցները, Ազատա-  
մաբտն ու Բիւզանդիոնը, այստեղ եւս կը զգացնէին իրենց  
դուրսի տարակարծութիւնները, փոյթ չէ թէ արգելափառ-  
կեալ վիճակը խտրութիւն չդնէր իրենց միջեւ: Կավոշ  
զաւեշտաթերթին խմբագիրը, Երուանդ Թոլայեան, որ  
երիտասարդներէ փառաւոր ծեծ մը կերած էր Ակնունին  
ծաղրելուն համար, հիմա չարախինդ գոհունակութեամբ  
մը կը դիտէր Ակնունին, որ ծփուն փողկասն ու մազերը  
հովին, անընդհատ կ'երթեւեկէր, դառագեղին մէջ բան-  
տուած վագրի մը պէս:

Անկիւնէ մը այս տեսարանը դիտողները, Տքթ. Տա-  
ղաւարեան եւ իրեն արուեստակից Տքթ. Նագդաշեան, կը  
փորձէին հասարակաց կապ մը գտնել այս բազմութեան  
միջեւ ու չէին յաջողեր: Եթէ յայտնի յեղափոխականներն  
էին խնդրոյ առարկան, Ռուբէն Զարդարեաններն ու Գա-  
րեգին Խաժակները, ի՞նչ գործ ունին իրենք, պահպանո-  
ղական թեւին առաջնորդները: Եւ ըսենք թէ յեղափոխա-  
կանին ու պահպանողականին միջեւ տարբերութիւն չի  
դրուիր ու բանստ կը նետուին բոլոր կուսակցականները,  
բայց կան կուսակցութեանց հետ կապ չունեցող մարդիկ,  
ազգէ եւ ազգային կեանքէ կտրուած, մեկուսի ապրող մար-  
դիկ, որոնց դէմքը առաջին անդամ կը տեսնեն հայկական  
«հաւաքոյթի» մը մէջ: Լսուեցաւ քիչ անդին ճառող Շահ-

ըիկեանի բամբ ձայնը որ հաւանօրէն կը պատասխանէր հարցումի մը.

— Անլուծելին լուծել մի՛ փորձէք: Լաւ է հաւաքաբար անտեղեակ մնանք, քան թէ մէկիս սխալ կարծիքով միւսները վարակենք...

— Թերեւս իրաւունք ունի Շահրիկեսն, փսփսաց Տքթ. Տաղաւարեան ընկերոջ ականջին: Բացի հայութենէն, ուրիշ կապ չեմ տեսներ որ այս անձերը զօղէ իրարու: Բայց դիտէ սա տղան, ուղղակի մեղքցուելիք է: Եւ ցոյց կու տար Սիամանթօն, որ ձեռքերը խրած դրպաններուն խորը, ուսերը ներս քաշած եւ գլխահակ, կեցած էր անկիւն մը...

— Անոր համար աւելի դժուար է, քան մեղի, պատասխանեց Նազգաշեան, որ մտացի եւ սրամիտ մարդ էր: Մենք, հասարակ մահկանացուներս, միշտ հողին վրայ ենք, բանտը թէ դուրսը: Տեւաբար օդին մէջ սաւառնող մէկուն համար՝ անտանելի է հողին կարծրութիւնը, մասաւանդ պատերուն ետեւ...

Սիամանթօն առաջին օրէն չհասկցաւ թէ ինչ կը կատարուի: Գինովի պէս հետեւեցաւ ոստիկաններուն եւ նոյն վիճակով բերուեցաւ բանտ: Գիտակցութիւնը անդամալուծուած էր: Ֆիզիքական խոնջութիւն մը տարածուած էր բոլոր զգայարանքներուն եւ ուղեղը կը մերժէր արձագանք տալ մտածելու փորձերուն: Մարմինը, ձգողութեան ուժէն ձերբազատ, եւ ջիղերու ներգործութեան դէմ անզգայ, կարծես ծփար պարապին մէջ...

Կը յիշէր նման վիճակ մը, Փարիզ, Երբ մէկ դրքոյկը հրատարակելու վրայ էր: Էջերը շարուած էին տեղ մը եւ պիտի տպագրուէր ուրիշ տպարանի մը մէջ: Կապարէ կապուած էջերը ձեռքի սայլակի մը վրայ դրած, կը հրէր դէպի այդ տպարանը: Փողոցը ուրկէ կ'երթար, բաւականին զառիվեր ըլլալուն, արիւն քրտինք մտած, հազիւ թէ

կը յաջողէր առաջանալ։ Այն օրն ալ այսպէս էր։ Ինքնիրմէ բացակայ, մտածելու անկարող, մարդամեքենայի մը պէս կը շարժէր ու կը մոլեգնէր հետզհետէ աւելի ծանրացող սայլակին դէմ ու տաժանքով կ'առաջանար։

Յանկարծ, պատահական հանդիպում մը։ Երիտասարդ ուսանող Գասպար Իփէկեանն էր որ դէմը կանգնած կը հարցնէր։

— Ո՞ւր այսպէս, ընկեր Ատոմ, այս ինչ վիճակ է . . .

Նայեցաւ խօսակիցին, առանց հասկնալու, նոյնիսկ առանց ճանչնալու։ Երիտասարդը կրկնեց։

— Ես եմ, ընկեր Ատոմ, Գասպարը, թոյլ տուէք օղնեմ ձեզի։

Եւ մինչ ուսանողը կը լծուէր սայլակին, Սիամանթօն, առանց պատասխանելու տղուն, խօսեցաւ ինք իրեն, ձակտին քրտինքը սրբելով։

— Մտածումիս երիվարն եմ . . .

Նոյն վիճակն է, նոյն անզգայութիւնը եւ իրեն հետ հոն գտնուողները, բանտի բոլոր ընկերները Գասպարներ են։ Բայց ո՞ւր է իր մտածումը, ո՞ւր է երիվարը . . .

Նորեր կու գային։ Բանտարկեալներու թիւը հիմա երկու հարիւր յիսունը կ'անցնէր։ Ներսի սրահներուն մէջ շարժելու տեղ չկար։ Քիչեր յաջողած էին սստիկանատան մէջ բան մը ուտել։ Անօթութիւնը կը ձնչէր։ Բանտն էին, բայց լանտի օրէնքը դեռ չէր կիրարկուեր իրենց հանդէպ։ Մտածող չկար իրենց մասին։ Միայն նոր խմբակի մը դալը քիչ մը ալիք կը ստեղծէր, իսկոյն մարելու համար։

Բակէն ուժգին ձայն մը լսուեցաւ որ կ'ըսէր։

— Վերջապէս ես ալ եկայ։ Գոնէ այս անդամ մոռցուած չեմ։ Վերերը արդարութիւն կայ . . .

Սմբատ Բիւրատն էր, Բանտէ-բանտ ժողովրդական վէպին հեղինակը, որ պատահաբար առաջին դէմը ելլողին

— Գեղամ Բարսեղեանը — աւետիս կու տար: Յաղթականի դէմք մը ունէր: Յայտնի գրագէտներու հետ բանտ մտնելը գրական պատիւ մը կը համարէր իրեն համար, տեւաբար անտեսուած եւ արհամարհուած ըլլալուն վրէժը լուծուած կը համարէր:

— Քու բանտերուդ մէջ ուտելիք կու տայի՞ն, հարցուց Գեղամ, ներողամիտ համակերպութեամբ:

— Անշուշտ, անշուշտ, դեռ չտուի՞ն . . . կու տան, հոգ մի՛ ըներ, ապահովեց Բիւրատ: Եւ որպէս բանտային կեանքի փորձառու մասնագէտ, աւելցուց, — կառավարութիւնը աչքի լոյսին պէս կը սիրէ իր բանտարկեալները եւ թոյլ չի տար որ անսուազ մնան . . . Մինչեւ հիմա չէիք հաւատար ինծի, հիմա կը տեսնէք, բայց ո՞ւր է Օշականը որ «օնոտիքի շտեմարան» որակեց գրական վաստակս, հիմա որ իմ կալուածիս մէջ կը գտնուի, տեսնեմ իր հասակը . . .

— Դեռ չեկաւ, պիտի սպասես որ դայ, ըսաւ Գեղամ ու հեռացաւ այդ երջանիկ մարդէն . . .

Կեդրոնական բանտին մէջ լեցուած հայ մտաւորականները յստակ կը լսէին թնդանօթներու հեռաւոր պայթիւնները: Եւ այդ խուլ որոտները յոյսեր կ'արթնցնէին ոմանց մէջ:

— Կը բաւէ որ անգլիական դօրքը ցամաք ելլէ, փրկուած ենք, կը կրկնէր Ակնունին . . .

— Դժուա՛ր, կ'արձագանգէր Քէչեան, դժուա՛ր: Զմոռնանք որ եթէ կրակին կուրծք տուողը թուրք զինուորնէ, ոազմավարութիւնը ղեկավարողը գերմանական սպայակոյտնէ, որ ինայելու պէտք չ'զգար մարդկային կորուատը: Մինչեւ վերջին թուրքը զոհելու պատրաստ են գերմանները: Ու յետոյ չմոռնանք, Անգլիան թէեւ կ'իշխէ ծովերուն, բայց ցամաքի վրայ թուական դերակշութիւնը

Թուրքերուն կը պատկանի: Եւ թուրքերը իրենց հողին վրայ պիտի կռուին: Պատրանքներ չունենանք...

Եւ արդարեւ, Տարտանէլի ճակատամարտին, երկու շարթուան մէջ թուրքերը աւելի զոհեր տուին, քան ամբողջ տարուան մը ընթացքին Կովկասեան ճակատի վրայ: Այդ կռիւներուն էր որ հերոսացաւ թուրքիոյ ապադայ տիրակալը, որ դադրելով պոզ դուրտ (գորշ գայլ) ըլլալէ, դարձաւ Մուսթաֆա Քեմալ փաշան, եւ Տարտանէլէն շահած հոչակը պատուանդան ըրած՝ յաջողեցաւ ըլլալ Աթաթուրքը (թուրքիոյ նահապետը): Բայց օրին, յաղթանակ մը համարուելու տեղ, համատարած սուզի մը համեմատութիւնները առին Տարտանէլի կռիւները, այնքան որ մեծ էր թիւը մեռած զինուորներուն: Եւ ժողովուրդը կ'երգէր թուրք անանուն աշուղի մը կսկծալի երգը.

Չանաք քալէ պօղազը պիր տօլու տեսքի,  
Անալար պապալար ումուտու քեսքի...  
(Տարտանէլի նեղուցը փարչ մըն է լեցուն  
կտրեցաւ յոյսը մայր ու հայրերուն):

Չանաք քալէ իշխնտէ վուրտուլար պենի  
Էօլմէտէն մեզարայ գոյտուլար պենի...  
(Տարտանէլի մէջերը ես զարնուեցայ,  
Ու դեռ չմեռած գերեզմանուեցայ):

Այլ կ'ըլլար կռիւին ելքը (եւ հայութեան ճակատագիրը) եթէ ոռւսական նաւատորմը կարենար օդնել անգլիացիներուն: Բայց ոռւսական ոչ-արհամարհելի ծովային ուժը բանտուած էր Հիւսիսը, Պալթիկ ծովուն մէջ եւ քանի մը թեթեւ միաւորներ խարսխած էին Սեւ Ծով: Այնտեղէն կատարուած միակ ոմբակոծում մը ազդեցութիւն չունեցաւ նաւամարտի ելքին վրայ:

Հայեր չկային այդ բախումին մէջ, բայց հոտ էր որ  
կնքուեցաւ Հայութեան դժբախտութիւնը...

Աշխարհամարտին սկիզբն էր դեռ: Գալիք չորս տարիներուն ընթացքին շատ աւելի ահաւոր կոխուներ տեղի ունեցան ցամաքի եւ ծովու վրայ, միլիոններ բաղխեցան ուրիշ միլիոններու, պատերազմի բախտը քանիցս ճակատ փոխեց, բայց այնտեղ, Տարտանէլի ջուրերուն մէջ էր որ ընկղմեցաւ մանաւանդ հայ մտաւորականութիւնը...

Հայ ժողովուրդի բնաջնջումին խորհրդանիշ աշխարհագրական վայրը եթէ դարձաւ Տէր Զօր քաղաքը, ճակատագրին սլաքը սակայն կանգ առաւ Տարտանէլի նեղուցին մէջ...

• • • • • • • • • • • • • • •

Անօթութենէն աւելի, ցուրտը զգացնել տուաւ եղանակին սառնութիւնը: Այլեւս բակին մէջ մնացող մարդ չկար: Բանտի երկու ընդարձակ սենեակներուն մէջ թըստմուած, շարժելու տեղ չկար եւ ամէն ոք կը ջանար հանգիստ նստելու տեղ մը ապահովել պատին կոնակ տուած, դիշերը այդպէս անցընելու նպատակով, երբ դուրսէն ճայն մը գոռաց.

— Ամէն մարդ դո՛ւրս...

Դրան մէջ կանգնած էր ոստիկանապետ Պէտրին: Զինուոր մը, քովը, քարիւղի լապտեր մը բռնած դլուխէն վեր, եւ անոր լոյսովը Պէտրին թուղթին նայելով կը կտրդար եւ անունը լսողը դուրս կ'ելլէր: Եւ այսպէս, շուրջ հարիւր յիսուն հոգի հաւաքուեցաւ բանտին առջեւի պղտիկ հրապարակը, ուր ջոկատ մը զինուորներ շարքի կեցած էին:

— Զորս չորս շարուի՛լ, լսուեցաւ հրաման մը:

Հլու հնագանդ, բանտարկեալները թափօր մը կաղմեցին չորսական շարքով որմէ ետք զինուորներ շրջապա-

տեսին խումբը։ Թարքերէն կարուկ հրաման մը զինուորական, որուն յաջորդեց շրջիկոցը սուխներուն, որ կ'անցուէին հրացաններուն ծայրը։ Պէտրին մէկ կողմ կեցած կը զրուցէր զինուորներու պետին հետ։ Բաւական տեւեց այդ խորհրդակցութիւնը, որմէ ետք յանկարծ լսուեցաւ կտրուկ հրամանը։

— Քալեցէ՞ք . . .

Կարգի մատած թափօրը, լուս, կ'առաջանար։ Կը լսուէին միայն զինուորներու կշռաւոր ոտնաձայները, որոնց միացան, որոշ տասամամսումներէ ետք, մտաւորականներուն քայլերը։ Պայծառ գիշեր մըն էր։ Անամալ երկնակամարէն լուսինը կը չողար եւ անոր ցոլքերուն տակ սուխները կը կայծկլուային խուսափուկ չողարձակումներով։

Սուլթան Ահմէտի հրապարակէն չարքը քալեց գէպի Այտ Սօֆիա եւ մտաւ կիւլհանէի պարտէզը։ Այդտեղ, բանդագուշական էր պատկերը։ Ծառերու շուքերէն լուսինը տեղ տեղ ստաւերներ կը գծէր, լոյսի եւ շուքի խաղեր կային սուխներու մայլին հետ եւ մտաւորականներու խումբը, չիմա այլեւս բոլորովին նոյնացած զինուորական քալուածքին, մարտական երթի մը կշույթը տուած էր, կարծես մարզուած բլային ու կը սովիէին գետինը։

Յանկարծ տեսնուեցաւ ծովը։ Սարայ Պուռնուի քարափին չոգենաւ մը կար որ ծուխ կ'արձակէր։ Առանց կանդառնելու խումբը մտաւ չոգենաւէն ներս, ուր նոր հրաման մը թնդաց։

— Բոլորդ ալ վա՛ր . . .

Լեցուեցան վարի խցիկներուն եւ միջանցքներուն մէջ, սանդուխներուն վրայ, միշտ սուխներու հսկողութեան տակ։ Շովենաւը անմիջապէս շարժեցաւ եւ իր բեռը հասցուց Հայտար Փաշո, ուր մեկնելու պատրաստ կառաշար մը կը սպասէր, անհամբեր վայրաշարժի մը կապուած։ Հայերը չոգենաւէն դուրս բերուեցան ու նոյն կարգով տե-

դաւորուեցան վակոններուն մէջ, իւրաքանչիւր խցիկի տուշեւ սուինաւոր մը:

Կայարանին մէջ ահսովոր դէպք մը պատահեցաւ: Բոլորն ալ կը շարժէին մարդամեքենաններու պէս, լուռ, կատարելով տրուած հրամանները, իւրաքանչիւրը անձնատուր ներքին խոհերուն, կամ, ճակատագրապաշտօրէն մտածելով որ ըլլալիքը կ'ըլլայ եւ չ'արժեր միտք յոգնեցնել: Միայն հնչակեան Սագոն էր որ կառախումբին առջեւ, բարձրանալէ առաջ, պոռաց ամբողջ ուժով.

— Կեցցէ՛ Հայաստան... կարծես զինք լսող հանդիսականներ գտնուէին ամայի կայարանին մէջ: Իրեն ընկերացող զինուորը, անտարբեր, հրացանին կոթով միթեց Սագոն եւ մտցուց չողեկառք...

Արդէն կը լուսնար երբ չողեկառքը ճամբայ ելաւ դէպի իզմիթ եւ Պիլէճիք, անցնելով ամայի տարածութիւններէ եւ կիրճերէ: Պիլէճիքի մէջ վայրաշարժը ծանր խանգարում մը ունեցած էր եւ ուղեւորները վար րերուեցան եւ նոյն հսկողութեան տակ տարուեցան քաղաքին բանտր, որ պարպուելու վրայ էր: Մէկական հաց բաժնուեցաւ իրենց: Յայտարարուեցաւ թէ միայն մէկ գիշեր պիտի մնան այնտեղ, մինչեւ որ Պոլսէն նոր վայրաշարժ հասնի: Յարթբերական հանգիստի գիշեր մը եղաւ:

Զարդարեանին ուշադրութիւնը դրաւեց թուրք բանտարկեալներու խումբ մը որ տաք վիճարանութեան մը բռնուած էր, առանց իրենց ուշադրութիւն դարձնելու: Մօտեցաւ: Անոնցմէ մէկը զարձաւ Զարդարեանին եւ զինք վկայ բռնելով հարցուց.

— Էֆէնտի, զուն ըսէ, ասանկ արդարութիւնը տեսնուած բան է: Երկու ոչխար զողցողը եւ միայն մէկ տարի դատապարտուղը մնայ, եւ մարդ մեռցնող եւ տասնըհինգ տարուան մահվումը ներման արժանանայ եւ ազատ արձակուի... քու խելքդ կը հասնի՞ այս արդարութեան...

Առանց ուղղակի պատասխան տալու, Զարդարեան ձեռքի ու դէմքի շարժումներով հասկցուց մարդուն իրեն հետ համամիտ ըլլալը: Տասնեակ մը դժնետեսիլ դէմքերով մարդիկ էին այդ բանտարկեալները, հաւանաբար թուրք եւ քիւրտ խառնուած: Ոչխարի գողը անոնց մաս կը կազմէր, բայց որոշապէս դուրս ձգուած էր եւ մեկուսացուած: Լայն եւ առատ պեխերով հսկայ մը, որ խումբին դեկավարը ըլլալ կը թուէր, կը բացատրէր շրջապատին, ուրախ եւ խանդավառ, բանտապետէն լսածները:

— Թէև գէնք պիտի ունենանք, բայց զինուորի հագուստ հագնիլ չկայ: Պատերազմին հետ ալ գործ չունինք: Մեր անունը պիտի ըլլայ թէշֆիլաքը Մախսուսէ: Պիտի հետեւինք կարաւաններուն: Մեզի արգիլուած է քաղաքներ եւ տուներ մտնել: Պիտի «գործենք» միայն ճամբաններուն վրայ: Ամսականնիս կէս ոոկի է, եւ ինչ որ ձեռք անցնենք մեզի կը պատկանի:

— Ետքէն դարձեալ բանտ պիտի դառնա՞նք, հարցուց մէկը:

— Ատիկա մեր ձեռքն է: Որքան լաւ «աշխատինք» եւ գոհ ձգենք մեր մեծը, այնքան աւելի ափ (ներում) ձեռք կը բերենք…

— Ո՞վ պիտի ըլլայ մեր մեծը:

— Ես, ըսաւ աժտահան, ես պիտի ըլլամ ձեր մեծը, ինծի պիտի հնազանդիք: Ես ալ հրամաններս պիտի առնեմ ուրիշ մէկէն, որ վաղը պիտի դայ մեզ այստեղէն դուրս հանէ եւ զինքեր բաժնէ: Բանտապետ Խալիլ աղան ուրիշ բան չըսաւ: Բայց վաղը աւելին կը գիտնանք: Հիմակուհիմա գիտցածու այն է, որ թէշֆիլաքին մաս պիտի կազմեն միայն անոնք որ արիւն թափած են (դան տէօֆէնլեր):

Զարդարեանին հարցում տուող մարդը անձկալի դէմքով մտիկ կ'ընէր այս ամէնը եւ ցաւագինօրէն կը ճմռթկէր մէկ ձեռքը միւսին մէջ, չհաւատալով լսածին

բայց նախանձելով ընտրեալներուն։ Մինչ այդ Խաժակն ալ մօտեցած էր եւ ուշադրութեամբ կը հետեւէր։

— Ի՞նչ կ'ըսես, հարցուց Զարդարեան։

Յետոյ դարձաւ Խաժակին, եւ ըսաւ.

— Քու խելքդ կը հասնի՞, Խաժակ։

— Պարզ է, ըսաւ Խաժակ, մեր ժողովուրդին համար կը շղթայազերծուին այս մարդասպանները։ Հասարակ գողը երկչոտ մարդ է եւ չի կրնար ոճիր գործել։ Ոճրագործներ պէտք են ոճիրի համար։ Թուրքերը այսպէս վարուեցան անցեալին Յոյներու եւ Ռումիններու հետ։ Բանտերէն արձակել արիւնախում մարդասպանները, որպէսզի զինուորին «բեռը թեթեւնայ . . .»։

Յաջորդ օրը ճամբայ ելաւ կառախումբը, նոյն արարողութեամբ ընդունելէ ետք իր կալանաւորները։ Էսկի Շէհիրի կայարանը վախվիսելով քանի մը հայեր մօտեցան եւ պատուհաններէն դուրս նայող մտաւորականներուն հետ խօսքի բռնուեցան, բայց զինուորներէն բիրտ կերպով հեռացուեցան։ Ճամբայ ելլելէ հինգ ժամ վերջ շոգեկառքը անսպասելի կերպով անշարժացաւ Սինծան Քէօյ կոչուող անշուք կայարանը։ Քսանի չափ ծիակառքեր մէկտեղուած էին այնտեղ, մէկ քանի հատը միայն մարդատար, միւսները վրան բաց, ցորեն կամ ապրանք փոխադրելու սահմանուած։ Հայերը չորսով-հինգով տեղաւորուեցան կառքերուն մէջ, կառապաններուն քով մէկական ոստիկան։

Այդ առաջին խումբը Այաշի հիւրերը պիտի ըլլային։



## 17

Մինչ Պոլսոյ կեդրոնական բանտին մէջ աքսորեալ-ներու երկրորդ կարաւանը կը պատրաստուէր նոյն ձեւով ձամբայ հանուելու, Ռուբէն Սեւակ դեռ կը մնար իր թաղին ոստիկանատունը։ Առանձին սենեակ մը դրած էին։ Երկաթէ մահճակալ մը ունէր եւ կրնար շուկայէն բերել տալ ուզածը, բայց արգիլուած էր դուրսի հետ յարաբերութիւն ունենալ։ Յայտնապէս, անյայտ տեղէ մը միջամտութիւն մը եղած ըլլալու էր այս բացառիկ վերաբերումին արժանանալու համար։ Որոշ կերպով յայտնի կ'ըլլար թէ տատամսում մը կար իր անձին շուրջ, միւսներուն խառնելու։ Քանի որ Մեմտուհը չէր կրնար եղած ըլլալ թալաթի լուացողականէն ետք, պէտք է ընդունիլ թէ Հարպիյէի հազարապետն էր։

Ժանին չէր գիտեր Ռուբէնին ուր գտնուիլը, երբ առաջին անգամ ըլլալով դեսպանատուն մտաւ։ Սպասման սրահին մէջ երկար մնաց։ Ոչ ոք ուշադրութիւն դարձուց

իրեն, ի բաց առեալ իրեն պէս սպասող քանիի մը զերմանացիներէ սրոնք կարգադրելիք խնդիր մը ունէին զեսպահատան մէջ։ Անոնց հետ իր դրոյցնելը անդին չանցան Պոլսոյ օդին ու ջուրին շուրջ փոխանակուած կտրծիքներէ։ Կէսօրուան ճաշի ժամը կ'անցնէր, երբ երկրորդական քարտուղար մը ներկայացաւ իրեն, անուն մականուն հարցուց եւ ուզեց հասկնալ դեսպանը տեսնել ուզելուն շարժառիթը։ Յետոյ բացատրեց։

— Օրէնքով դեսպանը չի կրնար այցելուներ ընդունիլ, առանց ժամագրութեան։ Այսօր եւ վաղը ժամանակացոյցը լեցուն է։ Գրաւոր պէտք է ներկայացնէք ձեր խնդիրը ու եթէ դեսպանը յարմար դատէ, ժամադրութիւն մը կը ճշդուի յառաջիկայ օրերէն մէկը։

Ժանին զուր փորձեց համոզել թէ իր հարցը ստիպողական է, անմիջական միջամտութեան մը հարկ կայ, թէ անչափահաս երկու զաւակները տունը կը սպասեն, եւայլն եւայլն։ Ի զուր։ Պաշտօնեան մեքենայի պէս նոյն բաները կը կրկնէր, ամէն անդամ թեթեւ մը խոնարհելով։ Ճարահատ, դարձաւ տուն, պահանջուած նամակը դրելու։ Սաթենիկն ու Վարսենիկը իրեն անհամբեր կը սպասէին։ Տխուր դէմքը եւ յոդնած ձեւերը պերճախօս էին։ Զհամարճակեցան հարցուփորձ ընել։ Ինքն էր որ հարցուց Սաթենիկին.

— Լեւոնիկը հանդարտ կեցա՞ւ, նեղութիւն չտուա՞ւ։

— Հրեշտակի պէս խելօք էր ձագուկս, միս մինակ խաղաց Շամիրամին հետ, ըստ Սաթենիկ, ուրախ լուր մը հաղորդողի դէմքով։

Բայց այդ ուրախ լուրը չգոհացուց ժանինը։ Նոյնիսկ մտահոգութիւնը չեշտուեցաւ։ Լեւոնիկ եկած, լուր փաթթուած էր ծունկերուն։ Անբնական կը դտնէր։ Զաւկին այդ կանխահաս լրջութիւնը բարենշան չէր համարեր։ Աւելի գոհ պիտի ըլլար եթէ պուար կանչէր, հայրը պա-

Հանջէր։ Զարտայայտուելով եւ այդպէս լուռ մնալով, ի՞նչ տագնապ կ'անցընէր արդեօք երեքը նոր լմնցուցած այդ տղան։ Անսովոր բան է այդ տարիքին լրջութիւնը։ Գրկեց, համբուրեց, շոյեց ու վար դրաւ։ Փղձկելու փափաք մը կար մէջը որ հազիւ զսպեց։

Յետոյ նստաւ պահանջուած նամակը գրելու։ Բացատրեց իր կացութիւնը, յուզիչ բառերով դեսպանին միջամտութիւնը խնդրեց ամուսինը իրեն վերադարձնելու։ Զմոռցաւ ըսելու թէ Ռուբէնը ինչ պատրաստակամութեամբ առաջին օրէն մտած էր բանակ, յիշեց անոր գործունէութիւնը հիւանդապահներ պատրաստելու, ամէն կերպով բանակին օգտակար ըլլալու։ Գրական չորհներ ունէր ժանին։ Լաւ կը տիրապետէր մայրենի լեզուին եւ նոյնքան ֆրանսերէնին։ Ռուբէնի հետ իր սիրային նամակները տարիներով եղած էին ֆրանսերէն։ Անթերի էր դեսպանատան նամակը, ձեւով եւ խորքով։ Կը պատկերացնէր որ դեսպանը չի կրնար անտարբեր մնալ։ Կարելի լան չէ որ չուղէ օգնել։ Եւ անկարելի է որ թուրքերն ալ մերժեն Գերմանիոյ դեսպանին մէկ խնդրանքը . . .

Ժանին հասկցած էր այլեւս թէ ինչ կ'անցնի կը դառնայ։ Ռուբէնէն գիտէր, Պոլիս գալէն առաջ։ Հայ ու Թուրքի յաւիտենական պասամութիւնն էր։ Այդ չէ՞ր պատճառը որ երկար ատեն դէմ կեցաւ Պոլիս փոխադրուելու գաղափարին։ Անշուշտ հիմա ինքն ալ ինծի պէս կը խորհի եւ զղջացած է գալուն, մտածեց ժանին, բայց մաղթենք որ բարիով վերջանայ, անդարմանելի բան մը չպատահած . . .

Սաթենիկ ափսէի մը մէջ ճաշ բերաւ քովը եւ անշշուկ հեռանալու վրայ էր, երբ ժանին հարցուց։

— Ի՞նչ կը խօսուի, Սաթենիկ, ի՞նչ նորութիւն կայ։

— Տիկինս, խօսուածներուն մէջ լաւ բաներ չկան։ Դուրսերը բոլոր հայերը սեփերպերիկ են։ Պոլսէն ալ բո-

լոր գաւառացիները հաւաքեր տարեր են: Պոլսոյ հայերը ապահով են: Թալաթ փաշան ըսեր է որ Պոլսեցիներուն նեղութիւն չտան եւ ամէն մարդ իր դործին նայի...

— Ռուբէնի ընկերներուն համար ի՞նչ կը խօսուի:

— Կ'ըսուի որ անոնց համար օթէլներ պատրաստուած են Գոնիայի մէջ եւ հոն պիտի ապրին մինչեւ որ պատերազմը վերջանայ: Բայց անշուշտ Տքթ. Ռուբէնը անոնց մաս չի կազմեր, ետ պիտի գայ, այնպէս չէ<sup>o</sup>, տիկինս, առիթը եկած համարելով վերջապէս հարցուց Սաթենիկ:

— Այո, նամակ գրեցի դեսպանին, վաղը կը տանիմ: Հարկաւ պէտք եղածը կ'ընէ, պատասխանեց Ժանին, իր լաւատեսութիւնը ուզելով փոխանցել սպասուհին:

— Աստուած ձայնդ լսէ, ըսաւ բարի կինը խաչակընքելով եւ մտքէն անիծելով թուրքերը — Աստուած ատոնց արմատը չորցնէ...

Ժանին պէտք տեսաւ պզտիկ սրբագրութիւն մը ընել նամակին մէջ եւ հարկ եղաւ ծայրէն ընդօրինակել: Մինչ այդ, օրը իրիկուան կը հասնէր եւ յանկարծ մզկիթներէն սկսան կանչերը: Տարօրինակ: Մինչեւ հիմա լսողական անհանգստութիւն մը միայն կը պատճառէին այդ կոչերը, հիմա, Ռուբէնին բացակայութեան, մարտահրաւէր մը կը թուէին, սարսուռ տուող դաժանութեամբ: Կ'ուզէր ականջները փակել չլսելու համար: Պատուիթեց Սաթենիկին որ բոլոր պատուհանները գոցէ: Գազաններու ոռնոցներ դարձած էին աղօթքի այդ հրաւէրները...

• • • • • • • • • • • • • • • • •

Յաջորդ առաւօտ ներկայացաւ դեսպանատուն: Նոյն պաշտօնեան առաւ նամակը, տետրակի մը մէջ արձանագրեց ստացուելուն օրն ու ժամը եւ ըսաւ նոյն քաղաքավար խոնարհումներով.

- Երեք օր վերջ կը ստանաք պատասխանը:
- Բայց, ըսաւ ժանին, զայրոյթէն դողահար ձայնով, իմ գործո ձգձգելու չի գար, ըսած եմ նամակիս մէջ, ստիպողական է, զաւակներս...
- Տիկին, դեսպանատան օրէնքները կարելի չէ խախտել եւ ճշուած կարգէն չեղիլ, արտասանեց մեքենական նոյն միօրինակ ձայնով:
- Օրիորդ Ռաֆայէլլան կրնա՞մ տեսնել, հարցուց ժանին, գաղափար մը յղանալով:
- Ի՞նչ խնդրով:
- Խնդիր չունիմ հետը: Պարզապէս ընկերուհիներ ենք:
- Անձնական յարաբերութիւնները արգիլուած են դեսպանատան մէջ, բայց — մե՛ծ զիջողութիւն մը — յայտնեմ իրեն, եթէ փափաքի:
- Վայրկեան մը վերջ ժանինի առջեւն էր Ռաֆայէլլա: Սիրալիր ողջագուրեց, թեւը մտաւ եւ տարաւ իր գրասենեակը: Զինուորական տարազով երիտասարդ մըն ալ կար հոն, բայց ուրիշ սեղանի մը առջեւ, բաւական հեռու Ռաֆայէլլայի սեղանէն: Նստան դէմ դիմաց եւ սկսան ցած ձայնով խօսակցիլ:
- Մեմտուհին հետ ո՞ւր հասար, եղաւ ժանինի առաջին խօսքը:
- Միւսը, թեթեւ մը չիկնելով եւ ձայնը աւելի ցածցընելով, մրմնջեց.
- Երէկ գիշեր միասին էինք: Այս իրիկուն ժամադրուած ենք միասին ընթրելու...
- Օհօ՛, կը տեսնեմ որ ժամանակը պարապ չէք անցներ, ըսաւ ժանին ուրախ:
- Գէշ տղայ չէ, բայց տարօրինակ են այս թուրքերը: Ռօմանքիզմ բնաւ չունին: Առաջին օրէն կ'ուզէր զիս պանդոկ մը տանիլ...

**Մեղմ** խնդացին, նշանակալից արտայայտութիւն-ներով։ Յետոյ ժանին խօսեցաւ դեսպանին գրած նամակին մասին։ Ռաֆայէլլա, անմիջապէս լրջացած, ըսաւ.

— Երէկ դեսպանը կը խօսէր Թօն Նէօրաթի հետ։ Ռուբէնին անունը լսեցի եւ այդ պատճառով քիչ մը տնտը-նացի, բայց որոշ բան մը չկրցայ հասկնալ։ Կարծեմ տա-րակարծութիւն մը կար մէջերնին եւ դեսպանը խիստ կը խօսէր։ — «Թուրքերու դործին չխառնուիլ», միակ նա-խաղասութիւնը որ լսեցի։

— Ես խնդիրը բացատրած եմ նամակիս մէջ, ըսաւ ժանին, բայց զուն նորէն ականջդ բաց։ Միւս կողմէ, հաս-կրցիր թէ Մեմտուհը չի՞ կրնար բան մը ընել։

— Զեմ կարծեր։ Իր նախարարը շատ խիստ մարդ ըլլալու է։ Երէկ կ'ըսէր — «Ամօթով եմ ժանինին առջեւ, չկրցայ նախարարս համոզել . . .»։

## 18

Թուբէն չորս օր մնաց Բանկալթիի ոստիկանատունը։ Դժգոհելու մեծ պատճառ մը պիտի չունենար, եթէ դուրսի աշխարհին հետ յարաբերելու արգելքը չըլլար։ Առաջին օրուան բրտութիւնը մեղմացած էր։ Վերաբերումները սիրալիր էին։ Նոյնիսկ ոստիկանապետը քովը եկած եւ որպիսութիւնը հարցուցած էր։ Իր դրան առջեւ սլահակ կեցող ոստիկանը օրը քանի մը անգամ կը հարցնէր թէ բանի մը պէտք ունի՞։ Անգամ մը նոյնիսկ ուտեստեղէններու ծրարին հետ պղտիկ չիշ մը օղի սահեցուցած էր ներս։ Դրամի նեղութիւն չունէր, որովհետեւ հազարապետը սպայի մը հետ երկու դեղին ոսկի դրկած էր որպէս Թուբէնին երկու ամսականները։ Բայց իր բոլոր փորձերը, տունը երկտող մը հասցնելու, զուր անցան։

Չորրորդ օրուան իրիկունն էր որ հանուեցաւ ոստիկանատունին եւ տարուեցաւ կեղբոնական բանտ ուր երկ-

ըորդ կարաւանը կը պատրաստէին։ Դարձեալ Պէտրի Պէյն  
էր գործողութեան հսկողը։ Բանտին մէջ ազատութիւն  
դանել կարծեց Ռուբէն երբ այնտեղ տեսաւ վարուժանը,  
Բիւղանդ Քէչեանը, Կոմիտասը եւ այլ բազմաթիւ ծանօթ-  
ներ։ Եթի խմացաւ տռաջին կարաւանով մեկնողներուն ա-  
նունները, մտքին մէջ արագ դասաւորում մը կատարուե-  
ցաւ։ Մէկ խումբով ճամրուած էին «վտանգաւոր» համա-  
րուածները, յեղափոխական դէմքերը — Զարդարեան,  
Ակնունի, Շահրիկեան, Խաժակ . . . Այս, ուրիշ կերպ չէր  
կրնար եղած ըլլալ։ Մանաւանդ անոնց մէջ դանուիլը Քրիս-  
տեններձեանին, Սիլվիօ Ռիչչի կեղծ անունով ծանօթ։ Եըլ-  
տրգի Ռումբին հանրածանօթ հերոսը՝ գոյն կու տար կա-  
րաւանին։ Եւ հակադարձարար իրենց հետ զանուիլը Տի-  
րան Քէլէկեանին եւ խումբ մը վարդապեաններու, «մեղմու-  
թեան» երանդ մը կու տար իրենց խումբին։

Զարմանքներուն զարմանալին՝ է՛ր եւ կը մնար Տի-  
րան Քէլէկեանը։ Ի՞նչ գործ աւնէր այստեղ, պահ մը ըն-  
դունելով որ միւսներուն հայութիւնը ինքնին բաւարար  
պատճառ սեպուէր կարաւանին խառնուելու։ Քէլէկեանն  
ալ հայ էր, բայց անիկա թուրք մեծագոյն թերթին Սա-  
պահի խմբագրապետն էր, պետական համալսարանին եւ  
Սպայից վարժարանին աշխառու դասախոսը, Փրանսերէն  
եւ անգլերէն աշխարհի մեծագոյն թերթերուն փնտոռած  
աշխատակիցը (Պուրս Էժիփսիէն, Տէյլի Մէյլ, Տէյլի Կրա-  
ֆիք, եւայլն)։

Արդարութիւն չէ եղած, նոյնիսկ բացայայտ անար-  
դարութիւն մը կայ այս մեծատաղանդ հայուն հանդէպ։  
Զօհրապ, Զարդարեան, Սեւակ եւ միւս բոլոր նահատակ-  
ները կը ճանչցուին մեզի կտակած իրենց ստեղծագործու-  
թիւններով, ու Եղեւնով կէս մնացած իրենց գործին հան-  
դէպ մեր կսկզբանքով։ Բայց Տիրան Քէլէկեանը, այս բաղ-  
մասապանդ փիլիսոփայ-զբովը, անուն մը կը մնայ լոկ ու

կը յիշուի սոսկ իր անունով, որովհետեւ օտար լեզուով կը գրէր եւ քիչ անգամ հայերէն։ Հայաստանի թէ Սփիւռքի մէջ այնքան շատցող «բանասիրական թեկնածուներուն», «գրականութեան տօքթօրներուն» մէջէն մէկն ու մէկը եթէ ուսումնասիրութեան նիւթ դարձնէր Քէլէկեանը, ոչ միայն արդարութիւն ըրած պիտի ըլլար մեծ նահատակին. այլ հայ գրականութիւնը ձոխացուցած պիտի ըլլար եղական մտքի մը իմացական գանձերով։ Քէլէկեան, որ յիսուն տարեկանին թողուց կեանքը չարագործներու Մաֆիայի վերածուած կառավարութեան մը հրամանով, հրապարակադրական իր բեղուն վաստակը իրագործեց՝ առաջնորդ ունենալով միայն ու միայն ձմարտութիւնը։ Ճշմարտութիւն մը, որ առանց կորսնցնելու իր իսկութիւնը, կը կըէ Քէլէկեանի բարեկիրթ անձին ազնուական չնորհ։ Ահա այն կտակը, որ այս մեծ հրապարակագիրը կը թողու իր յետնորդներուն. —

«Ճշմարիտէն մի՛ զատուիր. սակայն, հշմարտութիւնը ժողովրդեան գլխուն մի՛ նետեր։ Երբ հշմարտութիւն մը անհանոյ է ընթերցողին. զայն ներկայացուր այնպէ՛ս ինչպէս բարեկիրթ մարդ մը սրահին մէջ կը ծանօթացնէ իր համակրելի ընծայել ուզած մէկ անձանօթը»։

\*\*

Նոյն ուղղութեամբ ճամբայ ելած չոգեկառքին մէջ, ամէնէն ուրախ մարդը Ռուբէն Սեւակն էր։ Արձակուրդով զբօսնելու ելած ուսանողի մը կը նմանէր։ Բոլորին հետ կատակներ, քաշքուքներ, մանաւանդ իրմէ մեծերուն հետ։ Մեծ մասը, ընկճուած բանտային քանի մը օրերու նեղութենէն, բայց աւելի շատ անստոյգ ապագայի հեռա-

նկարէն՝ խօսելու տրամադրութիւն չունէր։ Ռուբէնն էր միայն որ քիչ մը կը չէնցնէր շրջապատը։ Իր կսմիթներուն մնայուն զոհը Բիւզանդ Քէչեանն էր, որ ստոյիկեան համբերութեամբ կը կրէր Սեւակի բոլոր կատակները։ Զեռք առնուելու համար, ուրիշ պատճառ մըն ալ տուած էր Քէչեան։ Անկողին մը ունէր։ Բոլորին մէջ միայն ինքը յաջողած էր այդ սխրագործութիւնը կատարել եւ հիմա առեղծուած մը կը մնար թէ Քէչեան ի՞նչպէս յաջողած էր տունէն անկողին բերել տալ, բացարձակ մեկուսացումին հաւկառակ։ Արդարեւ, բանտարկեալներէն ոչ մէկը կրցած էր կատ մը պահել դուրսին հետ եւ Քէչեանի այդ անկողինը դադտնիք մը ըլլալէ ետք նաեւ ընդհանուր խօսակցութեան նիւթ էր։ Բոլոր քաշքառուքներուն մէկ պատասխան ունէր Քէչեան։

— Խնդացէք, խնդացէք, տեսնենք ով կ'ըլլայ վերջին խնդացողը։

Իսկ Ռուբէնին՝ առանձին պատուիրան մը ունէր։

— Եթէ դուն աւելի մօտիկ ըլլայիր Բիւզանդիոնին քան Ազատամարտին, կը սորվէիր թէ իմաստութեան սկիզբը Տիրոջը վախը ըլլալէ ետք, նաեւ հեռատեսութիւնն է…

Շողեկառքը կանգ առաւ բաց դաշտին մէջ անանուն դիւղ մը։ Խեղճուկ տնակ մը միայն կը յիշեցնէր թէ այդ վայրը կրնայ կայարան մը եղած ըլլալ։ Բեռնատար նոյն կառքերու շարքը, կառապաններ, ոստիկաններ։ Զինուորները համրելով եւ անուններ կարդալով ոստիկաններուն յանձնեցին իրենց պատանդները, ստացագիր առին եւ մեկնեցան նոյն կառախումբով։ Երկաթուղիէն երկու ժամ հեռու գտնուող գիւղաքաղաք մըն էր վերջին կայանը՝ Զանկըրը…

Զանկըրըն շուրջ քառասուն հազար բնակչութեամբ քաղաք մըն էր, Այաշի երկուորեակը։ Քաղաքէն կէս ժամ հեռաւորութեան վրայ զանգուածեղ շինութիւն մը կար, սեւ

քարերով զօրանոց մը, լքուած եւ ամայի, որուն քովէն յորդ աղբիւր մը ծայր կ'առնէր եւ ընթացքին մէջ առուակի մը վերածուելով կ'երթար, եզերելով քաղաքը: Բանտարկեալներուն իջեւանը կազմեց զօրանոցը:

Յայտնի եղաւ, որ ամիսներէ ի վեր անբնակ, կեղտի եւ փոշիի մէջ թաղուած տեղ մըն է: Հիւրեր ընդունող տանուտէրի մը լրջութեամբ եւ առանց ժպտելու, ոստիկաններուն պետը յայտարարեց.

— Բարի եկաք, էֆէնտիներ, դուրս ելելը արգիլուած է, բայց ձեր կողմէ նշանակուած քանի մը հոգի կրնան քաղաք իջնել եւ ուտելիք բերել: Քիչ վերջ գայտամ պէյը (քաղաքապետ) կու գայ եւ ոլէտք եղածը կը խօսի: Եւ հինգ-վեց ոստիկան ձգելով, մեկնեցաւ միւսներուն հետ:

Ընդարձակ սրահներ կային, բայց յետին ծայր աղտոտ եւ գետինը մատ մը փոշի: Զինուորները զօրանոցէն պարզուած էին հոն ծագած ժանաատենդ համաճարակի մը պատճառով, եւ վայրը հականեխուած չէր: «Հիւրերը», ատեն մը շուարած մնալէ ետք, դործի անցան: Երկաւ սրահներ մաքրեցին փոշիներէն, ջրեցին, աւլեցին եւ տեղաւորուեցան: Տիրող մթնոլորտը, սպասուածին հակառակ, մռայլ չէր: Մաքրուած անկիւն մը իր անկողինը փուելով, Քէչեան նստաւ վրան եւ յայտարարեց.

— Այժմ կարգը եկաւ խնդացողին . . .

Բայց, մենաշնորհեալի իր դիրքը երկար չակւեց: Քաղաքին մէջ շուրջ յիսուն հայ ընտանիքներ կային: Երբ լսեցին տարագիրներուն ժամանումը, մէկտեղուեցան եւ անմիջապէս անկողիններ հասցուցին զօրանոց, թիւով քառասուն, եւ նաեւ տաք կերակուրներ: Իրիկուան դէմ երբ քաղաքապետը եկաւ, զգացին թէ այնքան ալ գէշ ձեռքերու մէջ չեն գտնուիր: Մարդուն կարճ յայտարարութիւնը եղաւ.

— Զեր մասին եկած հրամանը որոշ չըսեր թէ ինչ-պէս պէտք է վարուիլ ձեզի հետ։ Ըսուածը այն է, որ… բայց աւելի լաւ է որ կարդամ եւ իմանաք։

Թուղթը մը հանեց գրպանէն եւ կարդաց։ — «Պոլսէն ձեզի զրկուած հայերը հսկողութեան տակ պէտք է ապրին Զանկըրըի մէջ։ Կրնան իրենց տուները նամակ գրել, պայմանով որ կարճ ըլլայ»։

Թուղթը գրպանը դրաւ եւ շարունակեց խօսիլ.

— Հսկողութեան տակ՝ չի նշանակեր բանտարկուած։ Որքան կը հասկնամ, արգելք մը չկայ, որ չըջիք քաղաքին մէջ։ Բայց որովհետեւ այնքան ոստիկան չունինք որ ընկերանայ ամէն մէկուդ, աւելի լաւ է որ պզտիկ խումբերով եւ կարդով իջնէք քաղաք։ Աւելի մանրամասնութիւններ պահանջած եմ։ Ցնոր կարգադրութիւն, այս է ձեր վիճակը։

Եւ իմանալով որ հռչակաւոր Տալ Քետֆն ալ խումբին մէջ կը դտնուի, յարգանքով մօտեցաւ Տիրան Քէլէկեանին եւ կ'ուղէր ձեռքը համրուրել, մինչ Քէլէկեան, ամօթխած, ձեռքը ետ կը քաշէր ու կը պահէր։ Քառասունի շուրջ, համակրելի դէմքով մարդ մըն էր քաղաքապետը։ Անոր մեկնելէն ետք, բացատրեց Քէլէկեան։

— Այս չըջանի Երեսիոխանը իթիլաֆական էր (իթթիհատի հակասակորդ կուսակցութիւնը, «Սահմանադիր Ազատական») այդ պատճառով յոջողած են քաղաքապետը իրենց կուսակցութենէն նշանակել։ Արդէն տեղացի հայերը չէին կրնար այնքան աղատ եւ արագ շարժիլ, եթէ իր հաւանութիւնը չունենային։ Կը մնայ հասկնալ թէ ինչ դոյն ունի տեղւոյս զինուորական հրամանաաարը, որմէ շատ բան կախուած է…

Այս տեղեկութիւնները որոշ չափով հանգստացուցին միտքերը եւ ամէն ոք տարուեցաւ «առտնին» հոգերով։ Անկողինները բաւարար չէին։ Երկուքով-երեքով պէտք էր

բաւարարութիւն մէկ վերմակով։ Եղանակը այնքան ցուրտ չէր, բայց սրահին ապակիները կոտրտուած ըլլալուն, սաստիկ հով մը ցրտութիւն կը բերէր։ Օրերով ձերմակեղէն փոխած չըլլալնուն, ոմանց համար դժուար էր հանգիստ մնալ։ Հոգեկան տագնապները նուազած, Փիզիքական տաղտուկները կը տիրապետէին։

Առաջին գիշերը համեմատաբար լաւ տրամադրութեամբ անցուցին։ Պոլսոյ բանտին մէջ կրուած յոգնութիւններէն եւ չոգեկառքին ցաւցնող ցնցումներէն ետք, երանութիւն թուեցաւ հանգիստ ներքնակներու վրայ երկարիլ ամբողջ հաստկով, փոյթ չէ թէ երկուքով-երեքով մէկ վերմակ ըլլար։ Խաղաղութիւնը իջաւ հոգիներուն վրայ, երբ, չես գիտեր ուրկէ, թուղթեր եւ բացիկներ ձարուեցան եւ իւրաքանչիւրը կրցաւ գրել իր տունին «ողջ առողջ» ըլլալը եւ ուր գտնուիլը։

— Ես Վարուժանը ունիմ անկողնակից, բարձր լսուեցաւ Սեւակին ձայնը մութին մէջ, յուսամ, յանուն Ցեղին Սիրտին, մեր պառնասեան խաղաղութիւնը խանգարող չի գտնուիլ….

— Ցեղին սիրտը եսապաշտ է ուրեմն, որպէսզի երկու հոգիով ամբողջ անկողին մը գրաւէ եւ մեզ այս վիճակին մատնէ, բողոքեց մէկը հեռուէն, որ յուսահատօրէն կը փորձէր վերմակի մը ծայրը իրեն քաշել….

Իուբէն շարունակեց դեռ խօսիլ, ցած ձայնով երկար խօսեցաւ ժպիտ մը բերելու համար Վարուժանի դէմքին, որ կղպուած ու լուռ կը մնար տեւաբար։ Զերբակալուած վայրկեանէն ի վեր լուռ էր։ Գիշերը առաջացաւ։ Ձայները լուած էին։ Խորմփոցներ կը լսուէին։

— Գրաւի կու դա՞ս, խռկացողը Քէշեանն է, ըստ Իուբէն Վարուժանին, բայց պատասխան չառաւ։

Գլուխը բարձին դրաւ եւ լուց։ Շատ ետքն էր, որ Վարուժան, գլուխը բարձրացուցած, ըստ։

- Ծուրէ՛ն, Վերօնս կարօտցայ...
- Հաղա ևս լեռնօնս, ըստու Ծուրէ՛ն եւ միւս կողմ  
դարձաւ:

Յայտնի չէ, թէ ամրող գիշերը երկու բանաստեղծ-ները կը քնանայի՞ն, թէ բաց աչքերով կ'երազէին, իրարմէ պահելով իրենց լուռ արցունքները...

Առտուն, գիշերուան լաւատես տրամադրութիւնները աւելի լայնցան: Դժգոհելու մասնաւոր պատճառ մը չկար: Աքսորականներ էին, ոչ բանտարկեալներ: Իրենց բնակարանին դժնետեսիլ երեւոյթն էր միայն, եւ ջախջախուած պատուհանները, որ դժնղակ պատկեր մը կու տար վայրին: Այլապէս ուրիշ պատճառ չկար ողբալու: Պահակները, առանց զէնքի եւ սուինի, տանելի տեսք մը ունէին եւ լաւ կը վարուէին իրենց հետ: Երկու հոգի հաւաքուած նամակներն ու հեռագիրները նամակատուն տարին ոստիկանի մը ընկերակցութեամբ: Համայնքին տնտեսականը կազմակերպուեցաւ կեդրոնական պիտուծէ մը ստեղծելով: Ունեցողը տուաւ ընդհանուր գանձին որքան որ կրնար: Դրամ չունեցողներ կային, անակնկալ ձերբակալութեան պատճառով: Բիւզանդ Քէչեանն էր որ հաստատեց օրէնսդրութիւնը:

— Ճաշերուն՝ ընդհանուր հաւասարութիւն: Դրամ տուողի կամ չտուողի հարց չկայ: Գալով անհատական ծախքերուն, սիրակէթ եւայլն, ամէն ոք իր գլխուն:

— Ուրեմն սահման ծխելեաց՝ գրպան իւրեանց, արձագանգեց Սեւակ իր բնական չինութեամբ:

Զորս հոգի ընարուեցան չուկայէն պարէն բերելու: Կերակուր եփելը ետքի ձգուելով, որոշուած էր առայժմ գոհանալ չոր ուտելիքներով:

— Գիւղացիներուն հետ չսակարկել, պատուիրեց Քէչեան չուկայ գացողներուն, խանութպանները ինչ որ ուզեն տուէք: Խորամանկ բայց նոյն ատեն պարզամիտ մար-

դիկ են Անատօլուցիները։ Անկարեւոր չէ որ տեղացի թուրքը լաւ կարծիք կազմէ մեր մասին։

Քէլէկեան այդպէս չէր մտածեր։ Բսաւ.

— Սիրաշահելու փորձերը օգուտ չունին։ Անհատական տրամադրութիւնները ինչ ալ եղած ըլլան, ասոնք կուրօքն պիտի ենթարկուին կեղրոնէն եկած հրամաններուն։ Կրօնական մոլեռանդութիւնը եւ կառավարութեան որոշումներուն հանդէպ գետնամած հնազանդութիւնը հաւասար կ'ապրին թուրքին մէջ։ Ես թուրքը կը ճանչնամ...

— Կրնայ ըլլալ, առարկեց Քէչեան։ Բայց քաղաքավարութիւնը երբեք վնաս պատճառած չէ քաղաքականութեան։ 96-ի ջարդերուն ալ, հրաման տուողը Համիտն էր, բայց ամէն տեղ նոյն ուժգնութեամբ չիրագործուեցան ջարդերը։ Որոշ վայրեր նոյնիսկ չենթարկուեցան հրամանին։

— Եթէ իթթիհատի մարդիկը մօտէն ճանչնաս, Համիտը պիտի փնտուս, ինքնիրեն եղրակացուց Քէլէկեան։ Թուրք ժողովուրդին մէջ դեռ մնացող մարդկայնութեան ծիլերն անգամ չորցուցած են ասոնք։ Ասոնք թուրք ալ չեն։ Իթթիհատի մարդիկը թուրքէն զատ ուրիշ ցեղ մըն են։ Ասոնց արմատը գտնելու համար մինչեւ Ասիոյ խորերը պէտք է երթաս կամ միջնադարեան ժամանակները։ Մուհամմէտի կրօնքն ալ անաղարտ չէ ասոնց մօտ։ Մովսէսի կրօնքէն իսլամին դարձած տէօնմէներու ջոլիր մըն ալ կայիրենց մէջ։ Միշտ խրտչած եմ կուսակցութիւններէն, գիտես։ Բայց իթթիհատը ճանչնալէս ետք, անդամագրուեցայ իթիլաֆին պարզապէս ասոնց դէմ պայքարելու համար, բայց աւաղ, իթիլաֆը տկար դուրս ելաւ եւ մեր Հնչակեաններն ալ անոր զոհ գացին։

— Իսկ Դաշնակցականները որ յաղթական իթթիհատին հետն էին, ի՞նչ շահեցան։

— Անոնք հիմա Այաշի բանտին մէջ շահու-վնասսի իրենց հաշուեկիոը ընելու վրայ են, ըսաւ Քէլէկեան, հեղ-

նական չեշտով, բայց իր դէմքը աւելի տիրութիւն ցոյց կու տար քան հեգնանք...

Իրիկուան դէմ լուր տարածուեցաւ թէ քաղաքապետը կու գայ: Մարդը աշխուժով վար ցատկեց ձիէն եւ երկու սրահներու աքսորականները խմբուեցան բակին մէջ լսելու:

— Զեր խնդիրը նորէն ուսումնասիրեցի երէկ գիշեր, սկսաւ խօսիլ: Հսկողութեան տակ պահելու կէտէն զատ ուրիշ բան ճշգուած չէ: Ուրեմն առներ վարձելով կրնաք բնակիլ քաղաքին մէջ: Բայց այդ սլարագային հսկողութիւնը կը դժուարանայ: Զեզմէ անոնք որ հանգիստ չեն այստեղ, միայն տասը հոգի, ոչ աւելի, կրնան քաղաք իջնել եւ հսկողութիւնը կը դիւրանայ: Ես մասնաւոր սենեակ մը կարգադրած եմ արդէն Տիրան էֆէնտիին եւ իր ուզած ընկերոջ համար, եթէ փափաքի:

Քէլէկեան քաղաքավար կերպով չնորհակալութիւն յայտնեց քաղաքապետին, ըսելով որ կը նախընտրէ ընկերներուն հետ մնալ: Որուն վրայ, Տքթ. Տինանեան մը, որ անուանի վիրաբոյժ էր եւ գործը գիտցող մարդ մը.

— Ես բժիշկ եմ, կրնա<sup>մ</sup> քաղաք իջնել եւ արուեստս կիրարկել, հարցուց քաղաքապետին:

— Անշուշտ, եռանդով սլատասխանեց քաղաքապետը, եւ շատ լաւ բան մը ըրած կ'ըլլաք: Ամբողջ քաղաքին մէջ միայն չորս բժիշկ ունէինք, երկուքը զինուոր գացին: Հաւ կ'ըլլայ վաղն առաւօտ իսկ իջնէք քաղաք, եւ մեկնեցաւ:

Մատակարար յանձնախումբը — Քէշեանը այդպէս մկրտեց — քաղաքէն վերադարձաւ ուտելիքի սլաշարներով եւ լուրերով: Գնումները իշուկի մը վրայ բեռցուցած էին որուն կ'ընկերանար ոտարոպիկ տղեկ մը: Լուրերէն գլխաւորը այն էր, որ Զանկը մէջ հայկական եկեղեցի մը կայ: Քաղաքին հայերը, թիւով 185 անձ, հաշուելով նաեւ կիներն ու մանուկները, հակառակ իրենց վոքրաթիւ համրանքին, այդ ափ մը ժողովուրդը յաջողած էր ուրեմն եկե-

ղեցի ունենալ։ Այս լուրը առիթ առւաւ լայն խորհրդածութիւններու, Քէլէկեանին եւ Քէչեանին միջեւ։

— Այս ծովլթրքութեան մէջ պատառ մը հայութիւնը ինչպէս կրցած է այդ եկեղեցին շինել, ըսաւ Քէչեան, կ'ուղէի տեսնել, բարեկեցիկ անձեր ըլլալու են։

— Եկեղեցի շինելը հարուստի-աղքատի խնդիր չէ, միշտ շինած են, ըսաւ Քէլէկեան։ Խնդիրը հոն է որ սա ցիցի պէս տնկուած մզկիթներուն քով — եւ ցոյց կու տար հեռուն, քաղաքին մէջ սիւներու պէս ցցուած մզկիթները — խորամը միշտ ակնածանքով դիտած է քրիստոնեայ եկեղեցին։

Ուղղափառ Սիւնիին աչքով, աղօթքի վայրերը նուիրական են։ Ղուրանէն կը ներշնչուին։ Իթթիհատի տեսաբաններն են որ խաթարեցին Մարգարէին հանդուրժողական գաղափարը, վերածելով ցեղապաշտօրէն այլամերժ մոլեուանդութեան մը։

Կոմիտասն էր որ ընդմիջեց Քէլէկեանին այս կրօնափիլիսոփայական ճառը։

— Պարոն Քէլէկեան, Զատիկը կը մօտենայ, խնդրեցէք քաղաքապետէն որպէսզի հաւաքաբար եկեղեցի երթանք։

Քէլէկեանին տեղ Քէչեանը պատասխանեց։

— Խնդրանքդ թերեւս իրագործուի, պայմանաւ որ Արեւագալի շարականները դուն մինակդ երգես, հայր սուրբ։

— Անշուշտ, անշուշտ կ'երգէ, ուրախ բացագանչեց Պալաքեան վարդապետը որ Կոմիտասին հետն էր այդ պահուն։

Տքթ. Տինանեանը առանց ժամանակ կորսնցնելու գործի անցաւ։ Ոստիկանի մը ընկերակցութեամբ քաղաքնաց, հրապարակի վրայ սենեակ մը վարձեց, տախտակի մը վրայ խոշոր տառերով գրեց անունն ու հանգամանքը եւ

կախեց դրան վրայ : Բայց խոհեմութեան համար զեղչեց մա-  
կանունին եանը ու եղաւ [Տքթ . Տինան] : Երկրարդ զգուշու-  
թիւն, յարմար տեսաւ մինակ չմնալ քաղաքին մէջ : Գիշերը  
կը դառնար զօրանոց : Դրամը սիրող մարդ էր, բայց կեան-  
քը աւելի կը սիրէր : Բայց երբ զգաց թէ ժողովուրդին մէջ  
մասնաւոր թշնամութիւն մը չի նկատեր եւ ընդհակառակը  
օրէ օր կ'աւելնան իր հիւանդները, սովորութիւն ըրաւ գի-  
շերն ալ տունին մէջ անցընել : Հետեւորդներ ալ ունեցաւ :

Մէկ շաբաթը բաւեց, որպէսզի աքսորականները տա-  
նելի մթնոլորտ մը ստեղծեն : Մեծ մասամբ ծանօթներ,  
նոյնիսկ բարեկամներ էին արդէն, առնուազն իրենց ա-  
նուններով իրարու ծանօթ : Այնպէս որ դժուար չեղաւ  
իրենց նիստուկացին տալ համակեցութեան ընդունելի վի-  
ճակ մը ուր ոչ ոք խորթ կը զգար եւ կենցաղային առօրեան  
կը թեթեւնար :

Բացառութիւն մը կար : Քիչ մը մաշած եւ անմա-  
քուր հագուստներով քառասուննոց մարմնեղ եւ մեղմա-  
խօս մարդ մըն էր, որ աքսորականներուն մէջ ծանօթ մը  
չունէր եւ ոչ մէկէն կը ճանչցուէր : Եւ քանի օրերը կ'անց-  
նէին, այս մէկին ընկերային մեկուսացումը կը շեշտուէր,  
թէեւ ինք, միշտ պատրաստակամ ու ծառայասէր, բոլո-  
րին կը մօտենար յայտնի խոնարհութեամբ մը, օգտակար  
ըլլալու մնայուն ճիգով մը : Խօսուածքէն դատելով ան-  
գրագէտ մէկն էր եւ յամենայնդէպս իր անձը դարձած էր  
հանելուկ մը : Քէչեանի և Քէլէկեանի միջեւ այս մար-  
դուն ինքնութիւնը կը մնար լաւծումի կարօտ հարց մը :  
Իրենց բոլոր հետազօտութիւնները ապարդիւն անցած ըլ-  
լալով, օր մը որոշեցին ջուրը աղբիւրէն խմել : Մօտեցան  
մարդուն եւ Քէչեանն էր որ սկսաւ .

- Դուն ո՞րտեղացի ես, բարեկամ :
- Հրամանքնիդ, ես Սուլու Քուլեցի եմ :
- Ընտանիք ունի՞ս, գործդ, անունդ կ'ըսե՞ս մեղի :

— Ինծի իթլեր միւտիրի (շուներու տնօրէն) Վարդան Փափաղ կ'ըսեն, բայց Փափաղեան եմ թուղթով եւ միւռոն ունիմ...

— Ինչ գործ է ատիկա...

— Ես, փողոցի շուները կը մեռցունեմ կառավարութեան հրամանով։ Մեռցուցած շուներուս ականջները կը կտրեմ, կը տանիմ Սերայի պէֆնիներու մեծին, կը համրեն, եւ ամէն մէկ չիփթ ականջի համար վաթսուն փարա կուտան...

— Գործդ աղէկ կ'երթա՞յ, օրականդ կը հանե՞ս :

— Օրը գիտէ, պարոնս, Աստուծոյ օրը չորս-հինգ մը կ'ըլլայ։ Բայց Ծամազանի օրերուն կ'աւելնայ...

Պահ մը կեցաւ, շրթունքները կծկեց, եւ գաղտնիք մը հաղորդողի ձեւով, ըսաւ, աւելի ցած.

— Անգամ մը, պարոնս, Վարդավառի գիշերն էր, տասնըմէ՛կ հատ...

Եւ այս սխրագործութեան համար սպասեց խօսակիցներուն հիացումին։ Անոնք յայտնի չըրին իրենց զգացումը, երկիմաստ «մաշալլահ» մը ըսին միաբերան ու հեռացան։ Երբ տուանձին մնացին, Քէլէկեան ըսաւ.

— Բիւզանդ, այս մարդը անունի նմանութեան մը զոհը ըլլալու է։ Հաւանաբար չփոթած են գրագէտ Վրթանէս Փափաղեանին հետ որ Պուլկարիա կը գտնուի։ Գաղփար մը ունիմ։ Կը մտածեմ հեռագիր մը ընել Թալաթին։ Նախ, այս մարդը ազատելու յոյսով, ու յետոյ դաս մը տալու համար իրեն։ Թող հասկնայ, թէ կրնայ մեր ազատութիւնը խլել, բայց ոչ մտային կորովը։ Եւ խօսքը գրչին միացնելով, Քէլէկեան տեղն ու տեղը հեռագիր մը խմբագրեց.

Ներքին նախարարութիւն,

Անձնապէս Թալաթ փաշայի ուշադրութեան.

«Զանկը ըստ աքսորեալներս կ'անդիտանանք թէ ին-

չու այստեղ կը գտնուինք։ Բայց Կառավարութեան մասին մեր ունեցած համարումը կը մղէ մեզ յուսալու, թէ արդար կարգադրութիւն մը մեր մասին կրնայ չուշանալ։ Մինչ այդ ձեր ուշադրութեան կը յանձնենք մասնաւոր պարագայ մր։ Մտաւորականներու մեր խումբին մէջ կը գտնուի Վարդան Փափազեան անունով՝ մարդ մը որուն միակ զբաղումը եղած է ցարդ Պոլսոյ փողոցներէն հաւաքել թափառիկ չուները եւ այդ աշխատանքին համար վճարուիլ Քաղաքաղետութենէն։ Յայտնապէս, այս անձին մեզի հետ գտնուիլը թիւրիմացութեան մր հետեւանք պէտք է ըլլայ։ Ուրեմն կը խնդրենք ձեր վսեմութենէն որ անմիջապէս սրբագրուի այդ սխալը եւ այս խեղճ մարդի վերադարձուի իր օգտակար աշխատանքին, նախ՝ յանուն մայրաքաղաքին փողոցներուն մաքրութեան, ու յետոյ՝ դրչի մարդիկս շուներ հաւաքողի մը մակարդակին իջնելու ամօթէն զերծ մնանք»։

Զերդ խոնարհաբար  
Տիրան Քէլէկեան (Տ. Ք.)

— Տիրա՛ն, մարդը պիտի կատղեցնես այս սուր հեղնանքովդ, ըսաւ Քէչեան, կարդալէ ետք։

— Զեմ կարծեր, պատասխանեց Քէլէկեան։ Պիտի տեսնես որ լուրջի պիտի առնէ։ Իթթիհատի ղեկավարներուն զլիսաւոր յատկանիշը այն է, որ զուրկ են հիւմըրի զգայարանքն։ Եւ անոնց մէջ ամէնէն բութը թալաթն է։

Հեռադիրը զրկեցին։ Տասը օր չեղած Վարդան Փափազը ազատ արձակուեցաւ ու զրկուեցաւ Պոլիս, առանց երբեք գիտնալու թէ ինչու բերուած էր հոն, ինչու ետ կանչուեցաւ։ Մեկնած օրը Քէչեան խորհուրդ մը տուաւ անոր ականջին։

— Բարեկամ, գիներդ բարձրացուր։ Հարիւր փարա ուզէ։ Կու տան…

## 19

Ոուրէն ինքն ալ սկսաւ բժշկութիւնը կիրարկել, բայց Տքթ. Տինանին պէս ճշգած չէր այցեղինը եւ ոչ ալ մնայուն տեղ մը ունէր: Արձարան մը ընտրեց եւ դարձուց իր ժամադրավայրը: Ամէն առաւօտ Վարուժանին հետ կ'երթար այնտեղ, միշտ ոստիկանին ընկերակցութեամբ: Բերնէ բերան ծանուցուած էր եւ կու գային սըրճարանէն կը տանէին Սեւակը: Մինչ Տքթ. Տինանեանին այցեղինը կանխիկ արծաթ մէճիտն էր: Ոուրէն որոշ գումար չէր պահանջեր: Կ'առնէր ինչ որ տային, առանց առարկութեան: Ոուրէնի բացակայութեան ոստիկանն ու Վարուժանը նարտ կը խաղային: Ոուրէն երբեմն բոլորովին ձեռնունայն կը վերադառնար, տեսնելով այցելած հիւանդին խեղճութիւնը: Թուրք հիւանդին եւ պարագաներուն օրհնութիւնը կ'ըլլար Ոուրէնին վարձատրութիւնը, որմէ բաժին կը հանէր Վարուժանին, խնդալով: Եւ ոստիկանն ալ տառացիօրէն չէր կատարեր հսկողութիւնը: Կը պատահէր, որ սրճարանը թողու Վարուժանն ու Սեւակը եւ ինք տուն երթայ կամ շուկայ, պայմանաւորուելով անոնց հետ զօրանոց մեկնելու ժամը: Նման պահերու, գլուխ գլխի մնացած երկու բանաստեղծները կ'անդրադառնային իրենց վիճակին.

— Որքա՞ն կը կարծես որ այստեղ մնանք, կը հարցընէր Վարուժան:

Հարցումը միշտ նոյնն էր, պատասխանն ալ միշտ նոյնը.

— Ոուսական ճակատէն կախուած է մեր փրկու-

թիւնը, կ'ըսէր Ռուբէն։ Հո՛տ պէտք է ջախջախուին, որ մենք փրկուինք։ Եւ Քէլէկեանին ալ կարծիքը նոյնն է։ Այնքան ատեն որ թուրքերը ճերմակ դրօշ չեն պարզած, մենք այստեղ ենք, կ'ըսէ։

Ճշդուած ժամուն ոստիկանը կու գար, միասին գնումներ կ'ընէին, չմոռնալով ոստիկանին սիկարէթները, եւ կ'ելլէին գօրանոց։

— Եթէ գիտնայի թէ տարի մըն ալ պիտի տեւէ այս կացութիւնը, հոգս չէր, միայն թէ գիտնայի, ե՛րբ կը վերջանայ։ Մշակականքս վերջացնելէ ետք, այլեւս մեր արքաներուն հետն էի, նախընտրաբար Մեծն Տիգրանը, ինչպէս կը սիրէր ըսել Զօհրապ։ Բայց այս ընդմիջումը խանգարեց կարգը…

— Արքաները մոռցա՞ր, հարցուց Սեւակ։

— Ոչ, միշտ արքաներուն հետն եմ, որովհետեւ դիւցազներգութիւն մըն էր մտադրութիւնս եւ կը մնայ։ Բայց այս անորոշութիւնը կը խանգարէ։ Եթէ գիտնայի թէ ժամանակ ունիմ այստեղ, փոյթ չէ թէ աննպաստ պայմաններու մէջ, կրնայի փոխել ներշնչումիս ուղղութիւնը…

— Դէպի ո՞ւր, ըսաւ Ռուբէն։

— Միշտ արքաներուն։ Այս աքսորը սկսած օրէն ի վեր կը չարչարուիմ Արշակ Բ.ով…

— Երնէ՛կ քեզի, Վարուժան, ըսաւ Ռուբէն բարի նախանձով, երնէ՛կ՝ որ կը յաջողիս իշխել ներշնչումներուդ, անոնց ուղղութիւն տալու աստիճան։ Ես, երբ մտածում մը կամ ապրում մը ունենամ, անմիջապէս կ'իշնամ անոնց բռնակալութեան տակ, եւ չեմ ազատիր մինչեւ որ դուրս չգան։ Եւ այն աստիճան, որ տպուելէ ետք կը տեսնեմ որ ժամանակ չեն թողած ինծի որպէսզի մշակեմ ինչպէս որ հարկն է…

Եւ աքսորական բանաստեղծները, ամէն մէկը անձ-

նատուրի իր ներքին մտածումներուն, լուռ ճամբայ ինկան դէպի զօրանոց, ոստիկանն ալ իրենց առջեւէն . . .

\*\*

Երբ առաջին նամակներուն եւ հեռագիրներուն պատասխանները սկսան դալ, որոշ հանդարտութիւն մը տիրեց աքսորեալներուն մէջ։ Մասամբ քաղաքապետին բարեացակամ վերաբերումին հետեւանք, եւ մասամբ տեսնելով որ անվնաս մարդիկ են իրենց հսկողութեան յանձնուած անձերը, ոստիկանները թուլցուցած էին հսկողութիւնը։ Երեքով-չորսով կամ աղբիւրին մօտն էին, կամ չուկանները, առանց տեսանելի հսկողութեան մը։

— Յայտնի ըլլալ սկսաւ, եղբակացուց Քէչեան, այստեղացի ենք պատերազմի ամբողջ տեսողութեան։

Բայց եթէ միօրինակ եւ ոչ անտանելի օրերը սկսան, վրայ հասաւ ամէնէն դաւադիր եւ մաշեցնող վտանդը — ձանձրոյթը։ Գէշ աղէկ վարժուած էին առօրեային, բայց անորոշութիւնը ժանդ կը կապէր հոգիներուն վրայ։ Ապագան դադրած էր սուր սպառնալիք մը ըլլալէ։ Միայն անհանգիստ ներկան էր, անհամբեր սպասումի իր մըղ-ձաւանջով, որ կ'այլափոխէր ամէն մէկուն դիմագիծը։ Միայն Վարուժանն ու Ռուբէնն էին ձանձրոյթէ չտառապողները։ Ռուբէն գլուխ քերելու ժամանակ չունէր, ոռովհետեւ Տքթ։ Տինանեան սկսած էր իրեն դրկել յաւելեալ հիւանդները։ Իսկ Վարուժան, դպրոցականի տետրակ մը գտած, ետեւ ետեւի կը շարէր իր «Մշակականք»ին հնչեակները։ Անգամ մը ըսաւ Ռուբէնին.

— Առանց զինուոր ըլլալու եւ զէնք դործածելու, կ'երեւի մեր այս վիճակով մենք ալ մեր բաժինը կը բերենք պատերազմին։ Մեզի պարտադրուած այս վիճակը զմեզ կը դարձնէ կրաւորական ուազմիկներ։ Գիտնայինք

միայն թէ ինչ դրութեան մէջ կը գտնուին Այաշի մեր ընկերները : Երանի մեր դրութեան մէջ գտնուէին :

— Կը կասկածիմ, ըստ մուբէն : Նոյն, Այաշի քաղաքապետը մերինին պէս իթիլաֆական չէ, այլ կծու իթթիհատական : Իմացած եմ որ աւելի խիստ հսկողութիւն կոյ անոնց վրայ : Տեղացի հայերէն մէկը Այաշ դործ մը ունէր, քանի մը օրով հոն գնաց եկաւ : Բերոծ լուրերը վատ են : Մերինները ուղղակի բանան են : Այստեղի մեր աղաստութիւնը չունին :

Հանդուրժելի այս աքսորը յանկարծ դոյնը փոխեց, երբ Պոլսէն վերադարձաւ իթթիհատի տեղական մասնաճիւղին քարառուղարը, Օղուզ Ճեմալ : Յիսամնոց մարդ մըն էր Օղուզ, բաւական զարգացած և Զանկը երեւելիներէն : Գուլպայի համեստ գործատուն մը հիմնած էր քաղաքին մէջ ուր միայն թուրք աղջիկներ կ'աշխատէին : Հակառակ որ երեսփոխանական ընտրութեան մէջ պարտուած էր իթթիլաֆական իր մրցորդէն, դարձեալ կը համարուէր քաղաքին թիւ մէկ անձնաւրութիւնը, շնորհիւ իթթիհատի յենարանին : Հայ աքսորականներու Զանկը հասած օրը Օղուզ Պոլիս կը գտնուէր Պերմանիայէն ապսպրուած հիւսուածեղէնի մեքենաները ստանձնելու եւ այդ պատճառով շուրջ ամիս մը կը բացակայէր : Հիմա կը վերադառնար գրապանին մէջ լիազօրագիր մը որով բացարձակ տէրը կը դառնար աքսորեալներու ճակատագրին : Պատերազմի հետեւանքով կախակայուած էին սահմանադրական բոլոր իրաւունքները եւ քաղաքապետն անդամ ենթակայ կը դառնար Օղուզ Ճեմալին :

Սեղմումները սկսան : Քաղաք իջնելը բացարձակապէս արդիլուեցաւ : Բացի բժիշկներէն եւ գնումներու համար անհրաժեշտ երթեւեկներէն, հայ մտաւորականները լատապարտուեցան փակուած մնալու գորանոցին մէջ : Աւելցուեցաւ նոյն պահակ ոսաիկաններու թիւը :

## 20

Որութէնի բացակայութեամբ օրերը դարձան ժանինին համար անվերջանալի Գողգոթա մը: Մինակ էր, միս մինակ: Որութէնի մտերիմ բարեկամներէն զուր էր օգնութիւն սպասել: Անոնց տուներն ալ սուզի տուներ էին: Գաղտնիք չկար այլեւս եւ սարսափը ընդհանուր էր: Պոլուէն զատ թուրքիոյ բոլոր քաղաքներէն ու դիւղերէն հայերը զանգուածաբար կը տեղահանուէին ու կը քշուէին դէպի Միջագետք: Երկար կը մտածէր եւ իրականութեան հետ չէր կրնար հաշտուիլ ժանին: Ի՞նչպէս կարելի էր միլիոնաւոր մարդիկ մէկ անգամէն խլել իրենց տուներէն ու այգիներէն եւ ոչխարի հօտերու պէս տանիլ հեռուները: Որքան ալ փորձէր կատարուածին զուգահեռ նախընթացներ յիշել պատմութենէն, չէր յաջողեր: Եւ այս բանը կը կատարուէր իր հայրենիքին աչքին առջեւ, անոր բացայայտ թոյլտուութեամբ, եթէ ոչ մեղսակցութեամբ: Կ'ամչնար Գերմանացի ըլլալուն: Հրապարակներուն վրայ գերմանական ինքնաշարժները, համազգեստները կը

վխտային։ Գերմանական ռազմանաւերն էին որ ապահովեցին Տարտարնէլի յաղթանակը, դեսպանատան երթեւեկութիւններուն ընթացքին հոն կը հանդիսէր զինուորներու, սպաներու, զօրավարներու։ Զէի՞ն դիտեր, չէի՞ն տեսներ։

Յետոյ, ընդհանուրէն կրկին կու գար մասնաւորին — անձնականին — Ռուբէնին հետ տարտած էին բազմաթիւ րժիշկներ, դիտուններ, Գերմանիա առած մասնադէտներ, զերման մշակոյթը իւրացուցած մտաւորականներ, կրօնաւորներ։ Ի՞նչպէս կարելի էր տեսնել այս ամէնը եւ լուռ մնալ։ Գուցէ իրապէ՞ս չէին դիտեր։ Դեսպանէն խնդրած ժամադրութիւնն ալ չկայացաւ, որպէսզի բարձր ձայնով պատմէ այս ըոլորը, խմացնէ թէ ինչ կ'անցնի կը դառնայ Երկրին մէջ, զերման ազգին պատիւը աղարտող ինչ խժդժութիւններ կը կատարուին։ Այս, անկարելի է որ զերման ազգին պատիւը մարմնացնող դեսպան մը դիտնայ եւ չբոլոքէ։ Դեռ երէկ, Սաթենիկին ազգական պատանիի մը պատմածը։ Երկու օր իր տունը մնաց տղան։ Տրապիզոնէն փախստական այդ պատանին ինչե՛ր պատմեց։ Անհաւատալի խժդժութիւններ, անզէն եւ անմեղ մարդոց վրայ, չխնայելով նոյնիսկ կիներուն, մանուկներուն։ Կարելի ըլլա՛ր այդ տղան ուղղակի դեսպանին տանիլ որ անձամբ պատմէ աչքովը տեսածները։ Անդրադարձաւ իր անհեթեթ մտածումին։ Ինքը հարազատ գերմանացի աղջիկ, ահա երեք շաբաթ է ոչ իսկ պատասխան ստացած էր իր նամակին, դեսպանը ժամանա՞կ պիտի տայ հայ տղայ մը լսելու…

Ուրիշ պահեր, մտածումին ուղղութիւնը կը փոխէր եւ հակառակ կողմէն կը մտածէր։ Մեծն Գերմանիոյ դեսպան մը անկարելի է որ տեղեակ չըլլայ կատարուածէն։ Երկաթուղիներուն ցանցը կը գտնուի գերման բանակին հսկողութեան տակ։ Մեծ քաղաքներուն մէջ իրենց տեսածները անկարելի է որ դեսպանին խմացուցած չըլլան։

Ուրեմն դեսպանը տեղեակ է ու լուռ կը կենայ, կը մտածէր ժանին դեսպանատուն մտած վայրկեանին եւ ծունկերը կը կթուէին, տեսողութեան առջեւէն սեւ շղարչներ կ'անցնէին։ Յոյսը կը նուազէր, բայց ինք յամտոօրէն կը շարունակէր դիմել։

Այլեւս ծանօթ ներկայութիւն մը դարձած էր ըստամաման սրահներուն մէջ առօրեայ այցելութիւններով։ Յարգանքով կը բարեւէին ու կ'անցնէին։ Ռաֆայէլլան այլեւս չտեսաւ անոր վերջին այցելութենէն ետք։ Իրիկուն մը աղջիկը տուն եկաւ, քանի մը անկարեւոր լուրեր տըւաւ, անկէ ետք չերեւնալու համար։ Նոյնիսկ դեսպանատան մէջ փորձեց բայց չկրցաւ հանդիպիլ անոր։ Պատահմունք չէր կրնար ըլլալ։ Որոշապէս աղջիկը գգուշացուած էր եւ չէր ուզեր կապ պահել ժանինի հետ։ Արդէն երբ տուն եկաւ, խուսափողական ու երկչուտ էր իր պատասխաններուն մէջ։ Ռաֆայէլլայէն իմացաւ թէ Մեմտուհի միջամտութեամբն է որ Ռուբէն քանի մը օր պահուած է ոստիկանատան մէջ։ Եւ այդ մէկն ալ ըրած է ոչ թէ անձնապէս դիմելով Պէտրի Պէյին, այլ չարպիէյի հաղարապետին խողովակով։ Հիմա այլեւս կարեւորութիւն չունէին այդ բաները, երբ գիտէր թէ ուր է Ռուբէն եւ ինչ պայմաններու մէջ։ Բայց եւ այնպէս հաճելի էր գիտնալ թէ Մեմտուհի փորձ մը ըրած է օգնելու իր բարեկամին։ Իսկ Ռուբէնի կարճ բացիկները Զանկըրիէն, բան մը չէին ըսեր։ Կարծես օղափոխութեան գացած ըլլար եւ զտնուած վայրը կը նկարագրէր, միշտ իր զուարթ բնաւորութեան հաւատարիմ, թէեւ, ի՞նչ կարելի էր սպասել ազատութիւնը կորսնցուցած մէկու մը դրչէն։

Սաթենիկին պատուէրներ տալէ ետք, դարձեալ գընաց դեսպանատուն։ Այդ չէնքը իր «աղաշտօնատունը» եղած էր այլեւս։ Կատարեալ ձչփաղահութեամբ կ'երթար այնտեղ, որոշ գործ մը կատարողի գիտակցութեամբ։ Եւ այդ գործը ուրիշ բան չէր եթէ ոչ սպասել։ Սպասել նա-

մակին պատասխանին։ Այդ պատասխանին ուշացումը երկիմաստ եւ հակասական վիճակներ կը ստեղծէր իր մէջ։ Դիսպանը ինչո՞ւ լուռ էր։ Բանակ մը քարտուղարներ ունէր։ Երկու բառով կրնար անոնց բացատրել ըսելիքը եւ անոնք կը խմբագրէին քաղաքավար պատասխան մը։ Իր ուզածը պարզ ունկնդրութիւն մըն էր։ Կրնար մերժել կամ ընդունիլ։ Ի՞նչ իմաստ ունէր այս ձգձգումը։ Բայց տեսակցութեան խնդրանքը պատճառաբանեալ էր։ Թուբէնին աքսորը կար։ Թերեւս դեսպանը միջոցներ կը խորհի, թերեւս թուրք կառավարութեան հետ բանակցութեան մէջ է։ Պէտք է որ դեսպանը դրական կամ ժխտական ըսելիք մը ունենայ իրեն, որպէսզի կարենայ չնորհել այդ ունկընդրութիւնը։ Դժուարութիւնը թուրքերէն կու գայ, ոչ դեսպանէն։

Այս հաւատքով մտաւ դեսպանատունէն ներս։ Այս անգամ սպասելու պէտք չունեցաւ։ Նոյն արարողապետը տնկուեցաւ տոջեւը եւ յայտարարեց։

— Տիկին Սեւակ, կանչուած էք ունկնդրութեան, համեցէք հետեւիլ ինձի։

Երկրորդ յարկ մը լարձրացան, նրբանցքներէ քայլեցին ու կանգ տոին կտշեպատ դրան մը առջեւ։ Պաշտօնեան դուռը բանալով Ժանինը ներս մտցաց եւ դուռը փակեց, ինք դուրս մնալով։ Լայն սեղանի մը առջեւ միակնոցով երիտասարդ մը նստած էր որ անմիջապէս ստքի ելաւ եւ հրաւիրեց Ժանինը որ նստի։ Ժանին խկոյն հասկըցաւ որ դեսպանին տոջեւ չի դտնուիր։ Հեռուէ հեռուտեսած էր դեսպանին դէմքը եւ կը ճանչնար, թերթերուլուսանկարներէն։ Դեսպանը աւելի տարեց էր եւ յաղթանդամ։ Այս մէկը դեսպանատան առաջին քարտուղարն էր, ծօն Նէօրաթ, երիտասարդ զիւանալէտ մը որ հետագային շատ պիտի յառաջդիմէր ասպարէզին մէջ, Հիթլէրի նախարարական կազմին մաս կազմելու աստիճան։

— Դեսպան Վանկենհայմ կարդաց ձեր նամակը, ըստ Ձօն Նէօրաթ, ես ալ կարդացի: Կը չնորհաւորեմ ձեր մաքուր ոճը եւ բարձր զգացումները:

Ժանին լուռ էր: Այս յառաջաբանէն ետք, միւսը շարունակեց.

— Ձեր ամուսինը, Տոքթ. Ռուբէն Զիլինկիրեան, Օսմանեան հպատակ է: Մենք իրաւունք չունինք Թուրքիոյ ներքին գործերուն միջամտելու:

— Բայց ես գերմանացի եմ, զաւակներ ունիմ, ըստ Ժանին անտարբեր:

— Կը սխալիք տիկին, ամուսնութեամբ՝ դուք ալ ընդունած կ'ըլլաք ձեր ամուսին հպատակութիւնը, ինչպէս ձեր զաւակները:

Եւ անմիջապէս յետոյ, աւելի մեղմ:

— Այլ կ'ըլլար կացութիւնը, եթէ տարիներով Զուիցերիս ապրած շրջանին Զուիցերիական հպատակութիւն ընդունած ըլլար ձեր ամուսինը, ինչ որ իրաւունք կրնար տալ մեզի միջամտելու:

— Բայց ես կ'ուզէի դեսպանը տեսնել անձամբ, անկարելլ<sup>o</sup> է:

— Անկարելի չէ: Բայց յառաջիկայ տասնընդինդ օրերուն համար իր ժամանակացոյցը փակուած է: Անկէ ետք կարելի է օր մը ձշիլ: Բայց իմ բերնովս դեսպանը կը խօսի արդէն: Ուրիշ ըսելիք չունի...

— Ես կ'ուզեմ դեսպան Վանկենհայմը տեսնել:

— Ձեր իրաւունքն է: Ինչպէս ըսի, Յունիսի վերջերուն համար կրնանք օր մը ձշիլ, եթէ հաւանի, եւ վըստահ եմ, պատճառ չունի մերժելու: Մինչ այդ լիազօրուած եմ ձեզի յայտնելու որ դուք եւ ձեր զաւակները կը դտնուիք գերմանական դրօշին պաշտպանութեան տակ: Ձեր ամուսնութիւնը, Թուրքիայէն դուրս, օտար հողի վրայ կատարուած ըլլալուն, դուք կը պահէք գերմանացիի ձեր հան-

դամանքը եւ ապրուստի համար իրաւունք ունիք օգտուելու գերմանական Քօփերաթիվէն, Եթէ պէտք զգաք:

— Բայց ամուսի'նս, ամուսի'նս, ճշաց ժանին, ո՞ւրէ ամուսինս, ո՞ւրէ է, ի՞նչ կ'ըլլայ, ի՞նչ պիտի ընեն...

— Ուրիշ ըսելիք չունիմ, տիկին, եւ չեմ սիրեր կրկնութիւններ ընել: Որքան գիտեմ, ձեր ամուսինը աքսոր կը մնայ իր ընկերներուն հետ եւ իր կեանքը վտանգուած չէ: Պատերազմի դժուարութիւններն են: Համբերող պէտք է ըլլալ եւ սպասել:

Ֆօն Նէօրաթ ոտքի ելաւ, լռելեայն հրաւիրելով ժանինը որ նոյնը ընէ: Իսկ ժանին, դուրս ելլելէ առաջ պահմը կեցաւ եւ հարցուց նոյն վրդովալի ձայնով.

— Դեսպա'նը, ե՞րբ պիտի տեսնեմ:

— Այդ մասին ապահով զգացէք, անմիջապէս որ տրամադրելի ժամանակ ունենայ: Դուք այստեղ դալու պէտք չունիք: Մենք կ'իմացնենք ձեզի:

Ֆօն Նէօրաթ, որուն մէջ սկսած էր արդէն գործել ապագայ դիւսնագէտը, պէտք տեսաւ մասամբ հանդարտեցնել խեղձ կնոջ ջղային վիճակը եւ փափկօրէն ծեծելով անոր ուսր, կրկնեց, ճամբու դրած տան.

— Այսօր իսկ կը ստանաք ձեր քարոզը, որով իրաւունք կ'ունենաք մեր Քօփերաթիվէն օգտուելու ձեր տունին պէտքերուն համար: Արհամարհէլի առաւելութիւն մը չէ այս մէկը: Կեանքը հետզհետէ կը դժուարանայ երկրին մէջ: Քօփերաթիվով դուք ապահոված կ'ըլլաք ձեր ընտանիքին տնտեսութիւնը...

Ժանին չլսեց: Աւելի ձիշդը չհասկցաւ լսածը: Գինովի պէս կարձաւ առն:

Քիչ մը լեւոնիկին հետ խաղալէ եւ Շամիրամին շորերը փոխելէ ետք — Վարսենիկը ճամբուած էր Մայիսի ամսականը լրիւ ստանալով — նստաւ գրելու: Առաջին նամակը Ռուբէնին էր: Իրական զգացումներուն եւ մտա-

Հոգութիւններուն բոլորովին ներհակ՝ լաւատեսութեան գունաւորում մը տուաւ նամակին: Խարողին խարող ու կէս՝ ինքն ալ հետեւեցաւ Ռուբէնին ռազմավարութեան: Ամէն ինչ կարգին է: Լեւոնը եւ Շամիրամը կատարելապէս հանգիստ են: Բանի մը պէտք չունին: Դեսպանատունէն աշխատանք կը տարուի որ Պոլիս վերադարձուի: Մեմտուհը չէ տեսած, բայց գիտէ որ ան ալ կ'աշխատի Ռուբէնին համար: Աղուոր սուտերու շարք մը...

Երկրորդ նամակը նոյնքան դիւրին չեղաւ: Մօրը կը գրէր: Ամէն տողէ ետք, գրիչը դադար կ'ունենար: Կը յիշէր ընտանիքին ընդդիմութիւնը իր ամուսնութեան, եղբօրը զայրոյթները «արեւելքցի»ի մը հետ կապուած ըլլալուն, հօրը քէները, մօրը խրատները: Եւ հիմա, իր կացութիւնը հաստատումը չէ՞ր անոնց յոռետեսութեան: Ի՞նչ երեսով պիտի գրէր պատահածը: Կը պատկերացնէր անոնց դառնութիւնը, զայրոյթները.— «Քեզի չըսի՞նք, յիմար աղջիկ»: Այո, սէրէն կուրացած առաւ այդ քայլը, ոտնահարելով ծնողական ամէն հեղինակութիւն, ամէն արգելք: Եւ հիմա...

Կրցածին չափ մեղմացուց կացութիւնը, պատմելով միայն չոր իրողսւթիւնը եւ «առժամեայ» բնոյթ մը տալով եղածին: Բայց բոլոր զգուշաւորութիւնները չկրցան խարել Տիկին Արէլը, որ մայրական բնազդին ուժով կոահեց թէ աղջիկն ու թոռները նեղ օրերու մէջ են ու պէտք ունին իրեն: Ամուսինին հետ գիշեր մը խորհրդակցելէ ետք, առաւօտ կանուխ, հեռագրեց աղջկան թէ նոյն օրն իսկ ձամբայ կ'ելլէ դէպի Պոլիս: Ժանին չուրախացաւ այս լուրէն, յանցապարտութեան զգացումով: Ի՞նչպէս նայէր մօրը երեսը, քանի որ, ուշ կամ կանուխ, պիտի յիշուէին նախամուսնական վէճերը, անխուսափելիօրէն:



## 21

Թալաթի հետ վերջին տեսակցութենէն ետք հիմնովին յեղաշրջուեցաւ Զօհրապի ներաշխարհը։ Մտածումները խառնակ, զգացումները շփոթ։ Զօհրապը Զօհրապ չէր այլեւս։ Վարդգէսն ալ նկատած էր այդ փոփոխութիւնը։ Սովորաբար ինքն էր Զօհրապէն իսելք հարցնողը, ստեղծուած հարցերուն համար լուծում փնտողը։ Բայց դերերը շրջուած էին հիմա։ Զօհրապն էր որ յաճախ կը հարցնէր Վարդգէսին. — «Ի՞նչ ընել, ի՞նչ ընել . . .»։ Ցնցումը շատ ուժգին եղած էր։ Անկումի մը կամ բախումի մը հետեւանքով ստեղծուած մկանային ճմլուածքի մը պէս, որ առաջին բոպէներուն ցաւ չի պատճառեր բայց որ ատեն մը ետք կը կապուոնայ, կ'ուսի եւ կը չարչարէ՝ Թալաթի խօսքերը աճելով աշխատեցան Զօհրապի մէջ ու մնացին այնտեղ բութցաւով մը։ Ի՞նչ վայրագ էր դէմքը, եւ ի՞նչ շնական յանդընութիւն մը կար իր հեգնանքին մէջ երբ կը խօսէր կատարուածին մասին։ Ոչ միայն չփորձեց հերքել տեղահանութիւնները, այլ «արարներուն հետ ապրելու» ծրագիրներ պարզեց։ Ուրեմն ոչ ոքէ վախ ունի Թալաթ այդպէս խօսելու համար . . .

Գործատեղիի իր աշխատասենեակին մէջ փակուած, գլուխը ափերուն մէջ, երկար կը մնար Զօհրապ ու չէր կրնար ելքի ճամբայ մը դանել։ Ամայի կղզիի մը մէջ ինկած միայնակ մարդն էր, նաւաբեկութեան ցնցումին աղ-

գեցութեան տակ ու զեռ չէր կրնար կողմնորոշուիլ։ Քանի մը Իթիլաֆական պարագլուխներու հետ տեսնուեցաւ և զդաց անոնց սմբած վիճակը։ Նոյնիսկ մատծեց զաղտնի տեսակցութիւն մը ունենալ գերման գեսղանին հետ և անոր օդնութիւնը խնդրել, բայց անմիջապէս անդրադարձաւ այդ ձեռնարկին ապարդիւն ըլլալուն, նոյնիսկ վտանգաւոր։ Այդ աեսակցութեան յաջորդ վայրկեանին՝ Թալաթի ականջն էր, և «օստարներու հետ շփման մէջ զտնուելու» յանցանք մը՝ անոր աչքին։ Ու զեռ Վարդգէ՞սը իր «ինչ ընել»ներով . . .

Նորէն մէջաեղ հանեց իր ծոցի տետրակը, որ միշտ գրպանը կը պահէր։ Առաջին էջին վրայ դրած էր. — «Նօրեր իմ մահուընէս վերջը ի հարկին հրապարակուելու համար, երբեք անկէ առաջ»։ Շուրջ տարի մը առաջ սկսած էր այս նօթատետրը, որուն 40 էջերը լեցուած էին կապար մատիտով։ Զօհրապ աւելի կը թղթատէր էջերը։ Գրելու փափաք չունէր, բայց կարդացածներէն կը հետեւցնէր թէ 5-6 ամիսներու ընթացքին ինչ թաւալգլոր անկումներ ունեցած են իր տրամադրութիւնները եւ թէ ժամանակը ինչ ահաւոր վերիվայրումներ ստեղծած է հայ կեանքէն ներս։ Կարդաց էջ մը, գրուած 16 Օգոստոս 1914։ Երեքով անկապ զրոյց մըն էր, Վարդգէսին եւ Արմէն Գարոյին հետ, Մեծ կղզի, իր ամառանոցին մէջ։ Արմէն Գարօն էր որ առաջարկեց.

— Եկէք գուշակութիւններ ընենք եւ գրաւ բռնենք։  
— Լաւ, ըսաւ Զօհրապ, բայց ամէն դրաւ պարզեւի մը իրաւունք կու տայ շահողին։ Կորսնցնողը ի՞նչ պատիժ պիտի կրէ, շահողը ի՞նչ պիտի ունենայ։

— Կորսնցնողը մեծ ճաշկերոյթ մը կու տայ թոքաթ-լեանի մէջ եւ շահողը իր ուզած անձերը կը հրաւիրէ, մինչեւ 12 հոդի։

Համաձայնեցան։ Արմէն Գարօ պատրաստեց հարցարանը, եւ իրենցմէ իւրաքանչիւրը պատասխան տուած ըլ-

լալով, ստորագրեցին «պայմանագրութիւնը»։ Հիմա կը կարդար Զօհրապ իր գրածը այդ առիթով։

«Այս միջոցիս Եւրոպան տակնուվրայ է։ պատերազմին որ կողմէն յաջող թուելու մասին դեռ որեւէ յայտարար նշան չկայ։ միւս կողմէ թուրքիոյ մէջ ալ կացութիւնը ծանը է։ թուրքերը ներկայ խոսվայույզ վիճակէն օգտուիլ կ'ուզեն։ ոմանք՝ մեծ, խիստ մեծ չափով, ոմանք՝ պատիկ, համեստ չափով։ Մաս մը կայ որ Արքիողեղագոսի կղզիներուն վերստացումը միայն ունի մտքի առջեւ։ մաս մըն ալ, Ռուսիոյ, Ֆրանսայի եւ Անգլիոյ վատրումովը կ'ուզէ վերահաստատուիլը տեսնել իսլամական մեծ կայսրութեան մը որ Միջերկրականի հարաւային բոլոր ծովեղերքներէն պիտի հասնի եւ երկարի զէոլի Կովկաս։ Խրիմն ալ միասին առնելով մինչեւ թուրքեստան, ու թերեւս Հնդկաստանի եւ Զինաստանի իսլամութիւնն ալ կուլ տայ։ Ամէն թուրք, հրեաներու հետ միացած, գերմանասէր է եւ Օսմանեան գոյութեան զրաւականը կը համարէ Գերմանիոյ յաջողութիւնը։ Ասոր համար քրիստոնեայ տարրը մտահոգ է եւ Գերմանիոյ յաղթութիւնը աղէտ մը կը համարեն։ թուրքիոյ քրիստոնեայ տարրին աւելի կամ նուազ պաշտպան Եւրոպան այսօր գոյութիւն ունենալէ զագրած է։ չկայ նաեւ Ռուսիոյ վախը։ Թուրք եւ իսլամ տարրը իր առելութեանց մէջ ոչ ոքէ վախ ունի։ Այս տարօրինակ կացութիւնը, երկու երեք դարէ ի վեր առաջին անգամն է որ ստեղծուած է ահաւասիկ։ թուրքերը իրենք իսկ չեն հաւատար, այնքան անհնար կը համարուէր»։

Յետոյ աչքին զարկին Վարդպէսի եւ Արմէն Գարոյի ստորագրութիւնները գրաւի հարցարանին տակ։ Հարցում. — Հայոց վիճակը պատերազմի միջոցին ի՞նչ պիտի ըլլայ։ Այս հարցումին Զօհրապ պատասխանած էր. — «Մասնակի ջարդեր եւ թալաններ պիտի ըլլան»։ Արմէն Գարօ կ'ըսէր. — «Պատերազմ պիտի ըլլոյ, բայց ջարդ պիտի ըրպայ»։ Նոյնը՝ նաեւ Վարդպէս։

**Մաղթենք որ ես սխալած ըլլամ, ըստ Զօհրապ ինք-**  
**նիրեն եւ անցաւ վերջին հարցումին. — «Խաղաղութիւնը**  
**վերահաստառուած ժամանակ, Թուրքիոյ հայութիւնը շա-**  
**հա՞ծ թէ վնասած դուրս պիտի գայ»: Այս հարցումին, ե-**  
**րեքն ալ պատասխանած էին օրինակելի միաձայնու-**  
**թեամբ. — «Շահած դուրս պիտի գայ»: Եւ ստորադրա՛ծ**  
**ալ էին...**

**Բայց Զօհրապ կը մտածէր որ ներկայիս լսածներն**  
**ու տեսածները կը բաւէին, որպէսզի այդ հարցումին այդ**  
**պատասխանը չտար: Առաջ, քիչ մը լաւատեսութեամբ եւ**  
**բաւական մըն ալ ուժ տալով երեւակայութեան, կարելի էր**  
**այդպէս մտածել: Հիմա, չնչած օղին մէջ վառօղի հոտ**  
**կար: Պահ մը նոյնիսկ մտածեց այդ էջը պատռել եւ ան-**  
**հետացնել, բայց ետ կեցաւ, ինքն իր մտաւորական պար-**  
**կեշտութեան թոյլ չտալով այդ մէկը: Թո՛ղ ապագայ սե-**  
**րունդները զիտնան իրենց առաջնորդներուն յստակատե-**  
**սութեան աստիճանը եւ հսդեվիճակը, մտածեց:**

**Մշեցի ծերուկ դռնապանը վեր եկած եւ կիսաբաց**  
**դրան մէջէն կը հարցնէր, առանց ներս մտնելու.**

— Բանըմ կ'ուզի՞ս, պարսն Զօհրապ:

— Զէ՛, Խաչոյ աղբար, բան մը չեմ ուզեր, դուն  
կրնաս երթալ, ըստ Զօհրապ:

Յետոյ նայեցաւ իր բաց տեսրակին եւ անդրադար-  
ձաւ: Կարդալու համար չէր որ նստած էր հոտ: Կ'ուզէր  
ամփոփուիլ եւ քանի մը տողով օրուան կացութիւնը ար-  
ձանագրել: Թալաթի հետ վերջին տեսակցութենէն ետք  
զարմանալի ապրումներ կ'ունենար: Երկար տարիներէ ի  
վեր ճանչցած անձը հիմա տարբեր դիմագիծով կը տես-  
նէր: Երբեք անվերապահ չէր եղած թուրքերու հանդէպ  
ընդհանրապէս եւ թալաթի հետ մասնաւորապէս, բայց  
գործակցութեան երկար շրջան մը, ամէնօրեայ յարաբե-  
րութիւնները ստեղծած էին որոշ պատկեր մը, մարդը վե-

ըածած էին հանդուրժելի, եթէ ոչ սիրելի անձնաւորութեան մը: Այդ պատկերն էր որ կը քայքայուէր, խնամով ծեփուած ալատի մը պէս որուն ծեփերը մէկէն կը թափին երկրաշարժի ցնցումէ մը ու երեւան կու գայ պատին սառնութիւնը, տղեղ, կարծր, գաժան: Ի՞նչ կրնար դրել: Ի՞նչ գրել այսօր, 27 Ապրիլ 1915, երբ Պոլսոյ մտաւորականութիւնը աքսոր է, գաւառներու հայութիւնը կը տեղահանուի, ջարդի ջառակներ կան նոյնիսկ, այո, ի՞նչ դրել որպէսզի օրուան կացութիւնը ձշգրիտ տուած ըլլայ:

Յիշեց առջի օրուան իր հանդիպումը Մարուքէ իբրանոսեան Հաճի աղային հետ եւ անոր խօսքերը: Թուրքիոյ բոլոր մեծ քաղաքներուն մէջ մասնաճիւղեր ունեցող այս մեծ առեւտրականը, իր կիսազրագէտ վիճակով մեծ տնտեսագէտ մըն էր նաեւ: Զօհրապ անոր մէջ կը տեսնէր պարզամիտ ողջմտութեան տիպարը և յաճախ մարդը նմանցուցած էր Վոլթէոի Քանախտին: Այդ պահուն Հաճի Մարուքէն ուղեցոյց եղաւ իրեն ու Զօհրապ գրեց տետրակին մէջ.— Կիրակի, 8 Մայիս, 1915:

«Իբրանոսեան վաճառապունը կարգախօս մը գտեր է իր բազմաթիւ մասնաճիւղերուն դրկելու համար, որոնց գլուխը գտնուող պաշտօնեաները շարունակ ձերբակալուելու վրայ են. բոլոր սնտուկներուն մէջ թուղթի մը վրայ խոչոր տառերով դրաւած երկու բառեր — ՎՀԱՏԵԼՈՒ Զէ, ՎԱԽՆԱԼՈՒ Զէ: Հաւնեցայ այդ երկու բառին: Այս կրնամըսել, երբ դժուարութեան հանդիպիմ»:

Զօհրապ փակեց տետրակը, ծոցի գրպանը դրաւ ա'լ անկէ դուրս չհանելու համար: Օրագրի նօթերուն վերջին տողերը եղան ատոնք: Այդ տետրակը, վաթսուն տարիներ երկրէ երկիր թափառելէ եւ ձեռքէ ձեռք անցնելէ ետք, ի վերջոյ հանգստարան գտաւ Հայաստանի դրական թանգարանին մէկ դարակին մէջ...



## 22

Հակառակ Օղուզ ձեմալի չարաշուք ստուերին որ սկսած էր տարածուիլ աքսորեալներու անձին ու կենցաղին վրայ, տառացիօրէն յարգուեցաւ քաղաքապետին տուած արտօնութիւնը՝ հաւաքաբար ժամերգութեան մը ներկայ դտնուելու: Քարաշէն մատուռ մըն էր, առանց քահանայի: Տօնական օրերուն քահանայ մը կու դար ինկիւրիէն, տնօրհնէքներուն կը շրջէր, պատարագ մը կը մատուցանէր ու կ'երթար: Տարուան մնացեալ օրերը Զանկլըրիի հայութիւնը կիրակիները միայն կ'այցելէր եկեղեցի, խաչ մը կը հանէր, մոմ մը կը վառէր ու կը վերջանար:

Բայց այսօր, ժամերգութիւնը կը կատարուէր տպաւորիչ հանդիսաւորութեամբ, որուն կը մասնակցէին չորս հինգ վարդապետներ ու քահանաներ, պարագային տալով աննախընթաց շուք մը: Պզարիկ եկեղեցին լեցուն էր բերնէ բերան: Տեղացի հայերը անխտիր ներկայ էին եւ յարդարիր անջրպես մը սաեղծուած էր իրենց եւ նորեկներուն միջեւ: Իսկ մտաւորականներու խումբը, որոնց մէջ կային ոչ միայն կաթոլիկ եւ բողոքական հայեր, այլ տարին անգամ մը եկեղեցի չհանդիպող ապակրօն անձեր, միաձուլուած ըլլալ կը թուէին միեւնոյն երկիւղած վերացումին մէջ: Անօրինակ, անպատմելի խորհուրդ մը ունեցաւ այդ օրուան ժամերգութիւնը: Գաւառական անշուք այդ

մատուռին պատերուն մէջ, պլպլացող մոմերու աղօտ լոյտսին տակ, վերացումով կ'ունինդրէին կոմիտասի վճիտ ձայնը որ կարծես իրենց հոգիներուն կ'արձակուէր եւ բոլոր հոգիները կը միացնէր նոյն տենդահար սոլտասումին, վերասլաց հաւատաքին մէջ։ Անոնք, այլակազ, մոռցած էին իրենց անունները, համայնքները, ասոլտրէղները։ Դարեւէն փրթած հայոթեան մէկ բեկորը ըլլար կարծես այդ սղատիկ զանգաւոծը, որ թօթափած ժամանակներուն փոչին, կը վերադանէր ցեղալին խսկութիւնը՝ բոլորին հաւասարապէս պարաւագրուած ճակատագրի մը ձնչումով։

Վարսաժան կանգնած էր Սեւակին քով ու վերացումով կը հետեւէր ժամերգութեան։ Երբ բարձրացաւ կոմիտասի «Տէ՛ր, ողորմեա»ն իր բիւրեղեայ ոլորուն կարկաչով, երկարածիզ ու համակող, եկեղեցին վերածելով լոյտսի եւ հաւատաքի վերիրական սրբատեղիի մը, չերցաւ դիմանալ եւ շնչաց Սեւակի տկանջին։

— Բոլոր քերթուածներս ոլիտի ատյի համար ներշնչումի այս բարձունքին…

Սեւակ լուռ մնաց եւ ձեռքի սեղմումով միայն հասկըցուց հոմամիտ ըլլալը։ Ժամերգութենէն ետք, երբ զօրանոց վերադարձած էին խմբուելով տեղացի հայերուն պատրաստած մատաղին չուրջ, զինուոր մը եկաւ լոյտնելու Քէչեանին թէ քաղաքապետը զինք կ'ուզէ տեսնել։ Քէչեան մտահոգ էր մինչեւ քաղաքապետարան համախլը, բայց հազիւ քաղաքապետին ուրախ դէմքը տեսաւ, զգաց թէ դէշ բանի մը համար չի կրնար ըլլալ։

— Աստուած կ'երեւի աղօթքնիդ լսեց, ըսաւ ազնիւմարդը եւ թուղթ մը երկարեց Քէչեանին։ Պոլսէն, ներքին նախարարութենէն ստացուած հեռագիր մըն էր որ կը հրամայէր ազատ արձակել եւ Պոլիս վերադարձնել լիշեալ անձերը։ Տասնըհինգ անուններ, որոնց մէջ կային Քէչեանի, Քէլէկեանի եւ կոմիտասի անունները, այլոց շարքին։

— Կը մաղթեմ որ միւսներուն համար ալ ասանկ հեռագիրներ ստանամ, ըստ քաղաքապետը, անկեղծ խնդակցութեամբ։ Քէլէկեանին համար մասնաւոր յիշատակութիւն մը կար. — «Կրնայ բնակիլ հայաբնակ դաւառներէն դուրս ուր որ ուզէ»։ Զօրանոց վերադարձի ճամբուն վրայ Քէչեան կը մտածէր թէ այս ներումը հաւանաբար արդիւնք եղած ըլլայ դահաժառանդ իշխանին ազդու միջամտութեան եւ Քէլէկեանին վերաբերեալ մասնաւոր կարգադրութիւնն ալ ուղղակի թալաթի սադայէլեան հանձարին։ «Հայաբնակ գաւառներէն դուրս» ի՞նչ կը նշանակէ, եթէ ոչ Քէլէկեանը ապրեցնել մոլեռանդ թրքութեան մը գրկին մէջ, անոր ճակատագիրը յանձնելով բախտին։ Բայց Քէչեան իր խոհերը ստիսուեցաւ որրագրել դէպի յոռեղոյնը, քանի որ նոյն իրիկունը առանձին հեռագիր մը եկաւ Քէլէկեանին յատուկ. — «Պէտք է Սերաստիա զրկուի այնտեղ դասուելու համար»։ Շունը բախտին ալ չի վստահիր եւ կ'ուղէ ապահով դործ տեսնել, խորհեցաւ Քէչեան։ Պիտի չզարմանամ եթէ Քէլէկեանը Սերաստիոյ ճամբուն վրայ «աւազակներու» հանդիպի, որոնք իր քսակին առաջ կեանքը առնեն։ Անշուշտ իր մտածումը իրեն սլահեց Քէչեան, բայց ճակատագիրը այնպէս ուզեց որ այդ մեծ Հայը ճիշդ ու ճիշդ այնպէս մեռնի, ինչպէս պատկերացուցած էր Քէչեան։ «Աւազակնե՞րը»...

Այդ առաջին — եւ վերջին — խմբակին ազատազրումը բնական նախանձի կծկումներ պատճառելէ ետք աքսորեալներուն, վերածուեցաւ յուսաղրիչ նախանշանի մը։

— Կծիկը սկսու քակուիլ, խօսեցաւ Ռուբէն Սեւակ, մեծերէն սկսան, կարգը պիտի դայ մեզի...

Ողջերթի երեկոյթ մը սարքուեցաւ ի պատիւ մեկնողներուն։ Շուտափոյթ հանդիպումի մաղթանքներ եղան։ Բժիշկ Տինանեանը որ մեկնողներէն էր եւ նոյն օրը կուրաղիքի գործողութիւն մը ըլլած էր թուրք աղջկան մը

վրայ, իր հիւանդը Սեւակին յանձնեց պատուիրելով եւ զգուշացնելով.

— Վիրակապերը ամէն օր փոխուելու սկզբք ունին։ Ամէն օր ջերմութիւն առնելը չմոռնաս։ Աղջկան հայրը, որուն միակ զաւակն է, կոպիտ եւ գծուծ մարդ մըն է։ Երկար սակարկեց պատուագինին համար, որուն կէսը միայն վճարած է, մնացեալը քեզի կը թողարկ։ Իր մեկնումէն ետք, Ռուբէն հասկցաւ որ բժիշկին արտեստի բարեխրզութիւնը տղիղ համեմատութեան մէջ չէ իր զբամասիրութեան հետ։ Մեկնումի տճաղարանքէ՞ն թէ ոլարզապէս անիութութեամբ, մարմնին խորթ ողափիկ իր մը մոսցած էր բացուած վէրքին մէջ եւ փութով կտակած։ Հիւանդը ողբալի կացութեան մը մատնուեցաւ, բարձր ջերմութեամբ մը որ կը մերժէր իջնել։ Բորբոքումը կասեցնելու համար Սեւակ ստիպուեցաւ ամբողջ ուշադրութիւնը կեղբսնացընել այդ հիւանդին վրայ։

Ժամերով կը մնար Ռուբէն հիւանդին մօտ, մէկ կողմէ իր զարմանումը կատարելով, միւս կողմէ յուսադրելով տաղնազի մատնուած հայրը, որ խելացնոր կը սպասէր աղջկան սնարին վերեւ, պատրաստ բժիշկին պատուէրները կատարելու։ Կինը մեռած էր։ Կ'ասլրէր պառաւ մօրը հետ եւ իր ամբողջ երջանկաթիւնը այդ մէկ հատիկն էր, որուն սպառնացող վասանդին դիտակցութիւնը չունէր։ Վիրաբուժական գործողութենէն անկախ, թոքատապէ մը բոնուած էր հիւանդը եւ հետեւողական լուրջ խնամքի կը կարօտէր։ Բժիշկին դէմքի արտայայտութիւններէն կը հետեւցնէր զաւկին վիճակը։ Մայրն ալ քովը, երկուքով կախուած էին Ռուբէնի շարժումներէն եւ բառերէն։ Սեւակ, միշտ լաւատես, սիրո կու տար անոնց եւ կ'ապահովցնէր։

Մարդը յաջողեցաւ քաղաքապետէն դիջողութիւն մը ձեռք բերել։ Օղուզ ձեմալին ալ թոյլառութեամբ,

որպէսզի քանի մը օրեր դիշերն ալ բժիշկը մնայ իրենց տունը։ Օրէնքէ դուրս կարդաղրութիւն մըն էր արդարեւ, բայց չէին կրնար մերժել իսմայիլ աղային խնդրանքը։ Արապաճը իսմայիլ Զանկըրը մեծերէն կը սեպուէր։ Արապաճը պաշը (կառապաններու զլիսաւորը) մտկդիրը հինէն կու դար, երբ հասարակ կառապան մըն էր։ Հիմա, գործի մէջ զրեթէ մրցակիցն էր Օզուզ Ճեմալին։ Ճերմակ կտաւի զործարան մը ունէր, ներքնազդեստի հայթայթիչն էր բանակին եւ այդ դիրքը նիւթական եւ բարոյական հեղինակութիւն մը կու տար իրեն։ «Արապաճի»ն, մակդիր մը ըլլալէ ետք դարձած էր պատուանուն մը Զանկըրըցիներու բերնին մէջ եւ վախ ու յարդանք կը ներշնչէր այդ անունը։

Ուուրէն Գերմանիայէն նոր ներածուած եւ Պոլսէն ստացուած հակատենդ շիճուկ մը ներարկելու վրայ էր, երբ իսմայիլ աղային մայրը անգամ մը եւս համբուրեց ճակատը, պաղատագին գոչելով, երկու ճեռքերը միացուցած։

— Ճանը՝ տօքքօր, քուրքար Հարէքիլի (Հոգի՛ս բժիշկ, փրկէ Հասրէթս)։

— Քորքմա, քորքմա, քուրքուլուր (մի՛ վախնար, մի՛ վախնար, կ'ազատի) ըսաւ Ուուրէն շարունակելով իր գործը։

Բայց նոյն դիշերը, երեք օրուան բացակայութենէ մը ետք երբ զօրանոց վերադարձաւ, այնուեղ դէմքերը մուայլ էին, լուռ, ընկճուած։ Անհետացած էր Քէչեանի եւ Կոմիտասի խումբին ազատուելէն առաջացած յոյսերու ուրախութիւնը։ Ճակատները վայրահակ, կարծես ամէն մէկը գաղտնի զրոյց ունենար իր ներաշխարհին հետ։ Անձնական մեծ կորուստ մը այնքան աւելի սմքեցնող պիտի չըլլար, աքսորուած մտաւորականներու այդ համայնքին մէջ, որքան որ եղաւ Պոլսէն հասած այդ հեռագիրը, որ

կ'ըսէր թէ ձերրակալուած են Գրիգոր Զօհրապ եւ Վարդ-  
գէս։ Սահմոկեցնող էր լուրը։

Զօհրապ միշտ համարուած էր անխախտելին։ Ե-  
րեսփոխանի դիրքէն անկախ, թուրք չըջանակներու հետ  
մօտիկութեամբ եւ մասնաւորաբար Թալաթի հետ անձնա-  
կան կապերով՝ կը համարուէր անհպելին։ Տեսակ մը խոր-  
հըրդանիշ, որ շատ մը հայերու մտքին մէջ կը մնար յոյսի  
վերջին ապաւէնը։ Այնքան ատեն որ Զօհրապը կար, ի-  
րենց բախտը, իրենց դատը պաշտպան մը ունէր։ Համա-  
տարած, դուցէ եւ չափազանցեալ այդ հաւատոքին ուժգ-  
նութեամբն ալ զպացուեցաւ յուսարեկութիւնը։ Այդ  
դէպքը, տքսորեալներուն աչքին թուեցաւ փայփայուած  
յոյսի մը կորուստէն աւելի, ողջ հայութեան զլխուն իջ-  
նող լախտի հարուած մը։ Առաջ, ամէնէն դժուար օրե-  
րուն, կը մտածէին. — «Դեռ Զօհրապը կայ, ուրեմն նե-  
րելի է յուսալ»։ Հիմա, մտածելու կարողութիւն իսկ չկար։  
Եթէ Զօհրապը չկար, ի՞նչ կը մնար. . .

Թուրէն, որ վերջին իմացողը եղաւ այս դոյժին,  
միւսներուն ոէս ինկաւ մելամաղձու մտմտուքի մը մէջ։  
Վարուժանին հետ ըստ սովորութեան անկիւն մը մեկու-  
սացած, կարծիքներ կը փոխանուկէին ցած ձայնով, կոտ-  
հումներ կ'ունենային։ Բայց իրենց բոլոր ենթագրութիւն-  
ները լաւ տեղ չէին երթար։ Սևակ, որ ընդհանրապէս ա-  
մէն երեւոյթի զրական կողմը ընդզողն էր, այս անզամ  
ըսելիք չէր դաներ։ Զօհրապը, իր մտքին եւ շատերու մըտ-  
քին մէջ այն լայնանիստ կոթողն էր, որ կրնար տոկալ բո-  
լոր փոթորիկներուն, եւ որ ահա կը տապալէր, իր անկու-  
մին տակ ճղմելով բոլոր յոյսերը. . .

Այդ գիշեր զօրանոցի երկու սրահներուն մէջ ալ  
քունը ուշացաւ եւ քնացողներուն քունն ալ հանգիստ չէր։  
Մղձաւանջներով չարչարալից գիշեր մը եղաւ. . .

## 23

Պոլսոյ հայ մտաւորականներու ձերբակալութիւնները, շատ աննշան տարբերութեամբ, միօրինակ զործողութիւններ եղան։ Ճշդուած բեմական արարի մը պէս ամէն աեղ նոյն տեսարանը պարզուեցաւ։ Երկու սստիկան, քաղաքացիի տարագով խափիէի մը ընկերակցութեամբ այցելեցին բոլոր տունները, նոյն օրուան մէջ, միեւնոյն ժամուն եւ, քաղաքավար հրաւէր մը սստիկանատուն հանդիպելու՝ ու վերջ։ Արարները տեղի ունեցան հանդիսականներէն պարպուած թատրոնի մը բեմին վրայ տեղի ունեցող բեմադրութեան մը պէս։ Ոչ մէկ վկայ, ոչ մէկ հանդիսական։ Հազուագուադէալ վերապրողներու բերնով միայն հասկցուեցաւ եղելութիւնը։ Բայց օրին ականատես վկայ մը չգտնուեցաւ։

Բայց Զօհրապի ձերբակալութիւնը կատարուեցաւ բացառիկ պայմաններու մէջ, ի ներկայութեան բացա-

ոիկ ականատեսի մը, որ պատմեց տասնըհինգ տարի ևսք, Երեսունական թուականներուն։ Զօհրապլ իր դրասենեալին մէջ կը պահէր զաւառացի երիտասարդ մը, Հայկ Պալեան, որ Տէօրթ Եօլէն Պոլիս Եկած՝ իրաւաբանութիւն կ'ուսանէր։ Բացառիկ կերպով ուշիմ եւ ձեսներէց տղայ մը, որ լիովին շահաւծ էր Զօհրապի համակրութիւնը եւ վստահութիւնը։ Մանր-մունը ծառայութիւններով տղան դարձած էր Զօհրապի սիրելին։ Երբեմն հետը տուն կը տանէր ճաշի։ Հայկ Պալեան կերպով մը կը համարուէր տունին տղան։ Այս պատանին հետագային դարձաւ յայտնի փաստաբան մը եւ կարեւոր դիրք մը գրաւեց իր ասպարէղին մէջ։ Հաստատուեցաւ Ալեքսանտրէթ քաղաքը, արարական եւ Փրանսական խառն դատարաններուն մէջ մեծ դատեր շահեցաւ, նիւթապէս բարգաւաճեցաւ ու դարձաւ քաղաքին ամէնէն ազդեցիկ դէմքերէն մէկը։

Այս մարդը Պէյրութ ազգական մը ունէր, իրեն հետ համանուն, նոյնողէս Հայկ Պալեան, որուն այցելութեան կ'երթար տարին քանի մը անգամ։ Երկրորդ Պալեանը Ազդակ անունով թերթ մը հիմնած էր։ Երկու ազգականներուն միջեւ խօսակցութեան նիւթը յաճախ Զօհրապը կ'ըլլար։

— Ա՛խ, կ'ըսէր փաստաբան Հայկը խմբագիր Պալեանին, չմեռած կ'ուզեմ որ գրուի թէ ինչպէս եւ ուր ձերբակալուեցաւ Գրիգոր Զօհրապ։ Կ'ուզեմ ցոյց տալ Հայկ-պէն ընտանիքին զրկած հեռագիրները, նամակները որոնց մեծ մասը քովս կը մնան։ Մէ՛կը գտիր ինծի, որ արժեւորէ այս ամէնը։

Երեսունական թուականներուն էր։ Զօհրապի ընտանիքին բոլոր անդամները ողջ էին գեռ։ Փաստաբանը կը թղթակցէր Զօհրապի մեծ ազտւն, Արամին հետ որ Պուքրէշ հաստատուած էր եւ ցաւ կը յայտնէր որ Արամը այդ պատմական օրուան եղելութիւնները չէր գրեր։ Եւ

օր մըն ալ խմբագիրը փաստաբանին ներկայացուց գրականութեան սիրահար ուսանող մը, որ նաեւ երկրպագուն էր Զօհրապին։ Փաստաբան Պալեան նախ ցոյց տուաւ հեռագիրներն ու նամակները եւ ապա սկսաւ պատմել։

— Այդ օր, իրիկունը, նորէն հետը տուն տարաւ զիս։ Մտաւորականներու ձերբակալութենէն ետք կերպարանափոխուած էր Զօհրապ։ Քիչ կը խօսէր եւ գրասենեակ հանդիպողներուն հետ կարճ կը կապէր ու շուտ կը ճամբէր։ Ընթրիքին համար կէս ժամէն աւելի սպասեցինք մինչեւ որ Արամը գայ։ Զօհրապ սաստիկ բարկացաւ Արամին վրայ որովհետեւ ընտանիքը լման կ'ուղէր շուրջը ճաշի ատեն։ Մայիսի վերջերն էր, ելակին եղանակը եւ Զօհրապին սիրած պտուղը։ Երբ ելակը սեղան բերուեցաւ, Զօհրապ անձեռոցը ծալլեց, սեղանին վրայ դրաւ եւ ըսաւ։

— Ամէն օր ես կ'ուտեմ ելակը, այսօր ալ ան զիս թող ուտէ……

Շատ զարմացայ։ Այդ խօսքը բնաւ Զօհրապական չէր։ Հայերէն թէ թուրքերէն խօսած ատեն, բառերը միշտ իմաստալից շարքով կ'ելլէին բերնէն։ Այդ անիմաստ նախադասութիւնը իրեն չվայելցուցի։ Նոյն պահուն, դրան զանգը հնչեց, ուժգին եւ երկար։ Իրարու նայեցանք։ Ոչ ոք տեղէն շարժեցաւ։ Ես կը պատրաստուէի ելլել եւ բանալ, բայց Զօհրապ աչքով հասկցուց որ չշարժիմ։ Սպասուհին բացած էր արդէն։ Երկու ոստիկաններ էին, Քէօսէ Ահմէտի ընկերակցութեամբ, «Խամազանի բարեկամը»։ Գիտէի թէ երբեմն Զօհրապ կարմիր ոսկի կը սահեցնէր անոր ձեռքը։ Երեսուննոց մարդ մըն էր, երեսները ողորկ, առանց մազի եւ ներքինիի բարակ ձայնով։

Ինչպէս յայտնի է, ծոմապահութեան օրերուն թուրքերը կանուխէն կը ճաշեն եւ կանուխ կը պառկին, լուսարացի թնդանօթին արթննալու եւ մինչեւ երկրորդ թընդանօթը նախաճաշը վերջացնելու համար, որմէ ետք մին-

չեւ իրիկուն ծոմ են։ Սովորաբար այրերն են կանուխ ճաշող եւ քնացողները։ Կիները կը հսկեն որ տուառեան ճաշը պատրաստ ըլլայ եւ ուրիշ դործ չունին։ Բարձր դասու հանրմներուն մէջ սովորութիւն մը կար։ Գիշերները դուրս կու գային սիրարկածներու, յասկալէս քրիստոնեայ տարրին հետ սեռային «ժամանցներ» մինաւելով։ Այս Քէօսէ Ահմէտը Զօհրապին հայթայթիչ միջնորդն էր, հայերէն բառով կաւատը։ Զօհրապն էր որ այդպէս մկրտած էր զինք — Ծամազանի բարեկամ . . .

Հազիւ ներս մտած, Քէօսէ Ահմէտ յանցաւոր երեւոյթ մը առած եւ ծեփծեքուն, ըստու .

— Օ՛, Զօհրապ սլէյ։ Ճաշերնիդ խանդարեցի, խնդրեմ, վերջացուցէք, յետոյ կը խօսինք։

— Վերջացուցած ենք, ըստու Զօհրապ ուտքի ելլելով, ի՞նչ կայ։

— Աչք մը նետելու եկած ենք ձեր գրասենեակը, հրաման ունիմ։

— Որմէ՞ է այդ հրամանը։

— Բնդհանուր դատախազէն, ըստու Քէօսէ Ահմէտ, գրապանէն թուղթ մը հանելով ու երկարելով Զօհրապին։

— Պէտք չկայ, հասկցայ, ըստու Զօհրապ, առանց նայելու թուղթին։

Ոստիկաններուն հետ չորսով մտան գրասենեակ։ Ես ալ իրենց ետեւէն։ Ոստիկանները թեւերնուն տակ ցորենի պարապ սլարկեր ունէին, ծալլուած։ Ահմէտն էր հաւաքողը, թղթածրարներ, թերթեր, զիրքեր։ Միւսները կը լեցնէին սլարկերուն մէջ։ Զօհրապ, լուռ, կը դիտէր։ Գզրոցէ մը պղտիկ ատրճանակ մը գանուեցաւ, սատափէ կոթով։ Զէնք մը ըլալէ աւելի, խաղալիքի մը կը նմանէր։ Ահմէտ այդ զէնքն ալ կ'ուզէր պարկին մէջ նետել։ Զօհրապ փորձեց արգիլել։

— Ատիկա տղուս նուէրն է։ Երեսփոխանները իրա-

ւունք ունին զէնք կրելու։ Այդ օրէնքը ես քուէարկել տուած եմ Խորհրդարանին։ Մէկուն համար դժուար է իր դրած օրէնքին բռնաբարուիլը տեսնել իր աչքերով։

— Հոգ չէ, Զօհրապ պէյ, արդէն դուք ալ մեզի պիտի ընկերանաք եւ այդպէս բաժնուած չէք ըլլար ձեր զէնքէն…

— Ո՞ւր պիտի երթանք…

— Մեզի հետ։ Պէտրի պէյը քանի մը հարցումներ ունի։ Պարզ ձեւակերպութիւն մըն է…

Պարկերը լեցուած էին։ Ոստիկանները շալկեցին եւ սկսան իջնել սանդուխներէն։ Զօհրապ հետեւեցաւ անոնց, Քէօսէ Ահմէտն ալ ետեւէն։ Տնեցիներուն ոչ մէկ խօսք Զօհրապի կողմէ, ոչ մէկ յուզիչ տեսարան։ Իրմէ առաջին հեռագիրը եւ նամակը եկաւ Գոնիայէն…

Փաստաբան Պալեանը այսպէս պատմեց ուսանողին, բայց իր պատմութիւնը այսքան կարճ չէր։ Երկու ժամ խօսեցաւ եւ ուսանողը գրեց, երկու ժամ։ Յետոյ գրածները կարգի դրաւ, անվերջանալի էջեր եղան ու տարաւ խըմբագրին։

— Վերնագիր չես դրած, ըսաւ խմբագիրը։ Ի՞նչ դնենք։

— Վերնագիրը ետքէն, դեռ չեմ մտածած, ըսաւ ուսանողը, թող շարուի, յետոյ կը դնենք։ Ու մեկնեցաւ։

Գրութիւնը շարուեցաւ, լայնածաւալ օրաթերթին ամբողջ մէկ էջը բռնեց եւ էջէն ալ յորդեցաւ, այնպէս որ, չորս էջնոց իր թերթին վրայ, այդ թիւին համար խըմբագիրը անջատ թերթ մըն ալ աւելցուց եւ ըրաւ վեց էջ։

Ուսանողը այդ գիշեր չքնացաւ։ Գրածները պատկերներ կը ստեղծէին երեւակայութեան մէջ։ Ինքն ալ Զօհրապի տունին մէջ էր այդ պահուն, Հայկ Պալեանին հետ։ Կը տեսնէր Քէօսէ Ահմէտը, լեցուող պարկերը։ Զօհրապին հետ կ'իջնէր սանդուխներէն, եւ փոխանակ անոր պէս

բռնելու ծանր պարկին տակ կքած ոստիկանը որ գայթե-  
լով իյնալու վրայ էր, կի՞ց մը կու տար ու կը գլորէր պար-  
կին հետ սանդուխներէն վար։ Զօհրապին հետ անոր տակ-  
նապները ապրեցաւ, տղամարդու կեցուածքին հիացաւ,  
Զօհրապի պատկերին խառնեց Վարուժանը, Սեւակը, Սիա-  
մանթօն, միւսները . . .

Լուսաբացին՝ վազեց տպարան եւ գրան առջեւ. սպա-  
սեց որ գրաշարները գան։ Ներս մտաւ անոնց հետ։ Եւ է-  
ջերը կազմող գրաշարապետին դլխուն վերեւ կանգնած,  
ըսաւ Յովնանին.

— Այս յօդուածին վերնագիր դիր՝ «ԿԱՅԷՆԻ ՑԵՇ,  
ԱՆԻԾՈՒԻՇ ԴՈՒՆ . . .» :

Մօտաւորապէս վաթսուն տարի առաջ էր։ Այդ ու-  
սանողը եօթանասունէն ութսունի ձամքով իր վերջալոյսին  
գացող մարդն է հիմա, որ այս գիրքը կը գրէ . . .

Բայց չուզեր Ազդակի հաւաքածոներուն մէջ ննջող  
իր այդ յօդուածին վերնագիրը փոխել . . .

## 24

Զանկըրըի մէջ օրերը արդէն տաղտկալի, Զօհրապի ձերբակալութենէն ետք դարձան տագնապալի:

Իր սեփական վարկէն եւ երեսփոխանի հանգամանքէն անկախ, Զօհրապ կը համարուէր կուսակցութիւններէն դուրս եւ Պատրիարքարանի հեղինակութենէն անջատ՝ Հայուն եւ Թուրքին միջեւ այն միակ շաղկապը, որ հասկացողութեան եւ փոխադարձ հանդուրժողութեան միջնորդ մը ըլլալէ ետք, դարձած էր խորհրդանիշ մը: Թուրք պետական աւագանիին հետ իր սերտ շփումները, վաստարանի մեծ վարկը եւ պետական համալսարանին մէջ դասախոսի իր ամպիոնը բացարձակ անհպելին դարձուցած էին զինք հանրային կարծիքին մէջ: Զօհրապի ձերբակալումով անուանի երեսփոխան մը չէր որ կը պակսէր հրապարակէն, այլ մտքերու մէջ կազմուած ամբողջ աշխարհ մը կը փլէր: Երազուած այն երանելի աշխարհը, ուր հայ եւ թուրք հաշտկապրէին, եղբայրութիւնը կը տիրէր, անցեալի դժխեմ օրերը կը մոռցուէին . . .

**Զօհրապը չէ՞ր որ նոյնիսկ Ատանայի կոտորածէն ետք դեռ իթթիհատի կառավարութիւնը կը պաշտպանէր՝ պատահածը համարելով նոր ոէժիմին «մանկական հիւանդութեան շրջանը», մոլեռանդ խաւի մը եղեռնազործութիւնը, Սամաթիոյ ակումբին բնմէն գոչելով. — «Այս, անցեալին ալ ջարդեր պատահեցան, բայց եղա՞ւ կառավարութիւն մը որ պատասխանատուները դատի կանչէ եւ անոնցմէ հարիւր հողի կախաղան բարձրացնէ»:**

Իր այս կեցուածքը որոշ հայ շրջանակներու մէջ քրթմնջիւններ առաջացուց — նախանձորդներ պակաս չէին — բայց **Զօհրապը** մնաց պատուանդանին վրայ, զինք լսողները վստահեցան իրեն եւ, իրենց քուէներով կրկին երեսփոխան ընտրեցին, իր անձին մէջ տեսնելով հայկական շահերու անկաշառ պաշտպանը, թուրքին հետ հայ դատին իրաւատէր ախոյեանը . . .

Եւ այդ ախոյեանն էր որ կը տապալէր, յատկապէս իր այնքան պաշտպանած մէկ կառավարութեան դաւադիր հարուածով . . .

Առաջին օրերու վախերն ու կասկածները վերադարձան: **Շրջան** ընող զրոյցները միտքերը հանդարտեցնելու չէին ծառայեր: Կը զգային թէ Արևմատեան մեծ նահանդներուն հայութիւնը տեղահանուելէ ետք կարդը պիտի դայ ինկիւրիին, որուն մաս կը կազմէր **Զանկը** ընթացի հայերուն վախերը փոխանցուեցան մտաւորականներուն: **Քաղաք** երթեւեկութիւնները նուազեցան: Բացայս թշնամութիւն մը չէր տեսնուեր թուրք բնակչութեան կողմէ, միջադէպեր չպատահեցան, բայց որոշ կ'երեւէր թէ դէմքերը փոխուած էին, նայուածքներուն մէջ ոխակալ կայծեր կը նշմարուէին: **Զաւեշտաբան** թուրայեանն ալ չկար — **Պոլիս** մեկնածներէն էր — որպէսզի իր կավոօշութիւններով ծանրացող մթնոլորտը թեթեւցնէր:

Անստոյդ աղբիւրէ, բայց յամառօրէն կրկնուող լուր

մը տարածուեցաւ։ Հաւանօրէն տեղացի հայերուն շրջանակէն, թէ՝ իսլամացող հայերը զերծ պիտի մնան տեղահանուելէ։ Աքսորականներուն մէջ գտնուեցան մարդիկ, որոնց աչքին «միակ լուծումը» համարուեցաւ առիկա։ Ռուբէն Սեւակ կ'ընդվզէր այդպէս մտածովներուն դէմ։ Անդամ մը, զօրանոցին բակը երբ խումբ մը այդ նիւթը կը ծեծէր եւ որոշապէս թրքանալու աւեսակէտը պաշտպանողներ կային — Վարդանանց նախարարներուն օրինակը, առերեսս ուրանալը եւլն, — մօտեցաւ եւ սաստեց տկարացողները, ձառ մը խօսելով։

— Ամօթէ ինչ որ կը մտածէք։ Ես ջերմեռանդ հաւատացեալ մը չեմ, քիչ անդամ եկեղեցի կ'երթամ։ Բայց կրօնափոխ ըլլալը հաւատքի առարկան փոխել չէ միայն, այլ հայ ըլլալէ դադրիլ, պիտի ըսեմ աւելին՝ մարդ ըլլալէ դադրիլ է։ Թրքանալը կրօնք փոխել չէ միայն, իր մարդկութիւնը ժխտել է։ Լօգունի մէջ մարդ մը ճանչցայ, զարդացած, խելացի մարդ, որ ազատ կամքովը խումացաւ, որովհետեւ խոլոմութիւնը աւելի յարմար կը զտնէր իր համոզումներուն։ Կը յարդէի այդ մարդը։ Կը վիճէի հետը, բայց չէի կրնար չյարդել։ Իր համոզումն էր։ Երկրորդ կին մը կ'ուզէր առնել։ Բայց աաիկա Զուիցերիական օրէնքին դէմ ըլլալուն, չէր կրնար։ Օր մը ըստւ։ — «Կնոջմէս գաղտնի սիրուհի մը սպահելու տեղ, կ'իսլամանամ եւ օրինաւորապէս երկուքն ալ կը սպահեմ»։ Այդ մարդը հիմա Պոլիս կ'ապրի եւ կարեւոր հաստատութեան մը տնօրէնն է։ Բայց մեղի եղածը առաջարկ մը չէ, այլ սպանալիք մը։ Սպանալիքի տակ կրօնք փոխելը ամէնէն նուաստացուցիչ բանն է մարդուն համար։ Օր մը բոլորս ալ պիտի մեռնինք։ Հայ մնանք թէ թուրք ըլլանք, մահը միշտ կայ եւ անխուսափելի է։ Հայ ծնած ենք, եւ լու է որ հայ մեռնինք, եթէ պիտի մեռնինք…

Ու մեկնեցաւ հիւանդին քով, բայց քանի մը քայլ

Հեռանալէ ետք կեցաւ, ետ դարձաւ ու կէս-հեղնական, կէս-լուրջ, ըսաւ.

— Եւ ի՞նչ գիտէք որ թուրքերը ոլաշտօնապէս մեզ թրքացնելէ ետք պիտի խնայեն մեղի: Օրինակները պակաս չեն: Թուրքերը մեզ չեն սիրեր, բայց չեն կրնար չյարդել: Իրենց շատ սիրած եւ շատ կրկնած խօսքն է.— «Ալընը ինիքեր էտէն հարամզատէ» (իր ծաղումը ուրացողը անիծապարտ է): Քրիստոնէութիւնը ուրանալով, անիծետներ չե՞նք ըլլար իրենց աչքին...

• • • • • • • • • • • • • • •

Բժիշկ Սեւակին հիւանդը լաւ ճամբու մէջ էր: Զերմութիւնը նուազած, վէրքը այլեւս թարախ չէր տար: Վերջին անգամ վիրակապը փոխած ատեն, քովը կեցող հանիին դարձաւ.

— Ասկէ ետքը դուն մինակդ կրնաս ընել: Իմ դալուս պէտք չկայ:

— Զէ եավրում, չէ, քու ձեռքերդ օրհնուած են, կու գաս եւ ձեռքովդ կ'ընես, իսմայիլը կը վճարէ պէտք եղածը:

Արապածին, որ նոյն պահուն ներս կը մտնէր, մօրը ըսածը հաստատեց դեղին ոսկի մը տալով Ռուբէնին եւ պնդելով, գրեթէ հրամայելով, որ ամէն օր գայ: Մարդը որ այնքան խիստ սակարկած էր Տքթ. Տինանեանին հետ, անկէ «զգուճ» որակուելու աստիճան, զարմանալի առատածեռնութիւն մը ցոյց կու տար Ռուբէնին հանդէպ: Քսան օրուան մէջ այս երրորդ ոսկին էր: Ուրիշ օր մը պառաւը մառան առաջնորդեց Սեւակը, ցոյց տուաւ անոր նկուղին մէջ դիզուած ապրանքները, կտաւի հակերը, ցորենի ամբարները եւ ըսաւ.

— Ասոնք բոլորը հասրէթիս համար հաւաքած է իսմայիլ...

Մկիզբները չհասկցաւ Ռուբէն։ Համարեց պառաւ կնոջ կողմէ իր թոռնիկը ազատող բժիշկին հանդէոլ սիրալիրութիւն մը, երախտագիտական ցոյց մը, եւ տյղքան։ Բայց հետզհետէ կացութիւնը յստականալ սկսաւ։ Մանաւանդ երբ հիւանդը ոտքի ելաւ եւ ոլէտք եղաւ, որ մէկուն կոթնած քալելու փորձեր ընէ, ինչ որ մեծ մօրը պարտականութիւնն էր, պառաւը հազար տեսակ ոլատըրուակներ գտնելով դուրս կ'ելլէր եւ թոյլ կու տար որ բժիշկն ու աղջիկը մինակ մնան։ Իսկ այս վերջինը քստնամեայ քնքոյչ էակ մը, ամօթխած ու երկչոտ, բառ չէր արտասաներ։ Միայն աչքերը կը խօսէին, բոցկլտալով։ Իր բառերը եւ արցունքները «Աննէ»ին կուրծքին վրայ կը թափէր ամէն դիշեր, միակ անձը տունին մէջ որուն կընար խոստովանիլ իր սէրը։ Իսկ «Աննէն» օրը օրին աղուն կը փոխանցէր լսածները։ Ուշիմ մարդ, Իսմայիլ կըուած էր կացութիւնը։

Օր մը Ռուբէնին թեւը մատաւ, տարաւ հիւրասենեակը, սուրճեր ապսպրեց մօրը եւ պարզեց միտքը, չեշտ եւ ուղիղ, առանց յառաջաբանի եւ դարձուածքներու։

— Տղաս, սկսաւ Ռուբէնին — իր քառասունվեց տարիներով դժուար թէ հայր եղած ըլլար երեսնամեայ Ռուբէնին, բայց այդպէս սկսաւ մտերմութեան երանդ մը տալով խօսքին — տղաս, աղջիկս քեզ կը սիրէ։ Հասրէթս մօրը պատկերն է։ Չուզեցի նոր կին մը առնել, որսկէսզի խորթ մայր չունենայ։ Ամբողջ հարստութիւնս իրեն կը պատկանի։ Կընաս երջանիկ ապրիլ իրեն հետ…

— Բայց ես ամուսնացած եմ, կին եւ զաւակներ ունիմ Պոլիս, ըսաւ Ռուբէն, մեր օրէնքով երկու կին արգիլուած է։

— Զեր օրէնքը մոռցիր, ժամանակները փոխուեցան։ Իսլամ կրօնքին կը դառնաս, եւ ազատ կ'ըլլաս երկու կին ունենալու, եթէ ուզես աւելին ալ…

— Ինծի համար անկարելի բան է ատիկա, չեմ կը բռնար:

— Մէկ անգամէն չէ մի՛ ըսեր, մտածէ այս գիշեր եւ վաղը նորէն կը խօսինք: Բայց լաւ մտածէ, որպէսզի ետքէն չզջաս...

Մինչ իսմայիլ կը խօսէր, Ռուբէն զգաց թէ չասրէթ, մեծ մօրը հետ կծիկ դարձած, դրան ձեղքէն մտիկ կ'ընէին...

• • • • • • • • • • • •

Յաջորդ օրը նոյն տեսակցութիւնը կրկնուեցաւ միեւնոյն բառերով: Արապաճի իսմայիլի բերնին մէջ Ռուբէնը միշտ «օղլում» էր, բայց դէմքը կորսնցուցած էր ժպտուն եւ համոզիեր արաայայառութիւնը: Կը խօսէր արագ եւ կտրուկ: Սկսու.

— Լաւ մտածեցի<sup>՞ր</sup> ըսածներուս:

— Մտածեցի: Չեմ կրնար:

— Լաւ չես մտածած, օղլում, թրքանալէ ետք, կինդ եւ զաւակներու տլ կը բերես Պոլսէն: Ոչ մէկ արգելք կայ: Զկարծես որ իմ դործու ալ գիւրին եղաւ: Այսօր չէ վաղը, քաղաքապետը սլաշտօնանկ կ'ըլլայ: Զանկը մէջ մէկ հատիկ հայ պիտի չմնայ քանի մը օրէն: Դուք ալ պիտի զրկուիք անոնց հետ: Խօսեցայ Օղուզ Ճեմալին: Ինքն է հիմա քաղաքին տէրը: Դժուարութիւններ հանեց, բայց խոստացաւ ուզածու ընել: Կը հասկնամ: Քեզի համար գժուար է անմիջապէս իսլամանալ, ընկերներուդ տչքին առջեւ: Զհասկցող մարդ չեմ: Քեզ կը պահենք եւ անոնց մեկնելէն ետք կը կատարուի արարողութիւնը:

— Չեմ կրնար, իսմայիլ իֆէնտի, չեմ կրնար, կրկնեց Ռուբէն յուսահատած ձայնով մը, չեմ կրնար, մի՛ պնդեր:

— Ծօ՛ հերիփ, յանկարծ թրքացաւ իսմայիլ, քա-

մամ խօսքը էշերուն կ'ըսեն, քեզի բացէն կ'ըսեմ, նորէն չես հասկնար։ Հրամանը Օղուզ ձեմալին դրպանն է։ Ձեզի ազատում չկայ։ Բոլորդ ալ պիտի մեռնիք։ Մեղք է երիտասարդութիւնդ։ Գնա՛ եւ այսօր ալ մտածէ։ Եթէ միտքդ փոխես, վաղը եկուր եւ թեւերուս մէջ կ'ընդունիմ քեզ, բայց եթէ նոյն խօսքը պիտի ըսես այլեւս հոս գալու պէտք չունիս . . .

Վերջին նախադասութիւնը արտասանած պահուն խմայիլի դէմքը բոլորովին փոխուեցաւ, անձանաշելի ըլլալու տստիճան։ Երբեք այդ դէմքով չէր տեսած մարդը։ Ընդհանրապէս կուղակ ու անժպիտ, Ռուբէն չէր կրնար կռահել անոր տրամադրութիւնը։ Կոպտութեան և չորսաթեան իր արտայայտութիւններով իսմայիլ քիչ տնդամ կը դրսեւրէր մարդկայնութիւնը։ Յատկապէս չարէթին հետ խօսած պահերուն էր որ փափուկ ժպիտ մը կու դար այտերուն, բառերը կ'ըլլային աւելի մեղմ, քնքոյչ եւ ուղոքիչ ձայնով մը, կարծես վախնար ուժպին շնչառութեամբ վարդի թերթի մը վնասելէ։ Արդքան կողասութիւն եւ փափկութիւն նոյն անձին մէջ՝ անըմբոնելի էր Ռուբէնին համար։

Իրեն հետ ալ նոյն քաղցրութիւնը ունեցաւ իսմայիլ երբ կը փորձէր համոզել, եւ յանկարծ դարձաւ կարծը ու դաժան անձնուրութիւնը, Ռուբէնի մերժումէն ետք։ Մտաբերուած պատկերով մը Ռուբէնին այնպէս թուեցաւ այդ պահուն, թէ իսմայիլ մէկ ձեռքին մէջ ունի ծաղիկ մը եւ միւս ձեռքին մէջ կը շարժէ սպառնալից դաշոյն մը։ Անհանգիստ զդաց։ Իսմայիլի խօսքերը որքան ալ ուղէին հայրականօրէն խրատական շեշտը պահել, Ռուբէն կը զղար մարդուն դաժանութիւնը, զսպուած զայրոյթը իր ընդդիմութեան առջեւ եւ կ'ուզէր ժամ առաջ դուրս դալ այդ տունէն։ Շուրջ ամիս մը այնտեղ յաճախելով, ընտանութիւն մը, գրեթէ մտերմութիւն մը սկսած էր զգալ։ Բայց

Իսմայիլի այս վերջին խօսքը, կտրուկ եւ վախազդու,  
հասկցուց իրեն թէ թուրք տունի մը մէջ կը դանուի, թուրք  
տանուտէրի մը դիմաց :

Ու ոտքի ելաւ, լուռ, առանց բառ մը արտասանե-  
լու: Լուռ մնաց նաև իսմայիլ, ըսելիքը բած վերջացու-  
ցած ըլլալով:

Մեկնած պահուն, փողոցի դրան մէջ պառաւը բռնեց  
երկու ուսերէն եւ ցնցելով ու հեկեկալով մրմնջեց.

— Խնայէ՛ երիտասարդութեանդ, խնայէ՛ հասրէ-  
թիս . . .

\*\*

Իուբէն Վարուժանին եւ քանի մը ընկերներու պատ-  
մած էր իրեն եղած առաջարկը, բայց բոլորովին անլուրջ,  
կատակի ձեւով, իբրեւ թէ հաշուի առնելիք բան մը չըլ-  
լայ: Բայց հիմա կը մտածէր: Ոչ տալիք պատասխանին:  
Այդ մասին երկմտութիւն չունէր: Որոշած էր այլեւս ոտք  
չդնել Արագածը իսմայիլին տունը: Բայց մարդուն տուած  
տեղեկութիւնները կը մրճահարէին ուղեղը: Իրապէս դա-  
տապարտեալնե՞ր էին, թէ այդպէս խօսեցաւ, ուարգապէս  
վախցնելու համար: Ճամբան քիչ մը երկարելու դնով,  
հայոց եկեղեցիին առջեւէն անցաւ: Դուռը բաց էր եւ ներսը  
երկու մարդիկ դործի մը լծուած էին: Մտու:

— Ի՞նչ կ'ընէք, հարցուց:

— Պարոն, լուրերը դէշ են, սեվիկիքի հրաման  
ելաւ, ըսաւ մէկը մեռեալ ձայնով մը: Մտածեցինք որ վեր-  
ջը ժամանակ չըլլայ թերեւս ասոնք հաւաքելու, պատրաս-  
տութիւն կը տեսնենք . . .

Տախտակէ տուփի մը մէջ կը գետեղէին խորանին  
ոսկի խաչը, քանի մը կանթեղներ, բուրլառ մը, մոմեր . . .

Մէկէն անշարժացաւ իբրեւ թէ հաղարապետին առ-

ջեւ գտնուէր։ Երեւութապէս պարզ բայց արտակարգօրէն ցնցող տեսարան մըն էր։ Զիղերը թուլցան, կարկամ ու անզգայ։ Բուռն վազքին մէջ անտեսանելի արգելքի մը զարնուած ու կասեցուած մէկուն շփոթանքը կը պարզէր։ Ռուրէն, անխօս, կը դիտէր մարդոց լոիկ-մնջիկ գործունէութիւնը եւ աստիճանաբար առնուեցաւ մտային ու զգացական երկրոսդ վիճակի մը մէջ։ Գաղտնի տեղէ մը յուզումի ալիքներ մթազնեցին իր ներտչխարհնը։ Աչքին ոլատերացաւ ամիս մը առաջ այնտեղ կատարուած անկրկնելի ժամերգութիւնը, ականջներուն մէջ հնչեց կոմիտաս Վարդապետի անդրաշխարհեան մեղեդին իր «սուրբ-սուրբ»ով, վարուժանի վերացեալ ապլումը…

Այդ համեստ մատուռին մէջ այն օրը բովանդակաղագի մը սիրտն էր որ տրոփեց, եւ հիմա, համազարկ այդ տրոփը, յետաղարձ յորձանապտոյտով կը զարնուի սրտին, անսովոր բարախումներ առաջացնելով։ Այդ ոլահուն, հայերէն մէկը խոչոր գիրք մը ունէր ձեռքը, վստահարար Աւետարան մը։ Համբուրեց, յետոյ անձեսացի մը մէջ փաթթեց ու երկիւղած փափկութեամբ մը զետեղեց արկղին մէջ, միւս իրերուն վրայ։ Ռուբէն կարծեց թէ այդ ռամիկ հայը հարազատ ննջեցեալի մը մարմինն է որ կը դնէ զաղաղին մէջ, թէ երկու մարդիկը մեռելաթաղներ են, եւ ինք, սդակիր միակ յուղարկաւորը այդ թաղումին։ Իրեն այնպէս թուեցաւ թէ Աւետարանին հետ կը ոլատանքուի նոյն ինքն Ս. Մեսրոպը, Եղիշէն, Նարեկացին, Շնորհալին… եւ ինչո՞ւ ոչ Դուրեանը, անգամ վարուժանը, հազար հինգհարիւրամեայ հայ գրականութիւնը, մշակոյթը…

Անոնցմէ մէկը բան մը հարցուց։ Ռուբէն չլսե՞ց թէ չհասկցաւ։ Շլմորած կը նայէր մարդուն, որ ակնածալից պատասխանի կը սպասէր։ Ցնցում մը ունեցաւ ու քայլ մը ետ գնաց։ Գլուխը սաստիկ կը ցաւէր կարծես աքցանի մը

մէջ բոնուած։ Բնազդաբար նահանջեց, ազատագրուելու համար բանկակուչական այդ մթնոլորտէն, խոր զարմանքի մատնելով երկու հայերը։ Օդը կը պակսէր։ Խոժայիլի վիրաւորական «Հերիփ»ը ականջներուն մէջ կը բզզար առտակի մը սաստկութեամբ . . .

Դուրս ելաւ գլխահակ, առանց բառ մը արտասանելու։ Շարունակեց վերելքի ճամբան դէպի գօրանոց։ Որքան ուզէր հեռու վանել, քմայքոտ պատկերներ կը տողանցէին երեւակայութեան մէջ։ Ահա՝ ամուսնացած է Հասրէթին հետ։ Նոյնիսկ ժանինն ու պղտիկներն ալ եկած են Զանկըրը։ Պատերազմը վերջացած է, հայածանիքներ չկան։ Այս բոլորը մոռցուած են երադի մէջ տեսնուած մղձաւանջի մը պէս։ Ինք կը շարունակէ գրել և ստեղծագործել։ Նոր գիրք մը հրատարակած է։ Երկու հայեր կը խօսին իրարու հետ։

— Ռուբէն Սեւակի նոր դիրքը կարդացի՞ր, կ'ըսէ մէկը . . .

— Ո՞ր Սեւակը։ Թրքացածին մասի՞ն ես, կը հարցընէ միւսը . . .

Ո՛չ, գոռաց յանկարծ Ռուբէն, ամբողջ ուժով, ամայի ճամբուն վրայ կանդ առնելով։ Քմայքին ստեղծած այդ երկու հայերը առջեւը ըլլային կարծես, ո՛չ, թրքացող չկայ . . .

## 25

Յուլիսն ալ վերջաւորութեան կը հասնէր եւ ժանին դեռ չէր ստացած գեսղանատան խոսացուած հրաւերը։ Քանի մը անզամ ինք գնաց գեսղանատուն, ի հեծուկս ֆօն Նէօրաթի թելագրանքին, բայց ի զուր։ Հրաւերը ստացաւ Օգոստոս 28-ին համար, այն ալ հաւանաբար շնորհիւ Տիկին Արէլի Պերլինէն բերած ազդու յանձնարարութիւններուն։

Մօր եւ զաւկի հանդիպումը շատ յուղիչ եղաւ, բայց պահեց արժանաւորութիւնը, տիսուր պարագային վայել լրջութիւնը։ Տիկին Արէլ փափկանկատ գտնուեցաւ եւ բնաւ չանդրագարձաւ աղջկան հետ ունեցած նախամուսնական վէճերուն։ Վաթսուննոց կին մըն էր, սպիտակ մազերով, բայց երիտասարդական աշխոյթը պահած։ Շամիրամը առաջին անզամ կը տեսնէր։ Մեծապէս ուրախա-

յառ. Եւ հիացումը յայտնեց Լեւոնին կայտառութեան եւ հասակին, որ տարիքէն աւելի ցոյց կա տար:

Մեմտուհի պարագան առանձին աեղ մը կը դրաւէր ժանինի մտքին մէջ: Ուշագրաւը, նախ, անոր ներքին անձնաւորութիւնն էր, կակուղ եւ շուա ազդուող անոր խառնուածքը, որմէ կրած առաջին տպաւորութիւնը կը յիշէր կազմած ըլլալ Լօգանէն: Նկատած էր, աւարտաճառին սրբագրութեան ատեն, Մեմտուհի մեղմ եւ հաշտարար բնաւորութիւնը: Միշտ դիւրին զիջեցաւ, ոչ մէկ ընդդիմութիւն ցոյց առւաւ երբ Ռուբէն հիմն ի վեր չըջեց իր որոշ տեսակէտները: Դիւրին համակերպող եւ թոյլ անհատականութեամբը բնական էր որ մինչեւ հիմա առնուած ըլլար պետական մեքենային պառւտակներուն մէջ եւ շարժէր ու զործէր ճշդուած ուղղութեամբ:

Ու յետոյ, Մեմտուհին պաշտօնը որքան բարձր, նոյնքան ուժգին էր անոր անձնաւորութիւնը հարթող ու ձմլող ձնշումը: Ամէն օր կը լսէր թէ թուրք պետական զեկավարներուն մէջ ամէնէն մոլեսանդ եւ կամակոր դէմքը թալաթ փաշան է եւ Մեմտուհը յատկապէս այդ մէկին ձեռքին տակ կ'աշխատէր: Մինչեւ հիմա դրոշմուած պէտք է ըլլար իր մեծաւորին կարծր կնիքով...

Ոչ, չէր կրնար մունալ Մեմտուհին յամառ պընդումները որպէսզի թողան Պոլիսը եւ Լօգան վոխագրուին: Օրին, քօղարկուած եւ զգոյշ առաջարկ մը համարած էր ատիկա, բարեկամական խորհուրդ մը, բայց հիմա կ'ընդունէր թէ մարդը կարելին ըրաւ: Աւելին չէր կրնար ընել: Աշխարհին ու բախտին դէմ զաւնութեան պահերուն, ժանին մեղմացուցիչ պարագայ մը կը զտնէր Մեմտուհին համար: Մարդը ըստ, եւ իրենք չհասկցան: Ռուբէնն էր, իր անկոտրում լաւառեսութեամբը որ չհասկցաւ եւ կորսնցուց առիթը: Եւ հիմա, Ռուբէնը աքսորի մէջ, Մեմտուհը կ'ամչնայ ձայն տալէ: Ժանին համո-

զուած էր, թէ չկամութիւնէ աւելի, բան մը ընելու անկարողութիւնն էր պատճառը Մեմտուհին բացակայութեան:

Եւ սակայն, ձերբակալուած հարիւրաւոր հայ մտաւորականներուն մէջ բացառիկ վիճակ մը չէ՞ր պարզեր Ռուբէն, գերմանացի կին ունենալուն: Ներկայ պայմաններուն մէջ անկարեւոր մանրամասնութիւն մը չէր ատիկա ի նպաստ Ռուբէնին: Այս կէտը գէնք մը չէ՞ր կրնարդառնալ Մեմտուհին ձեռքը միջամտութիւն մը փորձելու: Իրապէ՞ս անկարող էր բան մը ընելու թէ մոռցաւ բարեկամութիւն ու երախտիք...

Փոխն ի փոխ, մէկ դատապարտելով ու մէկ արդարացնելով յաճախ կը մտածէր Մեմտուհին մասին...

Մօրը դալէն ետք ժանին Սաթենիկն ալ ճամբեց: Լեւոնիկը շատ լացաւ անկէ բաժնուելուն համար, բայց ժանին ստիպուած էր խնայողութիւն ընել: Ամայացած տունին մէջ, ուր ոչ հիւրասիրութիւններ կ'ըլլային եւ ոչ ալ բազմամարդ ճաշկերոյթներ, խոհարարի եւ սպասաւորի պէտք չկար: Սկսած էր մտածել գերմաներէնի մասնաւոր դասեր տալու մասին, բայց ժամանակ չեղաւ իր մտածումը գործադրութեան դնելու: Մօրը բերած զգալի գումարը քանի մը ամիս եւս ընտանիքը գերծ կը պահէր կարիքէ:

Ժանինի մխակ մխիթարանքը Ռուբէնի հետ փոխանակուած նամակներն էին: Հազիւ թէ նամակ կոչուելու արժանի ըլլային քսան-քսանհինգ տողնոց այդ բացիկները, գրաքննութեան կողմէ դրուած սահմանափակումով, բայց կը ծառայէին հոգեկան կապերը պահելու: Ի՞նչ հակասութիւն անցեալի հեղեղային նամակներուն եւ այդ չոր ու կարծ քարտերուն միջեւ: Երկա՛ր, անհուն նամակներ, հարիւրներով ու հարիւրներով, որոնց վերստին ընթերցումը ժանինի միակ մխիթարանքն էր հիմա: Երբեմն

այնպէս կը թուէր, թէ ուրիշ զոյզի մը կողմէ ապրուած սիրային վէտ մը կը կարդայ այդ նամակներով, որուն հերոսը, նորօրինակ Վերթեր, Ռուբէնն է, բայց հերոսուհին ինք չէ: Նամակները շարած էր թուականի կարգով, ծաւալուն հատորի մը պէս խաւաքարտի մէջ ամփոփած: Վեց տարիներու ընթացքին գրուած սիրային նամակներ, ամէն մէկը ցուցանիշ մը իրենց անաղակ սիրոյն եւ վկայութիւնը Ռուբէնի դրական տաղանդին:

Ժանին կը կարդար անկանոն կերպով, պատահարար, վերապրելով ամէն մէկ նամակին տուն տուող առիթը, պարագաները: Երկար կեցու սակայն նամակի մը վրայ: Այդ մէկը գրուած էր Պոլսէն, ուր գացած էր Ռուբէն կարձ ատենով մը, սիրելի եղբօր թաղումին: Նամակ մը, որ իր կեանքին ընթացքը շրջեց, գեղարուեստական վարժարանի իր դասընթացքը խղելով: Ինք կը հետեւէր թատերական ճիւղին, իսկ Ռուբէն բացարձակապէս դէմէր: Արուեստի ուրիշ ճիւղեր կան, կ'ըսէր, նկարչութիւնը կայ, երաժշտութիւնը, արձանագործութիւնը, ուրիշ ճիւղեր, ընտրէ՛ որը որ ուզես, լացի թատրոնէն: Եւ իրբեւ համոզիչ փաստ իր տեսակէտին, կը բացարձէր: — «Դերասանութիւնը պատճառ պիտի դառնայ որ եղծանուի խկութիւնդ: Օրինակի համար, եթէ քեզ թեւերուս մէջ առնեմ եւ համբուրեմ, եւ դուն փոխազարձես, միշտ պիտի մտածեմ՝ իմ սիրած աղջկա՞նս համբոյրն է, թէ բեմական համբոյր մը: Ո՛չ, ամէն ինչ, լացի թատրոնէն»:

Այդտեղ ժպտեցաւ ժանին: Ռուբէնն էր, ի՛ր Ռուբէնը, որուն համար կեանքին իմաստը միախառնուած էր ժանինի անձին, անոր սիրոյն հետ: Ի՛ր Ռուբէնը... Եւ ժանին հրաժարեցաւ բեմէն... Հիմա գրականութիւնն էր սրտին խօսողը: Եւ ոչ անպայման Ռուբէնին հետեւելու համար: Ճիշդ է, սկսաւ Ռուբէնի կարդ մը բանաստեղծութիւնները թարգմանելով, բայց աստիճանաբար զգաց

թէ բան մը կը խլրտի ներսը ու ելք կը փնտռէ: Եւ առաջին փորձէն իսկ զգաց, թէ իր ապրումները թուղթին յանձնել աւելի դիւրին կու գայ Փրանսերէնով քան թէ մայրենի լեզուով: Սկիզբը մտածեց թէ Ռուբէնի հետ երկար տարիներու Փրանսերէնով թղթակցութիւնն է պատճառը, պարզապէս վարժութեան հարց, բայց ոչ: Հիւկոյի լեզուն աւելի դիւրին եւ աւելի հեզասահ կու գար գըրչին, քան Կէօթէինը: Տարուած այդ մտածումներէն, պահմը կը վերանար եւ անհամբեր էր գրած բանաստեղծութիւնները Ռուբէնին կարդալու, բայց յանկարծ կ'անդրադառնար որ Ռուբէնը չկայ, եւ սոսկալի էր այդ պահուն իր անկումը տիրութեան ձահիձներուն մէջ:

Զօհրապի ձերբակալութիւնը իրեն ալ ազդեց եւ աւելի թանձրացուց սրտին իշած ամպերը: Միայն մէկ անգամ տեսած էր այդ մեծ հայը, բայց Ռուբէնէն այնքան լսած էր անոր մասին, որ հարուածը իրեն ալ հասած կը զգար... Մանաւանդ կ'ազդուէր ուրիշներու ափսոսանքներէն: Ռուբէնի ընկերներուն կիները, իրենց բախտակից, ատենը մէկ կու գային, լուրեր կը փոխանակէին, իրար միսիթարելու յոյսով, բայց անգիտակցաբար իրենց յուսաբեկութիւնները բարդելով իրարու վրայ: Վարուժանի Արաքսին մանաւանդ, լալով կու գար ու լալով կը մեկնէր, եւ ժանին ինքն էր որ համբերութեան խրատներ կու տար անոր: Զարդարեանի կինն ալ կու գար մեծ տղուն հետ, աւելի զգաստ եւ չափաւոր, բայց միշտ կ'ակընկալէր իրմէ թարմ լուրեր քաղել, գերմանացիի հանգամանքէն նորութիւններ յուսալով: Բայց շատ գէշ ազդուեցաւ, երբ օր մը, միշտ պաղարիւնը պահող տիկին Զարդարեանն ալ փղձկեցաւ, գոչելով.

— Եթէ Զօհրապն ալ տարին, ա՛լ ամէն յոյս կորսուեցաւ...

Դառնացած էր նաև Մեմտուհին դէմ: Ամիսներ ան-

ցան, ոչ երեւցաւ եւ ոչ ալ լուր մը զրկեց մէկուն հետ։  
Ռաֆտյէլան ալ չերեւցաւ։ Այլեւս վստահ էր, թէ զես-  
պանատան կողմէ զգուշացուած է։ Ուրիշ ի՞նչ պատճառ  
կրնար ունեցած ըլլալ այնքան սրտբաց եւ հաղորդական  
այդ աղջիկը իրմէ հեռու մնալու։ Միակ գրական կէտը<sup>1</sup>  
այս ամէնուն մէջ, մօն Նէօրաթի կարգավրաթիւնն էր  
զերմանական Քօփերաթիվէն օլտուելու։ Սկիզբը կարե-  
սորութիւն չէր տուած այդ բանին, բայց երբ սննդեղէնի  
առաջնազլը տճեցաւ քաղաքին մէջ եւ նիւթական հոգերն ալ  
վրայ եկան, նոր զգաց իրեն տրուած այդ բախտին տու-  
ելութիւնը։ Աննշան վճարումով կրնար տունին շատ  
պէտքերը հոգալ Քօփերաթիվէն։ Իր աչքին, այդ մէկը<sup>2</sup>  
տնտեսական առաւելութիւն մը չէր միայն։ Կը նշանակէր,  
զեսպանատունը չէ լքած զինք, կը հսկէր եւ կը հոգար իր  
քաղաքացին։ Դեսպանին մէրժումը զինք ընդունելու, կըր-  
նար քաղաքական պատճառներ ունենալ։ Իրաւոնք չունի  
ամէն ինչ սեւ տեսնելու։ Ով դիտէ զեսպանը ինչ դժուա-  
րութիւններ ունի դաշնակից կառավարութեան հետ։ Մա-  
նաւանդ որ ոազմածակատներու լուրերը փայլուն չեն թէ  
Գերմանիոյ, թէ թուրքերուն համար։ Այս ահաւոր իրա-  
բանցումին մէջ ի՞նչ կարեւորութիւն կը ներկայացնէ գեր-  
մանացի աղջկան մը ընտանեկան խնդիրը։

Խոհերու այս հանգրուանին, լիովին արդարացնելով  
զեսպանը, Ժանինի տրամադրութիւնները կը լարուէին  
թուրքերուն դէմ։ Միայն Ռուբէնը չէր զինք չարչարովը։  
Զգացումներու բնական զարդացումով հիմտ կ'ատէր թուր-  
քերը, որ մեծ պատերազմի մը մէջ, ամէն ինչ մոռցած,  
կը տարուին իրենց քաղաքացիններուն մէկ մասը տեղահա-  
նելով եւ աքսորելով։ Ռազմագիտական ի՞նչ կշիռ կրնան  
ունենալ խաղաղ բնակչութեան տեղահանութիւնները, աք-  
սորները, կամ ջարդերը՝ եթէ ճիշդ են լսածները։ Դպրոց-  
ները զրկել ուսուցիչներէ, հիւանդները բժիշկներէ, եկե-

ղեցիներն անգամ իրենց կրօնաւորներէն, ինչո՞վ կը նպաստեն յաղթանակին: Ո՞չ, Գերմանիան լաւ զինակից մը չէ ընտրած այս պատերազմին մէջ:

Նման պահերու, ինքինք լման գերմանացի կը զգարեւ խարուած կը համարէր: Ո՞ւր էր առաջին օրերու Պոլիսը: Մոխիր ցանուած ըլլար կարծես քաղաքին վրայ: Պոլսոյ ժպիտը, կենսունակութիւնը, շէնութիւնը կազմող հայերը չկային, սմբած, կծկուած, իրենց տուներուն մէջ վախով կ'ատրէին, ու մեծ ոստանը պարագուած կը թուէր իր այնքան կենսայորդ արիւնէն: Ֆրանսայի ճակատներուն վրայ գերմանացի զինուորը կենաց-մահու կոիւ կը մղէր, խակ այստեղ, թուրք զինուորը տունէ տուն հայ փախստական կը փնտուէր, թշնամի փնտուելու պէս: Ի՞նչ ըրած էին հայերը այդ գաժան վերաբերումին արժանանալու համար: Եթէ հեռուէն լսէր կատարուածները, թերեւս իրաւունք մը տար թուրքերուն, խորհելով որ յանցանք մը դործած պէտք է ըլլան հայերը, որպէսզի կառավարութիւն մը ամբողջ եռանդը կեղրոնացնէ անոնց դէմ: Բայց հիմա հոսէ, իր աչքերով կը աեսնէ կատարուածը: Հայերը մեղք չունին, հաւատարիմ քաղաքացիներ են եւ հաւատարմօրէն կը ծառայեն երկրին: Մէկը իր մուրէնը, հայերուն ամէնէն հայը: Ի՞նչ խանդավալառութեամբ առաջին օրէն բանակ դնաց, երբ գեռ եկուր ըսող մը չկար իրեն: Ի՞նչ եռանդով եւ քրտինք թափելով թաղէ թաղ կը վազէր բանակին հիւանդասկահներ պատրստելու: Եւ ինչպէս վարձատրուեցաւ . . .

Զայրոյթը պահ մը կը վանէր տիսրութիւնը: Մթամած ապրումներէն գուրս եկած՝ պայքարող մըն էր այդ պահերուն: Եւ սկսած էր ատե՛լ մզկիթներէն տեղացող աղօթքները, հոգիէն անէ՛ծք կ'երթար մինարէներուն դէմ, եւ կրօնական հակառակութիւնը տեղ չունէր իր անէծքին մէջ: Ուրիշ Աստուծոյ մը ուղղուած ըլլալէն չէր իր ընդ-

վրգումը, աղօթքը աղօթք է, մզկիթէն թէ խորանէն։ Բայց  
էզանի այդ վայնասունները աղօթք չէին, ատելութիւն,  
մոլեռանդութիւն, թրքութիւն կը տարածէին եւ իր մէջ  
ատելութիւն կ'արթնցնէին։

Ատելութիւնը ի՞նչ սփոփիչ, ի՞նչ բարերար հակազ-  
դեցութիւն ունի տիսրութեան վրայ, մտածեց ժանին եւ  
թուղթի մը վրայ քանի մը տող գրեց, ետքէն մշակելու.  
համար արձակով կամ քերթուածով։ Բայց երբ ոտքի ելաւ  
աչք մը նետելու քնացող պղտիկներուն վրայ, ատելութիւն  
չմնաց։ Տիսրութիւնը վերադարձաւ եւ ականջներուն կրկին  
հնչեց Տիկին Զարդարեանի ձայնը.

— Եթէ Զօհրապն ալ տարին, ա՛լ ամէն յոյս կոր-  
սուեցաւ...

## 26

Զօրանոց հասնելէ ետք, Ծուբէն Վարուժանին պատմեց, ինչպէս միշտ, Իսմայիլի հետ ունեցած զրոյցին բոլոր մանրամասնութիւնները, զանց ընելով միայն անոր չարագոյժ սպառնալիքները: Աւելորդ էր իր զաւկին ապագայով մտահոգ հօր մը զայրալից խօսքերը վորխանցել ընկերոջ եւ անոր սիրտն ալ փոթորկել: Թերեւս իսմայիլ մասնաւոր չափազանցեց, ազդելու համար իր որոշումին վրայ: Բայց Ծուբէն խորապէս ազդուած էր եկեղեցին տեսած այն երկու հայերու ընթացքէն: Ի՞նչ տժգոյն էին խեղձերը եւ ի՞նչ ողբերգական իմաստ մը կար անոնց լոիկ աշխատանքին մէջ: Իրենց ինչքն ու տուները լքելու դատապարտուած այդ հայերը ի՞նչ ակնածանքով ու երկիւղած կը բռնէին պաշտամունքի առարկաները: Եթէ տեղահանութեան սպառնալիքին տակ գտնուող այդ պարզ մարդիկը իրենց հոգիէն անբաժան կը համարէին խաչն ու բուրվառը, ի՞նչ կը մնար ընել իրեն, ժողովուրդին առաջնորդ

ըլլալ յաւակնող բանաստեղծին, եթէ ոչ մերժել կրօնա-  
փոխութիւնը, կեանքին գնով:

— Գոնէ սիրո՞ւն է օրիորդը, հարցուց Վարուժան,  
խզելով Սեւակի մտածումներան թելլ:

— Յամենայն դէպս, Հեթանոս Երգերուդ մէջ չի  
մտներ. աւելի՝ Դուրեանին թրքուհին կը յիշեցնէ վերջա-  
լուսային իր ժաղիւով։ Ավսոս որ հայ չէ…

— Բայց ի՞նչպէս կ'ըլլայ, ըսաւ Վարուժան, ես այ  
նկատած եմ։ Ինչո՞ւ թուրք կիները երրեմն երազայնօրէն  
դեղեցիկ են եւ յանկուցիչ, իսկ այրերը կոպիտ, դռեհիկ,  
տղեղ։

— Նախ, ըսաւ Ռուբէն, այր մարդուն համար գե-  
ղեցիկի-սպեղի ըմբռնումը անիմաստ է։ Առնականութիւ-  
նը պէտք չէ տղեղութիւն եւ կոպտութիւն համարել։ Այր  
մարդուն արժանիքները կը խտանան իր ուժին եւ տոկու-  
նութեան մէջ։ Բնախօսական օրէնք է, եթէ կ'ուզես աս-  
տուածային պատգամ։ Երբ Աստուած ըսաւ Աղամին ճակ-  
տիդ քրտինքովը հացդ շահիս, ինքնին հասկնալի է թէ  
դատապարտեց չարքաշութեան։ Քրտինքը ուժէն կը ծորի  
եւ ուժը չի կրնար բարեձեւ ու քնքոյշ ըլլալ։ Պատկերա-  
ցուր փայտահատ մը կամ հողագործ մը, որոնք կոշտ ու  
կոշկուած ձեռքեր ունին եւ քրտինք կը թափին։ Անշուշտ,  
կիներն ալ կրնան քրտնիլ, բայց նազելի եւ հեշտաբուխ է  
անոնց քրտինքը, ինչպէս… Արեւելեան Բաղնիքիդ մէջ։  
Խնդացին։

Կավոօշ զուարձաթերթի աշխատակիցներէն մէկը,  
որ մտիկ ըրած էր խօսակցութիւնը եւ շատերուն պէս տե-  
ղեակ էր Ռուբէնի եղած առաջարկէն, մէջ մտաւ եւ ըսաւ  
երգիծաբանի մը բնաւ չվայելող լրջութեամբ.

— Սեւակ, եթէ ես քու աեղդ ըլլայի, կ'ընդունէի  
իսլամութիւնը, աղջիկն ալ կ'առնէի եւ ջուրերը հանդար-  
աելէն ետք վրանին կը խնդայի…

— Որպէսզի դուն ալ թերթիդ մէջ պատկերս տպէիր գլխուս փաթթոց կապած, այնպէս չէ<sup>o</sup>:

— Զէ', Ռուբէն, ասոնք խնդալիք բաներ չեն: Ժամանակը աւելի լալու կը մղէ քան թէ խնդալու: Յիշէ որ մեր նախարարներն ալ Տիզրոնի մէջ առերեսս ուրացան եւ ոչ ոք ուրացող կոչեց զիրենք: Այո, եթէ քու տեղու ըւլամ...

— Բարեբախտաբար, իմ տեղս չես, ըստ Ռուբէն ջղայնոտ: Լաւ տրամադրութեան մէջ չէր: Ուրիշներ ալ մօտեցած էին խումբին եւ կային որ կավուշի մարդուն հետ համսմտութեան նշաններ կ'ընէին: Ռուբէն զգաց թէ հոգիով տկարացողներ կան անոնց մէջ: Խօսեցաւ շատ լուրջ, խօսքը ուղղելով ընդհանուրին.

— «Պատահաբար ինձի եղած այս առաջարկը վաղը կրնան ընել ձեզմէ ուեւէ մէկուն, կամ հաւաքարար ըոլուրիս: Պէտք է զիանանք որ կրօնավոխութեան խնդիր մը չէ ասիկա, այլ ազգուրացութեան: Մուհամմէտի կրօնքը ընդունելով չի վերջանար: Հայ ըլլալէ զագրիլ, եւ թուրք ըլլալ է: Պատկերացուցէք ձեր ընտանիքները, կին-զաւակները, երբ անոնց ըսէք՝ մենք այլեւս հայ չենք, թուրք ենք. Կիրակի օրը եկեղեցի պիտի չերթանք, այլ Ռուրաթօրերը մզկիթ ողիտի երթանք: Այո, յաւ ողայմաններու մէջ չենք եւ աւելի վատ պայմաններ կրնան ստեղծուիլ: Քանի միասին ենք, պէտք է միասնաբար որոշում տանք որ թըրքանալ չկայ: Տկարացողները թող ուժ առնեն ամուր կեցողներէն եւ ամբանան իրենց հայութեան մէջ...»:

Նոյն օրն էր որ Վարուժան եւ Սեւակ նստած սրճարանի մը անկիւնը, խորհրդածութիւններ կը փոխանակէին: Հսկող ոստիկանը տուն գացած էր, խոստում առնելէ ետք որ իրիկունը մինակնին բարձրանան Զօրանոց եւ յայտնեն յիսնապետին թէ հսկիչը մինչեւ այդ պահը հետերնին էր եւ նոր բաժնուեցաւ իրենցմէ: Երկու ամիսէ ի վեր նոյն

նիւթերն էին։ Պատերազմը, հայ ժողովուրդին ճակատագիրը, ընտանիքները։ Բայց այսօր ուրիշ էր։ Առաւօտեան մէկ-երկու հոգիի միջեւ տեղի ունեցած զրոյցը, որպէս փոքրագոյն չարիք թրքանալու կարելիութեանց մասին, ուրիշ համ մը կու տար իրենց խօսքերուն։ Բառերը դանդաղ դուրս կու գային, ծանրութիւն մը, թալկացում մը կար իրենց անձերուն վրայ։

— Կարծեմ բոնած ենք խաչելութեան ճամբան եւ դողգոթան հետու չէ մեր ժողովուրդին համար, ըստ Վարուժան յոդնած ձայնով։

— Ուրացումի աքաղաղին առաջին կանչն է որ լսեցինք առտուն, խօսեցաւ Աեւակ նոյն տխրութեամբ։ Կը հասկնամ։ Մինչեւ հիմա ջարդին մղձաւանջը կար եւ քարին քարով պատասխանելու Դերենիկներուդ վճռակամութիւնը։ Ավսոս որ ժամանակ չտուին որպէսզի Դերենիկները մեծնան։ Հիմա ամբողջ ժողովուրդով խորվիրաղին ընդերքն ենք, Վարուժա՛ն, ու չեմ տեսներ առասպելին հրեշտակը որ փրկութեան աւետիսը տայ։ Տեղահանութիւնները աւելի սոսկալի են քան կոտորածները։ Զարդը, իմ մտքիս մէջ, միշտ եղած է ուժգին, աւերիչ փոթորիկ մը անտառին վրայ որ ծառերը կը ցնցէ, ճիւղերը ճարճատելով իրար կը խառնէ, բայց որ, պատուհասին անցնելէն ետք, չարչարուած ծառերը կը վերականգնին, կոտրտած ճիւղերը կը վերընծիւղին, Անտառը կը մնա՛յ...

Ուուրէն հետզհետէ աւելի յուզուած եւ ինքն իր թափէն ուժ առած, շարունակեց։

— Վարուժա՛ն, այս տեղահանութիւն բառը աւելի խժդուժ կը հնչէ ականջիս քան ջարդը։ Տեղահանութիւնը արմատախիլ կ'ընէ անհատը, անտուն եւ անօթեւան, հովին բերանը արուած յարդի շիւղերուն պէս։ Ահա թէ ինչպէս մարդիկ կը սկսին կորսնցնել իրենց հոգեկան հաւասարակշռութիւնը, կը նոյնիսկ հաշտուիլ կրօնակո-

խութեան գաղափարին հետ, բան մը՝ որ անհեթեթ, անկարելի կը թուէր երէկ, բայց որ հիմա կը թուի չարիքին հանդոյցը քակելու միակ լուծումը, կը բաւէ որ մնան իրենց տունին ու խանութին, արտին ու այդիին մէջ, չխղուին իրենց կենսաբանական արմատներէն, ի հեճուկս ցեղային աբմատներուն . . .

— Բայց ե՛լքը, Ռուբէն, ո՞ւր է ելքը այս տարտարոսէն դուրս զալու, ընդվզեցաւ Վարուժան, ջղային եւ անհամբեր: Կարելի՞ բան է որ ցեղ մը ամբողջ հեղեղն առնէ տանի . . .

— Եթէ մինչեւ հիմա յսուածները ճիշդ են, դժբախտաբար պիտի ընդունինք որ կարելի է անձիտել ցեղ մը ուրիշ ցեղի մը մոլեգնած վայրենութեամբը, երբ մանաւանդ անոր հետն են բիրտ ուժը եւ իշխանութիւնը: Հայմայրերուն տուած հաւատքի պատգամդ կարծեմ սխալ յսած պիտի ըլլաս, Վարուժա՞ն: Վարդահեղեղ արշալոյսի մը ոտնածայնը չէ որ կը լսուի, այլ մղձաւանջային վերջալոյրսի մը սարսուն է որ կ'ապօինք . . .

— Կը բաւէ՛, Ռուբէն, այսպէս չարունակելով կը ռնանք միայն իրար թունաւորել: Լաւ է որ երթանք մեր ընկերներուն քով:

— Իրաւունք ունիս, ելենք այստեղէն, ըսաւ Ռուբէն ոտքի կանգնած: Կարելի ըլլա՛ր մոռնալ ներկան, եւ հրաշքով մը յանկարծ գտնուիլ ապագային մէջ, երթանք . . .

Տարօրինակ հոգեփոխութիւն մը եկած էր Ռուբէնին վրայ: Քանի վտանգը մեծնար եւ մօտենար, այնքան սիրոը կ'ամբանար: Ջղային վիճակը, ընկճելու տեղ, նոյնքան աւելի կը զօրացնէր կամքը, կը սրէր մտածողութիւնը: Նախողացո՞ւմ էր, թէ լարուած ուղեղի մը բնական աշխուժութիւնը, իրեն կը թուէր թէ անցած է ճակատագրական սահմանագիծը, ուրկէ անդին ոչ մէկ նշանակութիւն ունի այլեւս առջիւը կամ մեռնիլը . . .

Ֆիզիքապէս թեթեւութիւն մը կը զգար եւ ուղեղը աւելի արագ կ'աշխատէր։ Առաքելութիւն մը տուած էր ինքնիրեն։ Բուես իրեն վիճակուէր վիհին եզերքը դտնուող այդ բաղմութիւնը հոգեպէս ամրապնդելու պարտականութիւնը։ Տարիքավլ իրմէ մեծեր կային անոնց մէջ, աւելի խելահասներ, բայց ինքն էր հոն խմբուած հայերուն կեդրսնական ջեռուցիչը, հաւատոքի եւ տոկունութեան հրահրիչը։ Կը մօտենար տկարացածներուն, խախտածներուն, կը խօսէր, կը քարոզէր, երբեմն կ'այլանէր։ «Եյնքան առեն որ միասին ենք, կ'ըսէր, իրարմով գօտեպընդուինք եւ ամրանանք։ Կրնայ պատահիլ որ մեղ լուժնեն իրարմէ, առանձին մնանք եւ տկարանանք։ Նման պահելու պէտք է իրար յիշենք եւ իրարմէ ուժ քաղենք։ Մեր աղղին վիճակուած գէշ օրեր են, դիանանք այս վաս օրերուն զլուխնիս լարձը պահել, որպէսզի երբ լու օրերը դան, ամօթապարտ եւ դլխահակ չմնանք»։

Եւ կ'աւելցնէր.

— «Վարը ապրող հայերը տեսայ։ Մեզի կը նային։ Եթէ մեզմէ մէ՛կ հոգի տկարանայ, անդարմանելի յուսաբեկութեան պիտի մատնուին այդ խեղձերը։ Եթէ չկարենանք մեր արի կեցուածքով օրինակ տալ զանդուածին, գոնէ փորձենք արժանապատւութիւն պահել, օրինակ առնելով ժողովուրդէն։ Անցեալին, հայ զեկավարութիւնը միշտ արժանի եղած է իր առաջնորդած ժողովուրդին։ մեր տկարութեամբը ամօթալի նախընթաց մը չստեղծենք»...

\* \* \* \* \*

Յաջորդ առաւօտ գէշ լուրեր տարածուեցան։ Քաղաքապետը Պոլիս կանչուած էր եւ այդ պաշտօնը առժամեայ կերպով կը յանձնուէր Օղուզ ձեմալին։ Աքսոր-

եալներուն մէջ սուգի մը ծանրութիւնը բերաւ այդ լուրը և օրուան ընթացքին զգացին հետեւանքները։ Թուրքերու վերաբերումը տարբեր էր այդ օր։ Բանտարկեալներուն մէջ կային որ ամիսներու շփումով որոշ կապեր ստեղծած էին տեղացի թուրքերուն հետ, որոնք զօրանոց կ'այցելէին։ Մէկ օրուան մէջ կապերը խզուեցան։ Պարենաւորումի պաշտօնով շուկայ գացողները վերադարձան խուճապային լուրերով...

- Զանկըրըի հայերը տեղահանելու հրաման կայ...
- Երեք օրուան բաւելիք պաշար միայն կրնան տանիլ...
- Քաղաքամետին Պոլիս կանչուիլը պատրուակ է, պարզապէս պաշտօնանկ եղած է...
- Էնկիւրիի վալին ալ ոլաշտօնանկ է, հայերու տեղահանութեան դէմ ըլլալուն համար...

Բօթաբեր սուրհանուլակներ դարձան, մէկը միւսին բերնէն կը խլէր խօսքը եւ իր լսոծը կը պատմէր։ Ամիսներու յարաբերական խաղաղութիւնը խանգարուեցաւ։ Կատակները դադրեցան։ Վախը, լրջութեան դիմակով, պատեց դէմքերը։ Մինչեւ հիմա որոշ չափով հաշտուած էին իրենց վիճակին հետ, «տեղաւորուած» առօրևային մէջ, ինչ որ կը մեղմացնէր կացութիւնը, կը թեթևացնէր անորոշութիւնը։ Մանաւանդ կոմիտասի և Քէչեանի խումբին մեկնումէն ետք, իւրաքանչիւրը յոյս մը կը փայփայէր գաղտուկ։ Յանկարծ ամէն ինչ փոխուեցաւ։ Իրենց վրայ հսկող ոստիկաններն ալ խոժուեցան։ Աղբխր երթալու համար իսկ պէտք էր հրաման տանել, մինչդեռ այդ հրամանը մոռցուած էր։ Կային որ սովորութիւն ըրած էին ոստիկաններուն հետ թուղթ խաղալ։ Այդ ամէնը վերջ դտաւ։ Դարձեալ պահակներ տնկուեցան դոներուն առջեւ, առաջին օրուան պէս...

Ամառուան երկար օրերէն մէկն էր եւ օրը կը տա-

բաժամէր։ Դուրսը փայլուն արեւ, իսկ ներսը, խսնաւ սպատերուն ետեւ հարիւրեակ մը խամբած հոգիներ, անորոշին անձկութիւններուն մէջ գալարուն, կը զգային թէ ա'յլ օրը բան մը պիտի պատահի ու ոչ ոք կրնար պատահելիքին անուն մը տալ...

Ուշ իրիկունով, երբ այլեւս մթնշաղ էր, սստիկան մը պոռաց թէ Տքթ. Ռուրէն Զիլինկիրեանը դուրս կը կանչուի, հիւր մը ունի։ Զարմանքով ելաւ Ռուրէն, մտածելով թէ ո՞վ կրնայ ըլլալ։ «Աննէ»ն էր, իսմայիլի մայրը, պզտիկ տղու մը հետ։ Լաթի մը մէջ փաթթաւած ծրար մը կար տղեկին ձեռքը։ Պառաւը առաւ, Ռուրէնին Երկարեց։ Հացերով փաթթուած խորոված միսեր էին, դեռ տաք ու բուրալի։

— Եավրում, ըսաւ, ինչո՞ւ չեկար...

Ու չկրցաւ շարունակել։ Երկու ձեռքերով Ռուրէնին ձեռքը ամուր յունած, լուս կ'արտասուէր։ Դաստակով սրբեց արցունքները ու նորէն խօսեցաւ.

— Ղուզո՞ւմ (գառնուկս) մեղք է արեւիդ, մեղք է Հասրէթին։ Դուն կեանք տուիր իրեն, տուած հոգիդ ետ մի՛ առներ... Հասրէթս կ'ըսէ, տօքթօրին կինը իմ մեծ քոյրս կ'ընեմ, զաւակները իմ զաւակներս կ'ըլլան, միայն թէ թող գա՛յ, թող չերթա՛յ... Իսմայիլը կ'ըսէ, պիտի մորթեն քեզ, հրաման կայ որ մորթեն, մեղք ես, ուրիշ զաւակ չունինք, եթէ զուն Երթաս, բարակ ցաւէն կը մեռնի Հասրէթս, մեղք է...

Շոյելով, դուրդուրալով ճամբու դրաւ ծեր կինը, իրապէս ցաւելով անոր վրայ։ Խոստացաւ անդամ մըն ալ մտածել, քաջ կիտնալով որ մտածելիք չունի այլեւս։ Իսմայիլի խօսքը վճռական էր։ Երթալ կը նշանակէր ընդունիլ։

Պառաւին սրտաձմլիկ վիճակը քմայքի նոր պատկեր մը ստեղծեց երեւակայութեան մէջ, ու ներս չմտած, պահ

մը կեցաւ գաղջ իրիկունին մէջ ու երազեց : Մէկէն անշարժացած շարժանկարի տեսարան մըն էր այս անգամ : Լեռնը մեծցած է ու դպրոց կ'երթայ : Եւ ահա լալով տուն կու դայ ու կը փաթթուի մօրը :

— Ի՞նչ ունիս, հոգի՛ս, ըսէ՛ ի՞նչ պատահեցաւ, կ'ըսէ ժանին անձկանօք գրկելով իր տասնամեայ մանչը, համբոյրներու տարափի մը տոկ :

— Գառնիկին հետ կոիւ ըրինք, կ'ըսէ Լեռն լացին մէջէն :

— Ծեծե՞ց, ո՞րտեղիդ զարկաւ...

— Ե՛ս իրեն ծեծեցի, գլուխն ալ պատին զարկի :

— Ուրեմն ինչո՞ւ կու լաս եւ ինչո՞ւ կոիւ ըրիք :

— Գէշ բան մը ըսաւ ինծի...

— Ի՞նչ ըսաւ...

Լեռնիկ աւելի ստուկացուց լացը եւ աւելի ուժգին փաթթուեցաւ մօրը : Ժանին ի զուր կ'աշխատէր հանդարտեցնել տղան որ անվերջ կը կրկնէր .

— Ի՞նչ ըսաւ, Լեռն, պատմէ ինծի թէ Գառնիկը ի՞նչ ըսաւ :

Լեռն փոխանակ պատասխանելու մօրը հարցումին, յանկարծ դադրեցուց լացը, շտկուեցաւ, քիչ մը հեռացաւ մօրմէն եւ անոր դէմ ուղիղ կանգնած, հարցուց .

— Մամի՛, շիտակ ըսէ, իմ պապաս թուրք եղա՞ծէ ...

— Խե՞նթ, ինչեր կ'ըսես...

— Հապա ինչո՞ւ Գառնիկը թուրքի լակոտ ըսաւ ինծի...

Ժապաւէնը կտրուեցաւ : Զինուոր մը, ձեռքի շարժումով նշան կ'ընէր որ ներս անցնի : Ներսը, երբ Վարուժանին հետ քանի մը ընկերներով կը ճաշակէին համեղ խորովածը, այլանդակ գաղափար մը եկաւ միտքը : Ինք մեռած է, բայց նոյն ատեն ներկայ կը գտնուի իրեն համար

արտած հոգեծաշին։ Այդ մասածումը այնքան յամառեցաւ ուղեղին մէջ, որ կրկնուելով ու կրկնուելով, ի վերջոյ տաղաչափեալ երկտողեակի մը վերածուեցաւ.

Իմ սեփական հոգեհացիս շուրջբոլոր,  
Տարաժամու կոչեցեալներն ենք այսօր…

Ինքն իրմէ զոհ եւ իր գիւտին շատ հաւած, քանիցս փորձութիւն ունեցաւ բարձրածայն ըսելու, բայց զսպեց։ Պիտի նշանակէր յաւելեալ բացատրութիւններ տալ, իմաստաւորելու համար իր «քերթուածը», յայտնել իսմայիլի խօսքերը եւ իր ներքին տագնապը փոխանցել ընկերներուն։ Պառաւին անակնկալ այցելութիւնը եւ խօսքերը, միացած իսմայիլի չոր ու չար բառերուն, որոնք պարզապէս վերջնագիր մըն էին, մութ կուահումներու կը մղէին Ռուբէնը։ Մարդը շատ խիստ էր եւ վճռական։ Որպէսզի մէկ անգամէն վերջ տար իր խրատներուն եւ առաջարկին, պէտք էր որ հարկեցուցիչ պատճառ մը ունեցած ըլլար։ Իսմայիլի վերջին խօսքերը անհամբերութիւն եւ զայրոյթ ունէին։ Եւ առաջին անգամ՝ ըլլալով Ռուբէն չկրցաւ թօթափել երկիւղալի ծանրութիւնը որ նստած էր սրտին։

## 27

Կէս գիշերը կ'անցնէր, երբ տասնապետ ոստիկան մը  
ներս մտաւ, թուղթ մը ձեռքը։ Հինգ անուններ կարդաց  
բարձրածայն եւ յայտարարեց։

— Այս հինգ անձերը պատրաստ ըլլան առտուան  
ժամը վեցին։ Այաշ պիտի երթան։

Հինգէն երկուքը Սեւակն ու Վարուժանն էին . . .

Ուուրէն մէկէն տժգունեցաւ եւ սիրու սկսաւ արագ  
բարախել, անտանելի ուժգնութեամբ։ Կուրծքին տակ  
կարծես դարբին մը սալին վրայ հարուածէր։ Դէմքը՝ մեղ-  
րամոմ։ Բարեբախտաբար կիսամութին մէջ Վարուժան  
չնկատեց ատիկա եւ ըսաւ, անհոգ։

— Լաւ եղաւ։ Սկսած էի կարօտնալ Ատոմը, միւս-  
ները, Զարդարեանը մանաւանդ։ . . .

Ուուրէն չպատասխանեց։ Անմիջապէս աչքին սպատ-  
կերացաւ իսմայիլի դաժան դէմքը, պառաւին իրիկուան  
այցելութիւնը։ Կասկածիլ կարելի չէր այլեւս։ Միակ հար-

ցականը որ կը մնար, հետեւեալն էր. — Ճամբա՞ն պիտի մաքրուինք, թէ Այտչ հասնելէ եաք, անսնց հետ, եթէ ողջ են դեռ...

Զկրցու քնանալ: Երկտող մը զրեց Ժանինին, թէ Վարուժանին հետ Այտչ կը տարուին: Նամակը յանձնեց մնացողներէն մէկուն եւ սպասեց լուսնալուն: Փորձեց քնանալ: Անկարելի էր: Նախանձեցու վարուժանին որ կրնար այդպէս խաղաղ ննջել: Բայց կ'երեւի ինքն ալ խուսափուի մրափի մը մէջ ինկած ըլլալու էր ու զարմացու որ վարուժանն է արթնցնողը: Ռուբէն շոկուեցաւ ընդուստ ցնցումով եւ պիշտիչ սեւեռած մնաց Վարուժանի դէմքին, արտայայտութենէ զուրկ աչքերով, կարծես ընկերը չէր ճանչնար եւ նոր կը տեսնէր: Շրթները, մեքենաբար բայց շատ ցած մրմնջեցին.

— Բայց ո՞ւր կ'երթանք...

— Այտչ, Ռուբէն, գիտէիր, չէ՞...

Վարուժանի ճայնը վերջնականառէս սթափեցուց Ռուբէնը: Գտաւ իր սովորական հաւասարակշռութիւնը ու դարձաւ նոյն պաղարին Ռուբէնը: Եւ ինչպէս միշտ, իր մզճաւանջը ընկերոջմէ զաղանի ողահելու համար սկսու կատակներուն:

— Երազ կը տեսնէի թէ Պոլիս կ'երթանք եւ Ժանինն ու Արաքսին ծաղիկներով մեղ կը դիմաւորեն: Եւ ի՞նչ ծաղիկներ: Տմոյն, թօշնած, յոպնած ծաղիկներ...

— Ուրիշ ծաղիկ չգոտա՞ք, կը հարցնեմ Ժանինին, այսպէ՞ս կը դիմաւորեն աքսորէն դարձով հերոսները:

— Այս տժդոյն մեխակները ձեր անցեալն են, աքսորի օրերը, ահա՛ զալիք օրերը, կ'ըսեն միտքերան եւ դուրս կը հանեն զուղնոցներուն տակ պահուած միմոզայի փունջեր, արեւի պէս փայլուն, հաւկիթի դեղնուցներու չափ խոշոր միմոզաներ...

Մինչ Ռուբէն արագ արագ հագուելով մէկտեղ սուտ

թէ իրաւ իր այս երազը կը պատմէր վարուժանին, դուրս սէն զինուորի մը ձայնը լսուեցաւ բարձր, բիրտ, հրամայական.

— Հայտէ՛, վագըդ եօֆ (Շտապեցէ՛ք, ժամանակ շկայ) :

Իրողութիւնը այն է, որ Ռուբէնի մտքին մէջ, երազ թէ իրականութիւն, միայն մէկ պատկեր կար.— Իսմայիլի ահարկու դէմքը եւ անոր վերջին խօսքերը։ Մարդը ձի՞չդ ըստ արդեօք…

Դուրսը կառք մը կը սպասէր։ Կառապանին քայլ նստած՝ հրացանակիր զինուոր մը։ Երկու ձիեր լծուած էին կառքին։ Հրաժեշտի խօսքերը կարձ եղան մնացողներուն հետ։ Ոմանց հետ համբուրուեցան, քանի մը հոգիի հետ կատակներ ըրաւ Ռուբէն ու ձամքայ Ելան։

Կառքին տախտակէ աղտոտ յատակը ցոյց կու տար թէ ապրանք կամ քար ու կիր փոխաղբելու կը ծառայէր, բայց երկու կողմերուն ամրացուած տախտակները կրնային նստարան ծառայել։ Երբ հինգ հայերը տեղաւորուեցան այդ տախտակներուն վրայ եւ կառքը շարժեցաւ, նոյն պահուն քաղաքէն հասան երկու հեծեալ զինուորներ ու միացան կառքին։ Քաղաքին մէջէն չանցան, այլ՝ տուները եզերելով մտան Այաշ տանող խճուղին։

— Ե՞րբ կը հասնինք Այաշ, հարցուց Ռուբէն կառապանին։

— Աստուծոյ կամքով գիշերը Այաշ կ'ըլլանք եթէ բան մը չպատահի, ըստ մարդը ու շահեցուց մտրակը։

Ամրան վերջերն էր ու կանխահաս աշունի մը սարսուները կային օդին մէջ, արեւին մէջ։ Հազիւ քաղաքը ետեւ թողած, սկսան անջրդի տափաստանները, լերկ ու անհրապոյր ժայռերը։ Մշակելի եւ մշակուած տարածութիւններ չկային անհուն դաշտավայրին մէջ, մինչեւ հորիզոն՝ անմարդաբնակ ամայութիւն։ Համաչափ բուրգե-

բու պէս քովէ քով շարուած ըլլակներ, հեռուն, ու եր-  
բեմն կոնչող աղոտաներու խումբեր . . .

— Ի՞նչ հակասութիւն, ըստ Վարուժան, Սերաս-  
տիոյ մեր գաշտերուն հետ: Այնտեղ, ծփացող արտերուն  
երբ նոյնիս, աչքերդ կը խողասն, խկ այստեղ, միայն  
քար ու տառասակ:

— Որովհետեւ ձեր հողերը բերրի են, ուստասիստ-  
նեց Սեւակ: Պէտք է խոսասվանիլ, Անտաօլուի այս մասե-  
րը անջրդի են եւ հողը ժբատ է:

— Կը սխալիք, միջամտեց ընկերներէն մէկը որ  
ֆրանսայի Մօնփելիէ քաղաքին մէջ գիւղատնտեսութիւն  
ուսանած էր: Տարբերութիւնը հողին մէջ չէ, այլ մար-  
դուն մէջ: Եւ խօսքը ուղղելով Վարուժանին, — ձեր Սե-  
րաստիոյ հողերն ալ տարբեր չեն եղած: Այս քարքարուաը  
որ կը տեսնենք, առժամեայ պատկեր մըն է: Կը բաւէ որ  
մարդիկ մէկ անգամ մաքրեն քարերը, տակը բերրի հող  
է: Քարերը հողէն չեն բուսած, այլ տաւաջացած են երկ-  
րաբանական խլրտումներէ: Զեն նմանիր կարդ մը հողե-  
րու, որ ինչքան մաքրես, քար կ'ելլէ տակէն, ինչպէս Ալ-  
յերիայի որոշ մասերուն: Անտաօլուի այս մասերը դրախ-  
տի կրնան վերածուիլ, եթէ աշխատող ըլլայ . . .

Այս զրոյցներու ընթացքին չէին նկատած որ կառ-  
քին ընկերացող զինուորները անհետացած են . . .

— Կամ ետեւ մնացին, կամ առաջ անցան, ըստ  
Ռուբէն, հաւանաբար ձիերը կը ջրեն այնտեղ: Եւ մատով  
ցոյց կու տար հեռուն ծառերու խումբ մը, ու նաեւ ոլո-  
րուն ծուխեր: Հաւանօրէն պղտիկ գիւղ մը, որուն կը դի-  
մէր կառքը:

— Թիւնէ՛յ, ըստ կառապանը երբ գիւղին անունը  
հարցուցին. լաւ ջուր ունի, կէս ժամ դադար ունինք հոն,  
մինչեւ որ ձիերուն կեր տամ:

Բիւրեղային յստակութիւն մը ունէր օդը, ջինջ,

մաքուր, թափանցիկ։ Նստարաններուն կարծր տախտակը ցաւ չէր պատճառեր։ Կենսունակ օդին մէջ, չնչառութիւնը ու արտաշնչումը ինքնին բաւարարող, լիացնող բան մը ունէր։

— Կեանքի վերանորոգ բարախի՛ւնը կը զգամ, գու չեց Վարուժան, լայն չնչելով եւ թեւերը ուսերէն ետեւ բանալով, ոչ մէկ ատեն այնքան առույթ չեմ զգացած, հակառակ անհանդիստ զիշերին...

— Զինուորներուն կորսուիլը լա՞ւ նշան համարենք թէ գէշ, ըստ Ռուբէն մթին նախազգացումով մը։

— Ճամբուն ապահովութիւնը տեսնելով երեւի պէտք չտեսան մինչեւ Այաջ ընկերանալու, ըստ մէկը, ասիկա բաւարար սեպեցին հսկողութեան համար։ Եւ ցոյց կու տար կառասլանին քով նստած զինուորին կոհակը։

Հասան Թիւնէյ, բայց դիւզ չմտան։ Զինուորը արդիւեց միակ բառով մը, եասաք (արդիւլուած)։ Դրամ տուին, կառապանը դիւզ գնաց եւ հաց ու պանիր բերաւ։ Զինուորը տեղէն չշարժեցաւ։ Եւ ճամբորդներու դիմումին վրայ, թէ բնական պահանջներ կան, մտառով ցոյց տուաւ կառքին մօտ տեղ մը, հասկցնելով որ հսն կրնան միզել, պայմանաւ որ քէֆ քէֆ (մէկ մէկ) երթան։ Եւ ինքն այ այնպիսի դիրք մը բռնեց նստած տեղէն, որ իջնողը մնայ իր տեսողութեան սահմանին մէջ...

— Իրապէս համով է այս գիւղին լսւաշն ու պանիրը, ըստ Ռուբէն, առաջին պատառը խածնելէ ետք։ Տուին նաեւ զինուորին, որ չմերժեց։

— Լաւաշէն աւելի, խօսեցաւ վարուժան իր կարդին խածնելով ոլորուն հաց-պանիրէն, ոլէտք էր տեսնէիք մեր Բրդնիկի թոնիրին հացը։ Քիմքէն առաջ, ուունդերուն հեշտանք է տաք հացին հստը։ Հեռուներէն, քսաներեսուն քայլ տարածութենէ մը աչքերնիդ դոց կրնաք երթաւ այն բակը ուր թոնիր վասուած է ու հաց կ'եփեն։

Հացին բոյրը կ'առաջնորդէ ձեզ։ Ու կը տեսնէք թոնիրին շուրջ հարսներն ու աղջիկները վարդի պէս կարմրած երեսներով, բարձիկները ձեռքերնուն, բոցավառ թոնիրին դէմ կարգ բոնած, խմորը փակցնելու կրակ պատերուն . . . Եւ ուրիշներ, ակիշը պատրաստ, եփուն հացերը այրուածքէն առաջ բոցի լեզուակներէն հեղաճկուն կորդելու . . .

Տարուած էր Վարուժան։ Անտեսանելի քնարի մը վրայ հաց կը նուազէր ու կ'ըսէր.

— Վենետիկ ապրած օրերուս, ամէնէն աւելի կը կարօանայի մեր հացը, եւ հաւասացէք, ոունզերս երբեմն այնպէս ուժգին կը թրթուային, վերյիշելով, հացէն առաջ, հացին տաք բոյրը։ Օտարութեան մէջ ինծի համար մեծ զրկանքը մեր հացն էր։ Աշխարհի ամէնէն նրբարուեստ քաղցրաւենիին եւ կարկանդակներուն հետ պիտի չուղեմ փոխել մեր ցորենի հացը։ Անգամ մը նոյնիսկ մեր գիւղի քահանային առաջարկած եմ որ փոխանակ սպիտակ նաշխառութիւն կազմակերպուած նշխարներ պատրաստելու, թոնիրի հացով կատարէ իր հաղորդութիւնները . . .

Քնարը թողած, անցաւ գրականութեան ու եղրակացուց։

— Առանց թոնիրի հացին, պակաս պիտի ըլլար Հացի երգս . . . Կը ծրագրեմ ամբողջ շարք մը աւելցնել ուր խմորի փրփրուն տաշտերէն մինչեւ թոնիրներուն . . .

Թանկարծ լռեց Վարուժան։ Ճամբու դարձուածքէ մը մէ՛կէն յայտնուած էին վեց-եօթը ձիաւորներ, ոտքէն գլուխ սպառազէն, ու դէմ կեցան կառքին։ Անոնցմէ մէկը հրամայեց.

— Վա՛ր իջէք . . .

Զինուորը փորձեց ընդդիմանալ, անոր եւս կրկնելով իր «եասաք»ը, բայց ձիաւորը ականջին բաներ մը փսփսաց եւ «եասաք»ը այլեւս չլսուեցաւ . . .

— Վա՛ր իջէք . . .

Հայերը իջան, տատամսոտ։ Այդ պահուն էր որ վէճ մը ծագեցաւ ձիաւորներուն միջեւ։ Անոնցմէ մէկը հրացանը ուղղած կը պատրաստուէր կրակելու, մինչ ուրիշ մը կը վորձէր արգիլել պոռալով։

— Հայվա՛ն, չե՞ս տեսներ նոր հոր հազուստները։ Երեք-չորս ոսկի կ'արժեն։ Կ'ուզես ծակծկելու վճացնե՞լ…

— Հագուստները հանուեցէ՛ք, անմի՛ջապէս, լսուեցաւ հրաման մը։ Եւ մինչ կը հանուէին, վերջին խօսովը Բուրէնը եղաւ, կարծելով որ կողոպահիչներու հետ է դործը։

— Տղաք, կարծեմ մերկ պիտի հասնինք Այաշ, եթէ…

Զկրցաւ շարունակել։ Հրացանները որոտացին համաղարկ։ Հինգ մարմիններ անշունչ փոռուեցան։ Աւազակները մէկ կողմէ հագուստները կը հաւաքէին, միւս կողմէ ոտքով կը դարձնէին անշարժ մարմինները, ստուգելով թէ չնչող կա՞յ տակաւին։ Պէտք չեղաւ վերստին կրակելու։ Կատարուած դործը անթերի էր…

Մինչ պարապ կառքը ետ կը դառնար Զանկրը, դետինը փոռուած մարմինները ցոյց տալով մարդասպաններէն մէկը ըստւ։

— Հիմա ի՞նչ ընենք. Օղուզ ձեմալին պատուէրն էր որ թաղենք եւ հետք չմնայ։

— Ղուլախ ասմա, դարդալար թէմիզլեր (ականջ մի՛ կախեր, աղոստները կը մաքրեն) պատասխանեց խըմբապետը…

Եւ առիկա կազմեց Դանիէլ Վարուժանի, Բուրէն Սեւակի եւ իրենց երեք ընկերներուն դամբանականը, բայց դաշտին մէջ, փրկչական 1915, Օղոստսս 26-ին…



## 28

Դեսպանին հետ ձշդուած ժամադրութենէն երկու օր առաջ ետ եկաւ Ժանինի դրած վերջին նամակը հետեւեալ մակագրութեամբ.— «Մեկնած առանց հասցէ թողելու»։ Շուար աչքերով կը կարդար այդ չորս բառերը ու չէր հասկընար։ Մեկնա՞ծ . . . բայց ո՞ւր . . . Արդեօ՞ք Պէտրի պէյր ձիշդ կ'ըսէր։

Յիշեց անոր տուած այցելութիւնները եւ ոստիկանութեան տնօրէնին սիրալիր հաւաստիքները, չերմ ընդունելութիւնները։ Բարեկամներու թելադրութեամբն էր որ գնաց Պէտրի պէյրին։ Դեսպանատան մէջ հանդիսած լազմաթիւ անձերէն մէկը, լսելէ ետք իր սլատմութիւնը, որ մը ըսաւ։

— Դեսպանէն առաջ լաւ կ'ըլլայ որ դիմես Պէտրի պէյրին։ Թալաթ փաշայի աջ բազուկն է եւ շատ բան կայ ձեռքը։

Հետեւելով իր հայրենակցին թելադրանքին, դնաց եւ սկիզբը շատ գոհ մնաց։ Պէտրի պէյր զինք ընդունեց մեծարանքներով, ինչպէս պատշաճ է գերմանուհի մը ընդունելու պարագային։ Լսաւ թէ լրջօրէն պիտի զբաղի Ռուբէնի հարցով, ցաւ յայտնեց որ կանուխէն չէր գիտեր Ռու-

բէնին գերմանացի կին ունենալը («Եւ այնքան շնորհալի»)։ Եթէ գիտնա՞ր, ուրիշ կերպ կը շարժէր։ Բայց թերեւս ուշ ըլլայ. . . Անդամ մը խօսի նախարարին հետ, թերեւս լուծում մը գտնուի. . .

Ժանին յաւսալը ուած եկաւ Տնօրէնին քովէն, լաւստուես հեռանկարով։ Առաջին այցելութիւնն էր։ Երկրորդ այցելութիւնը նուտագ սիրալիր չէր (գուցէ աւելի. . .) բայց խոստաւմները նոյնքան յստակ չէին։ Այո, խօսեցաւ նախարարին։ Հայ մտաւորականները մայրաքաղաքէն հեռու պահելու որոշումը անդառնալի է, եւ բացառութիւն չի կրնար ըլլալ։ Բայց թերեւս Տքթ. Զիլինկիրեանին համար միջին ձամբայ մը գտնուի. . . Օրինակի համար, գանուած տեղէն կրնայ ուղղակի Զուիցերիա անցնիլ, առանց Պոլիս հանդիպելու. . .

— Բայց այնաեղ նաւահանգիստ չկայ, ի՞նչպէս նաւպիտի առնէ, ըստ Ժանին միամտաբար։

— 0', բան մը չէ, կրնայ իզմիր երթալ եւ տնկէ նաւ նստիլ, անմիջապէս օգնութեան հասաւ Պէտրի պէյ։ Իբրեւ թէ որոշուած բան մը ըլլար եւ գործնական միջոցներու մասին մտածուէր։ Այսպէս քանի մը անգամ գնաց եկաւ Պէտրի պէյին մօտ, մինչեւ որ հասկցաւ թէ մարդը պարզապէս կ'օրօրէ զինք անուշ խօսքերով եւ անիմաստ է իրմէ բան մը սպասել, մանաւանդ երբ զգաց թէ անոր սիրալիրութիւններուն հետ վաւաշոտ ցոլքեր կան նայուածքներուն մէջ, որմէ խորապէս վիրաւորուեցաւ իր կանացիութիւնը. . .

Ծովը ինկողը օձին կը փաթթուի։ Ժանին փորձով հաստատեց այս առածին սխալ ըլլալը։ Հասկցաւ Պէտրի պէյ կոչուող ճիւաղէն, թէ օձին փաթթուիլը ոչ միայն

փրկութիւն չէ, այլ կրկնակի մահ մը, ծովամոյն ըլլալէ առաջ «պատուամոյն» դառնալու վտանգով։ Բայց աջէն ձախէն լսածները, մանաւանդ կոմիտասի եւ Քէշեանի ընկերներուն վերադարձին մէջ այդ կնոջ վերադրուած կարեւոր գերը մղեց ժանինը որ ժամադրութիւն մը խնդրէ Խալիսէ կտիսկ հանըմէն։

Այս թրքուհին, բարձր զարգացումին եւ երիտասարդական աւխոնին կը միացնէր նաեւ Փիզիքական չնորհներ։ Գրեթէ եւրոպականացած, մէկէ աւելի օտար լեզուներու քայլահմուտ, կը համարուէր յառաջապահը ոչ միայն թուրք իգական սեռին, այլ իր համարձակ կենցազով դարձած էր թուրք երիտասարդութեան խօսնակը։ Առաջին օրէն մերժած էր չարշաֆը եւ քողը յայտարարելով.— «Ասոնք աղեղութիւններ ծածկելու համար են։ Գեղեցիկ գէմք մը եւ աղուոր մարմին մը պահուելու պէտք չունին»։ Եւ խօսքը զործին միացնելով, զասախօսութիւններ կու տար բայց գէմքով, բերնէ բերան լեցուն սրահներու մէջ, ուր, իր գեղեցկութիւնը նուազ ձգողական խայծ մը չէր, քանի պերծախօսութիւնը։ Դարձած էր հաշուի տոնուելիք ուժ մը կառավարական շրջանակներէն դուրս։

Պատերազմէն առաջ Խալիսէ կտիսկ հանըմ մօտէն հետաքրքրուած էր կոմիտասի աշխատանքներով եւ կը ծրագրէր անոր օգնութեամբ արդիականացնել տալ թուրք ժողովրդական երգերը։ Այդ մաածումն էր որ մղած էր այս եռանդուն կինը որ ամբողջ ուժով աշխատի աքսորէն ետ բերել տալ կոմիտասը եւ բաւական պայքարելէ ետք միահեծան թալաթի գէմ, վերջապէս յաջողած էր ձիգերուն մէջ, իր վայելած ժողովրդականութիւնը միացնելով զահաժտուանդ իշխանին հեղինակութեան։ Զար լեզուները կ'ըսէին թէ սիրուհին է ձեմալ փաշային։ Հաւանաբար ձըշմարտութեան բաժին մը ըլլար բամբասանքին մէջ, քանի որ յաջողեցաւ օր մըն ալ որբանոց մը հիմնել տալ ձեմա-

լին, Լիբանանի Անթուրա գիւղին մէջ, հայ եւ արաբ որբերու համար:

Խալիսէ իտիպին հմայքը այնքան մեծ էր, որ պատերազմէն ետք, երբ ջախջախուած իթթիհատի ղեկավարները փախուստ կու տային երկրէ երկիր, ինք մնաց Պուլիս, նոյնիսկ վայելելով թուրքիոյ նոր ինքնասկալին, Աթաթուրքի համակրտնքը (նոյն չար լեզուներով՝ դուցէ եւ անկողինը) բայց Աթաթուրքը, զործնասրաշտ մարդ, որ դիտէր օգտակարը հաձելիին խառնել, Ամերիկա զրկեց զինք, որովէսզի հրապարակային դաստիառութիւններով չէզոքացնէ հայկական ջարդերու մասին այդ երկրին մէջ տիրող վատ տրամադրութիւնները թուրքիոյ հանդէպ: Խալիսէ իտիպ հանըմ Ամերիկայի շատ քաղաքներուն մէջ դաստիառութիւններ առւաւ, սլանծացնելով թուրքիոյ նոր վարչաձեւը եւ վառաբանելով անոր վարիչը: Որոշ յաջողութիւններ ունեցաւ: Միայն Նիւ Եորքի շրջանին, Գոյոմղիտ համալսարանին մէջ կատարած դաստիառութեան ընթացքին էր որ ստեղծուեցաւ միջադէպ մր:

Ունկնդիրներէն ուսանողուհի մը, Սիրան Զարիֆեան, (Սեղա գրչանունով ծանօթ) կանգնեցաւ եւ հարցուց.

— Դուք, ախլին, հայկական ջարդերը վերածեցիք «քաղաքացիական կոիւի մը», որուն ընթացքին հաւասարապէս զոհուած են հայեր եւ թուրքեր: Կը հարցնեմ ձեզի: Պոլիս, ուր ես ծնած եմ եւ ամրողջ պատերազմի շրջանին այնաւել ապրած, ոչ մէկ քաղաքացիական կոիւ եղաւ: Բայց կրնա՞ք ըսել թէ ինչպէս մեռան Պոլսոյ երկու հարխորէ աւելի հոյ մտաւորականները, որոնց մէջ կոյին հանճարեղ բանաստեղծներ Վարուժանը, Ռուրէն Սեւակը, Սիամանթօն, Երեսփոխաններ Գրիգոր Զօհրապը եւ Վարդգէսը, մեծ հրապարակադիր Տիրան Քէլէկեանը...

Խալիսէ իտիպ հանըմ շատ աւելի հաշտարար եւ ձկուն զտնուեցաւ քան յետագայի թուրք ղեկավարները:

Փոխանակ ուրանալու գործուած նախաճիրը, խուսափողական պատասխան մը տուաւ.

— Օրիորդ, երեւի դուք հայ էք ևս կը հասկնամ ձեզ: Բայց չմոռնաք որ տիսուր բաներ շատ պատահեցան Առլթանական թուրքիոյ օրով: Պատիւր ունիմ այս բեմէն յայտարարելու, որ ես անձնապէս կարելիս ըրած եմ անոնցմէ շատերը փրկելու, մասնաւորապէս մեծ երաժիշտ և հանճարեղ երգահան կոմիտասը: Նոր թուրքիան, Քեմալական Հանրապետութիւնը ոչ մէկ պատասխանաւութիւն ունի իրմէ առաջ պատահածներուն մէջ: Կրնամ աւելցնել որ Աթաթուրքը դատի քաշեց նախկին դեկավարութենէն շատեր եւ անոնցմէ ոմանք կախաղանով պատժուեցան:

Աիրան կ'ուզէր շարունակել իր հարցապնդումը, բայց բեմին վրայ բանախօսին կողքին նստած համալսարանի տեսուչը ձեռքի կտրուկ շարժումով մը հասկցուց թէ ձայն չունի այլեւո: Այսուհանդերձ կրցաւ ըսել հեգնանքի չեցով մը.

— Շնորհակալութիւն յարգելի դառախօսին, որմէ սորվեցանք այսօր Աթաթուրքի հայասիրութիւնը...

\*  
\*\*

Ահա այս Խալիտէ կտիալ հանըմին էր որ ներկայացաւ Ժանին, պարզելով իր կացութիւնը, կոչ ընելով անոր ազնւութեան, պաղատելով որ փրկուի ամուսինը: Խալիտէ հանըմ յարգանքով լինդունեց իր այցելուն, նոյնիսկ սիոփարար խօսքեր ըսաւ, բայց չկրցաւ որեւէ յուսադրիչ խոսուում տալ: Ժանինի բոլոր աղաչանքներուն մէկ պատասխան ունէր եւ նոյնը կը կրկնէր.

— Տիկին, կը ցաւիմ ձեր անձնական դժբախտութեան համար, բայց անձնականէն վեր կը մնայ Երկու

Ժողովուրդներու փոխարաբերութիւնը, սրուն իմաստը  
թուրք մը եւ հայ մը միայն կրնան հասկնալ. զուք գեր-  
մանացի էք ու զժուար թէ յաջողիք լմրոնել:

Ժանինի խօսքերը նուազ միօրինակ չէին.

— Բայց իմ ամուսինս առաջին օրէն զինուոր տր-  
ձանապրուեցաւ, թուրք լանտկին մտս կը կազմէ, պատ-  
րաստ իր հայրենիքը պաշտպանելու, կը պաղատիմ, տի-  
կին, երկու անչսովոհաս դաւակներ անիմ . . .

— Կը հասկնամ ձեր ըսածը ևւ նոյնիսկ կը հաւա-  
տամ ձեր ամուսնոյն անկեղծութեան: Եւ յատկապէս ձեզ  
հաւատալուս համար էք որ ընդունեցի այս այցելութիւ-  
նը, հակառակ խճաղուած ժամերուս: Տեղեակ եմ ձեր  
զգացումներուն ևւ ձեր ամուսնին աղնիս նկարապրին, քո-  
նի որ բժիշկ է: Բայց դուք գերմանացի էք, ևւ ձեր ըն-  
տանեկան սէրը սրբոն ալ խորունկ ըլլայ, չի դադրիք  
օտարականի կեցուածք ըլլալէ: Հասկնալու համար ներկայ  
անցուգարձը ոլէտք է հայ ըլլալ կամ թուրք:

— Լաւ չեմ հասկնար ձեզ, յարդելի տիկին:

— Գիտեմ, ըսի արդէն: Օտար էք ևւ չէք կընար  
ըմբոնել: Ներկայիս թաւալող դէպքերը պատահականու-  
թիւն չեն, խորունկ արմատներ ունին: Ես մօտէն հետե-  
ւած եմ հայ մտաւորականութեան մտածելակերպին: Ծա-  
հօթ եմ քիչ թէ շատ հայ գրականութեան, հայերու մտայ-  
նութեան: Գիտեմ որ հայերը թուրքերէն շատ ասած, դա-  
րեր առաջ առլրած են այս երկրին մէջ ևւ թուրքերը բազ-  
դատարար նորեկ են: Բայց կայ իրազաթիւն մը որ նուու  
չոր իրականութիւնն է: Թուրքերը ներկայիս տէրն են այս  
երկրին՝ որ կը կոչուի թուրքիա: Իրական եւ իրաւական  
կացաթիւնը այս է հիմա: Դժբախտաբար, հայերը, յեն-  
ուած իրենց պատմական անդրանկութեան վրայ, հակա-  
ռակը կը մտածեն:

— Բայց հայերը ընդունած են որ Օսմանցիներ են,

Հաւատարիմ քաղաքացիները այս երկրին եւ իշխանութեան :

— Գիտեմ, ատիկտ պաշտօնապէս բառածն է, ու թերեւս հայերու մէկ մասն ալ այդպէս կը մտածէ եւ կը զգայ : Բայց գէշը հոն է որ հայ ինդելիկենցիան, որուն աչքառու անդամներէն մէկն է ձեր ամուսինը, խօսքով ու գրչով կը քարոզէ թէ այս երկիրը Թուրքիա կոչուելէ առաջ Հայաստան էր, ուրեմն երկրին բնիկ տէրերը հայերն են : Այստե՛ղ է անհասկացողութեան կծիկը : Հայերը երբեք չեն հաշտուած ներկայ իրականութեան հետ : Իրենց դպրոցներուն, թերթերուն մէջ կը խօսին անցեալի փառքերէն, թագաւորներէն եւ իշխաններէն, անցեալ մը՝ որ կը փորձեն նոր սերունդին իտէալը դորձնել : Պէտք է ընդունիք, սիրելի տիկին, որ եթէ Գերմանիոյ մէջ փոքրամասնութիւն մը նման յաւակնութիւններ սնուցանէր, կառավարութիւնը անտարբեր սլիտի չմնար . . .

— Բայց զաւակնե՞րս, վերջինը զեռ նոր ծնու, տիկին, կ'աղաչեմ, բացառութիւն մը ըլլայ ինծի համար, դուք ալ մայր էք, առանց ամուսինի տուն մը աւերակ է, փղձկեցաւ ժանին ու երկու ամիերով ծածկեց երեսը :

— Կը ցաւիմ, տիկին, բայց ոչինչ կրնամ ընել : Ու չեմ զիտեր թէ որքանով կ'ազէք զնահատել անկեզծութիւնս, բայց ոկէ՛տք է որ ըսեմ : Ձեր զժրախառնթիւնը կը սկսի այն օրէն որ ձեր բախտը հայու մը բախտին կտպեցիք : Եւ այնպիսի հայու մը, որ անձնական բարձր տրժնիքներովը հանդերձ, կը մնայ այս երկրին քայլայոմին ձգտող դէմքերէն մէկը, քանի որ բանասակած մըն է, բարձր մտաւորական մը : Եւ հայ բանասակած մը չկայ, որուն համար Թուրքիան Հայաստան չկոչուի : Հայ երստիշտ մը, հայ ձարտարապետ մը, հայ զերասան մը՝ օդտակար տարբեր են Թուրքիոյ համար, զարկ կու տան մեր մշակոյթին : Բայց հայ գրող մը, մանաւանդ բանաս-

տեղծ մը մնայան վտանգ է այս երկրին։ Ինծի կարգացին հայ բանաստեղծի մը մէկ գրութիւնը։ Հայ մայր մը կը նկարագրուի այնտեղ, որ խաղի մէջ թուրք ընկերոջմէն վիրաւորուած իր մանչաւկին ձեռքը մկրատը կու տայ, որ երթայ վրէժ լուծէ։ Հայ մայրերը այսպէս կը մեծցնեն իրենց զաւակները։ Եւ իր կոչումին արժանի Կառավարութիւն մը չի կրնար հանդուրժել նման բաներու……

— Բայց չէ՞ք կարծեր, ազնիւ արկին, որ աւելի գաստիարակչական իմաստ մը կայ այդ օրինակին մէջ, քան թէ վրէժինդրական։ Ամուսինս ինծի կարդացած է այդ բանաստեղծութիւնը որ շատ մեծ քերթողի մը գրչին կը պատկանի։ Եթէ ծեծ կերած եւ գլուխը պատռած մանչուկս օր մը տուն գայ եւ լալով պատմէ թէ թուրք ընկերը ըրաւ բայց ինք չուզեց պատասխանել որովհետեւ անիկա թուրք է, արեմն ոլէտք չէ որ փոխադարձէ, ի՞նչ ոլէտք է ընեմ ևս, որ ամուսնութեամբ Օսմանցի մըն ևմ այլեւս։ Պէտք է հաստատե՞մ զաւկիս երկչուութիւնը, թէ ոչ բացատրեմ իրեն, թէ Օսմանցի թուրք մը եւ Օսմանցի հայ մը հաւասր են, եւ ինքնապաշտպանութիւնը բոլորին իրաւունքն է……

— Եթէ չեմ սիսալիր, ձեր Յիսուսին պատռիրանն է որ կ'ըսէ։ — «Մէկ երեսիդ զարնողին, միւս երեսդ գարձուր»։

— Դուք տրդար կը դոնէ՞ք որ այդպէս ըլլայ……

— Ես իրաւունք չունիմ զատելու այդ խօսքը, որովհետեւ իմ Մարդարէս չէ Յիսուսը։ Զեր կրօնքն է եւ ձեզի կը մնայ հետեւիլ։ Այդ մայրը փոխանակ գրկուելու իր մանչաւկը որ երթայ վրէժը յաղեցնէ, կրնար հանդուրժողական խրատներ տալ, խոհեմութիւն քարոզէր որպէսզի նման զէտքեր չկրկնուին ընկերներու միջեւ……

Ժանին հասկցաւ թէ ամուր պատի մը առջեւ կը դոնուի եւ պաղատանքները անզօր են ձեղք մը բանալու։

Զգաց թէ անգամ մը եւս սխալ դուռ կը զարնէ։ Արդէն այդ երկու կիներուն տեսքը այդ պահուն գերիրական երեւյթ մը կը պարզէր։ Առատ, սեւ մազերով թուխ գեղուհին, Խալիտէ էտիպ հանըմը, հակառակ իր նուրբ ձեւերուն եւ շնորհալի կեցուածքին, մութ անտառէն արձակուած էդ վագրը կը թուէր ըլլալ խարտիչագեղ իր զոհին դէմ, որ կը սպասէր տկար, դողդոջ, աղաչական…

Եւ սակայն, հակառակ իր ընկճուած վիճակին, արժանապատութեան յեղակարծ զարթնումով մը, ժանին կրցաւ ըսել մեկնած պահուն.

— Մեր Յիսուսը ուրիշ խօսք ալ ըսած է, ազնիւ տիկին. — «Սուր առնողը սուրով պիտի իյնայ…»։

Ամբողջ օրը յոգնած վիճակ մը ունէր։ Մարմնին բոլոր մասերը կը ցաւէին, ծանր բեռան մը տակ ճմլուած մէկուն պէս։ Մօրը հարցումներուն կարծ պատասխաններ կու տար, մտացիր ու անտարբեր։ Ուշ գիշերին, երբ անդամ մըն ալ կը վերապրէր Խալիտէ էտիպ հանըմին հետ տեսակցութիւնը, իրեն այնպէս թուեցաւ, թէ այդ շքեղ կինը զարմանալի նմանութիւն մը ունէր ուրիշի մը հետ, անոր երկուորեակը ըլլալու աստիճան, նոյնպէս հպարտ, նոյնքան հմայիչ եւ տիրական։

Խալիտէ էտիպին աչքերով իրեն կը նայէր Հալիմէ իշխանուհին…



## 29

Դեսպան Վանկենհայմ, որքան ալ փրուսիական կեցուածքին մէջ չոր ու կտրուկ — հակապատկերը պավառիացի ֆօն Նէօրաթին որ գիտէր սուր անկիւնները կլորշընել — կը զգար թէ որոշ պարտաւորութիւն մը ունի իր դժբախտութեան մէջ զալարուող այս աղջկան հանդէպ ու կը մտածէր փափկութիւն մը տալ իր արտայայտութիւններուն։ Մխիթարելու մէջ ձախորդ եւ անճարակ, բառեր կը փնտոէր ու չէր գտներ։ Հրամայելու եւ միշտ հարցի մը գործնական կողմը չեշտելու իր վարժութեան մէջ, զգացական վիճակներու անհաղորդ, կը տրամաբանէր թէ որոշ ձկունութիւն մը անհրաժեշտ է, ցաւակից գտնուելու պէտք մը կայ։ Դիւանագէտի չափուած ձեւերը մէկ կողմ ըրած, պէտք է մարդկայնական ըլլալ այս մարդկային ողբերգութեան առջեւ։ Մանաւանդ որ ամիսներ շարունակ մերժածէր ունկնդրութիւն մը չնորհել այդ աղջկան, եւ հիմա, ա-

ռաջին տեսութեան ուրիշ բան չունի ըսելիք եթէ ոչ հաղորդել ամուսնոյն մահը։ Սիրով պիտի ուզէր այդ պարտականութիւնն ալ զանց ընել, եթէ Ֆօն Նէօրաթի յիշեցումը չըլլար թէ պատշաճ է որ գոնէ անգամ մը լնդունած ըլլայ բժիշկ Ռուրէնի կինը, որուն պարագան հաւանական է որ արձագանդ գտնէ նաև Պերլինի մէջ։

Ժանին կարծես երազի մէջ կը քալէր երբ հասաւ գեսպանատուն։ Տարուամօրէն յուսալից բայց բնազդաբար մահով, անմիջապէս առաջնորդուեցաւ գեսպանին առանձնասենեակը։ Ներկայ էր նաև Ֆօն Նէօրաթ։ Դեսպան Վանկենհայմ, հակառակ նախապատրաստութիւններուն, ուրիշ բան չդառն ըսելիք եթէ ոչ յայտարարել անսպասելի փութկոտութեամը։

— Ցաւակցութիւններս, տիկին Զիլինկիրեան . . .

Ժանին նախ չհասկցաւ։ Պահ մը կարծեց թէ գեսպանը ցաւ կը յայտնէ այս ունկնդրութիւնը այնքան ուշացընելուն համար եւ փոխն ի փոխ կը նայէր գեսպանին եւ Ֆօն Նէօրաթին։ Բայց տեսնելով որ անոնք լուռ կը մնան, ինք խօսեցաւ։

— Լաւ չեմ հասկնար, ինչ ըսել կ'ուզէք . . .

— Զեր ամուսինը, ըստու Վանկենհայմ, խումը մը ընկերներու հետ զոհ գացած է աւազակներու խումբի մը։ Պատերազմի հետեւանքով, ճամբանները անապահով են եւ կը պատահին այս կարգի բաներ . . .

Ժանին մէկ անգամէն սթափեցաւ։ Օրերէ ի վեր մէջը խտացած գառնութիւնը յանկարծ պոռթկաց։ Ակընթարթի մը մէջ ուրիշ մէկը եղաւ։ Դեսպանին առջեւ ստորակայութիւնը թօթափած, պոռաց անոր երեսին։

— Աւազակներ, ի՞նչ աւազակներ, ըսէք աւազակներու պետութիւն, աւազակներու կառավարութիւն . . .

Դեսպանը թեւի բիրտ շարժումով մը լռութիւն պատուիրեց եւ գոչեց գրեթէ սպառնալից։

— Տիկին, զգո՛յշ, դուք կը նախատէք պետութիւն մը որ մեր դաշնակիցն է։ Անընդունելի եւ դատապարտելի է ձեր ընթացքը։ Կրնայ ներուիլ միայն ձեր սուգին պատճառով։

— Դաշնակի՞ց, աւելի ձիշդ կ'ըլլար ըսել ձեր մեղսակիցը։ Եթէ թուրքերը ոճրագործ են, ընել առւողը դուք էք, պատասխանատուն դո՛ւք էք։

— Տիկին, կը մոռնաք որ Թուրքիոյ հողին վրայ կ'ապրիք եւ պարտաւոր էք զսպել ձեր լեզուն…

Ժանին չղթայազերծուած էր, «չինչ կը լսէր, ոչինչ կը զգար, միայն կը ճչար։

— Այս պահուս ես գերմանական հողի վրայ կանգնած եմ, դեսպանատունը Գերմանիոյ կը պատկանի որքան գիտեմ, եւ Գերմանիան ազատ երկիր է, ու ես ազատ եմ կարծիքս յայտնելու…

— Ոչ այնքան ազատ որ վիրաւորէք ձեր հայրենիքին կառավարութիւնը, Քայղերին իշխանութիւնը։ Ամըչցէ՛ք, տիկին, գոնէ ձեր Քայղերին առջեւ, ըսաւ Վանկենհայմ պատէն կախուած Վիլհելմի նկարը ցոյց տալով…

— Զեմ կարծեր որ Քայղերը իր արժանաւոր ներկայացուցիչը ունի Պոլսոյ մէջ…

— Զափը կ'անցնէք, տիկին, անձնական վիրաւորանքներ ընելու աստիճան։ Կը ներեմ ձեզի, ձեր վիճակը նկատի ունենալով։ Բայց այս կացութեան հասնելէ առաջլաւ էր որ մտածէիք դաւաճան հայու մը հետ ամուսնանալու հետեւանքներուն մասին…

— Հայերը դաւաճան չեն, ամուսինս դաւաճան չէ՛ր, թուրք բանակի հարիւրապետ մըն էր…

— Արդէն դուք իբրեւ հայ կը խօսիք, ոչ գերմանացի։ Եւ կրնաք մեկնիլ…

Ֆօն Նէօրաթ, որ բնաւ չէր խօսած, տեսնելով որ

Ժանին անշարժ կը մնայ կեցած տեղը, մօտեցաւ, մտաւ անոր թեւը եւ առաջնորդեց դուռը ըսելով.

— Խնդրեմ, տիկին, պէտք է մեկնինք, դեսպանը իր կարելին ըրաւ...

— Ես գերմանացի չե՞մ, ըսաւ, հետեւելով ֆօն Նէօրաթին, բայց դուրս ելլելէ առաջ ետ դարձաւ դեսպանին ու գոչեց ամբողջ ուժով.

— Լա՛ւ որ գերմանացի չե՞մ, երբ Գերմանիան ձեզի պէս անխիղճ դեսպաններ ունի: Կ'ամչնա՛մ գերմանացի ձնելուս...

Ժանինի այդ վերջին խօսքը նուիրական երդումի մը ծանրութիւնը պիտի ունենար: Երդում մը, որուն հաւատարիմ մնաց մինչեւ մահը: Գերմաներէն բառ մը չարտասանեց, այնքան ատեն որ կ'ապրէր: Զաւակները Փրանսացի մեծցուց, սորվեցնելով անոնց թէ հայ են ծագումով եւ հայ բանաստեղծ Ռուբէն Սեւակի զաւակներն են...

Երկրորդ համաշխարհային պատերազմին Լեւոնը զինուոր արձանագրուեցաւ Փրանսական բանակին մէջ ու կոռւեցաւ Գերմանիոյ դէմ...

\*\*

Զես գիտեր ինչ դարձդարձիկ ճամբաներով, Ռուբէնի մահէն տասը օր ետքն էր որ Ժանին ստացաւ անոր մահուան պաշտօնական վկայագիրը: Քաղաքավար թուրք սպայ մըն էր որ ներկայացաւ իրեն, թուղթը յանձնեց եւ հանդիսաւոր կեցուածք մը ընդունելով, յայտարարեց.

— Տիկին, պատիւ ունիմ Հարպիյէի տնօրէնութեան անունով ձեր առջեւ ընելու հետեւեալ յայտարարութիւնը.— «Հազարապետս խորունկ ցաւը եւ վրդովումը կը յայտնէ իր սիրելի սպաներէն հարիւրապետ Տոքթ. Ռուբէն Զիլինկիրեանի անարդ սպանութեան համար եւ կ'ուզէ որ

իր յարգանքներուն հետ ընդունիք նաեւ իր խոր վշտակցութիւնը»:

Ժանին, լուռ, մտիկ ըրաւ, սեւ թուղթը ձեռքը:

Սպան, կրունկները իրարու զարկաւ, բարեւեց, եւ արտասանութիւնը վերջացուցած, մեկնեցաւ:

Գերմանացի ծանօթներէն ոչ ոք երեւցաւ: Ռաֆայէլլան, Հանցը եւ երաժշտասէր այն քանի մը սպաները որոնց հետ ծանօթութիւն ստեղծած էր եւ նոյնիսկ որոշած էին պղտիկ նուագախումբ մը կաղմել, իր տունին ճամբան չյիշեցին: Ժանին կը զգար թէ այս անբնական վերաբերումին մէջ հարկ էր տեսնել դեսպանին զգուշացումը: Գերմանական համայնքը ուրացած էր զինք եւ անտարբեր կը մնար իր ցաւին, տարրական պատշաճութիւնը մոռնալու աստիճան: Այս պայմաններուն մէջ թեթեւացում մը զգաց հազարապետին ընթացքէն: Առանց մարդը ճանչնալու, երախտագիտական ալիք մը շարժեցաւ սրտէն, մանաւանդ որ Ռուբէնին բերնէն միշտ լաւ լսած էր անոր մասին:

Իր պայմաններուն մէջ նախախնամական բարիք մը եղաւ մօրը ներկայութիւնը: Տիկին Արէլ եթէ անզօր էր ամոքելու իր վիշտը, բայց մեծապէս թեթեւցուց պղտիկներուն հոգը: Յաջողած էր Լեւոնիկին հաւատացնել թէ հայրը կը գտնուի շատ հեռու քաղաք մը, պատերազմ կ'ընէ եւ վիրաւորներ կը խնամէ, եւ թէ տուն չի կրնար գալ բայց օր մը պիտի գայ: Եւ տղեկը, առաջին օրերուն կասկածանքով լսելէ ետք մեծ մօրը պատմութիւնները, հիմա կը թուէր հաշտուած ըլլալ կացութեան հետ ու կը շարունակէր իր չորս տարիներուն բարձունքէն հեզնանքով դիտել Շամիրամը որ չորերը կը թրջէր . . .

Հազուադէպ այցելուներ ունէր ժանին, բոլորն ալ իրեն բախտակից, մասնաւորաբար տիկին Զարդարեանը եւ Վարուժանի Արաքսին: Անզամ մը Գարեդին Խաժակի տիկինն ալ եկաւ իր երկու զաւակներով: Տիկին Զարդարեան

հանդարտ, մեղմ բնաւորութեամբ մխիթարողի դերին մէջ էր միշտ, Արաքսին՝ մխիթարանք փնտռողը, լալու միշտ պատրաստ։ Ժանին երբեմն ստիպուած էր իր ցաւը մոռնալ եւ մխիթարել Արաքսին, թէեւ անկէ մեծ չըլլար տարիքով։ Արաքսին միշտ լալով կու գար ու լալով կը բաժնուէր, իսկ տիկին Զարդարեան միայն անէծք ունէր թուրքին հանդէպ. — «Կերան, չուները Ռուրէնիս գլուխը կերան»։ Ժանինի անէծքները անխօս էին եւ թուրքէն առաջ Գերմանիան էր իր ատելութեան նշաւակը։ Զէր կրնար հաշտուիլ իրականութեան հետ։ Գերմանիան, իր հայրենիքը, իր ցեղը, ի'նչպէս կրնար թոյլ տալ որ նման բաներ պատահին իր թեւարկութեան տակ։ Յատկապէս ատելութիւնը կը բորբոքէր դեսպան Վանկենհայմի դէմ, որուն պաղ ու դաժան դէմքը կը մարմնացնէր զերման պետութիւնը։ Անոր հանդէպ իր կատաղութիւնը աւելի կը մեծնար երբ կը բաղդատէր Ֆօն Նէօրաթի հետ որուն մօտ մարդկայնութեան հետքեր գտած էր։ Այս վերջինին համար իր զգացումները աւելի կը ջերմանային քանի ովատերազմը կ'առաջանար, կեանքը կը դժուարանար և դերմանական Քօփերաթիվէն օգտուիլը կը դառնար կատարեալ բարիք մը։ Ժանին չէր կրնար մոռնալ որ այդ մէկը կը պարտի Ֆօն Նէօրաթին։

\*\*

Օրերը անցան եւ ամիսներուն վրայ բոլորուեցան տարիները։ Քսանըվեց տարեկանին, երկու գաւակներով այրին էր Ժանին։ Վախճանին հասնող չորս տարուան պատերազմէն դուրս կու գար փշուած հոգիով բայց սնընկճելի կամքով։ Մարդոց եւ աշխարհին կը նայէր ստոյիկեան համակերպութեամբ, ոչինչ սպասելով բարեկամներէ ու ոչ մէկուն պարտական զգալով։ Գերմանիան եւ թուրքիան

չարաչար պարտուած էին եւ կը կրէին պարտութեան ծանր հետեւանքները։ Պոլիսը եւ թուրքիոյ ծովեզերեայ քաղաք-ները գրաւուեցան յաղթականներէն եւ հայերուն համար մայրաքաղաքը վերստին չնչաւորուեցաւ, վերածնունդի մը խաբուսիկ պատրանքը տալով, մինչ գաւառներու հայութիւնը հոծ զանգուածներով լուծուած, անէացուած էր հեռաւոր հեռուները, անանուն վայրերու եւ անջրդի տափաստաններու ամայքներուն մէջ...

Հանդէսներ կ'ըլլային, թատերական ներկայացումներ, յիշատակի հաւաքոյթներ։ Երբեմն ժանին կը հրաւիրուէր այդ հանդէսներուն։ Պատուոյ տեղերը կու տային իրենց, միւս այրիներուն հետ, կը չըջապատէին յարդանքով։ Իրենց համար կազմուած էր նոյնիսկ հոգառար մարմին մը որ ամսէ ամիս կանոնաւոր նսկաստ մը կը բաշխէր նահատակներու ընտանիքներուն։ Ժանին ամօթխած չկամութեամբ մը կ'ընդունէր այդ համեստ դումարները եւ յանձնակատար պաշտօնեան մեծ դժուարութեամբ կը յաջողէր ամէն ամիս յաղթահարել ժանինի հպարտ կեցուածքը, մինչեւ որ կարենար ձշուած դումարը անոր յանձնել...

Ոճրապարտ երկու մեղսակիցներէն Գերմանիան էր որ առաւելաբար կը կրէր պարտութեան դառն հետեւանքները։ Յաղթականներուն խիստ պայմանները և նուսաստացուցիչ ձնչումները անտանելի դարձուցած էին այնտեղ կեանքը։ Երկրին դրամը իր արժէքէն տասանորդուած, տնաեսութիւնը քայքայուած, դրաման ուժերու յոխորակեցուածքին դէմ գլխիկոր, եւ, որպէս վերագոյն պատիժ, Գերմանիոյ շատ կեդրոնները Սենեկալցի սեւամորթ զինուուրներու հսկողութեան տակ դրուած՝ ողորմելի պատկեր մը կը պարզէր երկրին ժողովուրդը, ա՛յն Գերմանիան, որ իր ազգային քայլերգին կշոռյթներով կը հաւատար թէ իր ցեղը «բոլորէն վեր» ըլլաւ կը յաւակնի...

Ժանին հեռուէն կը դիտէր իր հայրենիքին այդ թշշուառութիւնը եւ ցաւակցութեան ոչ մէկ թրթիռ կ'ունենար: Գերմանիոյ կործանումը ցաւ չէր պատճառեր իրեն, այնքան որ կարծրացած էր սիրտը: Ոչ մէկ վայրկեան մտածեց Գերմանիա երթալ: Պատերազմի տարիները անցուցած էր յարաբերական հանդարտութեան մը մէջ, շաբաթական քանի մը ժամ Փրանսերէնի դասեր տալով աղջկանց վարժարանի մը վերի կարգերուն եւ ապա ամփոփուելով իր տունին եւ զաւակներուն հետ: Կը մտածէր նոյնը ընել Զուիցերիա կամ Ֆրանսա, բայց երբեք Գերմանիա, որուն հողը անգամ խորթ կու դար այլեւ...

\* \*

Լեւոնիկը, հիմա եօթը տարեկան, ժանինի միակ ուրախութիւնն էր: Կը դիտէր օր աւուր աճող անոր հասակը եւ կը մտածէր որ կրնայ հօրմէն աւելի բարձրահասակը ըլլալ: Զարմանալի կորով մը, սեւ բախտին դէմ մաքառելու աւիւն մը անսպասելի ուժ մը կը ներշնչէր: Ռուբէնը չէր մեռած, Ռուբէնը միշտ կ'ապրէր հետը, երբեմն թեւերուն մէջ, ուրիշ ատեն գաղտուկ սպրդած անկողնէն ներս, պարապ մնացած հօրը լայն բարձին վրայ խարտեաշ գանգուրներու պղտիկ գլուխով մը: Ժանին արմուկին յենած խանդաղատանքով լուռ կը դիտէր քնացող այդ գլուխը, երկար, երկար, մինչեւ որ արցունքները սկսէին հոսիլ այտերէն...

Այդ պահերուն Ռուբէնի յիշատակը այնպէս թանձրացեալ, դրեթէ չօշափելի իրականութեան մը կը վերածուէր: Եւ զարմանալին, երբեք մինակ չէր գար Ռուբէն: Անոր հետ իր մտապատկերները մտերիմ պահերու կամ գրկախառնումներու վիճակներ չէին: Ռուբէն միշտ խառնուած կ'ըլլար ընկերներուն, կարծես էութեամբը անոնց-

մէ անխզելի մաս մը ըլլար։ Ռուբէնին հետ կու գար Վարուժանը, իր յատկանշական կեցուածքով, արմուկը յենած դաշնակին եւ ցուցամատը քունքին, լուսանկարիչի մը սպասողական դիրքով, Զարդարեանը հայրական ժպիտներով ու միշտ քաղցր խօսք մը շրթներուն, եւ Գեղամը, Գեղա՞մը պատանեկան ամօթխածութիւններով, Ժանինի հանդէս ակնածալի հիացումներով, պղտիկ ուշադրութիւններով, որոնք միայն կ'աճեցնեն ու կը շոյեն սիրուած ու սիրող կնոջ մը կանացիութիւնը, չեշտելով սեփական երջանկութիւնը...

Ու բոլորին հետ, բոլորին մէջ իր Ռուբէնը մանաւանդ, վարարուն ու կենսայորդ ուրախութիւններով, վարակիչ լաւատեսութիւններով։ Ռուբէնին հետ, Ռուբէնով կազմուած էր միջավայր մը, մթնոլո՛րտը այս տունին, որուն պարապը հիմա աւելի մորմոքուն պահեր կը ստեղծէր Ժանինի համար, քան նոյն ինքն Ռուբէնին սոսկական բացակայութիւնը, քան երիտասարդ իր մարմնին զրկանքներն ու պահանջները... Ռուբէնին անձը միախառնուած էր ընկերներուն եւ անոնց հետ կը կազմէր աշխարհ մը եւ այդ աշխարհը այս տունն է, որ պարապ է հիմա, բոլորը միասին այս տունէն մեկնած են դէպի իրենց նոյնացած ճակատագիրը...

Հակառակ որ Պոլիսը կեցութեան աւելի նպաստաւոր պայմաններ ունէր քան չորս տարիներու պատերազմով հերկուած Եւրոպան, Ժանին կը ձգտէր օր առաջ դուրս գալ այդ տունէն եւ այդ քաղաքէն։ Այնքան ատեն որ հոն ապրէր, անկարելի էր ձերբազատուիլ եղերական յուշերու յաճախանքէն, իր վիշտը ամոքելու կարգ մը մարդոց ազնիւ փորձերն անգամ աւելի կը խորացնէին իր ցաւը։ Բոլորովին անծանօթ անձերու ցաւակից արտայայտութիւնները, անկեղծ վշտակցութիւնները թեթեւացում մը պատճառելու տեղ սկսած էին նեղացուցիչ դառնալ, կարծես մասնիկ

մը գողնալով պաշտամունքի առարկայէն որ ի՛րն էր եւ միայն իրեն կը պատկանէր։ Անոնց կսկծանքներով՝ Ռուբէնը այլեւս իրը չէր, այլ հասարակաց դէմք մը որուն կորուստին ցաւը ուրիշներ ալ կը բաժնէին եւ այսպէսով իր սիրոյն պատկերը կը կոտորակէին, չըսելու համար կ'աղարտէին, մինչդեռ ինք կ'ուզէր իր սեփականութեան միակ տէրը մնալ, իր Ռուբէնը իրեն պահել, լման եւ ամբողջական։ Եւ ա՛յնքան ատեն որ Պոլիս մնար, Ռուբէնը իրը չէր, ազգին կը պատկանէր…

Ռուբէնի բախտակից Զանկըրը աքսորեալներէն հազուաղէղ վերապրողներ եկան ու սլասոմեցին։ Անոնց բերնով իմացաւ Ժանին Ռուբէնի արի ընթացքը մահուան առջեւ, հմայիչ ու դայթակղիչ հրաւէրներուն դէմ անոր ուղիղ կեցուածքը, սիրոյ մէջ հաւատարմութիւնը։ Ժանին կը լսէր այդ ամէնը եւ կը կծկուէր, ինքն իր մէջ կ'ամրանար ու այնտեղ կը մեկուսանար Ռուբէնին հետ։ Անիկա մահուան առջեւ իսկ անաղարտ պահած էր իրենց մեծ սէրը, իրեն կը մնար նոյն հաւատարմութեամբ պահել այդ սէրը կեանքի մէջ։ Սրբազնութիւն մը թուեցան իրեն ամուսնութեան առաջարկները, երկու որբերուն ասլահով թիկունք մը ստեղծելու բարեկամական թելադրանքները։ Թարմատի այրին, բարտիի պէս ճկուն հասակով եւ սեռին բոլոր հմայքներով՝ ինքնին ձգողական կէտ մըն էր ոմանց աչքին։ Թեկնածուներ շատ եղան, բայց Ժանին, ընդմիշտ փակած այդ էջը, կ'ապրէր իր երազին հետ, բացակայ Ռուբէնին բոյրը առնելով մատղաշ Լեւոնիկին այտերէն ու աչքերէն ու ժպիտներէն…

Ֆրանսերէն բանաստեղծութիւններ գրեց Ժանին եւ հրատարակեց գրքոյկներով։ Գիրքերէն մէկը նոյնիսկ ստացաւ ֆրանսական կաճառին մէկ մրցանակը։ Կեանքին մէջ՝ կեանքէն դուրս ապրեցաւ Ժանին, իր գիրքերուն ու զաւակներուն հետ։ Անցնող տարիները մոխիր մաղեցին մտ-

զերուն, բայց ոչ սրտին։ Այդ սիրտը մնաց միշտ թարմ, միշտ թրթռուն, ժամանակն ու տարիները արհամարհող անտարբերութեամբ, կղպուած աշխարհիկ վայելքներուն դէմ, բայց միշտ լայնաբաց, միշտ զեղուն՝ ձերմակ թուղթին վրայ, իր ապրումներուն հետ, իր Ծուբէնին հետ . . .

• • • • • • • • • • • • • • • • •

Հայոց պատմութեան խորունկ խաւերէն առասպելի դրուադ մը ուժգնօրէն տպաւորած ըլլալու էր Ծուբէնն ու Ժանինը, որպէսզի միասնաբար որոշեն Լեւոնին նորածին քոյրիկը Շամիրամ մկրտել տալ։ Ու Զանկը մէջ թրքուհի Շամիրամի մը կախարդանքին դէմ անյողգող կեցուածքը Ծուբէնին, լոելեայն կ'անձնաւորէր Արա Գեղեցիկը ու կը նուիրագործէր առասպելին կրկնաւթիւնը . . .

Եւ Ժանին ինքն ալ, չխոստովանուած տենչանքներու զուգորդութեամբ մը կը հաւատար, թէ քանի որ Ծուբէնը սիրոյ հաւատարմութեամբը դարձաւ մարմնացեալ Գեղեցիկ Արան, իրեն կը մնայ ասլըի որպէս առաքինացեալ հեզ Նուարդը . . .

Մտքի խաղերով կը վերապրէր հէքեաթը ու երեւոկայութեան ճամբով Յարալէզներու ջոկասներ կը զրկէր տեղ մը անշունչ պառկած իր Արային վերեւ . . .

Այսպէս ապրեցաւ, իր կեանքը երազի վերածելով ու երազին մէջ փնտռելով սփոփանքը ապրելու տաժանքին . . .



## Ծ Ն Ո Ր <Ա Կ Ա Լ Ի Ք

Սոյն գործին հրատարակութեան համար իրենց  
նիւթական մասնակցութիւնը բերին՝

Տիար Գէորգ Պագըրձեան — Փարիզ

Եւ

Պրն. Գրիգոր Յակոբեան — Լոնտոն

Փ. Տ.

Տողաշարութեան ճեննարկուած՝ 10 Մարտ 1987ին

Թիվուկրաֆիք տպագրութիւնը աւարտած՝ 30 Սեպտ. 1987ին

**Կ. ՏՕՆԻԿԵԱՆ ԵԽ ՈՐԴԻՔ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ**

Տպարանային բաժնի

Հայտէլափերկ 54×72 մամուլի վրայ

2000 տպագանձակով — 17 պրակ

Վերստուգիչ-խմբագիլ՝ Փ. Տ.



